

«Զգեցէք որ մանուկները ինձի գամ, արգելք մի՛ ըլլաք անոնց,
որովհետեւ այդպիսիներուն է Աստուծոյ արքայութիւնը» Մարկոս 10.14

Հայաստանեայց Եկեղեցւոյ
Սուրբ Յակոբ
Կիրակօրեայ Դպրոցի ամսաթերթ

Մաշտի

Արզագանք

www.sourphagop.org/mashdots

ԺԶ տարի
2009

Տարեկան Բացառիկ

Բովանդակութիւն

- Խօսք Հովհիւ եւ հոգաբարձութեան

Տէր Գառնիկ քհնյ. Գոյունեան

- Շնորհաւորագիր

Ղետնի Աբդ. Բենդէզեան
Վարիչ Տնօրէն՝
Հայաստանեաց Եկեղեցւոյ
Կիրակնօրեայ Դպրոցներու

- Նկարներ Կիրակնօրեայէն

- Մեր խօսքը

Տնօրէն եւ ուսուցչական կազմ

- www.sourphagop.org ը թիւերով

- Հակիրճ տեղեկութիւններ 2008-2009 Տարեշրջանի մասին

- Զենարկներ եւ արտադասարանային աշխատանքներ
Ժամանակագրական շարքով



ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԱՆԱՋՈՎ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ

Église Arménienne Sourp Hagop Armenian Church

17 Մայիս 2009
Մոնթրէալ

Սիրելի տնօրէնութիւն,
ուսուցչական կազմ
եւ ծնողներ
Ս. Յակոբ Կիրակնօրեայ դպրոցի,

Ամէն տարեշրջանի աւարտին, երբ կու գանք գնահատանքի եւ քաջալերանքի ու յորդորի մեր գրութիւնը տալու ձեզի, սրտի անհուն ուրախութեամբ կը հաստատենք, թէ դուք մեր վաղեմի հոգեզգաց հայրերուն եւ մայրերուն ուղիին մէջ կը քալէք ամենայն համբերութեամբ, հաւատարմութեամբ եւ սիրով: Անոնք ըմպեցին Աստուածաշունչին լոյսը եւ ապագան կերտեցին իրենց համեստ, այլ ամուր գործերով: Այս ընթացքն է, որ պտղաբեր կը դառնայ: Բոլոր դժուարութիւնները մեզի համար են, սակայն անցեալէն ժառանգուած իմաստութեամբ՝ վստահութիւնը ունինք, որ անոնք յաղթահարելի են՝ երբ հոգին համբերել գիտէ եւ ամէն օր կը խնամէ համբերութեան ծառը, երբ հոգին հաւատարիմ ըլլալ գիտէ եւ ամէն օր կը խնամէ հաւատարմութեան ծառը, երբ հոգին սիրել գիտէ եւ ամէն օր կը խնամէ:

Յիսուս առիթով մը ըսած է. «Ճեր գանձը ո՛ւր որ է, հոն կ'ըլլայ նաեւ ձեր սիրութ»: Արդարեւ, ձեր նուիրումը բացայայտօրէն կը պատմէ, թէ ո՛ւր է ձեր սիրութ: Մեր մաղթանքն է եւ ճիգը, որ մեր համայնքի բոլոր զաւակները տեսնեն երկնատուր նոյն գանձը:

Այս առիթով նաեւ կ'ուզենք շնորհաւորել Կիրակնօրեայի մեր խելօքիկ աշակերտաշակերտուհիները, որոնք ամբողջ տարեշրջան մը հոգիի կերակուրով սնուեցան, եւ հիմա քիչ մը աւելի աճած են Աստուծոյ շունչին մէջ:

Բարի արձակուրդ եւ բարի վերադարձ դէպի իմաստութեան յարկը՝ Կիրակնօրեայ դպրոց.

Հոգի եւ Հոգաբարքութիւն

Ս. Յակոբ Առաքալորդանս Մայր Եկեղեցի



Յարգարժան Պրմ. Թորոս Պապիկեան
Տնօրէն Ս. Յակոբ Առաջնորդանիստ Մայր Եկեղեցւոյ
Կիրակնօրեայ Դպրոցին
Մոնթրէալ - Գանատա

Սիրելի Պրմ. Թորոս

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիրակնօրեայ Դպրոցներու Վարիչ
Տնօրէնութեան անունով կ'ողջունեմ Ս. Յակոբ Եկեղեցւոյ Կիրակնօրեայ Դպրոցին
տնօրէութիւնը, ուսուցչական կազմը, աշակերտութիւնն ու ծնողները:

Տարի մը եւս Կիրակնօրեայ Դպրոցի առաքելութիւնը կենսունակ խանդով
աճեցուց Ս. Յակոբ Եկեղեցւոյ մանուկները, ջամբելով անոնց Դայ Եկեղեցւոյ
քրիստոնէական եւ հայեցի առողջ դաստիարակութիւն:

Դայ մանուկները մեր ապագայ հայ երիտասարդներն են եւ մեր ապագայ հայ
ծնողները: Այդ իսկ պատճառով որքան առողջ դաստիարակութիւն ստանան անոնք
իրենց մանուկ հասակին, այնքան մեր սփիլոքացիր հայ գաղութներուն ապագան կը
պայծառանայ ու աւելիով կ'ամրապնդուի:

Այս առիթով կը շնորհաւորեմ ձեր տարած աշխատանքը, «Մաշտոցի
Արձագանգ»-ը ներկայ դարուս արդիական միջոցներով հասցնելու իրաքանչիւր հայ
տուն, ըլլայ ան Գանատայի կամ այլ սփիլոքահայ գաղութի մէջ:

Կ'աղօթեմ առ Աստուած, որ ձեր առաքելութիւնը իր առոյգ եւ կազմակերպուած
հունին մէջ պահէ եւ Ս. Յակոբ Եկեղեցւոյ իրաքանչիւր զաւակին ոյժ եւ առողջութիւն
պարգևէ որպէսզի Քրիստոսի սերը ու խաղաղութիւնը ընդ երկար մնայ բոլորին մէջ:

Աղօթարակ
Նետոն Արդ. Բենետցեան
Վարիչ Տնօրէն Կիրակնօրեայ Դպրոցներու

12 Մայիս 2009
Անթիլիաս - Լիբանան

Նկարներ Կիրակնօրեալէն



պատկերազարդ նկարներով պատմութիւն



պատրաստ եկեղեցի
երթալու

Եկեղեցւոյ մէջ





Բուն բարեկենդան



Համբարձումին եօթ
աղբւրներէն ջուր կը
հաւաքեն...



...եւ Վիճակ կը ձգեն..



...եւ կը գտնեն:

ՄԵՐ ԽՕՍՔԸ

Փառք կու տանք Աստուծոյ, որ այս տարի եւս կրցանք Կիրակնօրեաւ Դպրոց ունենալ եւ աւարտել մեր 29րդ տարեշրջանը: Այս տարի նաեւ 16րդ տարեդարձն է մեր ամսաթերթին՝ «Մաշտոցի Արձագանգ»ին եւ անցեալ Սուրբ Յակոբի տօնի օրը՝ Դեկտեմբեր 2008 ին տօնեցինք մեր Կայքէջին՝ www.sourphagop.org ին, 8րդ տարեդարձը:

«Զգեցէք որ մանուկները ինձի գան, արգելք մի՛ ըլլաք անոնց, որովհետեւ այդպիսիներուն է Աստուծոյ արքայութիւնը»

Յիսուս Քրիստոսի արտասանած խօսքերը, որոնք Հայաստանեայց եկեղեցւոյ Կիրակնօրեաւ Դպրոցներու նշանաբանն են, կը մնան հիմք մեր եկեղեցւոյ պայծառութեան: Այն եկեղեցիները որոնց մանուկները արգելքներ ունին երթալու Յիսուսի, դատապարտուած են պարպուելու: Յիսուսի այս խօսքերը պէտք է ըլլան հիմք Հայաստանեայց Եկեղեցւոյ մտապատկերին (vision), նամանաւանդ Հիւսիսային Ամերիկայի մէջ:

www.sourphagop.org –ո 8 տարեկան:

Մեր այս տարուան դպրոցական տարեշրջանի ընթացքին մեր կայքէջը, www.sourphagop.org ը տօնեց իր 8-ամեակը եւ շարունակեց ծաւալիլ: Հասաւ 144 երկիրներու աւելի քան 2,000 քաղաքները, եւ ամսական դրութեամբ ունեցաւ 5,000-է աւելի այցելութիւններ: Մեր կայքէջին ամենէն մեծ արժէքը անոր 99% տոկոսով Արեւմտահայերէնով ըլլալը եւ կամաւոր խմբակի մը անսակարկ աշխատանքին շնորհիւ գոյութիւն ունենալը է: Մարդութիւ եւ պիտմէի սահմանափակ մեր կարողութիւնները նկատի առնելով մեր կատարած գործը օրինակ պէտք է հանդիսանայ ուրիշ անհատներու եւ հաստատութիւններու որոնք հայապահպանումով, արեւմտահայերէնով եւ կամ Քրիստոնէական Դաստիարակութեամբ հետաքրքրուած են:

«Մաշտոցի Արձագանգ» ի 16 ամեակ:

Մեր այս դպրոցական տարուան ընթացքին հրատարակեցինք նաեւ մեր ամսաթերթը 16րդ տարին ըլլալով եւ մեր կայքէջի ծաւալումով, ծաւալեցաւ նաեւ մեր ամսաթերթի կարդացողներուն թիւը: «Մաշտոցի Արձագանգ»-ի միջոցաւ, այս տարի եւս արեւմտահայերէնով 188 քրիստոնէական դաստիարակութիւն շամբող էջեր աւելցուցինք համացանցին վրայ:

2008ը Քրիստոնէական Դաստիարակութեան Տարի էր:

Ինչպէս տեղեակ էք, Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափետը՝ Ն. Ս. Օ. Ս. Տ. Արամ Ա. Կաթողիկոս 2008 թուականը «Քրիստոնէական Դաստիարակութեան Տարի» հուակեց եւ իր Կոնդակին մէջ գրեց նաեւ Կիրակնօրեաներու առնչութեամբ:

Վեհափառ Հայրապետը ունէր:

Սպասում : Որ մեր թեմերը վերակազմակերպումի ենթարկեն եկեղեցիներու ու դպրոցներու կողքին գործող Կիրակնօրեայ վարժարանները:

Ա. Թելադրանք: Որ մեր ծնողները իրենց զաւակները առաջնորդեն Կիրակնօրեայ վարժարան:

Բ. Թելադրանք: Որ դպրոցները իրենց աշակերտները առաջնորդեն Կիրակնօրեայ վարժարան:

Մեր եկեղեցւոյ Հովիւն ու Հոգաբարձութիւնը իրենց անցեալ տարուան խօսքին մէջ անդրադառնալով Վեհափառ Հայրապետի Կոնդակին գրեցին

«Հայրապետի սպասումին դրականօրէն եւ գործնապէս պատասխանելով՝ այս 50-ամեայ համայնքին ներքին ուժը վերանորոգած պիտի ըլլանք:»

Մենք ալ մեր կարգին, Կիրակնօրեայ Դպրոցի Տնօրէնութիւն եւ Ուսուցչական կազմ, պատրաստուեցանք 2008-2009 (29րդ) Տարեշրջանի վերամուտին՝ Սեպտեմբեր 14, 2008 ին յուսալով որ թեմերը վերակազմակերպումի կ'ենթարկեն Կիրակնօրեայ Դպրոցները եւ ծնողները իրենց զաւակները եւ դպրոցները իրենց աշակերտները կ'առաջնորդեն Կիրակնօրեայ Դպրոց: Սակայն այդպէս չպատահեցաւ եւ մենք ունեցանք աշակերտութեան թիւի ահաւոր նուազում:

Աշակերտութեան թիւի ահաւոր նուազում:

Ցաջորդական երրորդ տարին ըլլալով, մեր աշակերտութեան թիւը շարունակական նուազումի մէջ է: Այս տարուան ընթացքին արձանագրուած մեր աշակերտներուն թիւը 49 էր, եւ իւրաքանչիւր Կիրակի օրուան միջին ներկայութիւնը 23: Այս երկու թիւերը պէտք է բաղդատել մեր 2005-2006 թուականի արձանագրուած աշակերտներու 96 եւ միջին ներկայութիւն 65 ին հետ: Եկեղեցին ընդհանրապէս շատ աշխատանք պէտք է կատարէ բազմացնելու համար Կիրակնօրեայ դպրոցի աշակերտներուն թիւը որպէսզի մեր աշակերտները, իրենք ալ իրենց կարգին, ապագային աւելցնեն եկեղեցի յաճախողներուն թիւը:

2009-ը Հայաստանեայց Եկեղեցւոյ Կիրակնօրեայ Դպրոցներու հիմնադրութեան 80-ամեակն է: Ի՞նչ ըրաւ եւ ի՞նչ պիտի ընէ Հայաստանեայց Եկեղեցին այս առիթով:


2009-2010 տարեշրջանը Հայաստանեայց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակնօրեայ Դպրոցի 30-րդ տարեշրջանն է: Ի՞նչ պիտի ընէ Սուրբ Յակոբ Եկեղեցին այս առիթով:

Հաւանաբար բոլորս պատասխանները կը գիտնանք Սեպտեմբեր 13, 2009 ին: Մինչ այդ, բարի արձակուրդ:


Տնօրէնութիւն եւ Ուսուցչական կազմ

www.sourphagop.org ը՝ թիւերով

Ահաւասիկ www.sourphagop.org ի եզակի այցելություններու եւ այցելութիւններու աճը անցնող ութ տարիներուն ընթացքին:



2001 - 2008 տարեկան այցելութիւններ



2001 - 2008 եզակի այցելուներ

2008 ի Հաշուեցոյց

325,037	զարկեր
60,276	այցելութիւններ
15,780	Եզակի այցելուներ
144	Երկիրներ
98,522	Բացուած էջեր
32,164	.pdf գրութիւններ
17,796	«Մաշտոցի Արձագանք»ի թիւեր

Երկիր

ԱՄՆ

Այցելութիւն

44,763

Գանատա

6,256

Ֆրանսա

1,572

Շուշի

976

Ռուսիա

832

Թուրքիա

736

Գերմանիա

432

Լիբանան

237

Հոլանտա

237

Աւստրալիա

197

Իտալիա

165

Սուրիա

133

Հայաստան

133

Քուեյթ

113

Արաբ. Միաց. Էմիր.

110

**ՀԱԿԻՐԾ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ
2008-2009 ՏԱՐԵԾՐՁԱՆԻ ՄԱՍԻՆ**

Հայաստանեայց Առաքելական Սուլը Յակոբ Մայր Եկեղեցւոյ Կիրակնօրեայ Դպրոցը կը վայելէ Եկեղեցւոյ հոգաբարձութեան հովանաւորութիւնը:

29-ամեակ Կիրակնօրեայ Դպրոցին

2008-2009 տարեշրջանը դպրոցին 29րդ տարեշրջանն է: Կիրակնօրեայ Դպրոցը սկսաւ իր գործունեութիւնները Խաչվերացի Կիրակին՝ Սեպտեմբեր 14, 1980 ին եւ յաջորդական 29րդ տարեշրջանը բոլորեց այս տարի: Խրաբանչիլ տարեշրջան կը սկսի Խաչվերացի Կիրակին եւ կը տելէ մինչեւ Ցունիսի Երկրորդ Կիրակին: Դասաւանդութիւնները տեղի կ'ունենան ամէն Կիռոկի Օրերը 10:30-1:00: Այս տարի Դպրոցը ունեցաւ մանկապարտէզի 3, Նախակրթարանի 6 եւ Երկրորդականի 1 դասարաններ:

16-ամեակ «Մաշտոցի Արձագանգ» ին

Մեր 2008-2009 տարեշրջանի ընթացքին նաեւ հրատարակեցինք, 16րդ տարին ըլլալով, մեր պարբերաթերթը «Մաշտոցի Արձագանգ»ը ամսական դրութեամբ: «Մաշտոցի Արձագանգ»-ը կը տպուի եւ կը կարդացուի աշխարհի 5 ցամաքամասերուն վրայ: «Մաշտոցի Արձագանգ»-ը PDF ձեռով կը գտնուի համացանցի հետեւեալ էջին վրայ www.sourphagop.org/mashdots:

8-ամեակ www.sourphagop.org ին

10 Դեկտեմբեր 2000 ին, Սուլը Յակոբի տօնին օրը, դպրոցը ունեցաւ իր կայքէջը՝ www.sourphagop.org: Մեր կայքէջը ունի հետեւեալ բաժինները.

Ծաշու Աւետարան, Church Timeline, Daily Bible, Տօներ, Բառարան, Պարբերաթերթ, Կապեր, Կարծիք, Զարգացման Մրցում եւ Խաղեր:

ԿԱԶՄ

Կիրակնօրեայ Դպրոցի 2008 – 2009 տարեշրջանի իրենց կամաւոր մասնակցութիւնը կը բերեն հետեւեալները.-

Թամար Գիզիրեան եւ Վերժին Գէպթանճեան

Դաստիարակներ՝ Մանկապարտէզի Ա. Բ. Գ. եւ Նախ.Ա. կարգերուն

Գարոլ Մանուկեան եւ Յասմիկ Նամարեան

Դաստիարակներ՝ Նախակրթարանի Բ. Գ. Դ. Ե. եւ Զ. կարգերուն

Շողիկ Նամարեան՝

Մասնաւոր Յայտագիրներու պատասխանատու

Յասմիկ Գանաճեան

Դաստիարակ՝ Երկրորդականի Ա. կարգին

Թորոս Պապիկեան՝

Տնօրէն

Կազմը գումարեց ժողովներ որոնց ընթացքին արծարծուեցան ծրագրային, կարգապահական, արտադասարանային աշխատանքներ եւ այլ նիւթեր:

ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ՎԻՃԱԿ

2008-2009 տարեշրջանին արձանագրուած աշակերտութեան թիւը 49 է, իսկ շաբաթական ներկայութեան միջինն է 23 աշակերտ՝ բաժնուած 3 խումբերու:

ԴՊՐՈՑԻ ԱՌՈՐԵԱՆ

2008-2009 տարեշրջանին կիրակնօրեայ դպրոցի առօրեայ յայտագիրը կ'ընթանայ Հայաստանեաց Եկեղեցւոյ Կիրակնօրեայ դպրոցներու դասաւանդական հիմնական կառուցուածքին համաձայն՝ լսարանային եւ դասարանային բաժնումներով, ուր կը դասաւանդուին Ս. գրական, ծիսական, բարոյագիտական եւ գործնական ծանօթութիւններ, գիտելիքներ եւ աղօթքներ:

Լսարանային բաժին

Տէրունական աղօթքի, մաղթանքի եւ Կիրակնօրեայ Մաղթերգէն ետք, աշակերտները կը բաժնուին 3 խումբերու:

- Մանկապարտէզի Ա., Բ., Գ. եւ Նախակրթարանի Ա. դասարաններ
- Նախակրթարանի Բ., Գ., Դ., Ե. եւ Զ. դասարաններ
- Երկրորդականի Ա. դասարան

Պահը կ'ընթանայ հետեւեալ ձեւով՝

- Ուկեղէն համարներու կամ Սաղմոսի ուսուցում:
- Բարոյալից պատմուածքներու պատմութիւն:
- Կրօնական երգերու եւ շարականներու ուսուցում:
- Աւետարանի ընթերցում եւ մեկնաբանութիւն:

Դասարանային բաժին


Կը դասաւանդուի ըստ դասագիրքերու:

ԶԵՐՆԱՐԿՆԵՐ ԵՒ ԱՐՏԱԴԱՍԱՐԱՆԱՑԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՐՔՈՎ


- 14 Սեպտեմբեր 2008 Տարեսկիզբ եւ վերամուտ**
- 21 Սեպտեմբեր 2008 Վարժարանի աշակերտութիւնը մասնակցեցաւ Սուրբ Պատարագի խորհրդութին եւ հաղորդուեցաւ:**
- 12 Հոկտեմբեր 2008 Թարգմանչաց տօնի յատուկ յայտագիր:**
- 28 Դեկտեմբեր 2008 Ամանորի եւ Ս. Շննդեան զոյգ տօներու հանդիսութիւն, ուր տեղի ունեցաւ աշակերտներուն պատրաստած գեղարուեստական ելոյթը:
Հանդիսութիւնը վերջ գտաւ հիւրասիրութեամբ եւ նուէրներու բաշխումով:**
- 22 Փետրուար 2009 Վարդանանց եւ Բարեկենդան տօներու յատուկ տօնակատարութիւն:**

Դպրոցը Մեծ Պահքի շրջանին ունի իր աշակերտական պահքի հետեւեալ ժամանակացոյցը:

Փետրուար 23 - Մարտ 1 Ծամոն	
Մարտ 2 - 8	Շաքար
Մարտ 9 - 15	Հեռատեսիլ, Համակարգիչ, այլ պաստառով խաղեր
Մարտ 16 - 22	Կազախին խմիչքներ (pepsi, 7up, coke, crush)
Մարտ 23 - 29	Կոլորատ, տուրմ
Մարտ 30 – Ապրիլ 5	Chips
Ապրիլ 6 - 11	Հալկիթ
4 Ապրիլ 2009	Դպրոցի ուսուցչական կազմը եւ աշակերտներուն մեծ մասը մասնակցեցան մեր Եկեղեցւոյ Գործադիր Մարմնի կողմէ կազմակերպուած նախաժաղկազարդեան հաւաքոյթին:
5 Ապրիլ 2009	Դպրոցը փակ էր Ծաղկազարդի առթիւ:
12 Ապրիլ 2009	Սբ. Զատկուայ յատուկ նշում:
24 Մայիս 2009	Համբարձումի յատուկ նշում:



2008 - 2009 տարեշրջանի իրաքանչիւր դասարանի արձանագրութիւն եւ միջին ներկայութիւն



2008 - 2009 տարեշրջանի իրաքանչիւր Կիրակի օրուայ ներկայութիւն

ՄԱՇՏՈՑԻ ԱՐՁԱԳԱՆԳ ԺԶ. Տարի

«ՄԱՇՏՈՑԻ ԱՐՁԱԳԱՆԳ»ի
Աերկայ եւ նախկին թիւերը կը գտնուին նաեւ
համացանցի վրայ:
www.sourphagop.org/mashdots հասցեով

Հայաստանեայց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ
Կիրակօրեայ Դպրոցի կամաւոր խմբակը.-
Թամար Գիզիրեան
Վերժին Գէպթանճեան
Յասմիկ Նաճարեան
Գարոլ Մանուկեան
Շողիկ Նաճարեան
Յասմիկ Գանաճեան
Շաղիկ Պոյաճեան
Թորոս Պապիկեան

Մաշտոցի Արձագանգ

Հայաստանեաց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակօնօրեայ Դպրոցի ամսաթերթ

Սեպտեմբեր 2008 (ԺԶ տարի թիւ 1)

Այս թիւով . . .

Ամսուան Համարը

«Գալով ինծի, քա' լիցի որ մեր Տիրոջ
Ցիսուս Քրիստոսի խաչէն զատ ուրիշ
բանով պարծենամ:»

Գաղատացիներուն 6.14

Խմբագրական՝ Վերամուտ: Էջ 2

Խաչվերաց, Սուրբ Գէորգ զօրավար,
Վարագայ Սուրբ Խաչ. Սեպտեմբեր
ամսուան բացատրական բառարան:
Էջ 3-4

Ի՞նչ կը նշանակէ Ակն Խաչի, Բանկալ,
Բուն-Խաչի, Գաւիթ
Եկեղեցական բառարան: Էջ 5

Վերաբաղ

Աստուածաշունչ: Էջ 6

Հին Կտակարան: Էջ 6

Նոր Կտակարան: Էջ 6

Աստուածաշունչի տարածումը: Էջ 7

Եզակի գիրեր: Էջ 7

Պակսող բառը: Էջ 8


Ծածկագիրը: Էջ 9

Ամբողջացո՞ւր ճախադասութիւնը:

Էջ 10

Ո՞րն է ճիշդ պատասխանը: Էջ 11-12-
13-14

Կիրակօնօրեայ Դպրոցի Ամավերսի
Հանդէս: Էջ 15



Խմբագրական

Վերամուտ

Ամառնային արձակուրդը հասած է իր աւարտին եւ մենք արդէն սկսած ենք նոր տարեշրջան մը եւս 2008-2009-ը։ Տարեշրջան մը որ իր հետ կը բերէ նոր առիթներ եւ մարտահրաւերներ։

Մենք, Հայաստանեաց Եկեղեցւոյ Կիրակնօրեալ Դպրոցի Կամաւոր Խմբակը, դարձեալ պատրատուած ենք մեր կամաւոր աշխատանքը տանելու Դպրոցին՝ 29-րդ, պարբերաթերթին՝ «Մաշտոցի Արձագանգ»ին 16-րդ, եւ Կայքէջին՝ www.sourphagop.org ին 8-րդ տարեշրջաններուն ընդմէջէն, ինչպէս միշտ՝ վստահելով Աստուծոյ։

Ինչպէս տեղեակ էք, Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետը՝ Ն. Ս. Օ. Ս. Արամ Ա. Կաթողիկոս 2008 թուականը «Քրիստոնէական Դաստիարակութեան Տարի» հոչակեց։ Իր Կոնդակին մէջ Կիրակնօրեաներուն առնչութեամբ հետեւեալը գրած է Վեհափառը. «Կիրակնօրեայ վարժարաններուն ներկայ ցանցը անհրաժեշտօրէն կարիքը ունի վերաշխուժացման։ Այս մարզէն ներս աշակերտութեան թիւի նուազում եւ ընդհանուր հետաքրքրութեան պակաս մը կը նշարենք։ Կիրակնօրեայ վարժարանին դերը անփոխարինելի է, որպէս ամբողջացուցիչ ընտանիքի ու դպրոցի կողմէ ջամբուող Կրօնական դաստիարակութեան։ Մեր սպասումն է, որ մեր թեմերը վերակազմակերպումի ենթարկեն Եկեղեցիներու ու դպրոցներու կողքին գործող Կիրակնօրեայ վարժարանները։ Մեր հայրական ջերմ թելադրանքն է, որ մեր ծնողները իրենց զաւակները եւ դպրոցները իրենց աշակերտները առաջնորդեն Կիրակնօրեայ վարժարան»։

Արդ, այս տարեշրջանը, 2008-2009 ը, իր հետ պիտի բերէ նաեւ արդիւնքները Վեհափառին սպասումներուն եւ թելադրանքներուն։

«Մաշտոցի Արձագանգ»

Հայաստանեաց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակնօրեայ Դպրոցի ամսաթերթ

**Հայաստանեաց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակնօրեայ Դպրոցի
կամաւոր խմբակը**

Վերժին Գիւղթանճեան, Յասմիկ Նամարեան, Գարոլ Մանուկեան, Շողիկ Նամարեան,
Յասմիկ Գանաճեան, Շաղիկ Պոյաճեան, Թորոս Պապիկեան

Սեպտեմբեր ամսուան բացատրական տօնացոյց

Սեպտեմբեր 14 Խաչվերաց կամ Վերացման Խաչ

Խաչվերացը ամենէն հինն է խաչի տօներուն, եւ իր պատմական սկզբնաւրութիւնը մինչեւ Քրիստոնէութեան սկիզբը կը բարձրանայ որովհետեւ խաչը վերացնելու եւ փառաւրելու առաջին գործ ողութիւնը կը վերագրուի Տեառնեղբայր Յակոբ առաքեալին, որ Երուսաղէմի առաջին եպիսկոպոսը եղեր է եւ որ խաչը բարձրացնելով ի տես ժողովուրդին «Խաչի քո, Քրիստոս, երկիր պագաննեմբ» օրհնութիւնն ու աղօթքը ըսած է:



Խաչվերացը համաքրիստոնէական բնոյթ ունի: Կաթողիկէ եկեղեցին զայն կը տօնէ Սեպտեմբեր 14-ին «անշարժ», իսկ Հայաստանէաց եկեղեցին՝ նոյն թուականին ամենէն մօտ Կիրակի օրը, որ կրնայ զուգադիպիլ Սեպտեմբեր 11-էն 17-ի միջեւ:

Խաչվերաց տօնը կը յիշատակէ Հերակլ կայսրի յաղթական վերադարձը Կ. Պոլիս, իր հետ վերադարձնելով Երուսաղէմէն յափշտակուած Ս. խաչը որ պարակներու ձեռքը ինկած էր Խոսրով Բ. Շահին օրով: Կայսրը անձամբ կը գլխաւորէ այն թափօրը որ Կ. Պոլիսէն դէպի Երուսաղէմ կը փոխադրէ խաչը: Հայ ժողովուրդին համար ծայրակեղ սրբութիւն կը նկատուի այդ օրերուն խաչափայտին հայրենի հողերուն ու դաշտերուն վրայէն անցնելու պատեհութիւնը:

Խաչվերացը տարուան հինգերորդ եւ վերջին տաղաւարն է: Ինչպէս միւս չորսին, «Ս. Ծնունդ», Ս. Յարութիւն, Այլակերպութիւն, եւ Վերափոխութեան պատճենը» նաև Խաչվերացին յաջորդող օրը մեռելոց է:



Սեպտեմբեր 27 Սուրբ Գէորգ զօրավար

Խաչվերացէն 13 օր ետք եկող շաբաթ օրը Ս. Գէորգ է: Նահատակուած է մօտաւորապէս 303 ՔԵ, Նիկոմեդիոյ մէջ:

Մեծցեր է քրիստոնէայ ընտանիքի մէջ: Երբ Հռոմէացի Դիոկլետիանոս կայսրը (284-305) հրովարտակ կը հրատարակէ քրիստոնէաներուն դէմ, Գէորգ զօրավարը կը պատուէ Նիկոմեդիա քաղաքի հրապարակին վրայ կախուած այս արքունական հրամանը: Այս

պատճառով կը չարշարուի եւ կը նահատակուի որովհետեւ կը մերժէ ուրանալ իր քրիստոնէութիւնը:

Բազմաթիւ աւանդութիւններ հիւսուած են Ս. Գէորգի մասին: Ասոնցմէ անենածանօթը այն է որ Գէորգը սպաննելով վիշապի մը ազատեր է կոյսի մը, եւ ասոր համար կ'ընդունուի որպէս վիշապասպան սուրբ:

Անգլիացիները իրենց պահապան սուրբը կը համարեն Ս. Գէորգը «St. George»: Սուրբ Գէորգի անունով եկեղեցիներ ունին Հայերը եւ եւրոպական ժողովուրդները:

Սեպտեմբեր 30 Վարագայ Սուրբ Խաչ

Ամէն տարի, Սուրբ Գևորգին յաջորդող Կիրակին որ միշտ Սեպտեմբեր 28-ի ամենէն մօտ Կիրակին է, Հայաստանեալց Եկեղեցին կը նշէ խաչին նուիրուած Վարագայ Ս. Խաչի տօնը:

Այս տօնը կը վերագրուի Ս. Խաչի երեւման Վարագ լեռներու բարձունքներուն վրայ կառուցուած վանքին մէջ: Ըստ աւանդութեան, Ս. Հոփիսիմէն այդ տեղ պահեր է իր վիզի խաչը: Հոն, 653 թուականին շուրջ, երկու ճգնաւորներ, Յովել եւ Թողիկ տեսիլք մը կ'ունենան ուր հրաշալի լուսաւորութիւն մը զիրենք կ'առաջնորդէ դեպի Վանի Վարագ լեռներ ուր լուսաւորութիւնը կը կերտոնանայ ու ի յայտ կու գայ խաչ մը:

Վարագավանք

Կը գտնուի Վան քաղաքին հարաւ արեւելեան կողմը, Վարագ լեռան արեւմտեան լանջին: 653 ին, երբ յայտնի կը դառնայ Վարագայ Ս. Խաչի «Նշանի» տեղը, Ներսէս Գ. Լաթողովոս Տայեցին, կը կառուցէ Ս. Նշան Եկեղեցին եւ կը հաստատէ Վարագայ Ս. Խաչի տօնը:

870 ին արաբները կը գրաւեն Վարագավանքը, սակայն շատ չանցած Աշոտ Արծրունի իշխանը կ'ազատագրէ զայն:

1857 ին Վարագավանքի վանահայր է նշանակուէր Խրիմեան Հայրիկը «Մկրտիչ Ա. Վանեցի»:

1915 ին լքուեր է Վարագավանքը եւ Աերկայիս աւերակ վիճակի մէջ է:



Վարագավանք եւ Վարագ լեռ

Եկեղեցական բառարան

Ա ա

ԱԿԱ ԽԱՉԻ

Խաչին կեղրոն տեղնէ ուր երկու գիծեր իրար կը կտրեն, կամ ուր չորս թեւերը կը միանան: Մեր խաչերուն մէջ սովորաբար այն տեղը արժէքաւոր քար մը կամ աճարժէք հնանութիւն մը դրուած կը գտնուի, երբեմն ալ մասունք մը զետեղուած կ'ըլլայ:

Խաչերու օծելու արարողութեան մէջ օծուելու հինգ տեղերուն առաջինն է ԱԿԱ ԽԱՉԻՆ:

Բ բ

ԲԱՆԿԱԼ

Փողովուրդը Բանկալ կը կոչէ Եկեղեցւոյ արտաքին դուռէն ներս մտած ատեն, տաճարին մեծ դուռը չգացած, անցքին մէկ կամ երկու կողմերը՝ վրան գոց ու առջևը բաց տեղեր կ'ըլլան ուր մոմ կը ծախուի, օրացոյց կամ այլ հոգեւոր հրատարակութիւններ կրնան վաճառուիլ:


ԲՈՒՐ-ԽԱՉԻ

Այսպէս կը կոչուի չորս թեւերէն այն՝ որ ուղղահայեաց գծին ստորին մասը կը կազմէ եւ առանձինն կ'օծուի խաչ օծելու արարողութեան ընթացքին: Բուր խաչին կրնայ կոչուիլ նաեւ այն մասը՝ որ խաչին վարի թեւին ներբեւը կցուած է ձեռաց խաչերուն մէջ եւ բոնելու կը ծառայէ, եւ որ խաչէն դուրս խաչին կօթը կը նկատուի: Այս մասին վրայ օծում չ'ըլլար:

Գ գ

ԳԱԼԻԹ

Մեր Եկեղեցիները այս ընդհանուր անունին ներքեւ, երկու տարբեր մասեր կը պարունակեն, որ կը կոչուին գալիթ եւ տաճար: Գալիթը արտաքին մաս մըն է՝ տաճարէն բաժնուած պատով ու դուռով, որուն մէջ կը կենալին ապաշխարողները որ արժանաւոր չէին մասնակցելու հաղորդութեան: Երբ Բուն Պատարագի ընթացքին, եւ «Քրիստոս ի մէջ մեր» Էն առաջ երբ սարկաւագը կ'ըսէ «Եւ որք ոչ էք կարողք հաղորդիլ աստուածային խորհրդոյս, առ դրուն ելէք եւ աղօթեցէք» Երախաներն «չմկրտուածները» եւ ապաշխարողները տաճարէն կ'ելլէին դէպի գալիթ:



Աստուածաշունչ Մատեան

Կան գիրքեր որոնք բոլոր ժամանակներուն ալ սիրելի եւ հարազատ են մարդոց: Այդպիսի գիրք մըն է Աստուածաշունչը: Քրիստոնեաներուն Սուլք Գիրքն է եւ կը նշանակէ Աստուծոյ շունչով գրուած:


Աստուածաշունչը շուրջ 40 հետինակներու կողմէ մօտաւորապէս 1,500 տարիներու ընթացքին գրուած գիրքերու ժողովածու մըն է: Աստուածաշունչը կը ներկայացնէ Աստուծոյ եւ մարդոց փոխ յարաբերութիւններու պատմութիւնը ինչպէս նաև բազմաթիւ երկիրներներու, ժողովուրդներու մշակոյթն ու կեանքն ու կենցաղը: Աստուածաշունչը կը բաղկանայ երկու մասերէ: Առաջին մասը կը կոչուի Հին կտակարան, իսկ երկրորդը՝ Նոր կտակարան: Հին կտակարանը գրուեր է Քրիստոսի առաջ, իսկ Նոր կտակարանը՝ Քրիստոսէ յետոյ:

Հին կտակարան

Հին կտակարանը բաղկացած է 39 հիմնական եւ 11 երկրորդական գիրքերէ: Հին կտակարանի առաջին հինգ գիրքերը միասին կը կոչուին Հնգամատեան կամ Օրէնքը: Հնգամատեանը կը ցոլացնէ Աստուծոյ կողմէ մարդոց համար սահմանուած կանոններն ու օրէնքները: Գիրքերու յաջորդ խոսքը կը պատմէ տարբեր երկիրներու եւ ժողովուրդներու մասին եւ այդ իսկ պատճառով կը կոչուի պատմական: Պատմութեան գիրքերուն կը յաջորդեն բանաստեղծական ու բարոյա-խրատական գիրքեր որոնք կը բովանդակեն ուսուցողական առակներ, իմաստուն մտքեր, երգեր ու բանաստեղծութիւններ: Հին կտակարանի վերջին գիրքերը կը կոչուին մարգարեական, որոնցմով կ'ուսուցանուին Աստուծոյ պատուիրանները եւ կ'ըլլան ապագայի կանխատեսումներ:

**Նոր կտակարան**

Նոր կտակարանը բաղկացած է 27 գիրքերէ: Առաջին չորս գիրքերը կը կոչուին Աւետարաններ, իսկ հետինակները՝ աւետարանիշներ (Մատթէոս, Մարկոս, Ղուկաս Յովհաննէս): Աւետարան կը նշանակէ աւետիս, այսինքն՝ բարի լուր: Այս գիրքերը մարդոց կ'աւետեն Յիսուսի ծնունդը, անոր կեանքն ու գործերը, անոր պատուիրանները: Միւս գիրքերուն մէջ կը պատմուին առաքեալներուն գործերուն, քարոզութեան եւ տարբեր երկիրներու մէջ քրիստոնէութեան տարածման մասին:



Աստուածաշունչի տարածումը

Աստուածաշունչը ամենաշատ թարգմանուած եւ ամենաշատ ընթերցուող գիրքն է: Ան թարգմանուեր է 700 է աւելի լեզուներու եւ բառբարերու: Աստուածաշունչը հայերէնի թարգմաներ են մեր մեծ ուսուցիչները՝ սուրբ Մեսրոպ Մաշտոցն ու սուրբ Սահմակ Պարթևել՝ իրենց աշակերտներու հետ միասին, Ե. դարու սկիզբը: Աստուածաշունչի հայերէն թարգմանութիւնը կը համարուի լաւագոյնը եւ օստարներու կողմէ կ'անուանուի որպէս Թարգմանութիւններու Թագուհի:

Սկիզբը Սուրբ Գիրքը եղեր է ձեռագիր: ԺԵ. դարու կէսերուն երբ կատարուեցաւ տպագրութեան գիւտը, ձեռագիր մատեանները սկսան տպագրուիլ: Աստուածաշունչը եղաւ աշխարհի առաջին տպագրուած գիրքը: Ան առաջին անգամ հայերէն տպագրուեցաւ 1666 թուականին:



Եզակի գիրեր Հայերէն գիրերով Sudoku

Ամբողջացուր քառակուսիները գործածելով ա, բ, գ, դ, ե, զ, է, ը, թ գիրերը պայմանաւ որ միայն մէկ անգամ գործածես իրաքանչիւր գիր իրաքանչիւր՝

- հորիզոնական գիծի վրայ,
- ուղղահայեաց գիծի վրայ եւ
- ինեակ քառակուսիի մէջ

			գ				
ա		դ			զ	բ	ե
զ		բ			է		ա
		է	դ	գ		բ	
բ							գ
	զ		ը	բ	ե		
թ		ա			ը		բ
	դ	ե	բ		թ		զ
				դ			

Պակսող բառը

Գտէ՛ք Օծեալին տրուած տարբեր անունները, ապա շրջանակներուն մէջի գիրերով կազմեցէ՛ք իր անունը:

1						<input type="radio"/>
2			<input type="radio"/>			
3						<input type="radio"/>
4			<input type="radio"/>			
5				<input type="radio"/>		
6				<input type="radio"/>		
7						

- 1 - Յովհաննէս 10:11
- 2 - Յովհաննէս 1:41
- 3 - Յովհաննէս 15:5
- 4 - Յովհաննէս 8:12
- 5 - Մատթէոս 16:16
- 6 - Ղուկաս 2:11
- 7 - Յովհաննէս 1:41



Որդի մը պիտի ծնիս եւ օայն պիտի կոչես - - - - - , որովհետեւ անիկա իր ժողովուրդը իրենց մեղքերէն պիտի փրկէ: Մատթէոս 1:21

Ծածկագիրը

Ինչո՞ւ Յիսուս Յորդանան գետ եկաւ:

Օգտագործելով ծածկագիրը գտէ՛ք հարցումին պատասխանը:

ա	բ	զ	դ	ե	զ	է	լ	թ	ժ	ի	լ	իւ
38	37	36	35	34	33	32	31	30	29	28	27	26
ծ	կ	հ	ձ	ղ	ճ	մ	յ	ց	շ	ն	շ	պ
25	24	23	22	21	20	19	18	17	16	15	14	13
զ	ռ	ս	վ	տ	ր	ց	լ	փ	ք	օ	ֆ	
12	11	10	9	8	7	6	5	4	3	2	1	

— — — — — — — — — — — — — — — — — — —
18.28.10.15. 5.10 36. 38.27.28.27. 34.38.18. 32.17 18.15. 7.35. 38.17.38.17

— — — — — — — — — — — — — — — — —
36.34. 8 34.24.38. 5 18.15. 9. 23.38.17.17. 32.10. 28 24.15.21.19.32

— — — — — — — — — — —
19.24. 7. 8. 15. 5. 34. 27.15. 5 23.38.19. 38. 7

Մատթեոս 3:13

Քրիստոսի ներկայութիւնը աղօթողներու մէջ

«Ուր որ երկու կամ երեք հոգի հաւաքուին իմ անունով, ես հոն եմ՝ անոնց միջեւ:» Մատթէոս 18:20

Եկեղեցի բառը երկու իմաստներով կը գործածուի՝

- Նիւթական եկեղեցի » քարեղէն շենքը
- Հոգեւոր եկեղեցի » հաւատացեալ ժողովուրդը

Ամբողջացուր նախադասութիւնները, տունիկներուն մէջ գրելով հետեւեալ բառերը

հաւատան – կ'օգնեն – կ'աշխատին – սիրեն



Ո՞ր է ճիշդ պատասխանը
Մանկապարտէզի անկիւն



Ամբողջացո՞ւր Հայաստանեաց Եկեղեցւոյ Կիրակնօրեայ
Դպրոցներու նշանաբանը: Մարկոս **10.14**

Յիսուս, մանուկները, արգելք, այդպիսիներուն,
արքայութիւնը

----- ըսաւ.

«Զգեցէք որ ----- ինձի գան,
----- մի՛ ըլլաք անոնց, որովհետեւ
----- է Աստուծոյ
----- :»

Ո՞րն է ճիշդ պատասխանը

Նախակրթարան Ա. Բ. Եւ Գ. Դասարաններու անկիւն

- 1.- Ո՞ր տարին հիմնուեցաւ Վերափոխում
 «Հայաստաննեաց Եկեղեցւոյ դ.- Խաչվերաց
 Կիրակնօրեայ Դպրոցներ»ը:
 ա.- 1900
 բ.- 1929
 գ.- 1979
 դ.- 1980
- 6.- Հետեւեալ սուրբերէն որո՞ւն տօնը
 կը տօնենք Սեպտեմբերին:
 ա.- Սուրբ Սարգիս
 բ.- Սուրբ Գևորգ
 գ.- Սուրբ Թադէոս
 դ.- Սուրբ Պետրոս
- 2.- Ո՞ր տարին հիմնուեցաւ
 Մոնթրէալի Սուրբ Յակոբ
 Կիրակնօրեայ Դպրոցը:
 ա.- 1900
 բ.- 1929
 գ.- 1979
 դ.- 1980
- 7.- Ի՞նչ կը կոչուի խաչին
 կեղրոնական մասը:
-
- 3.- Այս տարի «Մաշտոցի
 Արձագանգ» ին քանիերորդ ամեակն
 է:
 ա.- 6
 բ.- 11
 գ.- 16
 դ.- 21
- 8.- Յիսուս քանի՞՝ տարեկան էր երբ
 մկրտուեցաւ
 ա. 1
 բ. 2
 գ. 30
 դ. 33
- 4.- Աստուածաշուշը կը բաղկանայ
 երկու մասերէ: Առաջին մասը կը
 կոչուի --- իսկ երկրորդ՝
 ---: Առաջին մասը գրուեր
 է ----- առաջ, իսկ երկրորդը
 Քրիստոսէ ---:
- 9.- Ամբողջացո՛ւր Հայաստաննեաց
 Եկեղեցւոյ Կիրակնօրեայ Դպրոցներու
 Մաղթերգին առաջին 4 տողերը:
 Կիրակնօրեայ Սուրբ յարկին
 մենք ----- ենք լուսաբաղձ,
 Կայծերու պէս -----
 Յայտած՝ սրտէն պերճ -----:
- 5.- Ի՞նչ կը կոչուի տաղաւարը որ կը
 տօնենք Սեպտեմբեր ամսուան
 ընթացքին:
 ա.- Սուրբ Ծնունդ
 բ.- Սուրբ Զատիկ
 գ.- Սուրբ Աստուածածնի
- 10.- Ամբողջացո՛ւր Հայաստաննեաց
 Եկեղեցւոյ Կիրակնօրեայ Դպրոցներու
 Մաղթերգին երկրորդ 4 տողերը:
 Ուստի քալենք -----,
 Ո՞վ հարազատ զարմ -----,
 ----- գընացքով
 Լոյս-աղբիրին -----:

Ո՞րն է ճիշդ պատասխանը

Նախակրթարան Դ. Ե. Եւ Զ. Պատարաներու անկիւն

1.- Ո՞վ է ներկայիս Մեծի Տանն

Կիլիկիոյ Կաթողիկոսը:

- ա. Սահակ Բ. Կաթողիկոս Խապայեան
- բ. Արամ Ա. Կաթողիկոս
- գ. Գարեգին Ա. Կաթողիկոս
- դ. Գարեգին Բ. Կաթողիկոս

2.- Ո՞վ է ներկայիս Ամենայն Հայոց

Կաթողիկոսը:

- ա. Սահակ Բ. Կաթողիկոս Խապայեան
- բ. Արամ Ա. Կաթողիկոս
- գ. Գարեգին Ա. Կաթողիկոս
- դ. Գարեգին Բ. Կաթողիկոս

3.- Ըստ Ա. Կորնթացիներուն 13 ին

երեք հիմնական շնորհներն են

Հաւատքը, Յոյսը եւ Սէրը եւ այս

երեքն ամենէն մեծն է...

ա. Բաւատքը

բ. յոյսը

գ. սէրը

**դ. Աստուածային հիմնական շնորհները
թիւվ չորս են:**

4.-Վերջին ընթրիքի ընթացքին Յիսուս

հաստատեց Հաղորդութեան խորհուրդը.

Աւագ շաբթուան ո՞ր օրն էր այդ...

ա- Երկուշաբթի

բ. Ուրբաթ

գ. Հինգշաբթի

դ. Չորեքշաբթի

5.- Սուրբ Ծնունդի մալթանքն է.-

**Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, օրինեալ
է...**

ա. Ծնունդը Քրիստոսի

բ. յայտնութիւնը Քրիստոսի

գ. յարութիւնը Քրիստոսի

դ. անունը Քրիստոսի

6.- Պատարագի ընթացքին

գործածուող ձայն հանող սպասն է...

ա. Սկիին

բ. Մաղմայ

գ. Աշտանակ

դ. Քշոց

7.- «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ»

կ'երգուի...

ա. Ողջոյնի ատեն

բ. Հաղորդութեան ատեն

գ. Արձակման ատեն

դ. Խոստովանանքի ատեն

8.- Խորհուրդ մեծ եւ սքանչելին...

ա. Սաղմոս է

բ. Աղօթք է

գ. Շարական է

դ. Ընթերցանութիւն է

9.- Հինգ տաղաւարներն են.-

Ծնունդ, Զատիկ, Վարդավառ,

Վերափոխում Ս. Աստուածածնի եւ...

ա. Մեռելոց

բ. Խաչվերաց

գ. Ծաղկազարդ

դ. Համբարձում

10.- Սուրբ Զատիկէն 40 օր ետք կը

տօնենք

ա. Համբարձում

բ. Երեւում

գ. Այլակերպութիւն

դ. Յայտնութիւն

Ո՞րն է ճիշդ պատասխանը Երկրորդականի անկիւն

1.- Ո՞վ է ներկայիս Մեծի Տանն

Կիլիկիոյ Կաթողիկոսը:

- ա. Սահակ Բ. Կաթողիկոս Խապալեան
- բ. Արամ Ա. Կաթողիկոս
- գ. Գարեգին Ա. Կաթողիկոս
- դ. Գարեգին Բ. Կաթողիկոս

2.- Ո՞վ է ներկայիս Ամենայն Հայոց

Կաթողիկոսը:

- ա. Սահակ Բ. Կաթողիկոս Խապալեան
- բ. Արամ Ա. Կաթողիկոս
- գ. Գարեգին Ա. Կաթողիկոս
- դ. Գարեգին Բ. Կաթողիկոս

3.- Հստ առաջին Սաղմոսին, Երանի անոր որ

- ա. ամբարիշտ մարդոց խորհուրդին չի հետեւիր
- բ. շիտակ կը խօսի
- գ. իր խոստումը կը յարգէ
- դ. միշտ կ'աղօթէ

4.- Ամբողջացո՞ւր ըստ Ղուկաս10.27 ի

«Սիրէ՛ քու Տէր Աստուածդ քու ամբողջ -----, ամբողջ -----, ամբողջ զօրութեամբդ եւ ամբողջ ----- եւ Սիրէ՛ ընկերդ քու ----- պէս:

5.- Սուրբ Զատկուան մաղթանքն է.- Քրիստոս յարեալ ի մեռելոց, օրինեալ է...

- ա. Ծնունդը Քրիստոսի
- բ. յայտնութիւնը Քրիստոսի
- գ. յարութիւնը Քրիստոսի
- դ. անունը Քրիստոսի

6.- Պատարագի ընթացքին

- հաղորդութիւնը կը պատրաստուի հետեւեալ սպասին մէջ...
- ա. Սկիբ
- բ. Մաղղմայ
- գ. Աշտանակ
- դ. Քշոց

7.-Նոր Կտակարանի վերջին գիրքն է ա. Ղուկասի աւետարան

- բ. Յայտնութիւն
- գ. Նամակները
- դ. գործք առաքելոց

8.- «Ուրախ լեր Սուրբ Եկեղեցի...»

- ա. Սաղմոս է
- բ. Աղօթք է
- գ. Շարական է
- դ. ընթերցանութիւն է

9.- Հինգ տաղաւարներն են.-

Ծնունդ, Զատիկ, Վերափոխում Ս. Աստուածածնի եւ...

- ա. Այլակերպութիւն
- բ. Խաչվերաց
- գ. Շաղկազարդ
- դ. Համբարձում

10.- Տէր ողորմեայի ատեն...

- ա. Վարագոյրը կը բացուի
- բ. Վարագոյրը կը գոցուի
- գ. Քահանան բեմէն վար կու գայ
- դ. հաղորդութիւն չստացողները դուրս կրնան գալ

**Հայաստանեայց Եկեղեցւոյ Մոնթրէալի Սուրբ Յակոբ
Կիրակնօրեայ Դպրոցի Ամավերջի Հանդէս**



Յունիս 8, 2008-ի յետմիջօրէին, Կիրակնօրեայ Դպրոցը տօնախմբեց բերքահաւաքի իր 28-րդ տարերշացանի ամավերջի հանդէսը, Սուրբ Յակոբ Վարժարանի, Բաստրմանեան Սրահէն Ենրու: Հանդիսութեան Ներկայ էին Սուրբ Յակոբ Մայր Եկեղեցւոյ հոգեւոր հովիչ՝ Տէր Գառնիկ Քինչ. Գոյունեան, Հոգաբարձութեան Ենրկայացուցիչ՝ Տիար Գէորգ Գալլողլեան, բազմաթիւ ծնողներ եւ Կիրակնօրեայ Դպրոցի բարեկամներ:

Յայտագիրը սկսաւ վարժարանի աշակերտ-աշակերտութիւններու խմբային մեկնաբանութեամբ/երգեցողութեամբ «Հայր Մեր», «Մաղթանք» եւ «Մաղթերգ Հայց. Եկեղեցւոյ Կիրակնօրեայ Դպրոցներու» աղօթք-երգերով:

Ապա, բեմ բարձրանալով բացման խօսքը արտասանեց Կիրակնօրեայ դպրոցի Տնօրէն՝ Տիար Թորոս Պապիկեան: Ան իր խօսքին մէջ, բոլորին բարի գալուստ մաղթելէ ետք, գնահատեց ծնողներուն, որոնք վստահութեամբ յանձնած են իրենց զաւակները Կիրակնօրեայ դպրոցին, արժեւորեց ուսուցչական կազմին կամաւոր ու անձնուէր աշխատանքը: Ան շարունակելով, հակիրծ կերպով Ենրկաներուն փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի 2008ը Քրիստոնէական Տարի հոչակման կոնդակի ան բաժինը որ կը վերաբերէր Կիրակնօրեայ Դպրոցներու ուր վեհափառը կը գրէր՝ «Կիրակնօրեայ վարժարանին դերը անփոխարինելի է, որպէս ամբողջացուցիչ ընտանիքի ու դպրոցի կողմէ շամբուղ Կրօնական դաստիարակութեան: Մեր սպասումն է, որ մեր թեմները վերակազմակերպումի Ենթարկեն Եկեղեցիներու ու դպրոցներու կողքին գործող Կիրակնօրեայ վարժարանները: Մեր հայրական ջերմ թեղադրանքն է, որ մեր ծնողները իրենց զաւակները եւ դպրոցները իրենց աշակերտները առաջնորդեն Կիրակնօրեայ վարժարան:» Եւ աելցուց թէ ինք եւ ուսուցչական կազմը յաջորդ Սեպտեմբերին պատրաստ էին Կիրակնօրեայ Դպրոցի վերամուտին ընդունելու համար Վեհափառին թելադրանքին պատասխանողները:

Հանդէսը ընթացք առաւ Կիրակնօրեայ դպրոցի բոլոր կարգերու աշակերտներու մասնակցութեամբ: Դպրոցի ուսուցչութիւններուն բծախնդիր պատրաստութեամբ, անոնք Ենրկայացուցին իրարեյացորդ ձեւով՝

Եկեղեցին Հայկական, Առաւոտ Լուսոյ «Ա - Փ», «Հաւատով Խոստովանիմ» Էն համարներ, Ով մեծ Աստուած, Գոհութեան Աղօթք, Մանկական Աղօթք, Արքայ Երկնաւոր,

Տասնաբանեան, Սուրբ, Սուրբ, Եկեղ Միանանք որուն յաջորդեց Կենդանի Պատկեր «Անառակ Որդին» Ընթերցողներ՝ Կարինէ Կարապետեան եւ Ներսէս Նասոյեան։ Ասլէ Ետք Լորա եւ Տանի Տօնապետեան ներկայացուցին «Ողջոյն քեզ Մարիամ» եւ «Պահապան Ամենայնի»ն որուն յաջորդեց Սաղմու 23«ԻԲ»ը եւ «Բարի Սամարացին» կենդանի պատկերը, ընթերցողներ՝ Առէն Պապիկեան եւ Դալար Քիւպթանճեան։

Սուրբ Յակով Եկեղեցւոյ Հովի՝ Տէր Գառնիկ Քին։ Գոյունեան իր խօսքին մէջ անդրադառնաւ մեր համայնքին մէջ գործող բոլոր կառույցներուն մէջ կամաւորներու պակասը եւ խոստացաւ ամրան յաջորդ Սեպտեմբերին կազմակերպել հաւաքոյթ մը համայնքիս առ աւելագոյն թիւով մանուկներու եւ պատանիներու համար, յուսալով որ Կիրակնօրեայ Դպրոցի աշակերտներուն թիւը աճ արձանագրէ։

Ապա, քեմ հրահրուեցաւ հոգաբարձութեան ներկայացուցիչ Տիար Գէորգ Գալոոլեան, որպէսզի փոխանցէ վկայականները նախակրթարան կարգի աւարտական դասարանի 4 աշակերտ-աշակերտութիններուն՝ Նախակրթարանի Զ. դասարանը աւարտելուն համար վկայագիր ստացան։ Դալար Քիւպթանճեան, Ներսէս Նասոյեան, Լոռի Զինչինեան եւ Առէն Անդրանիկ Պապիկեան։ Նույնական տրուեցան նաև այն աշակերտներուն որոնք ընթացիկ տարրուան ընթացքին տարբեր մարզերու մէջ յաւելեալ յաջորդութիւններ արձանագրած են իրենց ջանասիրութեամբ, կարգապահութեամբ, ծառայասիրութեամբ կամ ներկայութեամբ։

Յայտագրի վերջաւորութեան աշակերտութեան ու ներկաներու կողմէ միաձայնութեամբ երգուեցաւ ԿիլիկիԱն։

Սակայն, Հանդէսը վերջացնելու լաւագոյն բաժինն այն էր, երբ Կիրակնօրեայ դպրոցի ուսուցչական կազմն ու աշխատակիցները ներկայացուելով Տնօրէնութեան կողմէ, բարձրացան քեմ, որոնց փոխանցուեցաւ ծաղկեփունջեր ու Հայ մեղեդիներու խտասալիկներ, որպէս երախտագիտութեան դոյզն արտայալսութիւն։



«Բարի Սամարացին»



Նախ. Զ. Աւարտականներ



«Կամաւոր խմբակը»



«Անառակ Որդին»

Մաշտոցի Արձագանգ

Հայաստանեաց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակօնօթեայ Դպրոցի ամսաթերթ

Հոկտեմբեր 2008 (Ժ 2 տարի թիւ 2)

Այս թիւով...

Խմբագրական՝ Էջ 2

Արժեւորենք Թարգմանչացը հայերէն գրելով նաեւ համացանցին վրայ:

Բացատրական բառարան՝ Էջ 3-4,8

Եօթանասուներկու աշակերտներ Քրիստոսի, Թարգմանիչներու տօն, Ս.Աւետարանիչներ, Գիւտ Ս. Խաչի

Եկեղեցական բառարան՝ Էջ 5

Ի՞նչ կը նշանակէ Դպիր, Երկրորդ Ծաղկազարդ, Զոհաբերութիւն

Վերաքաղ՝ Էջ 6-7

Աշխարհի եւ մարդու ստեղծումը:

Աղամ եւ Եւա

Նոյը եւ Զրիեղեղը:

Տապանի Կառուցումը

Զրիեղեղ

Խաղերու բաժին

Եղակի գիրեր՝ Էջ 8

Հաւատանք եւ վստահինք Աստուծոյ՝ Էջ 9

Յիսուսի փորձութիւնը՝ Էջ 10

Աններող ծառային առակը՝ Էջ 11

Ո՞րն է ճիշդ պատասխանը՝ Էջ 12-15

Կարճ լուրեր Կիրակօնօթեայ Դպրոցէն՝ Էջ 16



Ամսուան Համարը

«Աստուծոյ ներշնչումով գրուած բոլոր Սուրբ գիրքերը օգտակար են՝ թէ՛ ճշմարտութիւնը ուսուցանելու եւ թէ՛ սխալը հերքելու, մարդս ճիշդ ճամբու մէջ դնելու եւ արդար կեանքի մը դաստիարակութիւնը տալու համար:»

Բ. Տիմոթէոս 3.16

Խմբագրական

Արժեւորենք՝ Թարգմանչացը Հայերէն Գրելով նաև Համացանցին վրայ

Հոկտեմբերը՝ Թարգմանչաց տօնն է: Եւ 405 թուին, ծնունդ առած հայերէնը արդէն 1603 տարեկան է: Բոլոր լեզուներն ալ, մեր կեանքերուն նման կը ծնին, պատանեկութիւն եւ երիտասարդութիւն կ'ունենան, կը ծերանան ապա կը մեռնին: Լեզու մը երիտասարդ է երբ կը յաջողի նորագոյն արուեստագիտութիւններու (technology) հետ քայլ պահել: Փոխադարձաբար, նորոգուող ու յառաջդիմող արուեստագիտութիւնը իր կարգին, կ'օգնէ որ լեզուները ծաւալին ու գարգանան: Արդեօք լեզու մը կա՞ր որ չօգտագործեց 15-րդ դարուն Կիլթէմպըրկի տպագրութեան գիտը: Ոչ, որովհետեւ այն լեզուները որոնք տպագրութիւն չունեցան, մեռան:

Այլ օրինակ մըն է համացանցի Internetը եւ ոեւէ լեզու որ ուզէ ողջ մնալ ստիպուած է էջեր ունենալ համացանցի վրայ:

Հայերէնը, Հայաստանի հանրապետութեան սահմաններէն ներս պետական լեզու է, կը գործածուի եւ համեմատաբար աշխոյժ կը համարուի: Սփիտքի տարածքին սակայն, մեր լեզուին կացութիւնը բոլորովին ուրիշ է: Այսպէս, հայերէնը Հիւսիս Ամերիկայի որոշ շրջաններու մէջ մահամերձ կարելի է նկատել, իսկ ուրիշ տեղերու մէջ ճգնաժամային վիճակի մէջ:

Մեզմէ իւրաքանչիւրին պարտականութիւնն է Հայերէն լեզուն ողջ պահելը. Եւ այդ ամենէն պարզ ու դիւրին ձեւով, այսինքն զայն գործածելով մեր առօրեային մէջ: Հայերէ՛ն խօսինք, կարելի եղած չափով մաքուր անաղարտ հայերէն, երբ կը խօսինք իրարու հետ: Հայերէ՛ն գիրերով կարդանք, ըլլան անոնք գիրքեր, համացանցի էջեր, օրաթերթեր, ամսաթերթեր....Հայերէ՛ն գրենք, հայերէն տառերով հաղորդակցինք, ըլլայ այդ թուղթի, համակարգիչի թէ համացանցի պատառներուն վրայ: Վերջապէս, իմաստալից ձեւով յիշատակենք Թարգմանչաց տօնը, կարդալով Աստուածաշունչը, որուն թարգմանութեան համար յատկապէս հայերէն գիրերը կեանք առին:

«Մաշտոցի Արձագանգ»-ը, իբբեւ հայերէն լեզուով տպուող ու սփոռուող ամսաթերթ, 16-րդ տարուան մը համար եւս կը վերանորոգէ իր հաւատարմութեան ուխտը մեր սուրբ թարգմանիչներուն հանդէպ, ամէն ճիգ ի գործ դնելով որպէսզի Հայերէնը մնայ կալտառ եւ արդիական:

«Մաշտոցի Արձագանգ»

Հայաստանեայց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակօնորեայ Դպրոցի ամսաթերթ

Հայաստանեայց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակօնորեայ Դպրոցի կամաւոր խմբակը

**Վերժին Գիւղթանձեան, Թամար Գիզիրեան, Գարող Մանուկեան, Յասմիկ Նաճարեան,
Շողիկ Նաճարեան, Յասմիկ Գանամեան, Շաղիկ Պոյանեան, Թորոս Պապիկեան**

Սեպտեմբեր ամսուան բացատրական տօնացոյց

Հոկտեմբեր 4, Տօն՝ Եօթանասուներկու աշակերտներ Քրիստոսի

72 Աշակերտներուն մասին մենք կը կարդանք Ղուկասի 10.1-24 ին մէջ հետեւեալը:

1. Այս դէպքէն ետք՝ Յիսուս Եօթանասուներկու աշակերտներ եւս նշանակեց եւ զանոնք զոյգ-զոյգ իրմէ առաջ դրկեց իր երթալիք բոլոր քաղաքներն ու շրջանները: 2. Անոնց ըսաւ.

- Հունձքը առատ է, բայց մշակները՝ քիչ. հետեւաբար խնդրեցէք հունձքի Տիրոջմէն, որ իր հունձքին համար մշակներ պատրաստէ ու դրկէ:

17. Եօթանասուներկու աշակերտները ուրախութեամբ վերադարձան եւ ըսին Յիսուսի.

- Տէ՛ր, նոյնիսկ չար ոգիները մեզի կը հնազանդին, երբ քու անունովդ կը հրամացէնք:

18. Յիսուս ըսաւ անոնց. 20. Սակայն մի՛ ուրախանաք որ չար ոգիները կը հնազանդին ձեզի, այլ ուրախացէք որ ձեր անունները երկինքի մէջ գրուած են:

Հոկտեմբեր 11 Թարգմանիչներու տօն

Հայ գիրերու գիտէն ետք ծնունդ առաւ թարգմանչաց շարժումը որուն առաջին եւ գերագոյն նպատակն էր Աստուածաշունչը թարգմանել հայերէնի եւ եկեղեցական ծէսերը հայացնել:

Թարգմանիչ անուան տակ ծանօթ են հայ գիրերու հեղինակ Մեսրոպ Մաշտոցի եւ հայոց կաթողիկոս Սահակ Ա. Պարթեի շուրջ հաւաքուած 100 սաները, որոնք անմիջական աշակերտները եղած են անոնց: Իսկ այս աշակերտներու աշակերտները իրենց կարգին կոչուած են «կրտսեր թարգմանիչներ»:

Հայաստանեայց եկեղեցին Թարգմանչաց օրը կը տօնէ վեց գլխաւոր թարգմանիչներու իշխատակը որոնք են՝

Ս. Մեսրոպ Մաշտոց (~362-440) որ ստեղծեց մեր Այբուբենը 405 թուականին:

Ծներ է Տարօն գաւառի Հացեկաց գիտին մէջ մօտաւրապէս 362 թուականին: Չատ լաւ գիտէր նաև Յունարէն, պարսկերէն, ասորերէն, եւ վրացերէն: Արքունիքի ատենադպիր, եւ ապա զինուորական ծառայութիւն մտնելէ ետք 394 թուականին դարձաւ վանական: Հայաստանի տարբեր շրջանները քարոզելով՝ Մաշտոցը խորապէս գիտակցեցաւ իր ժողովորդին սպառնացող վտանգը երկրին մէջ տիրող օտար ազդեցութիւններու հետեւանքով եւ վճռեց ստեղծել հայոց գիրերը: Այդ նպատակով Սահակ Պարթեւ կաթողիկոսի եւ Վուամշապուհ թագաւորի աշակցութեամբ ան ուղուեցաւ Ասորիք: Բաւական նեղութիւններէ ետք 405 թուականին Մաշտոցը վերդարձաւ հայրենիք իր հետ բերելով իր ստեղծած 36 գիրերը: Անկէ ետք օգնեց Ս. Սահակ Հայրապետին հետ Հայ դպրութեան տարածման: Բացաւ դպրոցներ, եկեղեցական արարողութիւնները հայացնելու նպատակով կազմեց Պատարագամատոյցը « Մաշտոցի եւ Ժամագրքի նախնական տարբերակները», սկսաւ Աստուածաշունչի թարգմանութիւնը, գրեց քարոզներ: Վախճանեցաւ 17 Փետրուար 440 ին Վաղարշապատի մէջ եւ թաղուեցաւ Օշական գիտին մէջ:



Ս. Մեսրոպ Մաշտոց
Երեւան, Զեռ. 7391 եջ
266թ, Յայսմատուրք
1713թ, Կաֆա ծաղկող՝
Քրիստոսառուր


Ս. Եղիշէ Պատմիչ (~410-~470) որ գրեց «Վարդանանց եւ հայոց պատերազմի մասին» Հայ մեծ պատմիչ եւ աստուածաբան եւ կրտսեր աշակերտ Ս. Սահակ Պարթենի եւ Ս. Մեարոպ Մաշտոցի: 434-411 կ'ուսանի Աղեքսանդրիոյ մէջ: Հայաստան վերադառնալէ ետք կը ծառայէ Վարդան Մամիկոնեանին որպէս զինուոր եւ դպրապետ: 450-451 Վարդանանց պատերազմին մասնակցելէ ետք կը ձգէ զինուորական ասպարէզը, կը հեռանայ աշխարհական կեանքէն եւ կը դառնայ մենակեաց:

Ս. Դաւիթ Անյաղթ Փիլիսոփայ (~475-~550) Հայ մեծ իմաստասէր, ծներ է Տարօնի Ներգին գիւղին մէջ: Իր ուսումը ստացեր է Աղեքսանդրիոյ մէջ: Հրապարակային փիլիսոփայական վէճերու մէջ իր յաղթանակներուն համար ստացեր է Անյաղթ տիտղոսը: Դ.Ա. հիմնադիրն է Հայաստանի մէջ տրամաբանական գիտութիւններու: Ան փիլիսոփայութեան տուեր է բարոյագիտական ուղուածութիւն: Դ.Ա. ի մեծագոյն գրական գործը «Սահմանը Իմաստասիրութեան» գործն է որ մէկ հազարամեակ եղեր է մեկնողական աշխատութիւններու առարկայ: Դ.Ա. նաև ստեղծեր է բազմաթիւ երգեր Եկեղեցւոյ համար:

Երեւան, Զեռ. 1764 էջ 1բ, Ժողովածու XIII դ.



Ս. Մովսէս Քերթող Սիւնեցի (Է. Դար) Իր ծննդեան ու մահուան թուականները անյալտ են: Եղած է Է. դարու Երկրորդ կէսի աստուածաբան, թարգմանիչ, ծիսագէտ եւ երաժիշտ-տեսաբան:




Ս. Գրիգոր Նարեկացի (951- 1003) Բանաստեղծ, երաժիշտ, հայ առաքելական Եկեղեցւոյ տօնելի սուրբերէն: Անոր ամենէն աւելի ծանօթ ստեղծագործութիւնն է «Մատեան Ողբերգութեան»ը, որ աւելի հանրածանօթ է իբր «Նարեկ» աղօթագիրք:

Նարեկացիի «Մատեան Ողբերգութեան»-ը հրատարակուած է գրաբար, աշխարհաբար՝ արեւելահայերէն եւ արեւմտահայերէն եւ թարգմանուած է բազմաթիւ լեզուներու ինչպէս Փրանսերէն, անգլերէն, պարսկերէն, իտալերէն, գերմաներէն, սպաներէն: Հետաքրքրական է նաև թէ նոյն այս գլուխ գործոցի գրչագիր ընդօրինակութիւններէն մեզի հասած է 150-էն աւելի օրինակներ: Երեւան, Զեռ. 1568, էջ 7բ, Մատեան Ողբերգութեան 1173թ., Սկեւու ծաղկող՝ Գրիգոր Միհնեցի

Ս. Ներսէս Շնորհալի (1102 - 1173) Բանաստեղծ, երաժիշտ, Ամենայն հայոց կաթողիկոս Ներսէս Դ. Կլայեցի, կոչուեր է «Շնորհալի» իր բացառիկ գիտութեան, առաքինի վարքին համապատասխան: Ան կրած է նաև բազմաթիւ այլ որակաւորներ, որոնցմէ են «Երկրորդ լուսաւորիչ», «Եռամեծ վարդապետ», «Երանաշնորհ սուրբ», «համամիեշտակ», եւայն:

Ներսէս Շնորհալիի հոգեւոր բանաստեղծութիւնները թիւով շատ են: Անոնցմէ ամենէն աւելի ծանօթ է «Հաւատով խոստովանիմ» աղօթքը, որ 24 տուններէ բաղկացած գեղեցիկ բանաստեղծութիւն մը կարելի է համարել: Այս տուններէն իրաքանչիւրը կը վերագրուի օրուան 24 ժամներէն իրաքանչիւրին, ու պարզ բայց նոյն ատեն խորաթափանց աղօթք մըն է:

Երեւան, Զեռ. 591, էջ 3բ, Մանրուամունք 1352թ., Սուրբսաթ, ծաղկող՝ Գրիգոր Սուրբիանաց



Եկեղեցական բառարան

Դ
դ

Դափիր

Այսպէս կը կոչուի Եկեղեցւոյ նուիրապետութեան առաջին չորս աստիճանները «դոնապան, ընթերցող, երդմնեցուցիչ, շահընկալ» ստացած Եկեղեցականը։ Ներկայիս, Հայ Եկեղեցին ձեռնադրութեան միջոցով այս աստիճանները կը շնորհի միաժամանակ։

Դափիրը Եկեղեցական «շապիկ» կը կրէ։ Ան պարտաւոր է բանալ եւ գոցել Եկեղեցւոյ դուռը, վառել եւ մարել կանթեղներն ու մոմերը, հնչեցնել զանգերը, եւ կարդալ քարոզներ եւ ընթերցումներ, երգել սաղմոսներ ու շարականներ։

Ե
ե

Երկրորդ Ծաղկազարդ

Համբարձումի յաջորդող կիրակին կը կոչուի Երկրորդ Ծաղկազարդ։ Զատկուան կիրակիին յաջորդող նոր Կիրակիէն սկսեալ, Հայ Եկեղեցին ամէն օր, մինչեւ Հոգեգալուստի կիրակին, չորս աւետարանները կը կարդայ սկիզբէն մինչեւ Քրիստոսի շարչարանքներուն պատմութիւնը։ Համբարձումի յաջորդող Կիրակի օրուան ընթերցուածը կը զուգադիպի Ծաղկազարդի բաժնին, հետեւաբար Ծաղկազարդի յիշատակութեան կրկնութիւնը տեղի կ'ունենայ։

Զ
զ

Զոհաբերութիւն

Զոհաբերութիւնը մարդկութեան հնագույն եւ խորհրդաւոր սովորութիւնն է։ Կայէցի եւ Աբէլի օրինակը զոհաբերութեան առաջին արտայայտութիւնն էր։ Նոյն ալ Զրիեղեղէն անմիջապէս յետոյ զոհ մատուցեց Աստուծոյ։

Ի տարբերութիւն կոռապաշտներու զոհաբերութեան, որոնք չաստուածներու կողմէ զանազան օգնութիւններ կ'ակնկալէին, բոլոր աստուածապաշտ արդարները զոհ կը մատուցէին ճշմարիտ Աստուծոյ ոչ թէ շահախնդիր ակնկալութեամբ, այլ իբրև երախտագիտութեան արտայայտութիւն։

Հին կտակարանի բոլոր զոհաբերութիւնները նախօրինակ են Աստուծոյ Որդիին ինքնազոհաբերութեան՝ խաչելութեան, որով Ան վճարեց ամբողջ մարդկութեան մեղքերու գինը։ Այս զոհաբերութեան արդիւնքն է Սուրբ Եկեղեցին եւ այն բոլոր շնորհները, որ կը վայելեն քրիստոնեայ հաւատացեալները։



Վերաքաղ

Աշխարհի եւ մարդու ստեղծումը

Մենք Երկիր մոլորակի բնակիչներն ենք: Այս շատ գեղեցիկ մոլորակը զարմանահրաշ աշխարհ մըն է լեցուն բոյսերով, կենդանիներով, մարդոցնով եւ ժողովուրդներով: Ո՞վ ստեղծեր է, կամ ինչպէ՞ս գոյութիւն ունեցեր է այս բոլորը: Աստուածաշունը այս մասին կը գրէ:

Ամէն կողմ խաւար էր եւ քառս: Ո՛չ ծառ կար, ո՛չ բուսականութիւն, չկային այսօրուայ հիանալի ծաղիկներն ու թռչունները, կենդանիները, մարդիկ, նոյնիսկ Երկիրն ու Երկինք չկային: Աստուած չցանկացաւ որ այդպէս ըլլայ եւ ստեղծեց այս հրաշալի ու հոյակապ աշխարհը: Սկիզբը Աստուած Երկինքն ու Երկիրը ստեղծեց, լոյսը բաժնեց խաւարէն եւ ցամաքը ջուրէն: Յետոյ Ան ստեղծեց արեւն ու աստղերը, բուսական ու կենդանական աշխարհը: Այս բոլորը ստեղծ ելէն ետք, Աստուած իր նմանութեամբ ստեղծեց մարդը:



Սակայն օծի խաբէութեամբ, Եւան քաղեց արգիլուած պտուղը, կերաւ, եւ Ադամին ալ տուաւ: Աստուած զայրացաւ, որովհետեւ անոնք խախտեցին Իր պատուիրանը, եւ անհնագանդ գտնուեցան: Աստուած անիծեց Ադամին եւ Եւային եւ վտարեց դրախտէն: Դրախտէն վտարուելէն ետք, Ադամն ու Եւան բնակեցան ոչ հեռու գտնուող փուշով ծածկուած վայրի մը մէջ, եւ մեծ չարչարանքով մշակեցին այդ հողը եւ քրտինքով շահեցան իրենց օրուայ հացը: Ադամէն եւ Եւային սկիզբ առաւ ամրող մարդկութիւնը:


Ադամ եւ Եւա

Իր ստեղծած առաջին մարդուն՝ Ադամին, Աստուած բնակեցուց Դրախտին մէջ: Դրախտը շատ հրաշալի պարտէզ մըն էր մրգաշատ ծառերով ու անուշահոտ ծաղիկներով զարդարուած: Դրախտին մէջէն կը հոսէին չորս գետեր, որոնք ըստ աւանդութեան սկիզբ կ'առնէին Հայաստանէն եւ այդ հրաշալի պարտէզը կը գտնուէր Հայաստան Աշխարհին մէջ: Դրախտի կեդրոնը կը գտնուէր կենաց ծառը: Հոն կ'աճնէր նաև բարիի եւ շարի գիտութեան ծառը: Դրախտին մէջ սակայն Ադամ երջանիկ չէր որովհետեւ մինակ էր: Աստուած որոշեց իրեն ընկեր ու օգնական տալ եւ ստեղծեց Եւան: Ադամն ու Եւան Դրախտին մէջ կ'ապրէին բարի, երջանիկ եւ անմահ կեանքով: Անոնք կրնային օգտուիլ Աստուծոյ ստեղծած բոլոր բարիքներէն, բացի բարի եւ շարի իմաստութեան պտուղներէն որովհետեւ Աստուած անոնց պատուիրեր էր որ այդ ծառի պտուղէն չուտեն, այլապէս կը գրկուին դրախտային կեանքէն:

Նոյը եւ Զրհեղեղը Ադամի եւ Եւայէն ետք անցան շատ տարիներ: Անոնց սերունդները շատցան ու տարածուեցան աշխարհի վրայ: Բայց աստիճանաբար մարդիկ սկսան հեռանալ Աստուծմէ ու Անոր կամքին հակառակ չար արարքներ գործել: Սակայն Նոյը մինակը չէր կրնար կեցնել մարդոց մէջ աճող նախանձն ու շարութիւնը:

Տապանի կառուցումը Քանի որ մարդիկ շատ չարացեր էին եւ շեղեր էին շիտակ ճամբայէն, Աստուած որոշեց շրհեղեղի միջոցաւ պատժել անոնց: Աստուած տեսաւ որ միայն Նոյ անունով արդար ու բարի մարդ մը հաւատարիմ մնացեր Էր իրեն, ուստի շրհեղեղով մարդոց պատժելէն առաջ պատուիրեց անոր որ կառուցէ մեծ տապան մը:

Նոյը, որովհետեւ միշտ հնազանդ էր Աստուծոյ, առանց ժամանակ կորսնցնելու, սկսաւ տապանի կառուցումը: Նոյն ժամանակ Նոյը յաճախ կը լիշեցնէր իր շրջապատի մարդոց սպասուող շրհեղեղին մասին, եւ կոչ կ'ընէր իրենց որ զդաշան կատարած շարագործութիւններուն համար: Բայց ոչ ոք ուշադրութիւններուն համար:



Երբ տապանը պատրաստ էր, Աստուած պատուիրեց Նոյին որ իր ընտանիքը «Նոյը, Կինը, իր երեք որդիները իրենց հարսերով» եւ մէկական զոյգ բոլոր ցամաքային կենդանիներէն եւ թռչուններէն մտնեն տապանին մէջ: Նոյը, որովհետեւ միշտ հնազանդ էր Աստուծոյ, այդպէս ըրաւ:

Զրիեղեղ Սկսաւ ջրիեղեղը եւ քառասուն օր ու քառասուն գիշեր անձրեւ տեղաց: Ամբողջ երկիրը ջուրով ծածկուեցաւ: Զուրը այնքան բարձրացաւ որ տապանը սկսաւ ծփալ ջուրի երեսին: Նոյնիսկ բարձր լեռներ մնացին ջուրին տակը: Այն ամէնը որ գոյութիւն ունէր աշխարհի վրայ, ոչնչացաւ: Մնացին միայն Նոյի տապանին մէջ գտնուողները: Քառասուն օրեր ետք անձրեւը կեցաւ, սակայն երկար ժամանակ ջուրերը չցամքեցան: Ժամանակի ընթացքին ջուրերը աստիճանաբար նուազեցան եւ լեռներու գագաթները սկսան երեւնալ: Նոյան տապանը երկար նաւարկելէ ետք կանգ առաւ Արարատ լերան վրայ: Որոշ ժամանակ սպասելէ ետք Նոյը ուզեց գիտնալ թէ որքա՞ն իշեր է ջուրերու մակարդակը: Այդ գիտնալու համար աղաւնի մը արձակեց որ երբ հանգչելու տեղ չգտաւ եւ ետ եկաւ: Նոյը եօթ օրեր սպասելէ ետք դարձեալ արձակեց աղաւնին որ վերադարձաւ ձիթենիի շիտ մը բերելով: Նոյը հասկցաւ որ ջուրերը նուազեր են: Եօթ օր դարձեալ սպասեց եւ նորէն արձակեց աղաւնին որ այս անգամ չվերադարձաւ: Նոյը հասկցաւ որ ջուրերը ցամքեր էին:

Նոյը ամբողջ ընտանիքով, կենդանիներով ու թռչուններով դուրս ելաւ տապանէն: Կենդանիները եւ թռչունները ցրուեցան աշխարհի վրայ: Աստուած օրինեց Նոյը ու անոր որդիները եւ ուխտ հաստատեց անոնց հետ որ այլեւս շրհեղեղով պիտի չպատժէ մարդոց:



Չորս Ս. Աւետարանիչներ

Այս տարի կը տօնենք Ծբ. 18 Հոկտեմբերին

Ս. Մատթէոս Աւետարանը գրեր է Երուաղէմի մէջ որպէս ականատես վկայ տեղւոյն եկեղեցւոյ խնդրանքով։ Անոր խորհրդապատկերը թեւաւոր մարդն է։



Ս. Մարկոս Աւետարանը գրեր է Աղեքսանդրիոյ մէջ Պետրոս Առաքեալի յորդորով։ Անոր խորհրդապատկերը թեւաւոր Առիւծն է։

Ս. Ղուկաս Աւետարանը գրեր է Անտիոքի մէջ Պօղոս Առաքեալի յորդորով։ Անոր խորհրդապատկերը թեւաւոր Ցուլն է։

Ս. Յովհաննէս Աւետարանը գրեր է Քրիստոսի Համբարձումէն 53 տարիներ ետք Եփեսոս քաղաքին մէջ Ասիոյ եկեղեցւոյ խ ն դ ր ա ն ք ո վ : Ա ն ո ր խորհրդապատկերը Արծիւն է։

Գիւտ Ս. Խաչի

Այս տարի կը տօնենք Կիր. 26 Հոկտեմբերին



Եզակի գիրեր Հայերէն գիրերով Sudoku

է	ե	թ	գ	թ	ա	զ	ը	դ
ա	գ	դ	է	ը	զ	թ	ե	թ
զ	ը	թ	ե	դ	թ	է	գ	ա
ե	թ	է	դ	զ	գ	ա	թ	ը
թ	ա	ը	թ	ե	է	դ	զ	գ
դ	զ	գ	ը	ա	թ	ե	թ	է
թ	է	ա	զ	գ	ե	ը	դ	թ
գ	դ	ե	թ	է	ը	թ	ա	զ
ը	թ	զ	ա	թ	դ	դ	է	ե

Նախորդ «Եզակի գիրեր» ուն
լուծումը

Ամբողջացուր քառակուսիները գործածելով ա, թ, զ, դ, ե, գ, է, ը, թ գիրերը պալմանաւ որ միայն մէկ անգամ գործածես իւրաքանչիւր գիր իւրաքանչիւր՝

- հորիզոնական գիծի վրայ,
- ուղղահայեաց գիծի վրայ եւ
- ինեակ քառակուսիի մէջ

ա	թ				ը			
ը					ե	զ	ա	դ
զ					դ	թ	ը	
դ					թ		ա	
թ					ա		զ	
ը					զ		դ	
գ		զ		է		ե		թ
զ	ե				թ			
գ	դ	ը	է				ե	
			գ				դ	զ

Հաւատանք եւ վստահինք Աստուծոյ

Նկարներուն վրայ գրէ յարմար համարի գիրը

Ա - Ե՛լ, առ մանուկն ու անոր մայրը եւ փախիր Եգիպտոս:

Անոնք վստահեցան Աստուծոյ եւ գացին: Մատթէոս 2:13


Բ - Միայն հրահանգ մը տուր եւ ծառան պիտի առողջանայ: Ղուկաս 7:7
Նոյնիսկ հսրացէլի մէջ այսափ հաւատք չգտայ: Ղուկաս 7:9

Գ - Ինձի հետեւէ, ըսաւ Յիսուս: Եւ մաքսաւորը անոր հետեւեցաւ: Ղուկաս 5:27-28 ,
եւ եղաւ Յիսուսի աշակերտը:

Դ Կը հաւատային որ իրենց զաւակը, «Բարձրեալին մարգարէն պիտի կոչուի եւ Տիրոջ
առջեւէն պիտի քալէ» Ղուկաս 1:76

Ե Ապաշխարեցէք որովհետեւ երկինքի արքայութիւնը մօտեցած է: Մատթէոս 3:2

Զ - Խնդրեցէ՛ք Աստուծմէ եւ պիտի տայ ձեզի, փնտրեցէք եւ պիտի գտնէք, բախեցէք
եւ պիտի բացուի ձեզի: Ղուկաս 11:9 Աստուծ կը խոստանայ մտիկ ընել մեզի երբ
աղօթենք:



Յիսուսի Փորձութիւնը


Մատթէոս 4: 1-11

Յիսուս Սատանայէն փորձուեցաւ անապատին մէջ ուր քառասուն օր եւ գիշեր ծոմապահութեամբ անցուցած էր եւ անօթի: Սատանան ըսաւ:-

«Եթէ Աստուծոյ Որդին ես, ըսէ՛ որ այս քարերը հաց դառնան»:

Յիսուսի պատասխանը գտէք բառերը ամբողջացնելով հետեւեալ գիրերով ու վաճկերով՝

իսո	մի	բո	աց	ապր	քեր
ն	ն	տուած	արդ	այ	



Մատթեոս 18: 21-35

Առակին չորս նախադասութիւնները իրենց յարմար տեղերը ընդօրինակէ վարի նկարներուն վրայ:

- Բանտ Շետել տուաւ իր ծառայակիցը:
- Համբերէ եւ ժամանակ տուր ինձի եւ բոլորը կը վճարեմ քեզի:
- Ծառային Տէրը գթաց եւ պարտքը շնորհեց:
- Պարտքդ վճարէ ինձի:



Պետրոս հարցուց. «Տէ՛ր քանի՞ անգամ եթէ եղբայրս մեղանչէ ինձի դէմ պէտք է ներեմ իրեն. մինչեւ եօ՞թը անգամ:»

Զնշեցէք թիւ եօթերը եւ գտէք Յիսուսի պատասխանը՝

7	ո	7	շ	7	թ	7	է	7	ե
օ	7	թ	7	լ	7	ա	7	ն	7
7	գ	7	ա	7	մ	7	ա	7	յ
լ	7	ե	7	օ	7	թ	7	ա	7
7	ն	7	ա	7	ս	7	ն	7	լ
ն	7	ա	7	ն	7	գ	7	ա	7
մ	7	ե	7	օ	7	թ	7	լ	7

Ո՞րն է ճիշդ պատասխանը

Ամբողջացո՞ւր ըստ Ղուկասի Աւետարանին 9.12-13
կ'իրիկնանար, Արծակէ՛, գտնեն, ամայի, ուտելիքը,
ձուկ, հաց, բաւականաչափ
Եթք օրը -----, տասներկու աշակերտները
մօտեցան Յիսուսի եւ ըսին.

- ----- ժողովուրդը, որպէսզի երթան շրջակայ
գիւղերն ու ագարակները, հանգչին եւ ուտելիք -----,
որովհետեւ հոս ----- տեղ ենք:

Յիսուս անոնց ըսաւ.

- Դո՞ւք տուէք անոնց -----:

Անոնք ըսին.

- Ամբողջ մեր ունեցածը հինգ ----- եւ երկու ----- է.
բայց եթէ կ'ուզես, կ'երթանք ժողովուրդին համար
----- կերակուր կը գնենք:

**Ո՞րն է ճիշդ պատասխանը
Նախակրթարան Ա. Բ. եւ Գ. Դասարաններու անկիւն**

1.- Ո՞ր տարին տեղի ունեցաւ հայ գիրերու գիւտը:

- ա.- 301
- բ.- 405
- գ.- 451
- դ.- 1

2.- Ո՞ր գիրքը առաջին անգամ հայերէնի թարգմանուեցաւ:

- ա.- մեր հայերէնի գիրքը
- բ.- կարմիր գլխարկիկը
- գ.- Աստուածաշունչը
- դ.- Յայսմաւուրքը

3.- Ո՞վ ստեղծեց հայ Գիրերը:

Սուլր Մ----- -----g

4.- Ո՞ւր էր հայ գրչութեան առաջին կեդրոնը:

Վ-----տ

5.- Ո՞վ է այն Սուլր թարգմանիչը որ գրած է «Հաւատով Խոստովանիմ»ը:

- ա.- Ս. Եղիշէ Պատմիչ
- բ.- Ս. Դաւիթ Անյաղթ
- գ.- Ս. Մովսէս Քերթող
- դ.- Ս. Ներսէս Շնորհալի

6.- Ո՞վ է այն Սուլր թարգմանիչը որ գրած է «Նարեկ»ը:

- ա.- Ս. Եղիշէ Պատմիչ
- բ.- Ս. Դաւիթ Անյաղթ
- գ.- Ս. Մովսէս Քերթող
- դ.- Ս. Գրիգոր Նարեկացի

7.- Անբողջացո՞ւր:

Դափիրը Եկեղեցական Ծ---- կը կրէ

8.- Անբողջացո՞ւր:

**Նոյը Զրիեղեղէն անմիջապէս յետոյ
--- մատուցեց Աստուծոյ:**

**9.- Յիսուս ի՞նչ չափի ճաշով
կերակրեց 5,000 ը:**

- ա.- 5 հաց եւ երկու ձուկ
- բ.- 5 ձուկ եւ երկու հաց
- գ.- 5 հաց եւ հինգ ձուկ
- դ.- 2 հաց եւ երկու ձուկ

10.- Քանի՞ կողով ճաշ աւելցաւ:

- ա.- 2
- բ.- 5
- գ.- 12
- դ.- 5,000

Ո՞րն է ճիշդ պատասխանը

Նախակրթարան Դ. Ե. Եւ Զ. Դասարաններու անկիւն

1.- Ո՞ր տարին տեղի ունեցաւ հայ գիրերու գիւտը:

- ա.- 301
- բ.- 405
- գ.- 451
- դ.- 1

2.- Յիսուսի ո՞ր հրաշքը յիշուած է 4 Աւետարաններուն մէջ:

- ա.- Հինգ հազարին կերակրումը
- բ.- Փոթորիկին եւ ալեկոծութեան հանդարտիլը
- գ.- Կանայի հարսնիքին՝ ջուրը գինիիի փոխելը
- դ.- Յայրոսի աղջկան յարութիւնը

3.- Հետեւեալներէն ո՞վ Սուրբ թարգմանիչներուն մաս չի կազմեր:

- ա.- Եղիշէ
- բ.- Ներսէս Շնորհալի
- գ.- Դաւիթ Անյաղթ
- դ.- Թորոս Ռոսլին

4.- Գրէ՛ հայերէնի թարգմանուած առաջին նախադասութիւնը
 Ծ----- զ----- եւ
 զ-----
 իմանալ զ---- հ-----

5.- Այս տարի Ե՞րբ կը տօնենք Գիւտ Խաչին:

6.- Ի՞նչ կը նշանակէ «Փութանակի թարգմանութիւն»:

- ա.- Ուշադիր թարգմանութիւն
- բ.- Կարճ թարգմանութիւն
- գ.- Աճապարանքով եղած թարգմանութիւն
- դ.- Ասորերէնէ թարգմանութիւն

7.- Սուրբ Ներսէս Կլայեցի կաթողիկոսը Ո՞ր հանրածանօթ աղօթքը գրած է որ կը բաղկանայ 24 տուններէ:

8.- Հին կտակարանի ո՞ր գիրքով է որ Սուրբ թարգմանիչները սկսան Աստուածաշունչը թարգմանել:

- ա.- Սաղմոս
- բ.- Առակներ
- գ.- Ժողովող
- դ.- Ծննդոց

9.- Ամբողջացո՛ր հետեւեալ Սուրբ թարգմանիչներուն անունները:

- ա.- ----- Անյաղթ
- բ.- ----- Քերթող

10.- Շաբթուան ո՞ր օրուան կը գուգադիպի Թարգմանչացը:

- ա.- Երկուշաբթի
- բ.- Չորեքշաբթի
- գ.- Ուրբաթ
- դ.- Շաբաթ

**Ո՞րն է ճիշդ պատասխանը
Երկրորդականի անկիւն**

**1.- Ո՞ր տարին տեղի ունեցաւ Հայ
գիրերու գիտը:**

ա.- 301
թ.- 405
գ.- 415
դ.- 451

**2.- Ո՞ր Կիրակի օրը Երկրորդ
Ծաղկազարդ է:**

ա.- Զատկուան նախորդող Կիրակին
թ.- Զատկուան յաջորդող Կիրակին
գ.- Համբարձումին նախորդող
Կիրակին
դ.- Համբարձումին յաջորդող
Կիրակին

**3.- Ո՞ր Աւետարաններուն մէջ կը
կարդանք Հինգ հազարին Կերակրումի
հրաշքին մասին: Թուել բոլորը:**

**4.- Հինգ կտակարանի բոլոր
զոհաբերութիւնները նախօրինակ են
որո՞ւ ինքնազոհաբերութեան:**

**5.- Թուէ՛ 6 Սուրբ Թարգմանիչները
որոնց տօնը ամէն տարի կը տօնենք
Հոկտեմբեր ամսուան ընթացքին:**

ա. -----
թ. -----
գ. -----
դ. -----

ե. -----
զ. -----

**6.- 6 Սուրբ Թարգմանիչներէն ո՞ր
երկուքը 5րդ դարու թարգմանիչներու
խումբին կը պատկանին:**

ա.-----
թ.-----

**7.- Ո՞ր սուրբ թարգմանիչն է
«Վարդանանց եւ հայոց պատերազմի
մասին» հատորին հեղինակը:**

**8.- Ո՞ր սուրբ թարգմանիչն է
«Մատեան Ողբերգութեան»
հեղինակը:**

**9.- Ո՞ր սուրբ թարգմանիչն է
«Հաւատով Խոստովանիմ» աղօթքին
հեղինակը:**

**10.- Ո՞ր սուրբ թարգմանիչը
փիլիսոփալական բանավէճներու մէջ
միշտ յաղթող էր:**

Կարճ լուրեր Կիրակնօրեայէն



Կիրակնօրեայի աշակերտները Ս. Հաղորդութիւն կը ստանան (լուսանկար՝ Առէն Պապիկեանի):

Ո՞րն է ճիշդ պատասխանը

Սեպտեմբեր ամսուան պատասխանները

Մանկապարտեզի անկիւն

Յիսուս, մանուկները, արգելք, այդպիսիներուն,
արքազութիւնը

Նախակրթարան Ա. Բ. Գ. անկիւն

1. բ. 1929

2. դ. 1980

3. գ. 16

4. Հին կտակարան, Նոր կտակարան,
Քրիստոսէ, ետք

5. դ. Խաչվերաց

6. բ. Ս. Գևորգ

7. Ակն խաչի

8. գ. 30

9. սաներն, լուսածին, նախնեաց:

10. անխոռվ, արի, հաւատառը, ցանկալի:

Նախակրթարան Դ. Ե. Զ. անկիւն

1. բ. Արամ Ա. Կաթողիկոս

2. դ. Գարեգին Բ. Կաթողիկոս

3. գ. սէրը

4. գ. Հինգշաբթի

5. բ. յալտնութիւնը Քրիստոսի

6. դ. քշոց

7. ա. ողջոյնի ընթացքին

8. գ. Շարական

9. բ. Խաչվերաց

10. ա. Համբարձում

Երկրորդականի անկիւն

1. բ. Արամ Ա. Կաթողիկոս

2. դ. Գարեգին Բ. Կաթողիկոս

3. ա. ամբարիշտ մարդոց խորհուրդին չի
հետեւիր

4. սրտովկի, հոգիովկի, մտքովկի, անձիդի

5. գ. յարութիւնը Քրիստոսի

6. ա. սկիճ

7. բ. Յաջտնութիւն

8. գ. Շարական

9. բ. Խաչվերաց

10. բ. կը գոցուի

www.sourphagop.org/mashdots

Մաշտոցի Արձագանգ

Հայաստանեաց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակօնօրեայ Դպրոցի ամսաթերթ
Նոյեմբեր 2008 (Ժ Զ տարի թիւ 3)

Հրեշտակներու քանդակներ Աղթամարի Սուրբ Խաչ Եկեղեցւոյ ճակատին: Այս տարի Հայաստանեաց Եկեղեցին Նոյեմբեր 8-ին կը տօնէ հրեշտակապետեր Գաբրիէլի եւ Միքայէլի փշատակը: Էջ 3



Ամսուան Համարը «Կրթէ՝ մանուկը իր ճամբան սկսած ատենը, Որպէսզի երբ ծերանայ՝ անկէ շշեղի:» Առակաց 22.6

Այս Թիւով՝

Փոխան Խմբագրականի՝ Էջ 2

Կրօնական Դաստիարակութեան
մասին մտածենք:

Բացատրական բառարան Էջ 3-4

Տօն՝ Ամենայն Սրբոց, Տօն՝ Սուրբ Հրեշտակապետերու Գաբրիէլի եւ Միքայէլի, Տօն՝ Ս. Առաքեալներու Անդրէասի եւ Փիլիպպոսի, Յիսոնակ, Տօն Ս. Առաքեալներւ Թադէոսի եւ Բարթողոմէոսի

Եկեղեցական բառարան: Էջ 5

Ի՞նչ կը նշանակէ Ս. Էշմիածին, Ընծայումն Ս. Աստուածածնի, Թաքոր լեռ, Ժամերգութիւն

Վերաբաղ Էջ 6-7

Նոյը Արարատի Գագաթէն կ'իջնէ Արարատը Հայերուն Բամար Բաբելոնի աշտարակին կառուցումը

Հայկ եւ Բել

Խաղերու բաժին

Եզակի գիրեր: Էջ 8

Յովհաննէս Մկրտիչի

Քարոզութիւնը: Էջ 9

Յովհաննէս Մկրտիչ: Էջ 10

Զարարիալի օրիներգութիւնը:

Էջ 11

Ո՞րն է ճիշդ պատասխանը:

Էջ 12-15

Փոխան Խմբագրականի

Ինչպէս տեղեակ էք, Մեծի Տաճա Կիլիկիոյ Վեհափառ Հարապետը՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոս 2008 թուականը «Քրիստոնէական Դաստիարակութեան Տարի» հոչակեց: Այս յօրուածը կ'արտատպենք Կաթողիկոսութիւն Հայոց Մեծի Տաճա Կիլիկիոյ Պաշտօնական Ամսագիր «ՀԱՍԿ» ի Սեպտեմբեր-Հոկտեմբեր 2008 թիւն:

ԿՐՈՆԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱԸ ՍԱՍԻՆ ՄՏԱԾԵՆՔ

Ներկայ ժամանակներու ընկերային, բարոյական, կրթական, նոյնիսկ քաղաքական բնագաւառներու իրավիճակը ուսումնասիրելով, չկայ մէկը որ ուրանայ կրօնական դաստիարակութեան կարեւորութիւնը ընդհանրապէս, որուն մէկ երեսն է միայն կրօնի դասաւանդութիւնը դպրոցէն ներս: Կրօնական դաստիարակութիւնը տան մէջ, եկեղեցւոյ մէջ, ազգային հաւաքական կեանքի կառոյցներէն ներս, իր դրական դերակատարութիւնը կ'ունենայ բնականաբար, սակայն դպրոցէն ներս՝ ուսումնական ծրագրին մէջ զայն կանոնաւորապէս տեղադրելը, նիշի գնահատման յատուկ կարգավիճակով, իր ազդու հետեւանքը կ'ունենայ դաստիարակութեան իմաստով, մինչեւ իսկ նորաբողբոջ նանուկի ապագայ կեանքին մէջ, մինչեւ չափահասութիւն:

Կրօնի դասաւանդման պարագային եւս պէտք է ճշդել անոր հայրենական եւ սփիւրքեան պայմաններուն ու մակարդակին տարբերութիւնները: Սակայն անոր ուսուցման թափը, համահաւասար ուժգնութիւն կը պահանջէ, տրուած ըլլալով որ ո՛չ հայրենականը, եւ ոչ ալ սփիւրքեան տարբերակը գոհացուցիչ է, կամ քաջալերուած նիթական թէ բարոյական իմաստով: Յայատանը հակառակ շուրջ քսանամեակէ մը ի վեր ազատ պայմաններու մէջ ըլլալուն, կրօնի ուսուցման նախանձելի պատկեր մը չի պարզեր: Իսկ Սփիւրքը, իմ համեստ հայեցողութեամբ՝ նոր է որ կը կազմուի:

Մինչեւ հիմա ազգային քարոզչութեան մեքենան աշխոյժ բանեցաւ, աղմըկեց, արիւն ներարկեց, ոգի ներշնչեց, իր հասկցած մեւով սերունդ «պատրաստեց»: Իսկ հիմա, որ այդ պատրաստուած սերունդին կը յաջորդէ համաշխարհայնացած կեանքի պայմաններուն մէջ ծնած նոր սերունդ մը, գիտական յառաջընթացի հոսանքին մէջ բռնուած, այդ իմաստով արդուն, գիտակից, մեծ ոստումներով քայլեր առնող դէպի իր ապագան, կը նշանակէ, որ նոր սփիւրք մըն է որ կը կազմուի մեր ժողովուրդի կեանքեն ներս: Սփիւրք մը, զոր համախմբելը կ'ենթադրէ նոր մեթու, ո՛չ երազային հայրենիքի մը գաղափարին շուրջ անպայման, երբ այդ երազը շատերու մօտ փշրուած է արդէն, այլ նոր մեթու մը, հայութեան կեանքի երակներէն վազող արեան բնորոշիչ գիծերով յատկանշուող:

Այդ բնորոշիչ գիծերէն կարեւորագոյնը, եթէ ոչ գլխաւորն է՝ կրօնը, անոր հայկական դիմագիծով: Այո՛ հայկական, որովհետեւ մեր մշակոյթին հետ շաղախուած է անոր իսկութիւնը: Անաստուած կամ անկրօն հայ պէտք չէ գոյութիւն ունենայ ներկայ պայմաններուն մէջ, երբ հայրենիքը անկախացած է, (ինչպէս յաճախ կը սիրեն գործածել այս ասոյթը ոմանք, որոնք մասնաւոր հարցի մը անառարկելի լուծում իբրեւ կը ներկայացնեն հայրենիքին անկախութիւնը):

Քրիստոնէութիւնը շապիկ մը չէ զոր հագան մեր հայրերը ու կտակեցին մեզի, այլ իրենց մորթին գոյնը դարձուցին զայն, նման մութ գոյնի մորթով ուրիշներէն զատորոշուող ցեղերու զօրաւոր ինքնութեան:

«Ժարունակութիւն՝ Էջ 16»

«Մաշտոցի Արձագանգ»

Հայաստանեաց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակօնօրեայ Պայրոցի ամսաթերթ

**Հայաստանեաց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակօնօրեայ Պայրոցի
կամաւոր խմբակը**

**Վերժին Գիւղթանեան, Թամար Գիզիրեան, Գարու Մանուկեան, Յասմիկ Նամարեան,
Շողիկ Նամարեան, Յասմիկ Գանամեան, Շաղիկ Պոյամեան, Թորոս Պապիկեան**

Նոյեմբեր բացատրական տօնացոյց

Ծաբաթ	1	Տօն Ամենայն Սրբոց
Ծաբաթ	8	Տօն Սուրբ Հրեշտակապետերու՝ Գաբրիէլի եւ Միքայէլի
Ծաբաթ	15	Տօն Սուրբ Առաքեալներու՝ Անդրէասի եւ Փիլիպպոսի
Կիրակի	16	Բարեկենդան Յիսուսկի Պահքի
Ուրբաթ	21	Ս. Աստուածածնի Ընծալումը
Կիրակի	23	Ա. Կիրակի Յիսուսկի Պահքի
Ծաբաթ	29	Տօն Սուրբ Առաքեալներու Թագէոսի եւ Բարթողոմէոսի
Կիրակի	30	Բ. Կիրակի Յիսուսկի Պահքի

Տօն՝ Ամենայն Սրբոց

Հայաստանեաց եկեղեցին ամէն Նոյեմբերի առաջին Ծաբաթ օրը կը տօնէ բոլոր սուրբերուն տօնը:

Տօն՝ Սուրբ Հրեշտակապետերու Գաբրիէլի եւ Միքայէլի

Նոյեմբեր ամսուան երկրորդ Ծաբաթ օրը, Հայաստանեաց եկեղեցին կը յիշատակէ հրեշտակապետեր Գաբրիէլի եւ Միքայէլի տօնը:

Հրեշտակ կը նշանակէ պատգամաւոր, առաքեալ: Նախապէս անոր կը տրուէր երկնային դեսպան, պատգամաւոր, սուրբանդակ նշանակութիւնը: Աստուածաշունչը կը վկայէ որ Հրեշտակները իբրև լուսեղէն ստեղծուած են առաջին օրը, լոյսի հետ միասին: Անոնք ժամանակի ներգործութենէն չեն ազդուիր եւ սեռական յատկանիշներ չունին:

Աստուածաշունչէն ներս հրեշտակներու մասին ակնարկութիւնները շատ են: Անոնք կը ներկայացնի իբր բազմաթիւ, մեծագործ եւ զօրաւոր էակներ: Հին կտակարանին մէջ անոնք Աստուծոյ ներկայացնուցները կը նկատուին, միջնորդներ հոգեւոր եւ նիւթեղէն աշխարհներուն միջեւ: Անոնք ունին իրենց դեկավարները որոնցմէ ամենէն աւելի ծանօթ են Գաբրիէլ հրեշտակը եւ Միքայէլը: Հայ միջնադարեան մանրանկարչութեան մէջ, կը գտնենք յատկապէս Գաբրիէլ հրեշտակի պատկերը, Տիրամօր աւետելու ատեն:

Տօն՝ Սուրբ Առաքեալներու Անդրէասի եւ Փիլիպպոսի

Անդրէաս առաքեալը Պետրոս առաքեալի եղբայրն է, որ իրեն պէս ձկնորս էր: Սկիզբը Անդրէասը աշակերտեր է Ս. Յովհաննէս Մկրտչին եւ Յիսուսը գտնելէ ետք, անմիջապէս իր եղբայրը Պետրոսը գտաւ ու ըսաւ անոր «Մեսիան գտանք» «Յովհ. 1.35-42»: Ըստ աւանդութեան Ս. Անդրէաս առաքեալ կը քարոզէ Յունաստանի եւ փոքր Ասիոյ մէջ եւ կը նահատակուի Խ ձեւով խաչի մահով Յունաստանի մէջ:

Փիլիպպոս առաքեալը Բեթսայիդայէն էր, Անդրէասի եւ Պետրոսի քաղաքէն: Յիսուս էր որ երբ Գալիլիա Երեսան, ձեռ. 7361 էջ գացած ատեն Փիլիպպոսը տեսաւ, անոր ըսաւ «Հետեւէ՛ ինծի»: Անդրէասն ալ իր կարգին գտաւ Բարթողոմէոսը «Նաթանայէլը» եւ Յիսուսի ներկայացնուց «Յովհ. 1.43-51»: Ըստ աւանդութեան կը նահատակուի Եփեսոսի մէջ խաչի մահով:



Արքար Թագաւոր Երեսան, ձեռ. 7361 էջ գացած ատեն Փիլիպպոսը տեսաւ, անոր ըսաւ «Հետեւէ՛ ինծի»: Անդրէասն ալ իր կարգին գտաւ Բարթողոմէոսը «Նաթանայէլը» եւ Յիսուսի ներկայացնուց «Յովհ. 1.43-51»: Ըստ աւանդութեան կը նահատակուի Եփեսոսի մէջ խաչի մահով:



Ս. Գեղարդ

Յիսուսկը Յիսուսն օրերու միջոց մըն Է՝ որուն ընթացքին կը պատրաստուինք տօնելու Յիսուսի ծնունդն ու Աստուածայալտնութիւնը Յունուար 6 ին: Ուրեմն Յունուար 6 էն 50 օրեր ետեւ հաջուելով կը հասնինք Նոյեմբեր 18 ին, հետեւաբար այդ թուականին ամենէն մօտ Կիրակին կը կոչուի Յիսուսկի Բարեկենդան: Կար ժամանակ, երբ Յիսուսկի ամբողջ տեւողութեան պահը կը պահուէր, Ս. Յարութեան նախորդող մեծ պահքին պէս, սակայն ներկայիս սովորական Զորեցաբթիի եւ Ուրբաթի պահքերէն զատ երեք շաբթուայ պահքի վերածուեր է: Առաջին շաբթը Յիսուսկի պահք, Դեկտեմբերին՝ Ս. Յակոբի պահք, իսկ Յունուարին Ծննդեան պահք:



Տօն Սուրբ Առաքեալներու Թաղէոսի եւ Բարթողոմէոսի

Հայատանի մէջ Քրիստոսի անտարանին քարոզութիւնը առաջին անգամ մուտք գործեց Ս. Թաղէոս առաքեալի միջոցաւ: Աստուածաշոնչին մէջ ան նաեւ կը կոչուի Ղերէոս եւ Յուղա: Յիսուսի Համբարձումէն ետք Ս. Թաղէոս եկաւ Եղեսիա եւ ծանր հիւանդութենէն բժշկեց Արգար թագաւորը: Ան մեր Երկիրը բերաւ նաեւ Ս. Գեղարդը որ գործածուած էր Յիսուսի կողը խոցելու խաչախայտին վրայ: Արգարի նամակով Ս. Թաղէոս եկաւ Արտազ Գաւառը՝ Սանատրուկ թագաւորին մօտ եւ դարձի բերաւ թագաւորն ու իր Սանդուխստ կոյսը: Սակայն Արգարի մահէն ետք Սանատրուկ ուրացաւ իր հաւատքը եւ ծանր հալածանքներ սկսաւ քրիստոնեաներուն դէմ: Նախ նահատակուեցաւ թագաւորին դուստրը, ապա նաեւ Ս. Թաղէոս առաքեալը 46 թուին: Ս. Թաղէի վանքը ներկայիս կը գտնուի Իրանի մէջ:

Բարթողոմէոս Առաքեալ կը կոչուի նաեւ Նաթանայէլ: Ան Հնդկաստանէն վերադարձին Գողթան գաւառէն սկասաւ իր քարոզութիւնը Հայատանի մէջ: Հստ աւանդութեան, ան Հայատան բերաւ Տիրամօր սրբապատկերը եւ Անահիտ դիցուիթի մեհեանին տեղ կառուցեց Ս. Աստուածածին եկեղեցին, ինչպէս նաեւ կուսանոց: Հստ աւանդութեան, Ս. Թաղէոս եւ Ս. Բարթողոմէոս առաքեալները իրարու կը հանդիպին Արտաշատի կամուրջին վրայ:

Եկեղեցական բառարան

Ե է

Թ թ

Ս. Էջմիածին

Ներկայիս այսպէս կը կոչուի այն սուրբ քաղաքը՝ նախկին Վաղարշապատը, ուր տեղի ունեցաւ Հոհիսսիմեանց կոյսերու նահատակութիւնը Տրդատ թագաւորի կողմէ. ուր Ս. Գրիգոր Լուսաւորիչը բժշկեց իր շարագործութեան պատճառով նիւանդացած թագաւորին եւ քարոզելով դարձի բերաւ հայ ժողովուրդին. Վերջապէս՝ ուր ան իր տեսիլքի համաձայն, Աստուծոյ Միածին Որդիին իշած վայրին մէջ կառուցեց Կաթողիկէ Եկեղեցին, որ այնուհետեւ անուանեցին Ս. Էջմիածնի մայր տաճար:

Այստեղ կը գտնուի նաև Ամենայն հայոց կաթողիկոսութիւնը եւ հայրապետական աթոռը, Էջմիածնի վանքը եւ հոգեւոր ճեմարանը, ուր կրօնական կրթութիւն կը ստանան Եկեղեցւոյ ապագայ մշակները եւ հոգեւոր հովիւները:

Ը ը

Ընծայումն Ս. Աստուածածնի

Այս է Ս. Մարիամ Աստուածածնին Երուսաղէմի տաճարին ընծայումին նուիրուած տօնը: Որովհետեւ մարիամ ուխտի զաւակ էր, ծնողքը զինք նուիրեց տաճարին ուր ան միացաւ այրիներէ եւ բարեպաշտ կոյսերէ կազմուած խումբի մը որոնք բարեպաշտ կեանքով կը բնակէին տաճարին հովանիին ներքեւ: Այդ խումբին կը պատկանէր նաև Աննա մարգարէուիին: Շուրջ 7 տարի սրբութեամբ եւ աղօթքով հոս ապրելէ եռք, Մարիամը դարձաւ Յովսէփի նշանածը եւ այդ օրերուն ստացաւ Գաբրիէլ հրեշտակապետի աւետիսը: Այս տօնը բոլոր քրիստոնէական Եկեղեցիները կը տօնեն Նոյեմբեր 21 ին:

Թաբոր լեռ

Նազարէթ քաղաքէն ոչ շատ հեռու կը բարձրանայ այս սրբազն լեռը, որ փառաւորուեցաւ Քրիստոսի ավակերպութեամբ ներկայութեամբ Յիսուսի երեք աշակերտներուն՝ Յովհաննէսի, Յակոբոսի եւ Պետրոսի: Այս լեռը կը տարբերի Խրայէլի ժայռոտ լեռներէն. այն ամբողջովին պատուած է խիտ բուսականութեամբ:

Ժ ժ

Ժամերգութիւն

Այսպէս կը կոչուի քրիստոնէական ամենօրեայ պաշտամունքը ըստ օրուայ տարբեր աղօթաժամերու: Ներկայիս այդ ժամերը թիւվ 9 հատ են՝

Գիշերային, Առաւոտեան, Արեւագալի, 3-րդ ժամի «ժամը 9 Կ.Ա.», 6-րդ ժամի կամ Միջօրէի «ժամը 12», 9-րդ ժամի կամ «ժամը 3 Կ.Ե.», «նախորդ երեքը կը կոչուին ժաշու ժամ»

Երեկոյեան, Խ ա ղ ա ղ ա կ ա ն , Հանգստեան

Հոգեւոր յիշատակումները ունին իրենց յատուկ ժամերը: Օրինակ, Գիշերային ժամի խորհուրդն է հոգեւոր արթնութիւնը, Առաւոտեան ժամին կը յիշատակենք Քրիստոսի յարութիւնը, Արեւագալին՝ մարդու ստեղծումը, 3-րդ ժամին՝ Արամի յանցանքը եւ Քրիստոսի խաչ բարձրանալը եւ հոգեգալուատը, 6-րդ ժամին՝ Տիրոջ խաչի շարշարանքները եւ Արեւի խաւարումը, 9-րդ ժամին՝ Յիսուսի մահը, Երեկոյեան ժամին՝ խաչէն իշնելը եւ գերեզման դրուիլը, Խաղաղական ժամին՝ դժոխք Էջքը եւ հոգիներու ազատագրումը սատանայի կապանքներէն, Հանգստեան ժամին՝ կը հայցենք Տիրոջ պահպանութիւնը յառաջիկայ գիշերուայ ընթացքին:

Վերաքաղ

Նոյը Արարատի գագաթէն կ'իջնէ:

Զրիեղեղէն ետք Նոյի տապանը կանգ կ'առնէ Արարատ լեռան վրայ: Նոյը եւ իր ընտանիքը տապանէն դուրս կ'ելլեն եւ Արարատէն կ'իջնէն: Կը պատմուի որ անոնք հնատատուեցան եւ ապրեցան Արարատ լեռան շրջակալիքը: Հոն Նոյը իր զաւակներուն՝ Սեմին, Քամին եւ Յարէթին հետ գիլեր կառուցեց: Նոյնպէս կը պատմուի որ երբ Նոյը իշաւ Արարատէն եւ տեսաւ առաջին չոր տարածութիւնը, ան բացագանչեց՝ «Երեւ անդ», որ կը նշանակէ այնտեղ երեւցաւ, այսպիսով է որ Երեւան բաղաքը ունեցած է իր անոնքը:

Նոյի իշած առաջին վայրը կոչուեցաւ Նախիշեւան: Իսկ Արարատի լանջերուն խոնաւ մէկ հողամասի վրայ Նոյը տնկեց խաղողի առաջին որթատունկը:

Ան հողագործ էր, կը սիրէր հող մշակել, այգի տնկել եւ այդպիսով նաեւ գեղեցկացնել Աստուծոյ ստեղծած բնութիւնը: Նոյն ու իր ընտանիքը երկար տարիներ ապրեցան այսպէս:

Անոր մահէն ետք շատ ժամանակ

անցաւ, իրեն յաջորդող սերունդները բազմացան ու ցրուեցան աշխարհի բոլոր կողմերը: Անոնք հանգիստ ու խաղաղ կեանք մը կ'ապրէին: Կ'աշխատէին ու լաւ բերք կը հասցնէին: Անոնք չմոռցան Աստուծոյ ուխտն ու Արարատ լեռը, որ բոլորին համար կը համարուէր եւ տակաւին կը համարուի սուրբ լեռ եւ մարդկութեան օրրան:

Արարատ լեռը աւելիով հարազատ եւ թանկագին է Հայերուն համար: Ան մեր հայրենի լեռն է: Մեր նախնիները դարերով ապրեր են անոր ստորոտի գիլերուն մէջ: Հայոց Տրդատ Գ. թագաւորը Արարատի սուրբ գագաթէն մեծ քարեր բերած ու զետեղած է Էջմիածնի Մայր Տաճարի հիմքերուն մէջ:

Նշանաւոր գրող եւ մանկավարժ Խաչատուր Աբովյան բարձրացած է Արարատ լեռան գագաթը ու հիացած անոր վեհութեան վրայ: Գրեթէ բոլոր հայոց զինանշաններուն վրայ կ'երեւի Արարատ լեռը:



Նոյը կ'իջնէ Արարատէն



Բաբելոնի աշտարակի շինութիւնը:

Նոյի որդիները եւ թոռները գացին Միջագետք, որ Տիգրիսի եւ Եփրատի միջեւ գտնուող տարածութիւնն էր: Հոն համերաշխ կենք կ'ապրէին եւ նոյն լեզուն կը խօսէին: Ժամանակի ընթացքին մարդիկ դարձան հպարտ եւ մեծամիտ: Այնքան անձնասէր դարձան որ կ'ուզէին բարձրանալ եւ հասնիլ Աստուծոյ: Այդ նպատակով, անոնք սկսան աշտարակ մը շինել Բաբելոն քաղաքին մէջ: Եթի անոնք աշտարակի պատերը սկսան բարձրացնել, Աստուած շատ զայրացաւ անոնց անհնագանդութենէն եւ գորոզութենէն, ու որոշեց կասեցնել աշտարակի շինութիւնը: Մարդոց տուաւ տարբեր խօսակցութեան լեզուներ որ անոնք զիրար շիասկնան: Շինարարութիւնը դադրեցաւ եւ ձախողեցաւ: Աշտարակը մնաց անաւարտ: Հոն ապրողներէն շատեր հեռացան Բաբելոնէն եւ ցրուեցան աշխարհի բոլոր կողմերը:

Հայկ եւ Բել:

Աւանդութիւնը կը պատմէ որ Բել անունով հսկայ մը կար Բաբելոնի մէջ, որ կը փորձէր իր իշխանութիւնը բանեցնել հոն ապրող բոլոր մարդոց վրայ: Բաբելոն կ'ապրէր նաեւ Յաբէթի սերունդէն ծնած Հայկը որ քաջ եւ բարի հսկայ մըն էր: Ան չուզեց ենթարկուիլ Բելի եւ հաւաքելով իր գերդատանը հեռացաւ Բաբելոնէն եւ գնաց

հաստատուեցաւ Արարատի երկիրը: Բէլը զայրացաւ եւ Հայկէն պահանջեց որ վերադառնայ Բաբելոն: Անշուշտ Հայկը մերժեց:

Բէլը իր բանակով արշաւեց դէպի Արարատի երկիր, Հայկի դէմ կոռուելու համար: Այս տեսնելով Հայկը եւս հաւաքեց իր զօրքը ու դէմ ելաւ ԲԵԼԻ: Վանայ լճին մօտ երկու բանակները իրար հանդիպեցան: Պատերազմէն առաջ Հայկը խօսքը ուղղելով իր կոռուղներուն ըսաւ՝ «Եթի Բելի բանակի դէմ գտնուիք, հարուածեցէք հոն ուր Բելը կանգնած է: Կամ մենք կը գոհուինք եւ մեր տոհմը Բելի ծառայ կը դառնայ եւ կամ մենք կը յաղթենք եւ Բելն ու իր բանակը կը փախչին:»

Պատերազմը սկսաւ, երկու կողմերէն շատ գոհեր եղան, բայց բանակները տակախն կը շարունակէին կոռուիլ: Հսկաներով շրջապատուած Բելը փորձեց պահուըտիլ մինչեւ օգնական զօրքերը հասնին Բաբելոնէն, սակայն Հայկը հասկցաւ անոր միտքը, արագ մօտեցաւ անոր, նետեց իր մեծ աղեղը եւ սպաննեց Բելը:

Բելը ինկաւ գետին: Այս տեսնելով Բելի զինուորները փախսան եւ Հայկն ու իր բանակը յաղթական դուրս եկան այս պատերազմէն: Անոնք պաշտպանեցին իրենց ընտանիքներն ու տոհմերը եւ փրկեցին անոնց ազատութիւնն ու պատիւը:

Այդ օրուընէ սկսեալ մեր երկիրը կոչուեցաւ Հայկ Նահապետի անունով՝ Հայք, ասինքն Հայաստան:



Ո՞րն է ճիշդ պատասխանը Հոկտեմբեր ամսուան պատասխանները

Մանկապարտեզի անկիւն

Կ'իրիկնանար, Արձակ՛, գտնեն, ամայի,
ուտելիքը, հաց, ձուկ, բաւականաչափ
Նախակրթաբան Ա. Բ. Գ.անկիւն

1. բ. 405
2. գ. Աստուածաշունչը
3. Մեսրոպ Մաշտոց
4. Վաղարշապատ
5. դ. Ներսէս Շնորհալի
6. դ. Գրիգոր Նարեկացի
7. Շապիկ
8. զո՞ն
9. ա. Հինգ հաց եւ երկու ձուկ
10. գ. 12

Նախակրթաբան Դ. Ե. Զ.անկիւն

1. բ. 405
2. ա. Հինգ հազարին կերակրումը
3. դ. Թորոս Ռովլին
4. Ծանաչել զիմաստութիւն եւ զիմաստ,
իմանալ զբանս հանճարոյ

5. Հոկտեմբեր 26

6. գ. Աճապարանքով եղած
թարգմանութիւն
7. Հաւատով խոստովանիմ
8. բ. Առակներ
9. Դաւիթ Անյաղթ, Մովսէս Քերթող
10. դ. Շաբաթ
Երկրորդականի անկիւն
1. բ. 405
2. բ. Զատկուան յաջորդող Կիրակին
3. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս,
Յովհաննէս
4. Աստուծոյ Որդիին՝ Յիսուսի
5. Մեսրոպ Մաշտոց, Եղիշէ, Դաւիթ
Անյաղթ, Մովսէս Քերթող, Գրիգոր
Նարեկացի, Ներսէս Շնորհալի
6. Մեսրոպ Մաշտոց եւ Եղիշէ
7. Եղիշէ
8. Գրիգոր Նարեկացի
9. Ներսէս Շնորհալի
10. Դաւիթ Անյաղթ

Եզակի գիրեր

Հայերէն գիրերով Sudoku

ա	թ	դ	բ	զ	ը	է	գ	ե
է	ը	թ	զ	գ	ե	զ	ա	դ
ե	զ	գ	ա	դ	է	բ	ը	թ
դ	ե	է	ը	թ	գ	թ	զ	ա
ը	թ	թ	ե	ա	զ	դ	է	գ
զ	ա	զ	թ	է	դ	ե	թ	ը
թ	գ	ե	դ	ը	զ	ա	թ	է
գ	դ	ը	է	թ	ա	գ	ե	թ
թ	է	ա	զ	ե	թ	ը	դ	զ

Նախորդ «Եզակի գիրեր» ուն
լուծումը

Ամբողջացուր քառակուսիները գործածելով ա, թ, զ, դ, ե, գ, է, ը, թ գիրերը
պալմանաւ որ միայն մէկ անգամ գործածես իւրաքանչիւր գիր իւրաքանչիւր՝

- հորիզոնական գիծի վրայ,
- ուղղահայեաց գիծի վրայ եւ
- ինեակ քառակուսիի մէջ


է		գ		զ			ա	
		ա	գ		է			
դ				թ		ա		է
	գ			զ	է		թ	
թ	է					ե	դ	
	զ	ե		ա	դ		է	
ե			ա		գ			թ
			է		զ	դ		
է				թ		ա		թ

Յովհաննէս Մկրտիչի Քարոզութիւնը

Ղուկաս 3:1-20


Յովհաննէս Յորդանան գետին եզերքը գտնուող բոլոր շրջանները երթալով՝ կը քարոզեր ապաշխարել եւ մկրտուիլ, որպէսզի Աստուած մեղքերու թողութիւն տայ:

Սիրտերուն մէջի բառերը գրեցէք գծիկներուն վրայ եւ տեսէք թէ ի՞նչ կ'ըսէք Յովհաննես Մկրտիչ իր հետեւորդներուն:



Յովհաննես Մկրտիչ

Ղուկաս 1-3



1-

2-



3-



4-

5-

Ծիշդ կարգով նկարներուն տակ ընդօրինակ՝

1 – Դուն ես իմ սիրելի Որդիս. Քեզի հաճեցայ: Ղուկաս 3:22

2 – Զաքարիա, մի վախնար, Աստուած լսեց աղօթքդ: Ղուկաս 1:13

3 – Յովհաննես պիտի կոչուի: Ղուկաս 1:60

4 – Ասկէ ետք գործով ցոյց տուէք թէ ապաշխարած էք: Ղուկաս 3:8

5 – Եւ դուն զաւակս, Բարձրեալին մարգարէն պիտի կոչուիս եւ Տիրոջ առշեւէն պիտի քալես, անոր ճամբամ պատրաստելու: Ղուկաս 1:76


Զաքարիայի Օրհներգութիւնը

Ղուկաս 1: 67-80

Յովհաննէսի հայրը՝ Զաքարիան, Սուրբ Հոգիով լեցուած մարգարէացաւ,
ըսելով՝

Եւ դուն զաւակս,

Բ



Գրեցէք բոլոր թիւ 1-երու գիրերը
գծիկներուն վրայ կարգով, ապա թիւ
2-ները, թիւ 3-ները եւ մինչեւ թիւ
6-երը եւ գտէք Զաքարիայի
մարգարէութիւնը իր զաւակից՝
Յովհաննէսին համար:

1	Բ	2	ա	3	ե	4	ա	1	ա	5	ա	3	ւ	6	ա
3	S	1	ր	4	ի	2	ի	5	հ	1	Ճ	3	ի	6	ա
4	տ	3	ր	1	ր	5	ռ	2	տ	6	տ	1	ե	3	ռ
2	ի	3	չ	4	ի	1	ա	5	ր	3	ա	6	ր	1	լ
5	ճ	1	ի	3	ռ	4	ք	2	կ	1	հ	3	չ	2	ռ
3	ե	2	չ	1	մ	5	ա	1	ա	3	ւ	2	ն	4	ա
1	ր	4	լ	2	ւ	1	գ	3	է	5	մ	6	ա	6	ս
1	ա	5	ր	6	տ	2	ի	4	ե	1	ր	6	ե	3	հ
6	լ	2	ս	5	ա	6	ու	1	է	4	ս	1	հ	5	հ

Ո՞րն է ճիշդ պատասխանը



Ամբողջացո՞ւր ըստ Մատթեոսի Աւետարանին 2.1-6

Քրիստոսը, արեւելքէն, Երուսաղէմ, Հերովդէս, աւագ,
ուսուցիչները, Բեթղեհէմ, աստղը, Երկրագելու,
վրդովեցաւ,
Եւ ահա ----- մոգեր Եկան ----- Եւ
հարցուցին.

- Ո՞ր է Հրեաներու նորածին թագաւորը. մենք տեսանք
անոր ----- արեւելքի մէջ Եւ Եկանք ----- իրեն:
Երբ ----- թագաւոր լսեց ասիկա -----, Եւ
իրեն հետ՝ Երուսաղէմի բոլոր բնակիչները: Կանչեց ժողովուրդի
----- քահանաներն ու Օրէնքի ----- Եւ հարցուց
անոնց, թէ ո՞ր պիտի ծնէր -----:
Անոնք պատասխանեցին.

- Հրէաստանի ----- քաղաքին մէջ, որովհետեւ
Միքիա մարգարէն այսպէս գրած է.

Ո՞րն է ճիշդ պատասխանը
Նախակրթարան Ա. Բ. եւ Գ. դասարաններու անկիւն

1.- Որո՞ւ տօնը այս տարի կը տօնենք Նոյեմբեր 1 ին:

ա.- Ս. Յովհաննէս Ռոկեբերան
Հայրապետ

բ.- Ս. Գէորգ

գ.- Ս. Սարգիս

դ.- Բոլոր սուրբերուն

2.- Այս տարի ե՞րբ կը տօնենք Ս.

Գաբրիէլ եւ Ս. Միքայէլ

Հրեշտակապետերուն տօնը:

ա.- Նոյեմբեր 1

բ.- Նոյեմբեր 8

գ.- Նոյեմբեր 15

դ.- Նոյեմբեր 22

3.- Ըսէ հետեւեալը մէկ բառով:

Ռոկի Բերան Ռւնեցող

4.- Յիսուսի այլակերպութիւնը ո՞ր լերան վրայ տեղի ունեցաւ:

ա.- Արարատ

բ.- Արագած

գ.- Մասիս

դ.- Թաթոր

5.- Ըսէ հետեւեալը մէկ բառով:

Հոն ուր Միածինը իշաւ

6.- Յիսուսի առաքեալներէն որո՞նց տօնը կը տօնենք այս տարի Նոյեմբեր 29 ին:

ա.- Թադէոս եւ Բարթողոմէոս

բ.- Յովհաննէս եւ Յակոբոս

գ.- Անդրէաս եւ Փիլիպպոս

դ.- Թովմաս եւ Մատթէոս

7.- Նոյեան տապանը ո՞ր լերան վրայ կանգ առաւ:

ա.- Արարատ

բ.- Արագած

գ.- Մասիս

դ.- Թաթոր

8.- Ո՞ր երկու գետերուն միջեւ կը գտնուի Միջագետքը:

ա.- Եփրատ եւ Տիգրիս

բ.- Եփրատ եւ Արաքս

գ.- Արաքս եւ Տիգրիս

դ.- Արաքս եւ Յորդանան

9.- Յովհաննէս Մկրտիչ ո՞ր գետին եզերքը կը քարոզէր:

ա.- Եփրատ

բ.- Արաքս

գ.- Տիգրիս

դ.- Յորդանան

10.- Ի՞նչ է Յովհաննէս Մկրտիչի հօրը անունը:

**Ո՞րն է ճիշդ պատասխանը
Նախակրթարան Դ. Ե. Եւ Զ. Պասարաններու անկիւն**

1.- Այս տարի ի՞նչ տօն տօնեցինք

Նոյեմբեր 1 ին:

ա.- Ս. Յովհաննէս Ռոկեբերան

Հայրապետ

բ.- Ս. Գէորգ

գ.- Ս. Սարգիս

դ.- Ամենայն Սրբոց

2.- Այս տարի ե՞րբ կը տօնենք Ս.

Առաքելալներու Անդրէասի եւ

Փիլիպպոսի տօնը:

ա.- Նոյեմբեր 1

բ.- Նոյեմբեր 3

գ.- Նոյեմբեր 15

դ.- Նոյեմբեր 20

3.- Յիսոնակը քանի՞ օր է:

ա.- 50

բ.- 5

գ.- 25

դ.- 55

4.- Ի՞նչ կը նշանակէ Հրեշտակ բառը

Դ-----ն կամ Պ-----ր կամ

Ս-----կ

5.- Ո՞ր հրեշտակը աւետեց Մարիամ կոյսին Յիսուս Քրիստոսի Ծնունդը:

Գ-----

6.- Այս տարի ե՞րբ կը սկսի Յիսոնակի պահքը

ա.- Նոյեմբեր 16

բ.- Նոյեմբեր 17

գ.- Նոյեմբեր 18

դ.- Նոյեմբեր 23

7.- Վաղարշապատ քաղաքը աւելի ծանօթ է ուրիշ անունով մը: Ի՞նչ է այդ անունը:

Ս. -----ն

8.- Յիսուսի հետեւեալ առաքելալներէն ո՞վ իր հետը չէր Այլակերպութեան լնթացքին:

ա.- Յովհաննէս

բ.- Յակոբոս

գ.- Պետրոս

դ.- Անդրէաս

9.- Ամբողջացո՛ւր հետեւեալ ժամերգութիւններուն անունները:

ա.- Գիշ-----ն

բ.- Առա-----ն

գ.- Արեւ-----

դ.- Խ-----ն

10.- Ո՞ր աշտարակի շինութեան լնթացքին մարդոց լեզուները խառնուեցան:

--բ-----

**Ո՞րն է ճիշդ պատասխանը
Երկրորդականի անկիւն**

1.- Հստ Առակաց 22.6 ին երբ
պէտք է կրթել մանուկը:

Ինչո՞ւ

2.- 2008-ը ինչի՞ տարի հոչակուած
է Արամ Վեհափառին կողմէ:

3.- Ի՞նչ տօն է Նոյեմբերի առաջին
Ծաբաթը:

4.- Ի՞նչ կը նշանակէ Հրեշտակ
բառը

ա.- Դ-----

բ.- Պ-----

գ.- Ս-----

դ.- Ա-----

5.- Հրեշտակները ունին տարբեր
անուններ: Ցիշէ՛ երկուքը:

ա.- Ս-----

բ.- Ք-----

6.- Մատթէոսի 1.23 համարը «Ահա
կոյսը պիտի յղանայ եւ որդի մը ծնի,
եւ զայն պիտի կոչեն Էմմանուէլ» Հին
կտակարանի ո՞ր համարէն մէջբերում
մըն է:

ա.-Եսայի 7.14

բ.- Միքա 7.14
գ.- Սիրաք 7.14
դ.- Ամբակում 7.14

7.- Ո՞ր նշանաւոր գրող եւ
մանկավարժը բարձրացած է
Արարատ լերան գագաթը:

Խ----- Ա-----

8.- Շարքով գրէ՛ ինը
ժամերգութիւններուն անունները:

ա.- Գ.....
բ.- Ա.....
գ.- Ա.....
դ.- Ե.....
ե.- Վ.....
զ.- Ի.....
է.- Ե.....
Ը.- Խ.....
Թ.- Հ.....

9.- Այս տարի երբ է Սր. Յակոբը:

ա.- Դեկտեմբեր 16
բ.- Դեկտեմբեր 13
գ.- Դեկտեմբեր 14
դ.- Դեկտեմբեր 15

10.- 2008 ը մեր եկեղեցւոյ
հիմնադրութեան քանի՛երրորդ ամեակն
է:

ա.- 25

բ.- 50

գ.- 75

դ.- 100

Ծարունակուած էջ 2-էջ

Նոր մեթոսը, որ մեր ժողովուրդը պիտի համախմբէ լայնատարած հովանոցի մը տակ, իր բոլոր թեւերով ու տարբեր հոսանքներով, հայու քրիստոնեութեան վերարժեւորումն է, անոր պարփակած բարոյական արժեքներով, որոնք վեր կը մնան ժամանակէն: Հայաստանին առաջին քրիստոնեայ պետութիւնը ըլլալուն լոգունքը նուազ քան տասնամեակ մը առաջ, ճշոց մը եղաւ պարզապէս, որուն ցաւի թէ ուրախութեան կանչ ըլլալը ոչ ոք կրցաւ գնահատել տակաւին:

Այս բոլորը անոր համար, որ եթէ կրօնական դաստիարակութեան, բառացիօրէն կրօնի դասաւանդման տրուած ըլլար իր արժանապատիւ տեղը հայ աշակերտին դասացուցակին մէջ, վստահաբար աւելի խորունկ տպաւորութիւն պիտի գործէր եւ ազդեցութիւն ունենար իւրաքանչիւր դէար մեր ժողովուրդի կեանքնեն ներս, որ կապուած ըլլար կրօնքի ճամբով մեր հայկական ինքնութեան ամրապնդման:

Հակառակ անոր որ կրօնին նիւթը թերեւս «անփոփոխ» նիւթ նկատուի, որովհետեւ կարելի է առարկել, որ Աստուածաշնչական ծշմարտութիւնները անփոփոխնելի են-, սակայն անոնց մատուցման կերպը, արտարին տեսքը, օգտագործուած բառապաշարը եւ լեզուամտածողութիւնը մնայուն կերպով փոփոխութեան կարիքը ունին: Աստուածաշնչունը մեծագոյն օրինակն է անոր, երբ ժամանակ առ ժամանակ նոր թարգմանութիւններով, տուեալ ժողովուրդին աւելի մատչելի լեզուով կը մատուցուի: Կրօնի դասագիրքը եւս այդ տեւական փոփոխութեան առարկայ պէտք է ըլլայ, եթէ կ'ուզենք ճշշդը սորվեցնել, հասկընալի դարձնել, ու այժմէականացնել ըսել ուզուածը:

Կրօնի ուսուցիչներու պատրաստութեան կեղրոն մը, ծրագիր մը, կամ այլ միջոց մը, տեղական մակարդակի վրայ, թէ կեղրոնացեալ ձեւով՝ անհրաժեշտ է, յագեցնելու համար տակաւ աճող կարիքը, որ սովի վերածուելու կանխանշաններ ցոյց կու տայ արդէն: Բնականաբար հաւատքը չի մեռնիր մարդոց սրտին մէջ, սակայն զայն մանուկին փոխանցելը ուրիշ բան է, քան պարզապէս զայն իր սրտին մէջ ունենալը:

Բոլոր միւս դասերէն աւելի, կրօնի դասը մանկավարժական ամէնէն արդի մեթոսներէն պէտք է օգտուի, նախ նիւթը սիրոցնելու, եւ ապա զայն հեզասահ կերպով փոխանցելու համար աշակերտին: Օրինակը, պատկերաւոր զուգորդումները, լսատեսողական բաժինը եւ աշակերտներուն կողմէ նիւթին թատերական ներկայացումնը՝ բաշխուած դերերով, դասագիրքէն եւ ուսուցչն աւելի տպաւորութիւն կը գործեն, եւ աւելի դիւրաւ ալ կը սորվեցնեն դասը:

Հաւատքը փոխանցելու հաւատք, տեսիլք ու նուիրում, անցնող սերունդին համար գոյապայքարի ամուր կոռուաններ էին, եւ այս նիւթը սիրողաբար դասաւանդող ուսուցիչներ բաւարար կարելի էր գտնել: Սակայն իինա, մասնագիտական նիւթ է նաեւ կրօնի դասաւանդումը, իր ընկերային, հոգեբանական, մարդասիրական, ու ծիսական-պաշտամունքային երեսներով: Մարդու ներաշխարհին եւ աներեւոյթ աշխարհի իրականութեան հետ հաղորդուելու այս նիւթը, շատ աւելի մասնագիտութիւն կ'ենթադրէ, քան այլ նիւթեր:

Վաղուան մարդը, եւ քրիստոնեայ հայը, տան հոգեւոր ու բարոյական մթնոլորտին մէջ կը դաստիարակուի, կրօնի դասապահին ընթացքին կը կոփուի, եւ վարած քրիստոնեական կեանքին ընթացքին կը յηկուի:

ԳՐԻԳՈՐ Շ. ՎՐԴ. ԶԻՖԹԵԱՆ

www.sourphagop.org/mashdots

Մաշտոցի Արձագանգ

Հայաստանեաց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակօնօրեայ Դպրոցի ամսաթերթ
Դեկտեմբեր 2008 (Ժ Զ տարի թիւ 4)

Մեր Եկեղեցւոյ

Յիսուսի ամենալավագութեան մասին:

Այս տարի

Հայաստան Են այս տարի

Եկեղեցին Դեկտեմբեր

14-ին կը տօնէ Սուրբ

Յակոբի տօնը: Եջ 3

Ամսուան Համարը

«Սուրբ Հոգիին արդիւնքներն են՝ սէր,
ուրախութիւն,
խաղաղութիւն,
հանբերատարութիւն,
ազնութիւն, բարութիւն,
հաւատարմութիւն,
հեղութիւն,
ժումկալութիւն:»

Գաղատացիներուն

5.22-23



Այս Թիւով՝

Խմբագրական՝ Եջ 2

2008-ի Գնահատականը

Բացատրական բառարան Եջ 3 - 4

Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետ,

Ս. Արգար Ա. Քրիստոնեալ

թագաւոր, Ս. Ստեփանոս

Յախավկայ, Որոտման որդիք

Եկեղեցական բառարան: Եջ 5

Ի՞նչ կը նշանակէ իւղ, Լոյս,

Խաչվառ

Վերաբաղ Եջ 6-7

Աբրահամ նահապետ, Խահակ

եւ Յակոբ

Յովսէփ, Յովսէփ Եգիպտոսի

մէջ

Խաղերու բաժին Եջ 8-11

Եզակի գիրեր:

Յիսուսի Մկրտութիւնը:

Սէր թշնամիին հանդէպ:

Յիսուս տասը բորոտները կը

բուժէ:

Ո՞րն է ճիշդ պատասխանը:

Եջ 12-15

Լուրեր Կիրակօնօրեայ Դպրոցներէն՝

Վեհափառ Հայրապետը ընդունեց

Կիրակօնօրեայ Դպրոցներու մանուկները:

Եջ 16

2008-ի Գնահատականը

Արդէն հասեր ենք 2008 թուականի վերջին ամսուան: 335 օրեր անցեր են այն նոր տարուան օրէն երբ մենք մեր յաջորդ տարուան համար մեր որոշումները կայացուցինք, ու մեր թիրախներ հաստատեցինք ըլլան անոնք անձնական, ընտանեկան կամ հաւաքական: Օրերը կ'անցնին եւ մենք պէտք է պատրաստուինք 30 օրեր ետք գնահատական մը ընելու գիտնալու համար թէ որքանո՞վ յաջողեցանք կամ ձախողեցանք 2008-ին: Առանց գնահատականի, կայացած որոշումները անհմաստ են:

Սակայն գնահատական մը կարելի է ընել միայն երբ կարելի է սահմանել թիրախը եւ չափել այդ թիրախը նուաճելու յաջողութեան տոկոսը: Երբ կարելի չէ չափել, անկարելի է գնահատել:

Ինչպէս տեղեակ էք, Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետը՝ Ն. Ս. Օ. Ս. Արամ Ա. Կաթողիկոս 2008 թուականը «Քրիստոնէական Դաստիարակութեան Տարի» հոչակեց: Իր Կոնդակին մէջ Կիրակնօրեաներուն առնչութեամբ հետեւեալը գրած է Վեհափառը. «Կիրակնօրեայ վարժարաններուն ներկայ ցանցը անհրաժեշտօրէն կարիքը ունի վերաշխուժացման: Այս մարզէն ներս աշակերտութեան թիւի նուազում եւ ընդհանուր հետաքրքրութեան պակաս մը կը նշմարենք: Կիրակնօրեայ վարժարանին դերը անփոխարինելի է, որպէս ամբողջացուցիչ ընտանիքի ու դպրոցի կողմէ չամբուռդ Կրօնական դաստիարակութեան: Մեր սպասումն է, որ մեր թեմերը վերակազմակերպումի ենթարկեն եկեղեցիներու ու դպրոցներու կողքին գործող Կիրակնօրեայ վարժարանները: Մեր հայրական ջերմ թելադրանքն է, որ մեր ծնողները իրենց զաւակները եւ դպրոցները իրենց աշակերտները առաջնորդեն Կիրակնօրեայ վարժարան»:

Որքանո՞վ թեմերը վերակազմակերպումի ենթարկեցին Կիրակնօրեայ Դպրոցները: Որքանո՞վ ծնողները իրենց զաւակները եւ դպրոցները իրենց աշակերտները առաջնորդեցին Կիրակնօրեայ Դպրոց: Գործնական ի՞նչ միջոցներու պիտի դիմուի տարուան վերջին ամսուան ընթացքին կամ անդին ամբողջացնելու համար այն ինչ որ անաւարտ մնայ մինչեւ տարեվերջ:

Երբ յատակ չէ թէ ո՞ւր կ'երթանք, որեւէ ճամբայ սխալ չի սեպուիր:

«Մաշտոցի Արձագանգ»

Հայաստանեաց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակնօրեայ Դպրոցի ամսաթերթ


Հայաստանեաց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակնօրեայ Դպրոցի

կամաւոր խմբակը

Վերժին Գիւղթանեան, Թամար Գիզիրեան, Գարու Մանուկեան, Յասմիկ Նամարեան, Շողիկ Նամարեան, Յասմիկ Գանամեան, Շողիկ Պոյամեան, Թորոս Պապիկեան

Դեկտեմբեր ամսուան բացատրական տօնացոյց

Կիր. 7	Գ. Կիրակի Յիսոնակաց Պահոցն
Ծբթ. 13	Սուրբ Յակոբ Մծբնայ հայրապետ
Կիր. 14	Դ. Կիրակի Յիսոնակաց Պահոցն
Ծբթ. 20	Ս. Աբգար Ա. Քրիստոնեայ թագաւոր
Կիր. 21	Ե. Կիրակի Յիսոնակաց Պահոցն
Բշ. 23	Սուրբեր Դաւիթ Մարգարէին եւ Յակոբ Տեառնելբայր Առաքեալին
Եշ. 25	Ս. Ստեփանոս ճախավկայ «ճախասարկաւագ եւ առաջին մարտիրոս»
Ծբթ. 27	Ս. Առաքեալներ Պետրոս եւ Պողոս
Կիր. 28	Զ. Կիրակի Յիսոնակաց Պահոցն
Բշ. 29	Որոտման որդիք Ս. Յակոբ Առաքեալ եւ Ս. Յովհաննէս Աւետարանիչ



Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետ

Ե՞րբ կը Տօնենք

Սուրբին յիշատակի օրը կանուխէն հաստատուած է Հայ Առաքելական եկեղեցւոյ տօնացոյցին մէջ ու կը տօնուի ամէն տարի Յիսոնակի երրորդ Կիրակի Օրուան յաշորդող Շաբաթ օրը: Այս կը նշանակէ թէ Սուրբ Յակոբին Տօնը կը յիշատակենք Դեկտեմբեր 12-18 օրերուն մէջ հանիպող Շաբաթ օրը:

Սուրբ Յակոբի կեանքը

Սուրբ Յակոբ ծնունդով ասորի էր եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչի հօրաքրոջ որդին եւ Պարիեւական տոհմէն: Անոնք միասին դաստիարակուած էին Կեսարիոյ մէջ: Ս. Յակոբ որոշ ժամանակ ապրեր է Պարսկաստանի արքունիքին մէջ, սակայն հետագային կ'ընտրէ ճգնաւորի կեանքը եւ Սուրբ Հոգիին ներգործութեամբ կ'ուղուի Մծբին քաղաքի վանքերէն մէկը Մարուգէ ճգնաւորի մօտ: Ան մասնակցած է Նիկիոյ մէջ կայացած տիեզերական ժողովին 325 թուականին: Մծբինի աթոռին համար ձեռնադրուած է եպիսկոպոս, որ գուշակուած էր Մարուգէն ճգնաւորին կողմէ: Հայ մատենագրութեան մէջ յայտնի են իր 22 ճառերէ քաղկացած «Զգօն» գիրքը:

Ս. Գրիգոր նարեկացին հիացող մը եղած է Յակոբ Մծբնայ Հայրապետին, որուն նուիրած է իր ներքողական գրութիւններէն մէկը: Սուրբ Յակոբին նուիրուած «Յաղթող եւ Սուրբ Հայրապետ» անունով գեղեցիկ շարական մը գրուած է: Այս շարականը հաւանաբար գրուած է այն դէպքին առթիւ ուր կը պատմուի թէ պարսիկ Շապուհ Բ. թագաւորը աշխարհածաւալ իր արշաւանքներու ընթացքին կը հասնի Մծբին որ կը պաշարէ 70 օրեր շարունակ: Շնորհիւ Սուրբ Յակոբի քաղաքին ներսէն կազմակերպած միջոցառումներուն, ան անկարող կ'ըլլայ գրաւել Մծբինը: Այդ յաղթանակին առթիւ Ս. Ներսէս Շնորհալի կը ձօնէ իր այդ շարականը:

Ս. Արքար Ա. Քրիստոնեայ թագաւոր

Ս. Արքար, ըստ աւանդութեան՝ Ա. դարու անդրանիկ քրիստոնեայ թագաւորը, պարթե Արշակունի Արշամի որդին էր: Իր թագաւորութեան մայրաքաղաքը Եղեսիան էր: Ըստ Մովսէս Խորենացիի, ան հայոց թագաւորը էր: Մովսէս Խորենացին նաև կը գրէ թէ Արքար թագաւոր լսեր է Յիսուսի հրաշքներուն մասին եւ հաւատացեր է որ Յիսուս ճշմարիտ Աստուծոյ որդին է, եւ նամակ ուղարկած է Յիսուսի որ գայ եւ զինք բժշկէ բորսութենէ: Յիսուս կը խոստանայ որկել իր աշակերտներէն մէկը որ բժշկէ զինք եւ կեանք շնորհէ իրեն եւ իր հետ եղողներուն: Յիսուսի համբարձումէն ետք, Ս. Թաղէոս Առաքեալ կ'ուղուի դէպի Եղեսիա եւ կը բժշկէ Արքար թագաւորը եւ իր հետ եղողները: Ասկէ ետք Ս. Թաղէոս Առաքեալ կ'ուղուի Արքար քեռիին որդիին՝ Սանատրուկ Թագաւորի պալատը: Մեր Եկեղեցին Ս. Արքար թագաւորի տօնը կը յիշատակէ ընդհանրապէս Յիսուսի Ե. Կիրակին նախորդող Շաբաթ օրը:



Արքար Թագաւոր
Երեան, ձեռ. 7361 էջ
213ա, Յայսմաւուրք
XVդ., Տաթեւ

Ս. Ստեփանոս նախավկայ

Ս. Ստեփանոս անդրանիկ վկան է որ իր արիւնը թափեց՝ Յիսուս Քրիստոսը Աստուծոյ որդին վկայելով: Յիսուսի 72 աշակերտներէն մէկը, որ ուրիշ վեց հոգիներու հետ նախնական եկեղեցին (Պետրոս Առաքեալի առաջնորդութեամբ) կարգեց եկեղեցւոյ սեղանի սպասաւոր, այսինքն սարկաւագ: Նոր Կտակարանի «Առաքեալներու Գործերը» գրքին մէջի 6-րդ գլխուն մէջ կը կարդանք եօթը սարկաւագներուն նշանակուելու եւ Ստեփանոսի ձերբակալութեան պատմութիւնը, իսկ եօթներորդ գլխուն մէջ կը կարդանք իր վկայութիւնը, քարկոծումին մանրամասնութիւնները: Ստեփանոսի քարկոծումը պահանջողներէն մէկն ալ Սօղոսն էր որ հետագային եղաւ Պօղոս Առաքեալ: Մեր Եկեղեցին սուրբին յիշատակը կը օշէ Դեկտեմբեր 25ին (կամ 26ին եթէ 25ը Կիրակի կամ պահիք օր է):

«Ս. Ստեփանոս Նախավկայ» մանրանկար 1450-ի Արծկէի Մինասի ծաղկած ճաշոցէն (Մատենադարան ձեռագիր թիւ 982)



Որոտման որդիք Մարկոսի Աւետարանին 3.16-19 ին մէջ կը գտնենք Յիսուսի տասներկու առաքեալներուն ցանկը Պետրոս, Զեբեդէոսի որդիները՝ Յակոբոսն ու Եղբայրը՝ Յովհաննէսը, որոնք Բոհաներգես, այսինքն Որոտացող Մարտիկ կոչեց, Անդրէաը, Փիլիպպոսը, Բարթողոմէոսը, մաքսաւոր Մատթէոսը, Թովմասը, Ալփէոսի որդին Յակոբոսը, Թաղէոսը, Նախանձայոց Սիմոնը եւ Խակարիոտացի Յուդան, որ զինք մատնեց:

Յովհաննէս Աւետարանից ձկնորս էր: Մինչև Յիսուսին հետեւիլը կը հետեւէր Յովհաննէս Մկրտիչին: Ան Յիսուսի ամենասիրելի առաքեալն էր եւ հետեւեցաւ իրեն մինչեւ Գողգոթա: Խաչին վրայէն Յիսուս իրեն յանձնեց իր մօրը հոգատարութիւնը: Իր եղբօր Յակոբոսի եւ Պետրոսի հետ ան դարձաւ Երոսաղէմի եկեղեցւոյ միներէն մէկը: Հետագային իր գործումէնութեան վայրը հանդիսացաւ Եկեստի եկեղեցին: Տիրոջ կամքով, Յովհաննէս Առաքեալ միաս առաքեալներէն աւելի երկար ապրեցաւ եւ վախճանեցաւ 94 տարեկանին: Երբ արդէն շատ ծեր էր, իր քարոզներու ընթացքին շարունակ կը կրկնէր. »Զաւակմե՞րս, սիրեցէ՞ք զիրար»: Երբ իրեն կը հարցնէին թէ ինչո՞ւ յաճախ այդ բատերը կ'ըսէր. «Այս Յիսուսի պատուիրանն է, եթէ սէր ունենաք, ուրիշ ունէ բանի պէտք չէք ունենար»: Ան գրեր է Աւետարան, երեք ընդհանրական նամակներ, եւ յայտնութիւնը: Յակոբոսն ալ ձկնորս է: Յակոբոսը շատ եռանդուն էր, գործունեայ, մեծ սէր եւ նախանձախմնդրութիւն ունէր Յիսուսի հանդէա եւ դարձաւ Հրեաներու ատելութեան զոհը: Ան գլխատուեցաւ Հերովդէս թագաւորի կողմէ 44 թուին, ըլլալով առաջին նախատակը առաքեալներու մէջ: Հաւանաբար Քրիստոսի հանդէա իրենց բոցավառ սիրոյ եւ նախանձախմնդրութեան պատճառով կոչուեցան Որոտման Որդիք:

Եկեղեցական բառարան

հ հ

Իւղ

Եկեղեցւոյ մէջ Իւղ կը նշանակէ խորհրդակատարութիւններու ու ծիսակատարումի ընթացքին գործածուող օրինուած իւղը: Ասոնց գլխաւորը սրբալոյս Միտոնն է: Մեր Եկեղեցւոյ մէջ, Միտոնը միակն է ու միշտ կը գործածուի (բացի ոտնլուայի պարագային ուր պարզ կարագ կը գործածուի): Միտոնը կրնայ օրինուիլ միայն Կաթողիկոսին կողմէ: Միտոնօրիննէք տեղի կ'ունենայ իւրաքանչիւր 7 տարին, եւ իւրաքանչիւր նոր Միտոնի պատրաստութեան ընթացքին, իին Միտոննէն ալ կը խառնուի նորին մէջ: Այս Յունիս 2008 ին Անթիլիաս, Լիբանանի մէջ Միտոնօրիննէք կատարուեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսին կողմէ, եւ Սեպտեմբեր 2008 ին Էջմիածնի մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին կողմէ:

Լ լ

Լոյս

«Աստուած լոյս է, ու Անոր մէջը երբէք խաւար չկայ» Կը գրէ Ս. Յովհաննէս Աւետարամիշը: Առաքեալը այդպէս կ'ըսէ, որովհետեւ իր սրտի մաքրութեան շնորհիւ կը տեսնէ Աստուծոյ փառքը եւ հասեր է իսկական աստուածանաշողութեան: Ցիտու ըսաւ «Ես եմ աշխարհի լոյսը: Լոյսը Աստուծոյ խորհրդանիշն է եւ այս լոյսէն ճառագլթող շնորհը կը լեցնէ հաւատացեալներուն հոգին: Մենք քրիստոնեաներս պէտք է միշտ Լոյսի մէջ քալենք, այսինքն՝ ըլլանք բարի գործերու ու առաքինութիւններու մէջ, որպէսզի Լոյսի Որդիներ կոչուինք եւ անդադար վայելենք Աստուծմէ դէպի մեր սիրտը ճառագլթող երկնային լոյսը:»

Ւ ւ


Խաչվառ

Այսպէս կը կոչուի խոշոր չափեր ունեցող մետաղեայ խաչը որ հին ժամանակ կ'ամրացուէր զօրքերու առջեւէն տարուող դրօշակին ծառայելով իբրև զինանշան, կամ ալ՝ երկար ձողի վրայ թափօրին առջեւէն ուղեկցելու համար: Աւանդաբար այս խաչը դրօշէն անբաժան, եւ այս պատճառով դրօշն ալ ունի խաչվառ անունը: Խաչվառին դրօշը ընդհանրապէս երկու կողմերէն կը կրէ Քրիստոսի, Աստուածամօր եւ սուրբերու ասեղնագործ պատկերներ:



Ս. Գրիգոր Լուսաւորչի Խաչվառը 1448 թ.

Ս. Էջմիածնի գանձատուն



Վերաքաղ

Աբրահամ Նահապետ, Խանակ և Յակոբ


Աբրահամ

Նոյն ուներ 3 զաւակ՝ Սեմ, Քամ և Յաքէթ: Աշխարհի բոլոր ժողովուրդները անոնցմէ սերած են:

Սեմի յաշորդներէն Աբրահամը, իր կնոջ եւ եղբայրներուն հետ կ'ապրէր Միջագետք: Ան առաքինի եւ բարեպաշտ անձ մըն էր: Ան Աստուծոյ շատ կը սիրէր, ու Անոր նուիրուած եւ հնազանդ էր: Այս տեսնելով Աստուած որոշեց զինք դարձնել նոր ցեղի մը նախահայրը: Ժամանակ մը վերջ, Աբրահամը հետեւեցաւ Աստուծոյ պատուէրին եւ իր գերդաստանը հաւաքելով հեռացաւ ու գնաց հաստատուեցաւ Քանան: Հոն անոնք ապրեցան վրաններու տակ, ջուր եւ արօտներ գտնելու համար յաճախ կը տեղափոխուէին մէկ տեղէն միւսը:

Տարիները անցան եւ Աբրահամն ու Սառան ծերացան, սակայն անոնք շատ դժբախտ էին որովհետեւ զաւակ չունէին: Աստուած անոնց տիսրութիւնը տեսնելով զաւակ մը պարգևեց անոնց: Աբրահամ իր զաւակը կոչեց՝ Խանակ: Աբրահամ շատ ուրախ էր եւ շնորհակալ որ Աստուած իր տոհմը շարունակեց:

Երբ Խանակ մէծցաւ եւ հասուն մարդ դարձաւ, Աբրահամ անոր տուաւ իր բոլոր ունեցածը:



Հրեշտակը Աբրահամին կը յալտնէ որ որդի մը պիտի ունենայ

Խսահակ եւ Յակոբ

Խսահակը ամուսնացաւ եւ ունեցաւ երկու որդի՝ Եսաւ եւ Յակոբ: Եղբայրները մեծցան: Հայրը շատ կը սիրէր Եսահին իսկ մայրը կը նախնտրէր Յակոբը որ կ'ուզէր իր հօրը մահին ետք ընտանիքին ղեկավարը ըլլալ: Սակայն ինչպէս ընդունուած էր այդ ժամանակ, այս պաշտօնը անդրանիկ զաւակին կը պատկանէր:

Յակոբ դիմեց խորամանկութեան: Օր մը երբ Եսաւը անօթի ու ծառաւ կը վերաբանաց տուն, Յակոբ անոր կուտայ իր ապուրը եւ փոխարէնը կ'ուզէ անդրանիկ զաւակի իրաւունքը: Եսաւը համաձայնեցաւ:

Անցան տարիներ, Խսահակ շատ ծերացած էր եւ տեսողութիւնը կորսնցուցած, ան որոշեց օրինել իր անդրանիկ զաւակը՝ Եսաւը. սակայն գաղտնաբար Յակոբ ներկայացաւ հօր: Խսահակ շճանչցաւ Յակոբը եւ անոր օրինեց իբրև իր անդրանիկ զաւակը: Երբ Եսաւը իմացաւ այս պատահածը շատ զայրացաւ եւ որոշեց վրէժը լուծել եղբօրմէն: Մօր խորհուրդով Յակոբ փախաւ Միջագետք եւ հոն ապրեցաւ 40 տարի: Ան հոն ամուսնացաւ, ընտանիք կազմեց եւ ունեցաւ տասներկու մանչ զաւակներ եւ մէկ աղջիկ զաւակ:

**Մի քանի
տարի անց,
Յակոբը որոշեց
տուն**

Վերադառնալ:
Շամբան Աստուծոյ
կողմէն ան
ստացաւ Խսրայէլ
անունը: Երբ
Յակոբ հասաւ
տուն, Եսաւ զինք
ընդունեց եւ ներեց
իրնն: Յակոբի 12
զաւակներէն
յառաջացան 12
հրեական ցեղեր:



«Աբրահամի զոհաբերութիւնը» Երեւան ձեռ. 4778 էջ
1ա Աւետարան 1462 թ. Արձէշ, ծաղկող՝ Կարապետ
Բերկրեցի

Յովսէփ

Յակոբ վերադարձաւ հայրական տուն եւ իր զաւակներուն հետ ապրեցաւ հոն: Ան ամէնէն աւելի կը սիրէր իր Յովսէփ զաւակը եւ օր մը անոր նուիրեց գեղեցիկ պատմուճան մը: Եղբայրները սկսան նախանձիլ իրմէ: Անոնք հովիւներ էին եւ յաճախ իրենց անառունները կը տանէին հեռու արօտավայրեր եւ օրերով կը բացակայէին:

Օր մը, երբ Յովսէփ իր եղբայրներուն հաց տարաւ, անոնք խլեցին Յովսէփի պատմուճանը իսկ զինք նետեցին հորի մը մէջ: Քիչ ետք հոնտեղէն կ'անցնէր Եգիպտոս գացող առեւտրականներու կարաւան մը, եղբայրները անոնց տեսնելով, Յովսէփը հանեցին հորէն դուրս եւ զինք ծախեցին վաճառականներուն 20 արծաթեայ դրամի համար:

Այս բոլորը իրենց հօրմէն պահելու համար, Յովսէփի պատմուճանը թաթխեցին ուլի արեան մէջ եւ ուղղարկեցին իրենց հօր: Հայրը հաւատաց որ գազանները կերած են իր զաւակը եւ շատ տիրեցաւ:

Յովսէփ Եգիպտոսի մէջ

Երկար տարիներ Յովսէփ ապրեցաւ Եգիպտոսի մէջ եւ վարեց ծանր եւ չարքաշ կեանք: Իր ընդունակութեան պատճառաւ ան դարձաւ այդ երկրի կառավարիչը եւ Եգիպտոսի փարաւոնին ամենավստահելի անձը: Ան ամուսնացաւ եւ ունեցաւ 2 զաւակ:

Այդ տարիներուն Եգիպտոս եւ մօտակայ երկիրները սով պատեց: Բայց Եգիպտացիները սովահար չեղան որովհետեւ Յովսէփի նախաձեռնութեամբ երկրին մէջ կուտակեր էին շատ ցորեն:

Սովէն փրկուելու համար մօտակայ երկիրներէն կուգային Եգիպտոս ցորեն գնելու: Նոյն նպատակով հոն եկան նաեւ Յովսէփի եղբայրները: Անոնք երկայացան Յովսէփին: Ան անմիջապէս ճանչցաւ իր եղբայրները եւ շատ օգնեց անոնց: Երբ եղբայրները երկրորդ անգամ մը եւս եկան Եգիպտոս, Յովսէփ շղմացաւ կարօտին եւ անոնց յալտնեց իր ով ըւլալը: Եղբայրները ուրախացան եւ

փաթթուեցան իրեն: Յովսէփ անոնց ներեց եւ հաշտուեցաւ անոնց հետ:

Այս հանդիպումէն ետք, փարաւոնի հրաւորով Եգիպտոս փոխադրուեցան Յովսէփի հայրը, եղբայրներն եւ անոնց ընտանիքները: Հոս անոնք բազմացան, ապրեցան երկար տարիներ եւ կոչուեցան Խորայելացիներ:



Եղբայրները կը վաճառեն Յովսէփը



Եգիպտական Որմնանկար

Ո՞րն է ճիշդ պատասխանը Նոյեմբեր ամսուան պատասխանները

Մանկապարտեզի անկիւն

արեւելքն, Երուսաղէմ, աստղը,
Երկրագելու, Հերովդէս, Վրդովեցաւ,
աւագ, ուսուցիչները, Քրիստոսը,
Բեթղեհէմ

Նախակրթաբան Ա. Բ. Գ. անկիւն

1. դ. բոլոր սուրբերուն
2. բ. Նոյեմբեր 8
3. Ուկեբերան
4. դ. Թարոր
5. Էջմիածին
6. ա. Ս. Թաղէսու և Ս. Բարթողոմէսոս
7. ա. Արարատ
8. ա. Եփրատ և Տիգրիս
9. դ. Ցորդանան
10. Զաքարիա

Նախակրթաբան Դ. Ե. Զ. անկիւն

1. դ. Ամենայն Սրբոց
2. գ. Նոյեմբեր 15
3. ա. 50
4. Դեսպան, Պատգամատոր, Սուլիմանդակ
5. Գաբրիէլ
6. Նոյեմբեր 17
7. Էջմիածին
8. դ. Անդրէս
9. Գիշերուան, Առաւուեան,

Արեւագալի, Խաւարման

10. Բաբելոնի**Երկրորդականի անկիւն**

1. Իր ճամբան սկսած ատենը, Որպէսզի
երբ ծերանայ՝ անկէ չշեղի:
2. Քրիստոնէական Դատիարակութեան
Տարի
3. Ամենայն Սրբոց
4. Դեսպան, Պատգամատոր, Սուլիմանդակ,
Առաքեալ
5. Սերովբէ, Քերովբէ
6. ա. Եսայի 7.14
7. Խաչատուր Աբովեցան
8. ա. Գիշերային
- բ. Առաւուեան
- գ. Արեւագալի
- դ. Երրորդ
- ե. Վեցերորդ
- զ. Իններորդ
- է. Երեկոյեան
- ը. Խաղաղական
- թ. Հանգստեան
9. բ. Դեկտեմբեր 13
10. բ. 50

Եզակի գիրեր

Հայերէն գիրերով Sudoku

է	բ	գ	ե	զ	թ	ը	ա	դ
զ	ը	ա	գ	դ	է	թ	բ	ե
դ	ե		բ	ը	ա	զ	գ	է
ը	գ		զ	է	ե	բ	թ	ա
ա	թ	է	ը	գ	բ	ե	դ	զ
բ	զ	ե	թ	ա	դ	գ	է	ը
ե	դ	ը	ա	բ	գ	է	զ	թ
թ	ա	բ	է	ե	զ	դ	ը	գ
գ	է	զ	դ	թ	ը	ա	ե	բ

Նախորդ «Եզակի գիրեր» ուն
լուծումը

Ամբողջացուր քառակուսիները գործածելով ա, բ, գ, դ, ե, զ, է, թ, թ գիրերը
պալմանաւ որ միայն մէկ անգամ գործածես իւրաքանչիւր գիր իւրաքանչիւր՝

- հորիզոնական գիծի վրայ,
- ուղղահայեաց գիծի վրայ եւ
- ինեակ քառակուսիի մէջ

							բ	ա
	գ					է		թ
բ				դ		ը		
զ						դ	ե	թ
		ե					ը	
դ	է		գ					բ
				ե		ա		թ
է	ե				ը		զ	
գ	ա							


Յիսուսի Մկրտութիւնը

Ղուկաս 3:21-22

Կէտ ունեցող բաժինը ներկեցէք եւ գտէք թէ ինչ իշաւ Յիսուսի վրայ: Ապա վանդակէն գտէք պահուած բառերը եւ գրեցէք գծիկներուն վրայ:

Ներկայ ամբողջ ժողովուրդը մկրտուելէն ետք՝ Յիսուս ալ մկրտուեցաւ: Երբ կ'աղօթէր, երկինքը բացուեցաւ եւ _____ տեսանելի կերպարանքով
_____ պէս իշաւ անոր վրայ: _____ մը լսուեցաւ երկինքէն որ կ'ըսէր - «_____»:





Սէր Թշնամիին Հանդէա Ղուկաս 6:27-36

Ղուկաս 6:27-36


Խառնուած գիրերը ճիշդ կարգով գրէ եւ գտիր Ղուկաս 6:31

Աշխատանքի բարեկարգությունը

**Զնշէ զոյգ գրուած գիրերը։ Մնացած
գիրերով բառ մը կազմէ եւ
ամբողջացուր**


— Եղիք, ինչպէս որ ձեր
երկնաւոր հայրն ալ — — — — է:

Հուկաս 6:28




Յիսոս Տասը Բորոտները կը բուժէ
Ղուկաս 17:11-19

Երկրորդ գիրեն սկսեալ Ազրութենի գիրերը շարքով գտիր եւ ջնջէ:
 Մնացեալ գիրերը գրէ գծիկներուն վրայ եւ տես թէ ինչ պատահեցաւ երբ տասը բորոտները
 բժշկուեցան:



Ո՞րն է ճիշդ պատասխանը



Ամբողջացո՞ւր «Ղուկաս 2.8-14»

Հովհաններ, խաղաղութիւն, Փրկիչը, խանձարուրով, հաճութիւն,
հրեշտակը, աւետիս, Օծեալ

Այնուն, դաշտերուն մէջ ----- կային, որոնք գիշերով իրենց հօտերուն
պահակութիւն կ'ընէին: Տիրոջ ----- անոնց երեւցաւ եւ Տիրոջ փառքը
լոյսի պէս անոնց վրայ ծագեցաւ: Հովհանները սաստիկ վախցան. հրեշտակը ըսաւ
անոնց.

- Մի՛ վախնաք, ձեզի ----- մը պիտի տամ, որ ամբողջ ժողովուրդին մեծ
ուրախութիւն պիտի պատճառէ: Այսօր, Դաւիթի քաղաքին մէջ ձեր -----
ծնաւ, որ ----- Տէրն է: Հետեւեալը ապացոյց ըլլայ ձեզի.- Բոն
մանուկ մը պիտի գտնէք՝ ----- փաթթուած եւ մսուրի մէջ դրուած:
Եւ յանկարծ այդ հրեշտակին միացաւ երկնաւոր զօրքերու բազմութիւն մը, որ
կ'օրինաբանէր զԱստուած, ըսելով.

«Բարձունքներուն մէջ Աստուծոյ փա՛ռք, ----- երկրի վրայ
եւ մարդոց միշեւ ----- »

**Ո՞րն է ճիշդ պատասխանը
Նախակրթարան Ա. Բ. եւ Գ. դասարաններու անկիւն**

1. Ցիսուս մանուկը ո՞ր օրը ծնաւ:

- ա.- Յունուար 6
- բ.- Յունուար 1
- գ.- Դեկտեմբեր 31
- դ.- Դեկտեմբեր 25

2. Ցիսուս Մանուկը ո՞ր քաղաքին մէջ ծնաւ:

- ա.- Երուսաղէմ
- բ.- Բեթլեհէմ
- գ.- Նազարէթ
- դ.- Երեւան

3. Ո՞վ էր Հրեաներու Թագաւորը երբ Ցիսուս Մանուկը ծնաւ:

- ա.- Օգոստոս
- բ.- Յուլիոս Կեսար
- գ.- Հերովդէս
- դ.- Դափիթ

4. Հովհանները ինչպէ՞ս գիտցան թէ Ցիսուս մանուկը ծնաւ:

- ա.- Երկնքին մէջ աստղը տեսան:
- բ.- Հրեշտակները իրենց լուր տուին:
- գ.- Թագաւորը իրենց լուր տուաւ:
- դ.- Մոգերը իրենց լուր տուին:

5. Ի՞նչ է Ցիսուս մանուկին Մօրը անունը:

6. Մոգերը ինչպէ՞ս գիտցան որ Ցիսուս մանուկը ծնաւ:

- ա.- Երկնքին մէջ աստղը տեսան:
- բ.- Հրեշտակները իրենց լուր տուին:

գ.- Թագաւորը իրենց լուր տուաւ:

դ.- Հովհանները իրենց լուր տուին:

**7. Մոգերը ի՞նչ նույներ բերին
Ցիսուս մանուկին:**

- ա.- Ոսկի, Արծաթ, Պրոնզ
- բ.- Ոսկի, Կաղրուկ եւ Զմուռս
- գ.- Գնդակ, Lego, եւ Կաւ
- դ.- Գիրք, մատիտ եւ ներկ

**8. Ցիսուս մանուկին ծնունդէն ետք,
Հրեշտակը Հայր Յովսէփին երեւցաւ
եւ ըսաւ որ Մանուկը չար թագաւորէն
փախցնէ ուրիշ երկիր մը: Ո՞ր երկիրն
է այդ:**

- ա.- Սուրբիա
- բ.- Լիբանան
- գ.- Եգիպտոս
- դ.- Իսրայէլ

**9. Երբ Ցիսուս մանուկը երկու
տարեկան եղաւ, իր ծնողքը զինք ո՞ր
քաղաքը տարին:**

- ա.- Երուսաղէմ
- բ.- Բեթլեհէմ
- գ.- Նազարէթ
- դ.- Երիքով

**10. Եկեղեցւոյ մէջ գործածուող Իւղին
ի՞նչ կըսեն:**

**Ո՞րն է ճիշդ պատասխանը
Նախակրթարան Դ. Ե. Եւ Զ. Դասարաններու անկիւն**

- 1.- Ո՞վ էր առաջին սարկաւագը:
ա.- Ս. Թաղէոս
թ.- Ս. Ստեփանոս Շախավկայ
գ.- Ս. Պետրոս
դ.- Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետ

- 2.- Մեր դպրոցին անունը ո՞ր սուրբին անունով է:
ա.- Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետ
թ.- Ս. Յակոբ Տեառնեղբայր
Առաքեալ
գ.- Որոտման որդի Ս. Յակոբ
դ.- Որոտման որդի Ս. Յովհաննէս

- 3.- Ս. Պողոս Առաքեալ Յիսուսի 12 Առաքեալներէն մէ՞կն էր:
ա.- Այս
թ.- Ոչ

- 4.- Այս գիրքերէն որո՞ւն մէջ կրնանք կարդալ Ս. Ստեփանոսի մասին:
ա.- Մաթէոսի Աւետարան
թ.- Ղուկասի Աւետարան
գ.- Մարկոսի Աւետարան
դ.- Առաքեալներուն գործերը

- 5.- Ո՞վ էր առաջին քրիստոնեայ թագաւորը:

Ս. ————— թագաւոր

- 6.- Ըսէ՛ մէկ բառով: Խոշոր չափեր ունեցող մետաղեայ խաչ երկար ձողի վրայ եւ դրօշ Քրիստոսի, Աստուածամօր եւ սուրբերու ասեղնագործ պատկերներով թափօրին առջեւէն ուղեկցելու համար:

—————

- 7.- Այս տարի ե՞րբ կը տօնենք այն մարգարէին տօնը որ գրեց Սաղմոսներուն մեծամասնութիւնը:

Գ2. Դեկտեմբեր --

- 8.- Վերջին Միւռոնօրհնեքերը ե՞րբ եւ ո՞ւր տեղի ունեցան: Գրէ՛ ամիս, տարի եւ վայր:

Յուլիս	200-	-----
Սպտիմբ	200-	-----

- 9.- Ամբողջացո՞ւր:

Աստուած ----- է եւ անոր մէջը երբէք ----- չկայ:

- 10.- Ո՞ր տարին Հայաստանեայց Եկեղեցւոյ Կիրակօրեայ Դպրոցներու հիմնադրութեան 80-Ամեակն է:

**Ո՞րն է ճիշդ պատասխանը
Երկրորդականի անկիւն**

1.- Ո՞վ էր Քրիստոսի Նախավկան:

ա.- Ս. Թադէոս

թ.- Ս. Ստեփանոս

գ.- Ս. Պետրոս

դ.- Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետ

2.- Ո՞ր առաքեալը բոլորէն առաջ

նահատակուեցաւ:

ա.- Ս. Թադէոս

թ.- Ս. Յակոբ Տեառնեղբայր

գ.- Ս. Պետրոս

դ.- Որոտման որդի Ս. Յակոբ

3.- Գրէ՛ Առաջին չորս տիեզերական
ժողովներու տարին ու վայրը:

ա.- 3-- Ն----

թ.- -81 Կոս---դնուա---ս

գ.- 4-1 Ե----

դ.- 4-- Քաղկեդոն

4.- Նիկիական հանգանակը կը
բաղկանայ տասը կէտերէ որոնք են՝:

ա.- Հ----

թ.- Ո----

գ.- Ս. Հ----

դ.- Ե-----

ե.- Մ-----թիւն

զ.- Ա-----րութեամբ մեղքերու
թողովթիւն

է.- Մեռելոց -----թիւն

ը.- Վերջին -----ն

թ.- Ե--ի--- Թ-----թիւն

ժ.- Յ----- -----ք

5.- Ըսէ՛ մէկ բառով:

Հաւատացեալներու կամ սուրբերու
ժողով կամ Քրիստոսի մարմինը:

6.- Որո՞նք են Քրիստոսի Եկեղեցւոյ
չորս յատկանիշները:

ա.- Մ-

թ.- Ս----

գ.- Հ-----

դ.- Ա-----

7.- Որո՞նք են Եկեղեցւոյ մասերը:

ա.- Զ----- Եկեղեցին

թ.- Յ----- Եկեղեցին որ նաեւ
կը կոչուի Ա----- Ժ----:

8.- ա. Ո՞վ հաստատած է Եկեղեցւոյ
խորհուրդները: բ. ԹուԷ՛ զանոնք:

ա.- -----

թ.- Մ-----

Դ----

Ա-----իւն

Հ-----իւն

Պ--- կամ ա-----ւթիւն

Զ-----թիւն

Կ--- Հ-----ց կամ

Վ-----օ----

9.- Մկրտութիւնը կը կոչուի նաեւ
Վ----- Ծ----

10.- Դրոշմի խորհուրդը
ստացողները ի՞նչ կը կոչուին:

Աստուծոյ օ----- եւ կ-----

**Վեհափառ Հայրապետը ընդունեց Կիրակնօրեայ Դպրոցներու
մանուկները**



Կիրակի, 9 Նոյեմբեր 2008-ին, Լիբանանի Կիրակնօրեայ Դպրոցներու վերամուտին առիթով, զանազան թեմերու մէջ գործող Կիրակնօրեայ Դպրոցներու աշակերտութիւնը Ս. Պատարագին ներկայ գտնուեցաւ եւ հաղորդուեցաւ:

Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուած Ս. Պատարագի ընթացքին, պատարագիչ հայր սուրբը իր քարոզին մէջ անդրադարձաւ Կիրակնօրեայ Դպրոցներու հոգեւոր դաստիարակութեան եւ քարոյական կրթութեան:

Ներկայ աշակերտութիւնը Ս. Պատարագէն եւր Վեհարանին դամլիճին մէջ ընդունելով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս հայրական իր պատգամը ուղղեց անոնց: Վեհափառ Հայրապետը իր քաջալերական խօսքը ուղղեց նաև կամաւոր ուսուցիչ ուսուցչութիւններուն, որոնք այնքան նուիրումով ամէն Կիրակի կանուխ ժամերէն Կիրակնօրեայ Դպրոց յաճախելով, կը դաստիարակեն իրենց խնամքին յանձնուած մանուկները: Աշակերտներ այս առիթով քանի մը սաղմոսներ ու շարականներ կատարեցին Վեհափառ Հայրապետին գնահատանքին արժանանալով:

www.sourphagop.org/mashdots

**Հայաստանեայց Եկեղեցւոյ Կիրակնօրեայ Դպրոցներու 80-Ամեակ
1929- 2009**

Մաշտոցի Արձագանք

Հայաստանեաց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակօնօրեայ Դպրոցի ամսաթերթ

Յունիուր 2009 (ԺԶ տարիի թիւ 5)

Այս Թիւով՝

Փոխան Խմբագրականի՝ Էջ 2

Պարզութեան մեծութիւնը

Բացատրական բառարան Էջ 3-5

Ծրագալուց, Զրորինէք,
Աստուածայայտնութիւն, Ս. Գրիգոր
Աստուածաբան, Ս. Աթանաս
Աղեքսանդրիացի, Ս. Վահան
Գողթնացի

Տաղ Սուրբ Ծննդեան, Խորհուրդ մեծ
Էջ 6

Եկեղեցական բառարան: Էջ 7

Ի՞նչ կը նշանակէ Ծէս, Կիրակի,
Հոգեհանգիստ

Մաղթերգ՝ Հայաստանեաց Եկեղեցւոյ
Կիրակօնօրեայ Դպրոցներու Էջ 8-9

Վերաբաղ Էջ 10-11

Յիսուս Քրիստոսի Ծննդեան
Աւետում, Յիսուս Քրիստոսի Ծնունդը
Խաղերու բաժին Էջ 12-15

Յիսուսի Ծնունդը

Յիսուսի Տաճար ընծայումը


Եզակի գիրեր:

Ո՞րն է ճիշդ պատասխանը: Էջ 16-19

Հայաստանեաց Եկեղեցւոյ Կիրակօնօրեայ
Դպրոցներու 80-Ամեակ 1929 - 2009:
Էջ 20

Քրիստոս

Ծնաւ եւ Յայտնեցաւ
Զեզի եւ Մեզի Մեծ Աւետիս



Մկրտութիւն

Յովնաթան Յովնաթանեան

Ամսուան Համարը

«Նոյն պահուն, երբ Յիսուս ջուրէն դուրս կ'ելլէր, տեսաւ Երկինքը բացուած եւ
Աստուծոյ Հոգին՝ որ աղաւնիի նման կ'իջնէր իր վրայ: Երկինքէն ձայն մը լսուեցաւ
որ կ'ըսէր.

– Ո՞ր’ն ես իմ սիրելի Որդիս, որուն ես հաճեցալ:» Մարկոս 1.10-11

Փոխան Խմբագրականի

Պարզութեան մեծութիւնը

Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի ծննդեան դրուագի այնքան նկարագեղ աւետարանական պատումին մէջ ամենէն յատկանշական եւ գրալիշ գիծերէն մէկն է պարզութեան, աղքատութեան, համեստութեան այն երեւյթը, որ ծննդեան պատմութեան կու տայ բացառապէս խորհրդալի եւ վեհիմաստ նշանակութիւն մը եւ նկարագիր մը:

Աստուած իր բնութեանը մէջ ընմրւնուած է **ՊԱՐՁՈՒԹԵԱՆ** ստորոգելիով: Ամէն ինչ որ իրմէ կը ճառագայթէ, սիրոյ ճաճանշումով, պա՛րզ է եւ պարզութեանը մէջ գեղեցիկ: Սէրը, խկական, վաերական սէրը պարզ է, այսինքն ճառագայթում բարութեան, ծառայութեան՝ անստուեր, անխառն, անսակարկ: Ծշմարտութիւնը, աստուածաբուխ իր բնութեանը մէջ, պարզ է. երբ հանդիպիս անոր, ամէն ինչ չինչ է, խաղաղ ու բերկրալի հոգիիդ մէջ: Գեղեցկութիւնը, պարզութեան եւ այլազանութեան շրջագիծէն ներս ներդաշնակութեան մէջ ունի իր աղբիւրը:

Մարդ էակն է որ յաճախ այդ պարզութիւնը կը մթագնէ զոհ երթալով այնպիսի ճաշակներու եւ ձգտումներու, որոնք իր բնութեանէն եւ կոչումնէն չեն բխիր, արուեստական են, կեղծ, խարուսիկ, բայց յաճախ ու արտաքնապէս գրալիշ: Մա՛րդն է որ յաճախ անհրաժեշտով չի գոհանար եւ կ'երթայ աւելորդին, վայելուշ ու պարզահիւս գեղեցկութեամբ չի յագենար, կամ կը ձանձրանայ, եւ կ'երթայ տարօրինակին, յաճախ այլանդակութեան, որ հովի եւ փրփուրի կեանք ունի: Մարդուն համար յաճախ բնական հաճելին կարծես բաւարար չի նկատուիր. կը մղովի երթալ անճոռնիին հասնող նորաձեւութեանց՝ որոնք արեւին պէս ամէն օր կը ծագին ու կը մարին այս աշխարհի երկու ծայրամասերուն վրայ, արեւելք ու արեւմուտք անուններով բնորոշուած: . . . Դա՛րձ դէպի պարզութիւն եւ բնականութիւն: Խուսափէ՛ արուեստական կենցաղակերպերէ, որոնք աւելորդ տարբերով կը բեռնաւորեն քեզ եւ կը խճողեն կեանքդ: Մերժէ՛ բնականութեան սահմաններէն անդին անցնող եւ կեանքդի պարզութիւնն ու խաղաղութիւնը խանգարող շռայլութիւնները եւ երջանկութիւնդ խափանող հաճոյապաշտութիւնները: Աշխարհը մեզ կը փորձէ եւ փորձանքի կը մատնէ եթէ տեղի տանք անոր: Աստուած աղքատ ծնաւ իր մարմնեղ էն գոյառումին մէջ, որպէսզի հարստացնէ մարդը հոգեկա՛ն հարստութեամբ: Մենք մեր հիւթեղ էն հարստութեամբը շաղքատացնենք զԱստուած մեր կեանքին մէջ այնպիսի ապրելակերպով որ դառնայ այլամերժ ու վատահաղորդ սիրոյն ու բարիքին եւ ըլլայ դիւրընկալ հաճոյքին, շահին ու շռայլին, սնամէջ արժէքներու, որոնք կրնան շատ դիւրաւ մեզ առաջնորդել դէպի հոգեկան եւ ազգային սնանկութիւն: Հեռո՛ մնացիր քու աստուածային պատկերն ու հայկական կնիքդ աղարտել փորձող ու գառան մորթ հագնող գայլերէն. մի՛ դառնար սիրամարդ. եղիր սիրոյ մարդ՝ մարդասէր եւ աշխարհաշէն:

Գարեգին Բ. Կաթողիկոս
«Անժամանակը ժամանակին մէջ»
Անթիլիաս 1989

«Մաշտոցի Արձագանգ»

Հայաստանեայց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակոսիւայ Դպրոցի ամսաթերթ

Հայաստանեայց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակոսիւայ Դպրոցի

կամաւոր խմբակը

Վերժին Գիւղթանեան, Թամար Գիզիրեան, Գարոլ Մանուկեան, Յասմիկ Նաճարեան,
Շողիկ Նաճարեան, Յասմիկ Գանաճեան, Շաղիկ Պոյաճեան, Թորոս Պապիկեան

Յունուար ամսուան բացատրական տօնացոյց

- Եշ. 1 Ամանոր
 Բշ. 5 Շրագալոյց Սուրբ Ծննդեան
 Գշ. 6 Ս. ԾՆՈՒՆԴ - Աստուածայայտնութիւն
 Դշ. 7 Յիշատակ Մեռելոց
 Գշ. 13 Տօն Անուանակոչութեան Յիսուսի Քրիստոսի
 Եշ. 15 Տօն Ծննդեան Յովհաննէս Մկրտիչի
 Ծբթ. 24 Սուրբ հայրապետներու Աթանասի, Գրիգոր Աստուածաբանին
 Բշ. 26 Ս. Վահան Գողթնացիի
 Ծբթ. 31 Ս. Իսահակ Պարթեւ հայրապետին

Ծրագալոյց

Այսպէս կը կոչուի Աստուածայայտնութեան եւ Զատկի տօներուն նախորդող երեկոյան արարողութիւնը: Անունը ծագեր է «ճրագ լուցանել (վառել)» արտայայտութենէն, որովհետեւ եկեղեցւոյ մէջ երեկոյեան բազմաթիւ լապտերներ ու կանթեղներ կը վառին եւ պատարագ կը մատուցուի, որուն ընթացքին բոլոր հաւատացեալները վառող մոմեր կը բոնեն:

Ծրագալոյցի լապտերներու եւ մոմերու լոյսը կը խորհրդանշէ այն հոգեւոր լոյսի ճառագայթումը մեր մէջ, որ մեզի պարգևեց Փրկիչը իր տնօրինութիւններով:

Զրօրինէք

Այս արարողութիւնը հաստատուած է ի յիշատակ Քրիստոսի մկրտութեան: Այն կը կատարուի Աստուածայայտնութեան տօնին:

Հին ժամանակ շրօրինէքը կը կատարուէր գետերու կամ լիճերու ափին, իսկ այժմ՝ եկեղեցւոյ մէջ: Պատարագի աւարտին քահանան յատուկ ընթերցուածքներով, քարոզէն եւ աղօթքէն յետոյ խաչով կ'օրինէ մեծ տակառի մէջ լեցուած ջուրը, որ կը բաժնուի հաւատացեալներուն՝ իբրև սրբութեան խորհրդանշից եւ բժշկութեան միջոց:

Աստուածայայտնութիւն (Սուրբ Ծնունդ եւ Մկրտութիւն)

Մեր Տէր Յիսուս Քրիստոսի առաջին տնօրինութիւնները, որոնցմով Ան յայտնուեցաւ աշխարհին (Գաբրիէլ հրեշտակապետի աւետումը, Յիսուս Մանուկին ծնունդը, ութնօրեայ թլիատութիւնը, հովհաններու եւ մոգերու երկրպագութիւնը, քառասնօրեայ ընծայումը, ինչպէս նաև Յորդանան գետին մէջ մկրտուիլը եւ այլն) առաջին դարերուն կը տօնուէին միեւնոյն, Աստուածայայտնութիւն կոչուող մեծ տօնախմբական շրջանին:

Հետագային այս տօնի գրեթէ բոլոր յիշատակները առանձնացան՝ տարուայ մէջ բաժնուելով ըստ համապատասխան ամիսներու եւ օրերու: Մնացին միայն Ծնունդը եւ Մկրտութիւնը, որոնք ըստ Աւետարանին կատարուեր են նոյն օրը՝ երբ Յիսուս 30 տարեկան էր: Ըստ աւանդութեան այդ օրը Յունուար 6ն էր:

Աւելի ուշ, Ե. դարուն (451 թուին Քաղկեդոնի մէջ գումարուած չորրորդ Տիեզերական ժողովին որուն հայաստանեաց Եկեղեցին չմասնակցեցաւ) Յունական-Հռովմէական Եկեղեցին, Ծննդեան տօնը եւս անջատեց Մկրտութենէն եւ սկսաւ տօնել Դեկտեմբեր 25 ին (մոռցնել տալու համար այդ օրուան արեւի պաշտամունքի սովորութիւնը եւրոպայի մէջ) որ տարածում գտաւ ամբողջ աշխարհին մէջ: Սակայն Հայ Եկեղեցին հաւատարիմ մնաց հնագոյն աւանդութեան եւ մինչեւ այսօր Քրիստոսի ծննդեան եւ մկրտութեան յիշատակը միացեալ կը տօնէ Յունուար 6-ին՝ Աստուածայայտնութիւն անուանումով:

Գրիգոր Աստուածաբան (330 - 390)

Տիեզերական վարդապետ, իր ծմբավայրի ամունով կը կոչուի նաեւ Գրիգոր Նազիանզացի: Ան ծնաւ իր մօր աղօթքներով, որ արու զաւակ չունէր եւ այդ կը խնդրէր Աստուածմէ: Գրիգորը ուսանեցաւ Կեսարիոյ, Պաղեստինի, Սիրիա և Պաղեստինի առաջարկութիւնը կը կատարէ Աթենքի մէջ ստանալով փիլիսոփայական եւ հունական կրթութիւն: Աթենքի մէջ անոր ընկերակիցն էր Բարսեղ Կեսարացին, եւ երկուքը մարդոց ուշադրութիւնը կը գրաւէին իրենց ժուժկալութեամբ եւ ճգնութեամբ հիացմունք պատճառելով քաղաքի բնակչներուն: 361 թուականին քահանայ ձեռնադրուելով՝ ան դարձաւ Նազիանզի եկեղեցւոյ Առաջնորդը: Իսկ 381 թուականին նշանակուեցաւ Կոստանդնուպոլսոյ Եպիսկոպոս: Ան մասնակցեցաւ Բ. Տիեզերական ժողովին 381 ին Կոստանդնուպոլսոյ մէջ:



Ս. Գրիգոր Աստուածաբան
Երեւան, ձեռ. 7478 էջ 41ա, Յալսմատուք
XVI-XVII դդ., ծաղկող՝ Թորոս

Ս. Աթանաս Աղեքսանդրիացի
Երեւան, ձեռ. 7478 էջ 28բ, Յալսմատուք
XVI-XVII դդ., ծաղկող՝ Թորոս



Աթանաս Աղեքսանդրիացի (295 - 373)

Ս. Աթանաս ծներ է Եգիպտոսի Աղեքսանդրիա քաղաքին մէջ: Ծագումով Եգիպտացի էր, եւ փոքր հասակէն իր ծնողները զինք նուիրեր էին Աստուածոյ ծառայութեան: Իր մանկութենէն ունէր յառաջադէմ միտք եւ առաքինի վարք, որ Աղեքսանդրիոյ հայրապետը զինք դարձուց իր նոտարը եւ ապա սարկաւագ ձեռնադրեց: Ան Հայրապետին հետ մասնակցեցաւ 325 ի Նիկիոյ Տիեզերական ժողովին: Ս. Աթանաս ունեցաւ իր ներդրումը այդ ժողովի ընթացքին գրուած դաւանանքը: Ս. Աթանաս իր դաւանաբանական երկերով Ս. Գրիգոր Աստուածաբանը իրաւամբ զայն կը կոչէ Տիեզերական եկեղեցւոյ սիւներէն մին:



Հովհաննես Երկրպագութիւնը



Յիշատակութիւն Սուրբ Վահան Գողթնացիի Յունուար 26

Արաբական տիրապետութեան շրջանին, բազմաթիւ հայ իշխանները ու անոնց զաւակները գերի տարուեցան Դամասկոս հոն կրթուելու համար իսլամական հաւատքի մէջ ու արաբ դառնալու համար։ Տարագրուող մանուկներու կարգին կը գտնուէր Գողթնի Խոսրով իշխանի որդին, չորս տարեկան Վահանը։ Արաբները անոր անունը փոխելով զայն կոչեցին Վահաաւ։

Վահան, իր ուշիմութեան շնորհիւ արժանացաւ յատուկ խնամքի ու դարձաւ Օմար ամիրապետին նախասիրած արքունի պաշտօնեան։

Յովհան Օձնեցի կաթողիկոս իր Դամասկոս այցելութեան ընթացքին արտօնութիւն խնդրեց Օմար ամիրապետէն որ հայ տարագիր իշխանները վերադառնան հայրենիք ու յաջողեցաւ ձեռք ձգել այդպիսի արտօնութիւն։ Վահան որ թէեւ իսլամ կրօնքին մէջ մեծած էր, իմացած էր թէ ինք հայ Իշխանի մը որդին էր։ Հետեւաբար, ինք եւս փափաքեցաւ վերադառնալ Հայաստան, խոստանալով ամիրապետին վերադառնալ Դամասկոս իր հօրենական կալուածները ժառանգելէ ու հայրենի հողը տեսնելէ անմիշապէս ետք։

Վահան իր հայրենի գաւառը հասնելէ ետք տեղեկացաւ Օմար ամիրապետին մահուան մասին ու որոշեց մնալ Հայաստան ու վերագտնել իր քրիստոնեայ հաւատքը։

Վահանի քրիստոնեայ դառնալու լուրը երբ Դամասկոս հասաւ, օրուան ամիրապետը որոշեց ձերբակալել զայն ու դատել։ Ու այսպիսով սկիզբ առաւ հալածանքի երկար շրջան մը ուր Վահան, թափառելով Հայաստանի զանազան կողմերը, ժամանակաւոր կերպով

կ'ապաստանէր զանազան շրջաններու վաճքերէն ներս ապա կը ստիպուէր տեղափոխուիլ չվտանգելու համար տեղի վանականներն ու բնակիչները։ Այս թափառական վիճակի վերջին հանգրուանը հանդիսացաւ Սիփան լերան ստորոտը գտնուող Երաշխաւորաց վաճքը, որուն մեծաւոր Հայր Արտաւագոյն պատսպարեց ու քաջալերեց զինք։

Գիտնալով հանդերձ թէ իսլամութենէն հրաժարող անձը մահուամբ կը պատժուէր, Վահան որոշեց ներկայանալ Հեղամ ամիրապետին, յայտնել անոր իր քրիստոնեայ ծագումը ու քրիստոնեայ հաւատքին հաւատարիմ մնալու փափաքը։ Ամիրապետին մեծ խոստումները ապարդիւն մնացին ու Վահան մերժեց որեւէ ձեւով հրաժարիլ իր քրիստոնեայ հաւատքէն։

Վահան Գողթնացիի նահատակութիւնը այլ օրինակ մըն է հերոսական կեցուածքի մը ըստ որուն քրիստոնեայ հաւատացեալներ հաստատուն մնացած են իրենց հաւատքին հանդէպ ու մերժած ուրանալ զայն։ Անոնց յիշատակը վառ կը մնայ միայն երբ իրենց նահատակութիւնը արժեւորենք մենք եւս կառչած մնալով մեր հաւատքին ու ապրելով իրբ Քրիստոսի սիրով ու հաւատքով շնորհուած հաւատացեալներ։

**Գողթն գաւառը կը գտնուի
Նախիջեւանի մէջ որ
ներկայիս Ատրապէյճանի
տիրապետութեան տակ
է։ Անոր քաղաքներէն են
Տիգրանաւան եւ Ագուլիս :**



Տաղ Սուրբ Ծննդեան

Այսօր տօն է սուրբ ծննդեան, աւետի՞ն
Տեառըն մերոյ եւ յայտնութեան,
աւետի՞ն:

Այսօր Արեւն արդարութեան, աւետի՞ն.
Երեւնեցաւ ի մէջ մարդկան, աւետի՞ն:

Քրիստոս ծընաւ եւ յայտնեցաւ:

Այսօր սուրբ կոյսն անապական,
աւետի՞ն
Ծընաւ եբեր զանմահ Արքայն,
աւետի՞ն:

Այսօր հրեշտակք յերկնից իշեալ,
աւետի՞ն.

Հնդ մեզ օրինեն զանմահ Արքայն,
աւետի՞ն:

Քրիստոս Ծընաւ եւ յայտնեցաւ:

Խորհուրդ մեծ

Ո՞վ չի գիտեր Սուրբ Ծնունդի մասին
գրուած ամենածանօթ այս շարականը որ կը
հնչէ ամէն տարի խթման գիշերը աւետելու
համար Յիսուսի ծնունդը: Այս շարականին
հեղինակն է Մովսէս Քերթող Հայրապետ
որ զայն գրած է 441 թուականին: Ահա
այդ շարականին բառերը գրաբար եւ անոնց
թարգմանութիւնը՝ աշխարհաբար:

Խորհուրդ մեծ եւ սքանչելի
որ յայսմ աւուր յայտնեցաւ.
Հովհանք երգեն ընդ հրեշտակս
տան աւետիս աշխարհի:

Ծնաւ նոր արքայ
ի Բեթղեհեմ քաղաքի.
Որդիք մարդկան օրինեցէք,
զի վասն մեր մարմնացաւ:

Անբաւելին երկնի եւ երկրի
ի խանձարուս պատեցաւ.

Ոչ մեկնելով ի Հօրէ
ի սուրբ այրին բազմեցաւ:

ԱԱԱԱԱԱ

Սքանչելի եւ մեծ խորհուրդ է,
որ այսօր յայտնուեցաւ.
Հովհանքերը հրեշտակներու հետ կ'երգեն,
աշխարհին աւետիս կու տան:

Ծնաւ նոր արքայ
Բեթղեհեմ քաղաքին մէջ.
Ով ժողովուրդ, մարդիկ, օրինութիւն տուէք
որովհետեւ Ան մեզի համար մարմնացաւ:

Երկնքին եւ երկրին վրայ Անբաւելին խանձո
արուրներու մէջ փաթթուեցաւ.
Առանց բաժնուած ըլլալու Հօրմէն,
սուրբ մսուրին մէջ բազմեցաւ:

Եկեղեցական բառարան

ԾԷՍ

Եկեղեցւոյ մէջ կատարուած աստուածապաշտութիւնը կը գործադրուի ըստ աւանդաբար սահմանուած կարգի, համապատասխան ծեներով ու շարժումներով, հագուստներով եւ առարկաներով, որոնց ամբողջութիւնը կը կոչուի ծէս կամ ծիսակատարութիւն: Ծէսը կարելի չէ բաժնել աստուածապաշտութեան խորհուրդէն՝ զայն համարելով սուկ արտաքին ծեւ եւ հանդէս: Ծիսական առարկաները, զգեստները, արարողութեան եղանակները իրենց հիմք ունին Աստուածաշունչի եւ աստուածապաշտութեան էութեան մէջ: Բոլոր ծիսական առարկաներն ու զգեստները ունին իրայատուկ իմաստ եւ խորհուրդ եւ օրհնուած են յատուկ արարողութեամբ եւ իբրեւ սրբութիւն՝ երբէք չեն գործածուիր ունէ այլ նպատակով:

Կ Կ

Կիրակի

Նախկին ժամանակներուն ան կը կոչուէր Մէկշաբթի: Քրիստոս այդ օրը յարութիւն առած ըլլալով Մէկշաբթին ստացաւ նոր իմաստ եւ անոն՝ Կիրակի որ յունարէն կը նշանակէ Տէրունական: Ինչպէս գիտենք, Յիսուսի յարութեան 50րդ օրը հանդիպող Կիրակի օրը Հոգեգալուստը տեղի ունեցաւ երբ քրիստոնեաները նորոգուեցան եւ ճաշակեցին երկնային կեանքի բարիքները:

Այսպէս, Կիրակին դարձաւ անհամենատ մեծ եւ կարեւոր օր, որ կը խորհրդանշէ ապագայ յափառենական խաղաղութիւնը: Այս պատճառով, Եկեղեցւոյ համար վերածուեցաւ կենցաղի հոգերէն հանգստանալու եւ ամբողջ ովին Աստուծոյ նուիրուելու օրուակ, ինչպէս հրեաներու համար Շաբաթն էր: Առաջին քրիստոնեաները կը հաւաքուէին ամէն

Կիրակի եւ միասին կը ճաշէին «սիրոյ ճաշ»: Այս հաւաքոյթները ժամանակի լնթացքին զարգացան եւ վերածուեցան Կիրակի օրերու պատարագի արարողութեան, իսկ սիրոյ ճաշը վերածուեցաւ պարուան «մաս»ին: Հստ սուրբ վարդապետներու Յիսուսի երկրորդ գալուստը տեղի պիտի ունենայ Կիրակի օր մը:

Հ Հ

Հոգեհանգիստ

Այսպէս կը կոչուի Քրիստոսով նշած, այսինքն քրիստոնեական հաւատքով ապրած եւ մահացած հոգիներու համար կատարուող աղօթքի կարգը որ սահմանուած է սուրբ հայուերու կողմէ: Ննջեցեալները չեն մոռցուիր հաւատացեալներու աղօթքներու եւ խնդրուածներու մէջ որովհետեւ անոնց հոգիները կենդանի են եւ կը շարունակեն Եկեղեցւոյ անդամները մնալ երկինքի մէջ «կը կոչուին Յաղթական Եկեղեցի ճիշդ ինչպէս որ այս աշխարհին վլայ գտնուող հաւատացեալները կը կոչուին Զինուորեալ Եկեղեցի»: Անոնց յիշատակը պահելը ոչ թէ արտաքին յարգանքի տուրք է այլ անոնց հետ անտեսանելի, սակայն իրական հաղորդակցութեան վկայութիւն: Հոգեհանգստեան աղօթքներու միջոցաւ ննջեցեալի հոգիին փրկութեան համար խնդրելով, քրիստոնեան կ'արտայալու իր սէրը անոր հանդէպ ինչպէս նաեւ կ'ամրապնդէ իր հաւատքը հանդերձեալ կեանքի նկատմամբ: Հոգեհանգստեան արարողութիւնը սովորաբար կը կատարուի Ս. պատարագէն ետք սակայն անկախ է անկէ եւ կրնայ կատարուիլ նաեւ այլ ժամանակ:

**Մաղթերգ
Հայաստանեաց Եկեղեցւոյ Կիրակնօրեայ Դպրոցներու**

Խոսք՝ Կարապետ Փափազեան

Կիրակնօրեայ Սուրբ յարկին
Մենք սաներն ենք լուսաբաղձ,
Կայծերու պէս լուսածին
Ցայտած՝ սրտէն պերճ նախնեաց:
Ուստի քալենք անխըռով,
Ո՞վ հարազատ զարմ արի,
Հաւատաւոր գընացքով՝
Լոյս-աղբիւրին ցանկալի:

Եկեղեցին սրբազգեաց՝
Ժառանգ անգին, հրաշափառ,
Մեր խոյանքին վերասլաց
Թափին է խիզախ բոցավառ.
Հայ մըշկահոտ սրբութեան
Բոյրովն օծած մեր հոգին,
Մեր երթին մէջ յաղթական՝
Թումբերն ամէն պիտ' փըշրի՛ն:

Կէցցե՛ն յաւերժ, անսասան,
Հիմնադիր եւ բարերար ,
Կիրակնօրեայ լուսոյ տան
Զահակիրներ վեհափառ:
Հնչեցէ՛ք յար, ծնծղանե՛ր
Մեր սրտերուն ցնծագին,
Որ վառ մընայ դարեր դեռ՝
Սրբաճաճանչ Հայ հոգին...:

**Մաղթերգ
Հայաստանեաց Եկեղեցւոյ Կիրակնօրեայ Դպրոցներու**

Երաժշտութիւն՝ Ցակոր Նալպանտեան

Չափաւոր

A musical score for piano in 4/4 time. The score consists of four systems of music, each starting with a treble clef and a bass clef. The first system begins with a common time signature. The second system begins at measure 5, indicated by a measure number in a box. The third system begins at measure 9, also indicated by a measure number in a box. The fourth system begins at measure 13, indicated by a measure number in a box. The score features various musical notes and rests, with some notes highlighted in blue. The piano part is indicated by a brace and the word "PIANO". The score concludes with the word "Fine" at the end of the fourth system.

Վերաբաղ

Յիսուս Քրիստոսի ԾԱՆԴԵԱՆ ԱԼԵՏՈՒՄԸ

Մարիամ Աստուածածին

Նազարէթ փոքրիկ քաղաքին մէջ կ'ապրէին արդար ու պարկէշտ ամուսիններ՝ Յովակիմն ու Աննան: Յովակիմը մեծ ու հարուստ մարդ էր Դափիթ թագաւորի տոհմէն, իսկ Աննան համեստ ու ազնիւ կին մըն էր: Անոնք երկար տարիներ երեխայ չէին ունենար: Երբ արդէն տարիքով բաւական մեծ էին Աստուած անոնց աղջիկ երեխայ պարգևեց զոր անուանեցին Մարիամ:


Յովակիմն ու Աննան որոշեցին իրենց դուստրը ընծայել տաճարին: Երբ Մարիամը դարձաւ երեք տարեկան, ծնողները նույներով եւ հանդիսաւոր ձեւով անոր տաճար տարին այնտեղ կրթուելու եւ ծառայելու: Փոքրիկ աղջիկը տաճարին մէջ կը մեծնար անբիծ աղաւնի նման: Ան թել կը մանէր եւ ասեղնագործութիւն կ'ընէր: Մարիամը խելացի էր, բարի, խոնարի եւ օրուայ մեծ մասը նույիրած էր աղօթքի եւ ընթերցանութեան: Մարիամի ծնողները շուտ մահացան, երբ ան մեծցաւ զինք նշանեցին Նազարէթի մէջ ապրող Յովսէփի անունով ատաղձագործի մը հետ:

Հրեշտակի ալետիսը

Օր մը Մարիամը տաճարի համար վարագոյր կարելու թել կը մանէր, յանկարծ յայտնուեցաւ Աստուծոյ ուղարկած Գաբրիէլ հրեշտակը եւ յայտնեց որ Մարիամը որդի մը պիտի ունենայ եւ անոր անունը պէտք է Յիսուս դնէ: Ան պիտի ըլլայ սուրբ եւ ամէնազօր եւ համայն մարդկութիւնը պիտի փրկէ իրենց մեղքերէն: Այսինքն՝ ան էր այն Փրկիչը որուն մասին հին կտակարանի մարգարէները մարգարէացած էին:

Սկիզբը Մարիամը վախցաւ յետոյ զարմացաւ հրեշտակի խօսքերուն որովհետեւ ան նշանուած էր եւ դեռ ամուսնացած չէր: Սակայն հրեշտակը բացատրեց, որ Յիսուսը սովորական երեխայ պիտի չըլլար, ան պիտի ծնէր Սուրբ Հոգիէն եւ Աստուծոյ որդի պիտի կոչուէր իսկ Աստուծոյ համար անկարելի ոչինչ կար:

Գաբրիէլ հրեշտակը երեւցաւ նաեւ Մարիամի նշանածին՝ Յովսէփին: Հրեշտակը անոր պատուիրեց կնութեան առնել Մարիամը: Բարի եւ արդար Յովսէփը կատարեց այնպէս ինչպէս հրեշտակը իրեն պատուիրեց:



Մարիամի նշանադրութիւնը



Ալետումը

Յիսուս Քրիստոսի Ծնունդը

Մարդահամարը

Մօտ երկու հազար տարի առաջ, Հոռոմի Օգոստոս կայսրը որոշեց մարդահամար ընել: Կորաբանչիւր բնակիչ պարտաւոր էր երթալ իր ծննդավայրը: Յովսէփին ու Մարիամը նոյնպէս պէտք է մասնակցէին մարդահամարին: Այդ նպատակով անոնք մեկնեցան Յովսէփի ծննդավայրը՝ Բէթլեհէմ: Այդ քաղաքը շատ հեռու էր Նազարէթին: Անոնք ստիպուած էին երկար ճամբայ երթալ: Երբ Բէթլեհէմ հասան իշեւաններուն մէջ տեղ չգտան, որովհետեւ բոլոր սենեակները գրաւուած էին: Անոնք ստիպուած իշեւաննեցան քառայրի մը մէջ: Նոյն գիշերը Մարիամը որդի ունեցաւ: Երեխան խանձարուրով փաթթեցին ու մսուրի մէջ դրին: Մանուկը անուաննեցին Յիսուս՝ հրեշտակին պատուէրին համաձայն:

Հովհաններու Այցը

Բէթլեհէմի շուրջը տարածուած էին կանաչ մարգագետիններ ուր հովհաններ իրենց ոչխարհները կ'արածէին: Յիսուս քրիստոսի ծննդեան գիշերը անոնք երկնքին մէջ վառ լոյս տեսան: Յանկարծ յայտնուեցաւ հրեշտակը եւ ըսաւ որ մեծ ուրախութեան աւետիս կ'ուտայ իրենց, որովհետեւ Բէթլեհէմի մէջ ծնաւ Աստուծոյ որդին որ աշխարհ եկեր է մարդոց փրկութեան համար:

Հովհանները գացին եւ քառայրին մէջ գտան Մարիամը, Յովսէփը եւ մսուրին մէջ դրուած նորածին Յիսուսը: Հովհանները մօտեցան եւ խոնարհութիւն ըրին եւ պատմեցին հրեշտակի աւետիս մասին:

Աստուած Յիսուս Քրիստոսի ծննդեան համար ոչ թէ շքեղ պալատ այլ հասարակ տեղ ընտրեց: Ան առաջ հասարակ մարդոց՝ հովհաններուն յայտնեց մանուկին ծննդեան մասին:

Մոգերու երկրպագութիւնը

Յիսուս Քրիստոսի ծննդեան ետք երկնքի մէջ մեծ եւ փայլուն աստղ մը յայտնուեցաւ որուն նմանը մարդիկ չէին տեսեր: Բէթլեհէմին շատ հեռու կ'ապրէին երեք հարուստ եւ իմաստուն մարդիկ որոնք մոգեր կը կոչուէին: Երբ անոնք տեսան նորայացտ աստղը, հասկցան որ ծներ է մարգարէներու կանխատեած փրկիչը: Անոնք փափաքեցան այցի երթալ սակայն չէին գիտեր ուր էր ան: Փայլուն աստղը մոգերուն առաջնորդեց այն տեղը ուր Յիսուս Քրիստոս ծներ էր: Հոն հասնելով անոնք ծունկի եկան եւ թանկարժէք նուէրներ՝ ոսկի, կնդրուկ եւ զմուռս տուին մանուկին եւ վերադարձան իրենց երկիրները:

Փախուստ դէպի Եգիպտոս

Յիսուսի ծնած երկրին մէջ կ'իշխէր Հերովդէս անունով թագաւոր մը: Մինչեւ Բէթլեհէմ հասնիլը մոգերը հիւրընկալուեցան այդ թագաւորի մօտ: Երբ ան լսեց որ Բէթլեհէմի մէջ ծներ է Փրկիչը, որուն թագաւոր կ'անուանեն, ան կարծեց թէ մանուկը զինք պիտի փոխարինէ որպէս թագաւոր եւ Հերովդէս որոշեց սպաննել Յիսուս մանուկը: Ան մոգերուն ըսաւ որ երբ գտնեն մանուկը իրեն եւս տեղեկացնեն որպէսզի ինքն ալ այցելէ անոր: Սակայն Հերովդէս սուս կը խօսէր, ան այս ձեւով կ'ուզէր գտնել եւ սպաննել Յիսուս մանուկը:

Գիշերը հրեշտակը երեւցաւ մոգերուն զգուշացուց զանոնք չայտնելու Յիսուս մանուկի գտնուած վայրը: Նոյն հրեշտակը պատուիրեց Յովսէփի որ ան Մարիամի եւ Յիսուս մանուկի հետ փախչի Եգիպտոս եւ որոշ ժամանակ այնտեղ ապրի: Յովսէփ այդպէս ըրաւ:


Երբ Հերովդէսը մահացաւ, հրեշտակը կրկին յայտնուեցաւ Յովսէփին եւ պատուիրեց վերադարձան հայրենիքը: Յովսէփ, Մարիամի եւ Յիսուս մանուկին հետ վերադարձաւ Եգիպտոսէն եւ բնակեցաւ Նազարէթ քաղաքին մէջ:

Յիսուսի Ծնունդը
Ղուկաս 2:1-21



Եկուր Բէթլեհէմ երթանք եւ տեսնենք պատահածը, այն
ինչ որ Տէրը մեզի յայտնեց:

Օգմէ հովհանքուն որ գտնեն Յիսուս մանուկը:



Տուն մը: Մէջէն կրնանք անցնիլ եւ յառաջանալ:



Սխալ մանուկ մը: Ետ դարձէք:



Մէկը որ ձեզի ճամբան ցոյց կուտայ: Յառաջացիր



Յիսուսի Տաճար Ընծայումը
Ղուկաս 2:22-38

Յովսէփն ու Մարիամը մանուկ Յիսուսը Երուսաղէմ տարին Տիրոջ ընծայելու: Հոն էր նաեւ Փանուէլի աղջիկը՝ Աննա մարգարէուիին, որ Ասերի ցեղէն էր:

Տաճարէն չէր հեռանար, այլ գիշեր ու ցերեկ ծոմապահութեամբ եւ աղօթքով անցնելով՝ զԱստուած կը պաշտէր: Արդ ինք ալ նոյն ժամուն գալով

— — — — — — — — :
 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14

Իրաքանչիւր թիվի համապատասխան համար շրջանակի մէջ առ ճիշդ կամ սխալ սիւնակի գիրը, եւ զայն վերի գծիկներուն մէջ գրելով գտիր պատասխանը:

Ի՞նչ ըրաւ Մարգարէուիին՝

- 1 - Յիսուս մանուկը տարին Երուսաղէմ
- 2 - Յիսուս տարին մանուի բժիշկին
- 3 - Յիսուս ներկայացուցին Մովսէսին
- 4 - Մարիամ եւ Յովսէփի Յիսուսը ընծայեցին Տիրոջ
- 5 - Սիմոն տաճարին մէջ տատրակ կը ծախէր
- 6 - Սիմոն գիրկը առաւ մանուկ Յիսուսը
- 7 - Յիսուս եւ իր ծնողը վերադարձան Անտիոք
- 8 - Սուրբ ընտանիքը կառքով ճամբորդեց
- 9 - Տաճարին մէջ էր նաեւ Աննա մարգարէուիին
- 10 - Մարիամ, Յովսէփ եւ Յիսուս վերադարձան Նազարէթ
- 11 - Սիմոն օրինեց Սուրբ Ընտանիքը
- 12 - Աննա երիտասարդ մարգարէուիի մըն էր
- 13 - Աննա տիսրեցաւ երբ մանուկը տեսաւ
- 14 - Ան մանուկին մասին կը խօսէր

Ճիշդ

Սխալ

գ	ա
թ	ո
գ	ի
ո	դ
ե	ւ
թ	զ
է	ի
ո	ւ
ց	թ
ս	ժ
ի	ւ
լ	թ
իւ	ո
շ	ծ

Յիսուսի Տաճար ընծայումը
Ղուկաս 2:22-38

Արդար եւ աստուածավախ մարդ մը կ'ապրէր Երուաղէմի մէջ։ Սուրբ Հոգին վստահեցուցած էր զինք Տիրոջ Օծեալը չտեսած պիտի չմեռնէր։

Սուրբ Հոգին առաջնորդուած՝ անիկա տաճար գնաց երբ Մարիամ եւ Յովանէի մանուկ Յիսուսը տաճար բերին Տիրոջ ընծայելու համար։



Ո՞վ էր այդ մարդը։

Անունը գտիր գիրերու շարքէն պակսող գիրը գրելով

շ	պ	շ	ո	վ		ս
թ	ժ	լ	ի	ծ		
ճ	յ	ն	շ	ո		
ն	շ	շ	պ	շ		
ճ	մ	յ	շ	ո		

- - - - -

Ան գիրկը առաւ փոքրիկը եւ զԱստուած

ա	բ	դ	ե	զ		գ
մ	յ	ն	շ	շ		
ի	ծ	կ	ձ	ո		
օ	ֆ	բ	գ	դ		
ա	գ	դ	ե	զ		
օ	ֆ	բ	գ	դ		
ճ	մ	յ	շ	ո		
գ	դ	զ	է	ո		
տ	ր	լ	փ	բ		

- - - - - - - - -

Ո՞րն է ճիշդ պատասխանը Դեկտեմբեր ամսուան պատասխանները

Մանկապարտեզի անկիւն
հովիւներ, հրեշտակը, աւետիս, Փրկիչը,
Օծեալ, խանձարուրով, խաղաղութի՛ն,
հաճութիւն

Նախակրթարան Ա. Բ. Գ. անկիւն

1. ա. Յունուար 6
2. բ. Բեթղեհէմ
3. գ. Հերովդէս
4. դ. Հրեշտակները իրենց լուր տուին
5. Մարիամ
6. ա. Երկնքին մէջ աստղը տեսան
7. բ. Ուսի, Կնդրուկ եւ զմուռս
8. գ. Եգիպտոս
9. Նազարէթ
10. Միտոն

Նախակրթարան Դ. Ե. Զ. անկիւն

1. բ. Ս. Ստեփանոս նախավկայ
2. ա. Ս. Յակոբ Մծբնայ հայրապետ
3. բ. ոչ
4. դ. Առաքեալներուն գործերը
5. Արգար
6. Խաչվառ
7. 23
8. Յունիս 2008 Անթիլիաս, Սեպտեմբեր 2008 Էջմիածին
9. լոյս, խաւար

10. 2009

Երկրորդականի անկիւն

1. բ. Ս. Ստեփանոս
2. դ. Որոտման որդի Ս. Յակոբ
3. ա. 325 Նիկիա բ. 381
- Կոտանդնուպոլիս գ. 431 Եփեսոս դ. 451
Քաղկեդոն
4. ա. Հայր բ. Որդի գ. Ս. Հոգի դ. Եկեղ
եցի ե. Մկրտութիւն զ. Ապաշխարութեամբ
մեղքերու թողութիւն, է. Մեռելոց
Յարութիւն ը. Վերջին դատաստան թ.
Երկինքի թագաւորութիւն ժ. Յահտենական
Կեանք
5. Եկեղեցի
6. ա. Մի բ. Սուրբ գ. Ընդհանրական դ.
Առաքելական
7. ա. Զինուորեալ բ. Յաղթական
Անդրանկաց Ժողով
8. ա. Յիսուս բ. Մկրտութիւն, Դրոշմ,
Ապաշխարութիւն, Հաղորդութիւն, Պասկ
կամ ամուսնութիւն, Զեռնադրութիւն, Կարգ
Հիւանդաց կամ Վերջին Օծում
9. Վերստին Ծնունդ
10. օծեալներ կամ կնքուածներ

Եզակի գիրեր Հայերէն գիրերով Sudoku

ը	թ	դ	զ	ե	գ	է	բ	ա
ե	զ	գ	ա	թ	է	դ	թ	ը
ա	թ	է	դ	թ	ր	ե	զ	զ
զ	ը	ա	թ	է	դ	գ	ե	թ
թ	գ	ե	թ	ա	զ	թ	է	դ
դ	է	թ	զ	թ	ե	ա	զ	թ
թ	դ	զ	ե	գ	ա	թ	ր	ը
է	ե	թ	դ	թ	զ	ա	գ	դ
զ	ա	թ	է	զ	թ	դ	դ	թ

Նախորդ «Եզակի գիրեր» ուն լուծումը

Ե		Գ					Զ	Ա
		Դ	Թ	Զ			Ե	Ը
			Ե		Ա			
				Ե	Դ			Զ
	Ը	Թ					Ե	Գ
Զ						Բ		
				Դ			Գ	
			Դ			Բ		
				Դ			Գ	

Ամբողջացուր քառակուսիները գործածելով ա, բ, գ, դ, ե, զ, է, թ գիրերը պայմանաւ որ միայն մէկ անգամ գործածես իւրաքանչիւր գիր իւրաքանչիւր՝

- հորիզոնական գիծի վրայ,
- ուղղահայեաց գիծի վրայ եւ
- ինեակ քառակուսիի մէջ

Ո՞րն է ճիշդ պատասխանը
Մանկապարտէզի անկիւն



Հայաստանեայց Եկեղեցւոյ Կիրակնօրեայ Դարոցները
հիմնուեցաւ ----- թուականին եւ 2009-ին կը տօնէ իր -- ամեակը

Ամբողջացո՞ւր ըստ Մատթէոսի Աւետարանին 2.9-12

Իրահանգը, աստղը, առաջնորդեց, երկրպագեցին, ոսկի, կնդրուկ,
զմուռս, երազի

Թագաւորին այս ----- լսելէ ետք, մոգերը մեկնեցան:
Անոնք չափազանց ուրախացան, երբ կրկին տեսան այն -----, որ
արեւելքի մէջ տեսեր էին. Եւ ահա աստղը -----զիրենք մինչեւ
որ եկաւ ու կեցաւ այն վայրին վրայ ուր երեխան կը գտնուէր: Երբ տուն
մտան, տեսան երեխան իր մօրը՝ Մարիամին հետ, եւ մինչեւ գետին
խոնարհելով ----- մանուկին: Ապա բացին իրենց արկդերը
եւ Յիսուսի ընծայեցին իրենց նույրները՝ -----, -----
եւ -----:

Յետոյ ուրիշ ճամբով գացին իրենց երկիրը, առանց Հերովդէսի
հանդիպելու, ինչպէս որ Աստուած ----- մը մէջ հրահանգեց
իրենց:

Ո՞րն է ճիշդ պատասխանը
Նախակրթարան Ա. Բ. և Գ. դասարաններու անկիւն

1. Ո՞ր օրը որոշուեցաւ Ցիսուս
Մանուկին անունը:

- Ա.- Յունուար 6
- Բ.- Յունուար 1
- Գ.- Յունուար 13
- Դ.- Դեկտեմբեր 25

2. Ի՞նչ կը կոչենք Ցիսուս Մանուկին
անունին տօնը:

-

3. Ցիսուս ո՞ր օրը մկրտուեցաւ:

- Ա.- Յունուար 6
- Բ.- Յունուար 1
- Գ.- Յունուար 13
- Դ.- Դեկտեմբեր 25

4. Ցիսուս ինչո՞վ մկրտուեցաւ:

- Ա.- Զեթ
- Բ.- Զուր
- Գ.- Միւռոն
- Դ.- Իւղ

5. Ցիսուս որո՞ւ կողմէ մկրտուեցաւ:

- Ա.- Տէր Հօր
- Բ.- Յովհաննէս Մկրտիչին
- Գ.- Վարդապետին
- Դ.- Քահանայապետին

6. Ի՞նչ կը կոչենք Ծնունդին
նախորդող երեկոն:

- Ա.- Զատիկ:
- Բ.- Զրօրինեք:
- Գ.- Խթում:
- Դ.- Բարեկենդան:
- Ե.՝ Եղբ տեղի կ'ունենալ Զրօրինեքը:

Ա.- Յունուար 6 ի պատարագէն ետք
Բ.- Յունուար 5 ի երեկոյեան
Գ.- Զատիկին
Դ.- Ծաղկազարդին

8. Ե՞րբ տեղի կ'ունենալ Շրագալոյցը:

Ա.- Յունուար 6 ի պատարագէն ետք
Բ.- Յունուար 5 ի երեկոյեան
Գ.- Բուն Բարեկենդանին
Դ.- Ծաղկազարդին

9. Այս տարի երբ պիտի տօնենք
Յովհաննէս Մկրտիչին ծննդեան
տօնը:

Ա.- Երկուշաբթի՝ Յունուար 19
Բ.- Չորեքշաբթի՝ Յունուար 14
Գ.- Շաբաթ՝ Յունուար 17
Դ.- Հինգշաբթի՝ Յունուար 15

10. Ցիսուսի յարութենէն առաջ,
Կիրակի օրը ի՞նչ կը կոչուէր:
 Ա.- Շաբաթ
 Բ.- Երկուշաբթի
 Գ.- Հինգշաբթի
 Դ.- Մէկշաբթի

Ո՞րն է ճիշդ պատասխանը
Նախակրթարան Դ. Ե. Եւ Զ. Պատարաներու անկիւն

1. Ցիսուսի Անուանակոչութիւնը
 անշարժ տօն մըն է: Ամէն
 տարի ե՞րբ կը տօնենք Ցիսուսի
 անուանակոչութիւնը:

Ա.- Յունուար 6

Բ.- Յունուար 1

Գ.- Յունուար 13

Դ.- Դեկտեմբեր 25

2. Մոգերը ի՞նչ նուիրեցին Ցիսուս
 Մանուկին:

Ա.- Ո---

Բ.- --դ----

Գ.- Զ-ու--

3. Ո՞վ էր հրէաստանի թագաւորը երբ
 Ցիսուս ծնաւ:

4. Ո՞վ էր Հռոմի կայսրը երբ Ցիսուս
 ծնաւ:

5. Հինգ տաղաւարներէն ո՞ր մէկը
 անշարժ տօն մըն է:

Ա.- Ս. Ծնունդ

Բ.- Ս. Յարութիւն

Գ.- Պայծառակերպութիւն կամ

Այլակերպութիւն

Դ.- Ս. Աստուածածնի վերափոխում

Ե. Խաչվերաց

6. Ս. Հոգին որո՞ւ վստամեցուցած
 էր թէ Տիրոջը օծեալը չտեսած պիտի
 շմեռնէր: (Պատասխանը գտնելու
 համար լուծէ՛ էջ 14-ի խաղը)

7. Որո՞նք էին Մարիամ Աստուածածնի
 ծնողները:

Ա.- Յովակիմ եւ Աննա

Բ.- Սիմոն եւ Աննա

Գ.- Փանուէլ եւ Մարթա

Դ.- Յովակիմ եւ Եղիսափիէթ

8. Ցիսուսի յարութենէն ետք իր
 հետեւորդները ամէն Կիրակի օր կը
 հաւաքուէին եւ միասին կը ճաշէին:
 Այսօր այդ ճաշը ինչի՞ վերածուած է:

9. Ցիսուսի մկրտութեան ընթացքին,
 Սուրբ Հոգին ինչի՞ կերպարանքով
 իջաւ Ցիսուսի վրայ:

10. Ամբողջացո՞ւր ըստ Մարկոս 1.11-ին,
 Երկինքէն ձայն մը լսուեցաւ որ
 կ'ըսէր.

Ո՞րն է ճիշդ պատասխանը Երկրորդականի անկիւն

1. Անոնք որոնք Ս. Ծնունդը կը տօնեն
Դեկտեմբեր 25ի-ն, ե՞րբ կը տօնեն
մկրտութիւնը:
 Ա.- Յունուար 6
 Բ.- Յունուար 1
 Գ.- Յունուար 13
 Դ.- Դեկտեմբեր 25

2. Արեւմտեան Եւրոպայի քրիստոնեաները
ե՞րբ փոխեցին Ս. Ծննդեան տօնը Յունուար
6 Էն Դեկտեմբեր 25 ին:
 Ա.- 325 Նիկիոյ ժողովին
 Բ.- 451 Քաղկեդոնի ժողովին
 Գ.- 381 Կոստանդնուպոլսոյ ժողովին
 Դ.- 431 Եփեսոսի ժողովին

3. Հայաստանեայց Եկեղեցին ի՞նչ կը տօնէ
Դեկտեմբեր 25-ին:

Ս. Ս----- Ն-----

4. Գրէ շիտակ ժամանակագրական
շարքով հետեւեալ տօները: Ս. Ծնունդ,
Անուանակոչութիւն, Յովհաննու Կարապետ,
Ս. Սարգիս, Ղետինդեանց, Վարդանանց,
Բուն Բարեկենդան
 Ա.-
 Բ.-
 Գ.-
 Դ.-
 Ե.-
 Զ.-
 Է.-

5. Գրէ՛ շիտակ ժամանակագրական
շարքով Հինգ տաղաւարները. Ս. Ծնունդ,
Ս. Յարութիւն, Պայծառակերպութիւն
կամ Այլակերպութիւն, Ս. Աստուածածնի
վերափոխում, Խաչվերաց
 Ա.-
 Բ.-
 Գ.-
 Դ.-
 Ե.-

6. 2009 տարին Հայաստանեայց Եկեղեցւոյ
Կիրակօրեայ Դպրոցներու քանի՞նրորդ
ամեակն է:

7. Ս. Գրիգոր Աստուածաբան ո՞ր
տիեզերական ժողովին մասնակցեցաւ: Ո՞ւ
եւ ե՞րբ:

 8. Ս. Աթանաս Աղեքսանդրիացի ո՞ր
տիեզերական ժողովին մասնակցեցաւ: Ո՞ւ
եւ ե՞րբ:

 9. Ո՞վ էր վերջին մարգարէն: Այս տարի
ե՞րբ կը յիշատակենք անոր ծնունդը:

Ա. -----
 Բ. Յունուար --

10. Հոգեհանգիստը ո՞ր Եկեղեցւոյ
անդամներուն համար կ'ըլլայ:

Հայաստանեաց Եկեղեցւոյ Կիրակնօրեայ Դպրոցներ

80-Ամեակ

1929-2009

«Մաշտոցի Արձագանգ»ը կ'ողջունէ Հայաստանեաց Եկեղեցւոյ Կիրակնօրեայ Դպրոցները իր հիմնադրութեան 80-Ամեակին առիթով։

Փառք կու տանք Աստուծոյ որ մեր ազգին շնորհեց այս օրինաբեր շարժումը։

Երախտագիտական զգացումներով կը վերակոչենք յիշատակը Մեծի Տանն Կիլիկիոյ Երջանկայիշատակ Սահակ Բ. Խապայեան Կաթողիկոսին, որուն նախաձեռնութեամբ հիմնուեցաւ Հայաստանեաց Եկեղեցւոյ Կիրակնօրեայ Դպրոցները։

Մեր յաջորդող թիւերով պիտի անդրադառնանք Կիրակնօրեայ Դպրոցին մասին, եւ մասնաւրապէս անոր մուտքին Հայաստանեաց Եկեղեցւոյ ծիրէն ներս։ Այս թիւով կը բաւականանք ներկայացնելով Հայաստանեաց Եկեղեցւոյ Կիրակնօրեայ Դպրոցներու նշանաբանը՝

«Զգեցէք որ մանուկները ինծի գան, արգելք մի՛ ըլաք անոնց, որովհետեւ այդպիսիներուն է Աստուծոյ արքայութիւնը։»

Մարկոս 10.14:

Եւ մաղթերգը (Խոսք՝ Էջ 8, Երաժշտութիւն՝ Էջ 9)

www.sourphagop.org/mashdots

Մաշտոցի Արձագանգ

Հայաստանեաց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակօնօրեայ Դպրոցի ամսաթերթ

Փետրուար 2009 (Ժ 2 տարի թիւ 6)

Այս Թիւով՝

Խորհուրդ Վարդանանց՝ 21րդ Դար
Էջ 2

Բացատրական բառարան Էջ 3 - 7

Առաջաւորի Պահը, Տեառնընդառաջ,
Բուն բարեկենդան, Տէրութիւ տօներ,
Ս. Սարգիս, Ս. Սահակ Պարթեւ,
Ղետնդեանց սուրբեր, Նորահրաշ

Եկեղեցական բառարան: Էջ 8

Ի՞նչ են Զիթենեաց լեռ, Ղենչակ,
Ճաշոց

Վերաբաղ Էջ 9-11

Յ ի ս ո ւ ս Ք ր ի ս տ ո ս ի
Փ ո ր ձ ո ւ թ ի ւ ն ն ե ր ը, Տ ա ս ն ե ր կ ո ւ
աշակերտներու ընտրութիւնը, Յովնանի
պատմութիւնը

Խաղերու բաժին Էջ 12-15

Յիսուս Աստուծոյ Գառնուկը
Օծեալին տրուած անունները
Հաւատք
Եզակի Գիրեր

Ո՞րն է ճիշդ պատասխանը: Էջ 16-19

Կարճ լուրեր Կիրակօնօրեայն Էջ 20

Ամսուան Համարը

«Ո՞վ կրնայ, ուրեմն, մեզ բաժնել Քրիստոսի սէրէն. Աեղութի՞ւնը, անձկութի՞ւնը,
հալածա՞նքը, սո՞վը, մերկութի՞ւնը, վտա՞նգը կամ սո՞րը:» Հոռմ. 8.35

Քանզի Հայր Մեր
զՍուրբ
Աւետարանն Գիտեմք
եւ Մայր
զԱռաքելական
Եկեղեցի Կաթողիկէ



Խմբագրական՝**Խորհուրդ Վարդանանց՝ 21րդ դար**

Ընդհանրապէս, երբ դպրոցական տարիքի մանուկներու եւ պատանիներու հարցնենք թէ ի՞նչ սորված են Վարդանանց պատերազմի մասին, ամոնց գիտութիւնը կ'ամփոփուի Տղմուտ գետի ափին տեղի ունեցած այդ հայրենասիրական պատերազմին շուրջ, 60,000 կտրիճներով, թշնամին անհամար բանակին եւ փիղերուն դէմ: Սակայն ուրիշ ի՞նչ պէտք է սորվիլ Վարդանանց պատերազմէն, ի՞նչ հասկնալ, ի՞նչ եզրակացնել:

1. Զիջի՞լ թէ չզիջիլ:

Նկարագրի տէր անձ մը պէտք է գիտնայ երբ պէտք է հաստատ կենայ իր կեցուածքին վլայ ու որոշէ թէ ամէն գնով իր սկզբունքը եւ գաղափարը պիտի պաշտպանէ: Ահա այդ ըրաւ Վարդան Մամիկոնեան ու մերժեց զիջիլ Քրիստոնէութենէն ըսելով «այս հաւատքէն մեզ ոչ ոք պիտի շեղէ»:

2. Թիւվ շատ ըլլալ չի նշանակեր անպալման յաղթական դուրս գալ

Երբեմն մեզի պէս մտածող անձերուն թիւը քիչ կ'ըլլայ, իսկ հակառակորդներունը՝ շատ: Բայց թիւվ մեծ խումբը կրնայ նոյնքան օրուառո չըլլալ որովհետեւ նոյնքան համոզում չունենար եւ նոյնքան բուռն ձեւով չի հաւատար իր գաղափարին: Ահա պասպէս է որ հայ քրիստոնեաները թէեւ թիւվ նուազ էին պարսիկներէն բայց իրենց հաւատքին մէջ աւելի օրուառ ըլլալով, մերժեցին ընդունիլ Յազկերտի առաջարկը:

3. Համբերութիւն

Վարդանի եւ իր 1036 ընկերներու նահատակութիւնով սկսած պատերազմը աւարտեցաւ 33 տարիներ ետք իր եղբօրորդի Վահան Մամիկոնեանի յաղթանակով եւ 484 թուականի Նուարսակի մէջ ստորագրուած դաշնագրով: Այս դաշնագրով Պարսիկները կ'ընդունէին Հայոց պալմանները:

- ա. Հայաստանի շնորհել ինքնավարութիւն
- բ. Քրիստոնէական պաշտամունքի ազատութիւն
- գ. Աստրուշաններու վերացում

Ահա այսօր, Վարդանանցէն 1,558 տարիներ ետք, մենք ո՞րքան հաւատարիմ ենք Քաջ Վարդանին եւ մենք ալ մեր կարգին

1. Վարդան Մամիկոնեանի պէս հաստատ կը մնանք մեր Քրիստոնէական սկզբունքներուն

2. Հակառակ անոր որ մեր շուրջը շատ աւելի է թիւը անոնց որոնց հաւատամքը խոտոր է մեր Հայ Քրիստոնեայ սկզբունքներուն ու աւանդութիւններուն, եւ

3. Մենք այս բոլորին կը դիմադրենք համբերութեամբ եւ Քաջ Վարդանին պէս կ'ըսենք՝

Քանզի Հայր Մեր զՍուրբ Աւետարանն Գիտեմք եւ Մայր զԱռաքելական Եկեղեցի Կաթողիկէ

«Մաշտոցի Արձագանգ»

Հայաստանեայց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակոսեայ Դպրոցի ամսաթերթ

Հայաստանեայց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակոսեայ Դպրոցի կամաւոր խմբակը

Վէրժին Գիւթաննեան, Թամար Գիզիրեան, Գարու Մանուկեան, Յասմիկ Նաճարեան, Շողիկ Նաճարեան, Յասմիկ Գանաճեան, Շաղիկ Պոյաճեան, Թորոս Պապիկեան

Փետրուար ամսուան բացատրական տօնացոյց

- Կիր. 1 Բարեկենդան Առաջաւորի Պահոցն
 Բ2. 2 Սկիզբ Առաջաւորի Պահքի
 Ուր. 6 Աւարտ Առաջաւորի Պահքի
 Ծբթ. 7 Ս. Սարգիս Զօրավար, որդույն Մարտիրոսի եւ 14 զինուորներու
 Ծբթ. 14 Տեառնընդառաջ
 Գ2. 17 Ս. Ղետնդեանց Քահանայից
 Եշ. 19 Ս. Վարդանանց եւ 1036 Վկայիցն
 Ծբթ. 21 Կոստանդնուպոլսոյ Տիեզերական ժողովի (381 ՔԵ) 150 Ս.
 Հայրապետներու
 Կիր. 22 Բուն Բարեկենդան
 Բշ. 23 Ա. օր Մեծ Պահքի
 Ծբթ. 28 Ս. Թէոդորոս Զօրավարին

Առաջաւորի Պահք

Այս հնգօրեայ պահքը սահմանուած է Ս. Գրիգոր Լուսաւորիչի կողմէ եւ յատուկ է միայն Հայ Եկեղեցւոյ: Կը սկսի մեծ պահքէն 3 շաբաթ առաջ եւ հին ժամանակ թուլատրուած էր միայն աղ եւ հաց ուտել: Ինչպէս կը կարդանք Ծննդոց 1.29-30 ին մէջ, Աստուած միայն ճրդ օրը մարդը ստեղծելէն ետք է որ ուտելու հրաման կու տայ բոլոր արարածներուն եւ այս 5 օրերու պահքին է որ կ'ակնարկէ Առաջաւորացը: Ս. Գրիգոր Լուսաւորիչ կը սահմանէ որ Տրդատ Գ. թագաւորը եւ իր արքունին հինգ օրեր պահք պահեն իրենց մկրտութենէն առաջ, ինչպէս սովորութիւն էր հին Եկեղեցւոյ մէջ: Այստեղէն է որ Առաջաւորի Պահքը կը կոչուի Փրկութեան պահք որովհետեւ անոր խորհուրդը հեթանոսական ապականութենէն, ադամական մեղքէն, մարդային հինգ զգայարաններու սրբումն է: Այս պահքի առաջին չորս օրերուն «Երկուշաբթիէն հինգշաբթի» Շաշու աւետարան չկարդացուիր եւ հինգերորդ օրը, Ուրբաթ օրը կը կարդացուի Յովնան մարգարէի քարոզութիւնն ու Նինուէի ապաշխարութիւնը, ոչ իբրև Յովնան մարգարէի տօն այլ իբր մեծ ապաշխարութեան եւ ծոմապահութեան օրինակ:

Միջնադարուն, դիլիմացաբար կը կոչուի Ս. Սարգիսի պահք որովհետեւ յաջորդող շաբաթ օրը Ս. Սարգիս է:

Ի՞նչ կը տօնենք Փետրուար 14 ին:

Երբ մեր շուրջը St. Valentine կը տօնուի, մենք պէտք է յիշենք թէ Հայ Եկեղեցին այդ օրը Տեառնընդառաջ կը տօնէ: Տեառնընդառաջը, 40 օրուայ Յիսուս Մանուկին տաճար տարուելու եւ Աստուծոյ նուիրուելու օրն է: Այդ օրը արարողութիւն տեղի կ'ունենայ Եկեղեցւոյ մէջ, կրակ կը վառեն Եկեղեցւոյ բակին մէջ ու հաւատացեալներ իրենց մոմերը վառելով տուն կը տանին:

Ե՞րբ կը տօնենք Բուն Բարեկենդանը:

Բարեկենդան կը նշանակէ ուրախութիւն եւ ճիխութեան օր ու կը խորհրդանշէ Ադամի ու Եւայի երջանիկ կեանքը դրախտին մէջ: Ան Ս. Վարդանանցի յաջորդող Կիրակին է, եւ որուն յաջորդող Երկուշաբթին կը սկսի Մեծ Պահքը: Հայերը Բուն Բարեկենդանին կը ծպտուին, դիմակաւոր խաղեր եւ հանդէսներ կը կազմակերպեն իրարու յիշեցնելու թէ յաջորդ օրը Մեծ Պահքը կը սկսի:

Տերընտաս կամ Տեառնընդառաջ


Տեառնընդառաջը հայաստանեաց եկեղեցւուն տէրունի տօներէն մէկն է: Ան յիշատակումն է այն օրուան, ուր քառասնօրեայ մանուկ Յիսուսը թերուեցաւ տաճար ու ընծայուեցաւ Աստուծոյ: Այս խոկ պատճառաւ, Տեառնընդառաջը անշարժ տօն մըն է ու կը զուգադիպի Սուրբ Ծնունդէն 40 օր եւր, Փետրուար 14-ին:

Տեառնընդառաջի օրը Եկեղեցիէն ներս կը մատուցուի պատարագ: Եկեղեցիին չորս անկիւնները կը կարդացուին աւետարանի համապատասխանող հատուածներ: Կը յիշատակուին նաեւ ծերունի Սիմոնն ու Աննա մարգարէուին, երկու անձեր որոնք Յիսուսի տաճար ընծայման ներկայ գտնուած են:

Տեառնընդառաջը նախորդող երեկոյեան ժամերգութեան աւարտին, ծխակատար քահանան Սուրբ սեղանին վրայի մոմերը կը վառէ եւ ներկայ հաւատացեալները այդ մոմերէն իրենց կարգին կը վառեն մոմեր ու լոյսը կը տանին տուն:

Գիտէի՞ր թէ...

Տեառնընդառաջի մասին կարելի է միայն Ղուկասի աւետարանին հատուածներէն մէկուն մէջ կարդալ 2.22-38 : Միւս աւետարանիշները չեն ակնարկած Յիսուսի կեանքի այս դէպքին:



Տէրունի տօներ

Տէրունի կամ տէրունական կը կոչուին Քրիստոսի կեանքին վերաբերող Ամենակարեւոր դրուագները յիշատակող Տօները, որոնք քրիստոնեայ Եկեղեցին փառաւոր ու մեծաշուրջ ձեւով կը տօնէ: Հայաստանեաց Եկեղեցին ունի 7 Տէրունի տօներ, որոնք են հետեւեալները.-

**Սուրբ Ծնունդ
Անուանակոչութիւն
Տեառնընդառաջ
Ծաղկազարդ, Աւագ շաբաթ, Սուրբ Զատիկ եւ Համբարձում
Հոգեգալուստ
Վարդավառ կամ պայծառակերպութիւն
Վերափոխումն սուրբ Աստուածածնի**

Յիշատակութիւն Սուլք Սարգիս Զօրավարի Փետրուար 7



Վարդանանց Են տասներկու օր առաջ Շաբաթ օրը Հայ Եկեղեցին նուիրած է Ս. Սարգիս Զօրավարի յիշատակին։ Ս. Սարգիս Զօրավար Կապահով կատարել էր. քաջ եւ առաքինի զինուորական մը, որ զօր ապէտի աստիճանին հասաւ։ Համարձակութեամբ կը քարոզէր Աւետարանը եւ կը կործանէր բագինները։

Երբ Յուլիանոս կայսրը որ քրիստոնէութիւնը ուրացած էր, գահ բարձրացաւ, Սարգիս իր Մարտիրոս որդիին հետ Հայաստան ապաստանեցաւ, Տիրան թագաւորի մօտ, եւ ժամանակ մը հոն մնալէ ետք անցաւ Պարսկաստան, Պարսից Շապուհ թագաւորին մօտ՝ ծառայելով զինուորական ասպարէզին մէջ։

Մեծ եղաւ իր որդիին՝ Մարտիրոսին ազդեցութիւնը իր հսկողութեան ներքեւ գտնուող պարսիկ զօրքին վրայ. անոնց մէջէն քրիստոնէութեան դարձողներ եղան։

Այս պարագան հետզինետէ ուշագրաւ դառնալով, Սարգիս եւ իր զաւակը արքայական հրաւէր ստացան զոհ մատուցանելու արքունի մերինանին մէջ։ Սակայն Սուլք Սարգիս նոյնիսկ քաջութիւնը ունեցաւ անարգելու կուրքերը։ Առ ի հետեւանք իրենց յանդուգն կեցուածքին՝ զօրավարն ու իր որդին մահուան դատապարտուեցան։

Իր պարսիկ զինուորներէն տասնըշորս անձեր որոնք մինչեւ վերջ հաւատարիմ մնացեր

Էին իրեն, առին Սարգիսի մարմինը եւ մաքուր զգեստներով պատեցին։ Բայց թագաւորին հրամանով իրենք եւս գլխատուեցան ու իրենց նահատակութիւնը եւս կը յիշատակուի Սուլք Սարգիսի եւ անոր Մարտիրոս զաւակին յիշատակին հետ, ամէն տարի։

Գիտէի՞ր թէ

Ս. Սարգիսի տօնը Հայաստանի մէջ ընդունուած է նշել ոչ միայն Եկեղեցական ծիսակատարութեամբ, այլեւ ժողովրդական սովորութիւններով։ Ս. Սարգիս Զօրավարը երիտասարդներու արագահաս բարեխօսն է եւ սիրոյ երազանքը իրականացնող սուլք։ Ըստ աւանդութեան, Ս. Սարգիս աէտք է Հրեշտակներու ուղեկցութեամբ անցնի եւ տանիքին վրայ դրուած ալիւրի մէջ ձգէ իր սպիտակ ծիուն պայտին հետքը որպէսզի այդ տարի իրականանայ հաւատացեալի երազանքը։

Աղօթք Սուլք Սարգիսին

Բարձրեալէն գերագոյն պատիւ ստացար Քրիստոսի քով բարեխօսելու համար եւ դարձար մեր խնդրանքները կատարող, աղօթքները լսող, սատանաները հալածող, ով արագահաս Սուլքի Սարգիս։

Ցաւերով լեցուն մարդկային կեանքին զօրեղ բժիշկ. արտասուքը սրբող, Աեղութեան մէջ ինկածներու վիշտերը դիւրութեամբ մեղմացնող, գերիները ազատող, ով արագահաս Սուլքի Սարգիս։

Դուն որ ամէն տեղ կը յիշուիս ու կը փառաբանուիս, որովհետեւ գեղեցիկ եւ բարի անուն ես, հաւատացեալներուն շուրթերուն համար քաղցրահամ պտուլ։ Գիշեր ու ցերեկ յոյսով քեզ կը կանչենք, արագահաս Սուլքի Սարգիս, բարեխօս եղիր Քրիստոսի քով մեր անձերուն համար։

Սուրբ Սահմակ Պարթեւ


387 թուին, 39 տարեկանին Հայոց կաթողիկոս ձեռնադրուած այս հոգեւորականին անունը մեր բոլորին ծանօթ է իբր հայ գիրերու գիւտէն ետք, հայերէն լեզուի եւ Աստուածաշունչի պատովիրաններու տարածման աշխատանքին մէջ առաջնահերթ դեր խաղցած անձնաւորութիւն: Խսկապէս ալ, իր կաթողիկոսութեան օրերուն էր որ Մեսրոպ Մաշտոց եկեղեցական դարձաւ ու լծուեցաւ հայ գիրերու ստեղծման աշխատանքին: Հայ գիրերու գիւտէն վերջ, տարիներ շարունակ ան զբաղած է հայրենիքի հոգեւոր կեանքի բարեկարգութեան վերաբերող հարցերով ու հիմնական նպատակ ունեցած է տարածել հայ դպրութիւնը ամենուրեք:

Սուրբ Սահմակ Պարթեւ, ծնած է 348 թուին, Կեսարիա, եւ որդին է Ներսէս Մեծի: Ան կը նկատուի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի տոհմին անդամներէն մէկը: Անոր միակ դուստրը, Սահմականոյշ, մայրը պիտի ըլլար Քաջն Վարդան Մամիկոնեանի:

Նախնական ուսումը իր ծննդավայրէն ներս ստանալէ ետք, ան մեկնեցաւ Բիւզանդիոն -Կ. Պոլիս- որ այդ ժամանակաշրջանին ուսման բարձրագոյն կեդրոններէն մէկն էր: Հոն, Սահմակ Պարթեւ տիրապետեց կրօնական, եկեղեցական եւ այլ գիտութիւններու, ինչպէս նաև օտար բազմաթիւ լեզուներու, որոնցմէ էին յունարէնն ու պարսկերէնն:

Սուրբ Սահմակ Պարթեւ կարգաւորած է Հայաստանեաց եկեղեցւոյ տօնացոյցը, գրած բազմաթիւ հոգեւոր կանոններ, այսինքն շարականներու շարքեր, եղանակաւորած է նաև շարականներ, պատարագամատոյց եւ ծիսական աղօթքներ: Ս. Սահմակ Պարթեւ եւ Ս. Մեսրոպ Մաշտոց իրենց աշակերտներուն հետ կը ծաւալեն թարգմանչական աշխատանքները, որոնց առաջինը կը հանդիսանայ Աստուածաշունչը: Այսպէս է որ Սահմակ Ա. Պարթեւ հայրապետ կը նկատուի մեր ոսկեդարու կերտիչներէն մէկը:

Ս. Սահմակ Պարթեւի յիշատակը այս տարի կը տօնենք Ս. Սարգսի նախորդող Շաքար օրը:



Շաքարական
Սուրբ Սահմակ Պարթեւ հայրապետին

Դուն սուրբ հայրերուն արմատներէն մեզի գաւազան բխեցուցիր սուրբ Սահմակ հայրապետը քու հօտոդ հովուելու ո՞վ Քրիստոս:

Դուն հայերուս անգիտութեան խաւարը ջնջեցիր՝ ասով իմաստութեան լոյսը ծագեցնելով Թորգոմի որդիներուն:


Դուն քու յառաջիկայ խորհուրդը տեսիլքով յայտնեցիր սուրբին, անոր յիշատակին՝ ընդունէ տօնողներուս աղաչանքը:

Ղետնդեանց սուրբեր

Հայաստանեաց եկեղեցւոյ տօնացոյցը մեծապէս հարուստ է նահատակ սուրբերու յիշատակման օրերով: Բոլորին ծանօթ այդ սուրբերէն են սուրբ Սարգիս, սուրբ Գէորգ եւ սուրբ Ղետնդեանց անուան տակ խմբուող նահատակ սուրբերու խումբ մը:

Ղետնդեանց սուրբերու յիշատակը այս տարի կը տօնենք Փետրուար 1-ին, Բուն Բարեկենդանը նախորդող Երեքշաբթի օրով: Հինգերորդ դարուն ապրած այս սուրբերու խումբին կը տրուի «Ղետնդեանց» անունը իրենց գլխաւորող անդամներէն Ղետնդ Երեցի անուան յիշատակին: Ինը սուրբերէ բաղկացած այս խումբը ծանօթ է նաև «Քահանայից» անուան տակ:

Աւարայրի ճակատամարտէն ետք, 452 թուականին սկիզբը, պարսիկները հայ նախարարներու կարգին աքսորած են նաև այս ինը վանականները ու զանոնք գերութեան մէջ պահած մինչեւ 454 թուականը: Այդ տարիներուն, երբ պարսիկները սաստկացուցին իրենց հալածանքները քրիստոնեաներուն դէմ, մահուան դատապարտուեցան ու նահատակուեցան նաև Ղետնդեանց սուրբերը:



Ղետնդեանց սուրբերն են. -
Ղետնդ Երեց
Յովսէփ կաթողիկոս
Սահակ Ռշտունի եպիսկոպոս
Մուշեղ Արծրունի
Արսէն Երեց
Քաջաջ սարկաւագ
Թաթիկ եպիսկոպոս
Սամուէլ քահանայ
Աբրահամ սարկաւագ

Գիտէի՞ր թէ

«Նորահրաշ պսակաւոր» շարականը բաղկացած է տասը տուներէ եւ ան ծայրակապն է «Ներսէսի Երգ»-ին: Այսինքն եթէ այս շարականի տասը տուներու առաջին տողերէն իրաքանչիրին առաջին գիրը առնենք եւ զանոնք քով քովի զետեղելով կարդանք, կը ստանանք «Ներսէսի Երգ» խօսքը:

Ահաւասիկ առաջին չորս տուներու սկիզբները, որոնցմէ իրաքանչիրին առաջին գիրերը իրար կապելով պիտի ստանանք «Ներսէսի Երգ» խօսքին սկիզբը: Ցաջորդող վեց տուները կու գան ամբողջացնելու խօսքին մնացեալ գիրերը:

« Նորահրաշ պսակաւոր եւ զօրագլուխ առաքինեաց... »

Երկնաւոր թագաւորին զինու յաղթեալ պատերազմին... »

Պեճական լուսով լցեալ արիացեալն քաջ և Արտակ... »

Որբափայլ զգեստու պճնեալ ի յերկնաւոր հանդիսադրէն... »

Եկեղեցական բառարան

Ձ Ղ

Զիթենեաց լեռ

Երուսաղէմի արեւելեան կողմը գտնուող այս բարձունքը հարուստ է ձիթենիներով։ Հինգն ի վեր այս լերան հետ բազմաթիւ սուրբ գրային իրադարձութիւններ կապուած են։ Քրիստոս շատ յաճախ իր աշակերտներուն հետ կը բարձրանար այս լեռը առանձնանալու եւ աղօթելու համար։ Հոս էր որ ան զրուցեց իր աշակերտներուն հետ ապագայ իրադարձութիններու եւ աշխարհի վախճանին մասին։ Այս լերան լանջին՝ քէթսեմանի պարտէզին մէջ էր որ ան աղօթքով սպասեց իր ցերբակալութիւնը։ Վերջապէս այս բարձունքի գագաթէն համբարձաւ՝ օրինելով իր աշակերտները։

Ներկայիս Երուսաղէմի դարպասներէն դէպի ձիթենեաց լերան բարձունքը տանող ճանապարհը կ'անցնի Սուրբ Աստուածամօր վերափոխման տաճարին քովէն։ Լերան գագաթին վրայ կը գտնուի սուրբ Համբարձման տաճառը։ Այս բարձունքէն կարելի է դիտել աւետեաց երկրի սրբանքների համայնապատկերը, կ'երեւի ամբողջ Երուսաղէմը, Յորդանան գետը եւ մեռեալ ծովը։

Ղ Ռ

Ղենջակ

Հասարակ խօսակցութեան մէջ դենջ ակ բառը կ'առնուի իբր անձեռոց եւ իբր դաստարակ, բայց Եկեղեցւոյ մէջ յատուկ կերպով կը գործածուի այն սփածանելիին համար, զոր մէջքէն կ'անցնէ աւագ հինգշաբթիւ օր ոտնլուային հանդիսադիրը։ Աւետարանն ալ Քրիստոսի վրայ խօսելով կը գրէ՝ «Ելաւ սեղանէն, մէկ կողմ դրաւ իր վրայի հագուստը եւ ղենջակ մը առնելով՝ մէջքին կապեց»։ Յովհաննէս 13:4

Ծ Շ

Ծաշոց

Հայ Եկեղեցւոյ ծիսական ժողովածուներէն է. հիմնականօրէն կը պարունակէ ճաշու ժամին ընթերցուելիք Ժիմթերը որոնք նախապէս դասաւորուածեն տէրունական տօներու կարգով։ Բովանդակութիւնը կ'ընդգրկէ ընթերցումներ, հին եւ նոր կտակարաններ, շարականներ, եւ աղօթքներ։ Գրիգոր Վկայասէր Կաթող իկոսի սկսած՝ ճաշոցը վերաձեւուեր է ըստ տօներու օրացոյցային կարգին եւ ամբողջ ացուէր Եկեղեցւոյ տօներով։ Յետագային ասոնց զարգացումը կը հանգի ծիսական նոր ժողովածուներու՝ Յայսմատուրքներու ստեղծման։

Վերաբաղ

Յիսուս Քրիստոսի Փորձութիւնները

Յիսուս Քրիստոս իր առաքելութիւնը սկսելէն առաջ գնաց անապատ: Ան անապատի առանձնութեան մէջ ապրեցաւ քառասուն օրեր:

Առաջին փորձութիւն՝

Յիսուս քառասուն օր ոչինչ կերաւ եւ անօթեցաւ: Սատանան, մօտեցաւ անոր որպէսզի փորձէ եւ մոլորեցնէ զինք: Ան ըսաւ որ եթէ Յիսուսը իսկապէս Աստուծոյ որդին է թող այնպէս ընէ որ անապատի քարերը հաց դառնան: Յիսուս, հակառակ որ շատ անօթի էր եւ կարող էր քարերը հացի վերածել, չխաբուեցաւ: Ան պատասխանեց, թէ մարդ միայն հացով չ'ապրիր այլ նաեւ Աստուծոյ խօսքով:

Երկրորդ փորձութիւն՝

Հակառակ անոր որ սատանան պարտուեցաւ շիեռացաւ եւ շարունակեց փորձել Յիսուսին: Տեսնելով, որ ուտելիթի միջոցով չկարողացաւ մոլորեցնել, ուրիշ միջոցի դիմեց: Այս անգամ Յիսուսին տարաւ բարձր աշտարակի մը վրայ եւ ըսաւ, որ եթէ անիկա Աստուծոյ որդին է թող ինքզինքը վար նետէ: Եթէ Աստուած կը սիրէ իր որդին, Աս չի թոյլատրեր որ Յիսուսը վնասուի:

Բայց Յիսուս ինքզինքը վար չի նետեց եւ պատասխանեց որ պէտք չէ զԱստուած փորձել:

Երրորդ փորձութիւն՝

Սատանան դարձեալ պարտուեցաւ, սակայն շարունակեց Յիսուսի փորձելու նորութիւններ փնտուել: Այս անգամ ան Յիսուսի ցոյց տուաւ աշխարհի բոլոր թագաւորութիւնները անոնց փառքն ու հարստութիւնները: Ան ըսաւ, որ եթէ Յիսուս Քրիստոս իր առջեւ խոնարհի, այդ բոլորը ինք կուտայ Յիսուսի: Բայց Յիսուս պատասխանեց որ միայն Աստուծոյ պէտք է երկրպագել:

Սատանան տեսնելով որ անկարող է պարտութեան մատնել Յիսուսին թողելով հեռացաւ:

Յիսուս Քրիստոս յաջողութեամբ յաղթահարեց բոլոր երեք փորձութիւնները:



ԺԳ դարու մանրանկար, «Յիսուսի փորձութիւնները»



Յիսուս անապատին մէջ

Տասներկու աշակերտներու ընտրութիւնը

Երբ Յիսուս վերադարձաւ անապատէն, սկսաւ մարդոց պատմել Աստուծոյ մասին: Իր առաքելութիւնը իրագործելու համար անոր անհրաժեշտ էին ազնիւ, նուիրուած, խիզախ եւ անձնազոհ օգնականներ: Թէեւ ան բազմաթիւ օգնականներ ունէր, սակայն ընտրեց միայն տասներկու հոգի:

Օր մը, երբ Յիսուս ծովափէն կ'անցնէր, տեսաւ երկու ձկնորս եղբայրներ՝ Պետրոսը եւ Անդրէասը: Անոնք ձուկ կ'որսային Յիսուս մօտեցաւ անոնց եւ ըսաւ որ հետեւին իրեն: Անոնք թողուցին նաւակն ու ձկնորսական ցանցերը եւ գացին Յիսուսի ետեւէն:

Քիչ մը անդին Յակոբոսն ու Յովհաննէսը իրենց հօր հետ ուղարկաններ կը նորոգէին: Յիսուս անոնց ալ կանչեց, եւ ձկնորս եղբայրները նոյնայս հետեւեցան իրեն:

Յետոյ Յիսուս հանդիպեցաւ Փիլիպոսին: Ան իր ընկերոջ Բարթողոմէոսին հետ եւս միացաւ աշակերտներու խումբին:

Յաջորդ աշակերտը որ ընտրուեցաւ Մատթէոսն էր: Ան մաքսաւոր էր, այսինքն հարկահաւաք: Մաքսաւորները ժողովուրդին կողմէ չէին սիրուած որովհետեւ անոնք սահմանուած չափէն աւելի շատ հարկ կը հաւաքէին: Բայց Մատթէոսը լսելով Յիսուսի խօսքը, ձգեց գործը եւ գնաց անոր ետեւէն:

Որոշ ժամանակ ետք Յիսուս լեռ մը բարձրացաւ եւ ամբողջ գիշերը աղօթեց: Լուսաբացին անոր շուրջ հաւաքուեցան շատ հետեւորդներ: Անոնցմէ Յիսուս դարձեալ աշակերտներ ընտրեց: Աշակերտներու թիւը հասաւ տասներկուիք՝ Պետրոսը, Անդրէասը, Յակոբոսը, Յովհաննէսը, Փիլիպոսը, Բարթողոմէոսը, Թաթէոսը, Մատթէոսը, Թովմասը, Սիմոնը եւ Յութան ու Ալփէոսի որդի Յակոբոսը:

Յիսուս Քրիստոս իր աշակերտները ընտրեց հասարակ մարդոցմէ: Անոնց մեծ մասը աղքատ եւ անուս ձկնորսներ էին: Մէկ մասն ալ ամէնօրեայ ապրուստը ճակտի քրտինքով վաստկող աշխատաւորներ:

Աշակերտները երեք տարի շրջեցան Յիսուսի հետ, հաւատարմօրէն հետեւեցան իրենց ուսուցիչի պատուիրաններուն, եղան անոր գործերուն եւ հրաշքներուն ականատեսները: Անոնք կը սիրէին Յիսուսը եւ անոր կ'անուաննէին Տէր եւ Ուսուցիչ: Խսկ Յիսուս անոնց կ'անուանէր եղբայրներ կամ բարեկամներ եւ անոնց հետ կը կիսէր ամէն ինչ:


Հետագային աշակերտները կոչուեցան առաքեալներ: Անոնք այսպէս կոչուեցան որովհետեւ Յիսուս անոնց պատուիրեց երթալ աշխարհի բոլոր կողմերը՝ ուսուցանելու եւ քարոզելու աւետարանը, թժկելու եւ մկրտելու մարդկանց: Անոնք բազմաթիւ նեղութիւններ կրեցին, ծանր հալածանքներու ենթարկուեցան, բայց շընկնուեցան եւ անսահման համբերութեամբ շարունակեցին քարոզել Աստուծոյ խօսքը:

Յիսուսի աշակերտներու շնորհիւ բազմաթիւ երկիրներու մէջ ձեւատրուեցան Քրիստոնեայ համայնքներ եւ հիմնուեցան եկեղեցիներ:



Գիտէի՞ր թէ

Յիսուս Քրիստոսի ուսուցումները չտարածուեցան միայն իր տասներկու աշակերտներուն կողմէ: Նոր կտակարանին մէջ կան բազմաթիւ նամակներ, քարոզներ, որոնց հեղինակը Պողոս առաքեալն է: Պողոսը Յիսուսի նուիրուած ըլլալու եւ անոր պատուիրանները քարոզելուն համար նոյնական էր կոչուի առաքեալ: Սկիզբը Պողոս Քրիստոնեաններու հակառակորդ էր եւ փարիսեցի: Քրիստոնեանները հալածելու պատճառաւ ան կը կուրնայ, սակայն հրաշքով եւ Յիսուսի օգնութեամբ վերստին կը սկսի տեսնել: Ատկէ ետք ան կը մկրտուի եւ ինքանք կը նուիրէ Յիսուս Քրիստոսի պատուիրաններու տարածման:



Յովհաննես Առաքեալ



Պետրոս եւ Պողոս Առաքեալներ

Յովհանի պատմութիւնը

Աստուած Յովհան մարգարէին պատուիրեց մեկնիլ Նինուէ քաղաքը, իոն ժողովուրդին ու թագաւորին պատուիրելու որ հեռանան իրենց չար գործերէն: Յովհան չէր ուզեր Նինուէ երթաւ եւ փորձեց Աստուծմէ փախչիլ. Նինուէի փոխարէն նաւով մեկնեցաւ Թարսիս քաղաքը:

Ճամբու ընթացքին, սաստիկ փոթորիկ ելաւ եւ նաւաստիները սկսան ապրանքները թափել ծովը, նաւը թեթեւցնելու եւ ընկղմելու վտանգը նուազեցնելու համար: Բայց բոլոր ճիգերը ապարդին մնացին եւ նաւաստիները վիճակ ձգեցին, իմանալու համար թէ ո՞վ էր յանցաւորը եւ ինչո՞ւ կը պատահէր այս սաստիկ փոթորիկը: Վիճակը ինկաւ Յովհանին, որ բացատրեց թէ, ինչպէս փորձած էր փախուստ տալ Աստուծոյ խօսքէն եւ իբր պատիժ յանձն առաւ ծով նետուիլ փրկելու համար մնացեալը: Տեսնելով թէ ծովը չէր հանդարտեր, նաւաստիները Յովհանը նետեցին ծովը: Իսկոյն փոթորիկը մեղմացաւ եւ նաւաստիները տեսնալով Աստուծոյ գօրութիւնը սկսան զԱյն պաշտել: Աստուած կէտ ծովի մը պատուիրեց որ կլէ Յովհանը: Այդպէս ալ եղաւ: Յովհան երեք օր կէտօնվին փորին մէջ մնաց եւ աղօթեց Աստուծոյ ըսելով. «Տէր, դուն իմ կեանքս մահէ ազատեցիր երբ կը կարծէի թէ մերժուած եմ ներկայութենէդ»:


Աստուած մեծ ծովին հրամայեց որ Յովհանը ցամաք տանի եւ նորէն խօսելով Յովհանին ըսաւ. «Գնա՛ Նինուէ քաղաքը եւ այնտեղ քարոզէ այն՝ ինչ որ իմ նախկին պատգամովս ըսի քեզի»: Յովհան լաւ գիտէր թէ պէտք էր Աստուծոյ հնազադիլ եւ մեկնեցաւ Նինուէ քարոզչութեան: Յովհան 1.1 - 3.10 (պարզացուած)

Յիսուս Աստուծոյ Գառնուկը
Յովհաննէս 1:29

Օգտագործելով ծածկագիրը գրէ Յովհաննէսի խօսքը իր աւետարանի 1:29 գլուխէն:

	1	2	3	4	5
Ա.	ի	ս	Ա	ւ	ծ
Բ	կ	ի	տ	ն	յ
Գ	զ	ն	ն	ը	ր
Դ	շ	մ	դ	վ	է
Ե	ե	խ	ք	ց	ա

Ծածկագիրը
 Ա1 = ի
 Բ2 = ի



Օծեալին տրուած անունները
Ղուկաս 2:22-38

Օգտագործելով ծածկագիրը, գրէ Յովհաննէսի Աւետարանէց 1:29-41 Օծեալին տրուած հինգ տարբեր անունները:


ա	թ	գ	դ	ե	զ	է	ը	թ	ժ	ի	լ	խ
ֆ	օ	ք	փ	ւ	ց	ր	տ	վ	ս	ն	շ	պ

ծ	կ	հ	ձ	ղ	ճ	մ	յ	ն	շ	ն	չ	պ
չ	ն	շ	ն	յ	մ	ճ	ղ	ձ	հ	կ	ծ	խ

շ	ն	ս	վ	տ	ր	ց	լ	փ	թ	օ	ֆ
լ	ի	ժ	թ	ը	է	զ	ե	դ	գ	թ	ա


ա = ֆ թ = օ

-----○-----
 ֆ ժ ը կ ե չ կ ղ թ ֆ ի ծ կ ե ն տ



-----○-----
 ի ֆ օ օ ն ճ ւ ժ ն ֆ

-----○-----
 ֆ ժ ը կ ե չ կ ղ կ է փ ն ճ



-----○-----
 գ է ն ժ ը կ ժ

Հաւատք
Ղուկաս 17:5-10

Ծածկագիրը օգտագործէ եւ տես թէ ինչ խնդրեցին աշակերտները Ցիսուէն:

2 = ա	5 = լ	7 = մ	8 = ն
11 = ց	3 = ե	10 = ր	6 = ի
9 = տ	12 = ւ	13 = պ	4 = ը

Առաքեալները ըսին Տիրոջ

— — — — — — — —
48-46 24-12 18/6 100/20 33-22 2+6 8+4 40-30

— — —
99-92 3x1 50/5

— — — — — — — —
120/20 2+0 8+4 24/12 3x3 39-26 88-84 Ղուկաս 17:5

Զայնաւոր գիրերը դնելով ամբողջացուր Տիրոջ խօսքը:

ա ե է ը ի ո օ ու եւ իւ

Տէրը ըսաւ՝

-թ - մ - ն - ն - իւ - ի - տ - կ - մ - շ - փ ի - լ - տ ք
 - ն - ն - ք - - ս - ք - յ ս թ թ - ն - - ն « - ր մ - տ - իւ - լ - դ - ր
 - ծ - վ - ն մ - շ տ ն կ - -» ալ - տ - ի ն - զ - ն դ ձ - զ - :

Ղուկաս 17:6



Ո՞րն է ճիշդ պատասխանը Դեկտեմբեր ամսուան պատասխանները

Մանկապարտեզի անկիւն

հրահանգը, աստղը, առաջնորդեց,
երկրպագեցին, ոսկի, կնդրուկ, զմուռս,
երազի

Նախակրթարան Ա. Բ. Գ. անկիւն

1. գ. Յունուար 13
2. անուանակոչութիւն
3. ա. Յունուար 6
4. բ. Զուր
5. բ. Յովհաննէս Մկրտիչին
6. գ. Խրում
7. ա. Յունուար 6 ի պատարագէն ետք
8. բ. Յունուար 5 ի երեկոյեան
9. դ. Հինգշաբթի՝ Յունուար 15
10. դ. Մէկշաբթի

Նախակրթարան Դ. Ե. Զ. անկիւն

1. գ. Յունուար 13
2. ոսկի, կնդրուկ, զմուռս
3. Հերովդէս
4. Օգոստոս
5. ա. Ս. Ծնունդ
6. Սիմոն
7. ա. Յովակիմ եւ Աննա
8. մաս
9. աղաւնի
10. Դո՛ւմ ես իմ սիրելի Որդիս որուն ես համեցայ

Երկրորդականի անկիւն

1. ա. Յունուար 6
2. բ. Քաղկեդոնի ժողովին
3. Ս. Ստեփանոս նախավկայ
4. Ա.- Ս. Ծնունդ
- Բ.- Անուանակոչութիւն
- Գ.- Յովհաննու Կարապետ
- Դ.-Ս. Սարգիս
- Ե.- Ղետնդեանց
- Զ.- Վարդանանց
- Է.- Բուն Բարեկենդան
5. Ա.- Ս. Ծնունդ
- Բ.- Ս. Յարութիւն
- Գ.- Պայծառակերպութիւն կամ Այլակերպութիւն
- Դ.- Վերափոխումն Ս. Աստուածածին
- Ե.- Խաչվերաց
6. 80
7. Բ., Կոստանդնուպոլիս, 381
8. Ա., Նիկիա, 325
9. Յովհաննէս Մկրտիչ՝ Յունուար 15
10. Յաղթական

Եզակի գիրեր **Հայերէն գիրերով Sudoku**

ե	թ	զ	բ	ը	դ	դ	ե	ա	է
է	ա	դ	թ	զ	գ	ե	ը	բ	թ
ը	զ	թ	ե	է	ա	գ	դ	թ	զ
գ	ե	ա	է	դ	ը	թ	թ	զ	գ
թ	ը	թ	զ	ա	ե	է	գ	դ	թ
զ	դ	է	գ	թ	թ	ը	ե	ա	ա
թ	է	ը	դ	դ	զ	ա	թ	ե	թ
ա	թ	զ	ը	ե	թ	դ	է	դ	թ
դ	գ	ե	ա	թ	է	թ	զ	թ	դ
դ	դ	թ	թ	դ	դ	զ	թ	ե	դ


Նախորդ «Եզակի գիրեր» ուն լուծումը

Բ						Գ			Զ
Թ	Ա					Ե	Գ		
Գ		Ե	Դ	Բ		Ը			
	Դ	Գ		Ա					Թ
	Ե		Զ		Թ		Ա		
Ը				Ե		Զ	Ե		
					Ե		Զ	Ե	
			Թ		Դ	Զ	Ը	Ե	
			Ը		Դ	Ե	Զ	Ը	
			Ե		Թ		Ա		Դ

Ամբողջացուր քառակուսիները գործածելով ա, թ, զ, բ, դ, ե, գ, է, ը, թ գիրերը պայմանաւ որ միայն մէկ անգամ գործածես իւրաքանչիւր գիր իւրաքանչիւր՝

- հորիզոնական գիծի վրայ,
- ուղղահայեաց գիծի վրայ եւ
- ինեակ քառակուսիի մէջ

Ո՞րն է ճիշդ պատասխանը
Մանկապարտէզի անկիւն



Յիսուսի տաճար ընծայումը
«Տեառնընդառաջ,
Փետրուար 14»

Ամբողջացո՞ւր ըստ Ղուկաս
2.22- 32

Տիրոջ, նուիրուի, տատրակ,
 աղաւնիի, Սիմոն, Սուրբ
 Հոգին, Օծեալը, Յիսուսը,
 գոհաբանեց

Յովսէփն ու Մարիամը մանուկը Երուսաղէմ տարին -----
 ընծայելու համար որովհետեւ Տիրոջ Օրէնքին մէջ գրուած է. «Տիրոջ պէտք
 է ----- ամէն արու զաւակ, որ մօր առաջին զաւակն է». ինչպէս
 նաեւ Տիրոջ Օրէնքին համաձայն զոհ մատուցանելու զոյգ մը -----
 կամ ----- երկու ձագ:

Այդ ժամանակ Երուսաղէմի մէջ ----- անունով մարդ մը կ'ապրէր:
 Սիմոն արդար եւ աստուածավախ մարդ մըն էր, ----- իրեն
 հետ էր եւ վստահեցուցած էր զինք՝ թէ Տիրոջ ----- չտեսած պիտի
 չմեռնէր: Արդ, Սուրբ Հոգին առաջնորդուած՝ անիկա տաճար գնաց: Երբ
 ծնողքը մանուկ ----- տաճար բերին, որպէսզի կատարեն այն ինչ
 որ Օրէնքը կը պահանջէր մանուկին համար, Սիմոն իր գիրկը
 առաւ փոքրիկը եւ ----- զԱստուած:

Ո՞րն է ճիշդ պատասխանը
Նախակրթարան Ա. Բ. Եւ Գ. Դասարաններու անկիւն

- 1.- Ցիսուսի ծնունդէն քանի՞ օր ետք
զինք տաճար բերին Տիրոջ նուիրելու:
ա.- 8
բ.- 20
գ.- 40
դ.- 451
- 2.- Ո՞ր թուականին տեղի ունեցաւ
Վարդանանց պատերազմը:
ա.- 484
բ.- 303
գ.- 301
դ.- 451
- 3.- Սուրբ Սարգիս ի՞նչ գործ կ'ընէր:
ա.- Զօրավար Էր
բ.- Զկնորս Էր
գ.- Հովհիւ Էր
դ.- Բժիշկ Էր
- 4.- Հայերը Փետրուար 14 ին ի՞նչ կը
տօնեն:
- ա.- Բարեկենդան
բ.- St. Valentine
գ.- Տեառնընդառաջ
դ.- Halloween
- 5.- Սուրբ Վարդանանց տօնին
յաջորդող Կիրակին ի՞նչ կը կոչուի:
-
6. Վարդանանցէն երկու օր առաջ
ի՞նչ կը տօնենք:
- Ա. Սուրբ Սարգիս**
Բ. Սուրբ Սահակ Պարթեւ
Գ. Սուրբ Ղեւնդեանց Քահանայից
Դ. Տեառնընդառաջ
7. Ի՞նչ կը նշանակէ Բարեկենդան:
ա.- Բարի լուր
բ.- Բարի կեանք
գ.- Վարդանանք
դ.- Halloween
8. Բուն Բարեկենդանին յաջորդ օրը
ի՞նչ կը սկսի:
-
9. Պողոս Առաքեալ Ցիսուսի 12
Առաքեալներէն մէ՞կն Էր:
-
-
10. Յովնան մարգարէն ձուկին փորին
մէջը քանի՞ օր մնաց:
-

Ո՞րն է ճիշդ պատասխանը
Նախակրթարան Դ. Ե. Եւ Զ. Պատարաններու անկիւն

1.- Ցիսուսի ծնունդէն քանի՞ օր ետք Յովսէփն ու Մարիամը զինք տաճար տարին Տիրոջ նուիրելու:

ա.- 8

բ.- 20

գ.- 40

դ.- 451

2.- ա. Յունուար 6ը հաշուելով որպէս առաջին օր, Փետրուարի ո՞ր օրը Ցիսուս առաջին անգամ տաճար բերին:

ա.- 12

բ.- 13

գ.- 14

դ.- 15

բ. Հայաստանեայց Եկեղեցին ի՞նչ կը տօնէ ամէն տարուան Փետրուարի այդ օրը:

3.- Աստուած, ստեղծելով առաջին մարդը, Ադամը, եւ առաջին կինը, Եւան, եւ միացնելով ու օրինելով զանոնք ո՞ր Սուրբ Խորհուրդը հաստատեց:

4.- Այս տարի Ս. Սարգիսի տօնին նախորդող Շաբաթ օրը ո՞ր սուրբին տօնը կը յիշատակենք:

5. Ո՞վ էր Ս. Վարդան
Մամիկոնեանին մեծ հայրը «մօրը կողմէ»:

6. Ե՞րբ կը սկսի Մեծ Պահքը «Երկու շիտակ պատասխան»:

Ա. Վարդանանցի յաջորդող
Երկուշաբթին

Բ. Բուն բարեկենդանին յաջորդող
Երկուշաբթին

Գ. Վարդանանցի յաջորդող
Չորեքշաբթին

Դ. Բուն բարեկենդանին յաջորդող
Չորեքշաբթին

7. Ո՞վ գրած է «Նորահրաշ
պսակաւոր» շարականը որ կ'երգենք
Վարդանանցին:

8. Ո՞վ գրած է «Վարդանի եւ Հայոց
Պատերազմի մասին» երկը:

9. Առաջաւորի պահքը շաբթուան որ
օրը կը սկսի եւ քանի՞ օր կը տեւէ:

10. Աստուած ստեղծագործութենէն
քանի՞ օր ետք ուտելու հրաման
տուաւ:

Ո՞րն է ճիշդ պատասխանը Երկրորդականի անկիւն

1- Վարդանանց ճակատամարտի տարին տեղի ունեցաւ 4րդ տիեզերական ժողովը որ հետագային մերժուեցաւ Հայերուն կողմէ: Ո՞ւր տեղի ունեցաւ այդ ժողովը:

2- Վարդանանց Ճակատամարտէն 33 տարիներ ետք Վահան Մամիկոնեան Պարսիկներուն հետ ստորագրեց դաշնագիր մը որ Հայ ժողովուրդին տուալ ինքնավարութիւն, Հայ Եկեղեցին տուալ ազատ գործելու իրաւունք եւ քանդելու կառուցուած ատրուշանները: Ո՞ւր ստորագրուեցաւ այդ դաշնագիրը

3-Հայ Եկեղեցին Փետրուարի ո՞ր օրը կը տօնէ Յիսուսի Տաճար լնծայումը:

4-Սուրբ Սարգիսի ճախորդող Երկուշաբթիէն Ուրբաթ օրերը պահք են: Ի՞նչ կը կոչուի այս 5 օրուան պահքը:

5-Տարուան ո՞ր 4 օրերը Շաշու գիրք չի կարդացուիր:

6-Թիւ 5 հարցումին մէջ նշուած 4 օրերուն լաջորդող օրը Հին Կտակարանի ո՞ր մարգարէին գիրքն է Շաշու ընթերցումը:

7- Ե՞րբ տեղի ունեցաւ Տիեզերական այն ժողովը, որուն մասնակից 150 հայրապետներուն տօնը այս տարի կը տօնենք Փետրուար 21 ին:

8- Յիսուս քանի՞ օրուան մանուկ էր Երբ Տաճար լնծայուեցաւ:

**9.- Ամբողջացուր
ՔԱՆԶԻ ՀԱՅՐ
ՄԵՐ ԶՍՈՒՐԲ**

**ԳԻՏԵՄՔ ԵՒ ՄԱՅՐ
ԶԱՐԱՔԵԼԱԿԱՆ**

ԿԱԹՈՂԻԿԵ

10.- Ո՞ր ականատես սուրբը գործ Վարդանանց Պատերազմին նկարագրականը:

Կարճ լուրեր Կիրակնօրեայէց

Փետրուար **22** Իս Կիրակնօրեայ Դպրոցը կը տօնէ Վարդանանք եւ Բուն Բարեկենդան, ուր աշակերտները կը ծպտուին Հայկական Տարազներով:

Այս տարուան պահի առաջարկուած ծոմապահութիւնը հետեւեալն է:

Փետրուար 23 - Մարտ 1	Ծամոն
Մարտ 2 - 8	Շաքար
Մարտ 9 - 15	Հեռատեսիլ, Համակարգիչ, այլ պաստառով խաղեր
Մարտ 16 - 22	Կազային խմիչքներ (pepsi, 7up, coke, crush)
Մարտ 23 - 29	Կոլորատ, տուրմ
Մարտ 30 - Ապրիլ 5	Chips
Ապրիլ 6 - 11	Հաւկիթ

Այս տարուան պահի ընթացքին սորվելիքները հետեւեալներն են:

Մանկապարտէզի Ա. Բ. եւ Գ. Եւ Նախակրթարանի Ա.

Անսխալ գոց սորվիլ Խաչակներ, Տէրունական Աղօթքը եւ Հաւատով Խոստովանիմէն համարներ:

Նախակրթարանի Բ., Գ., Դ.

Անսխալ գոց սորվիլ Հաւատով Խոստովանիմի առաջին 12 համարները:

Նախակրթարանի Ե. եւ Զ.

Անսխալ գոց սորվիլ Հաւատով Խոստովանիմի առաջին 18 համարները:

Երկրորդական

Գոց սորվիլ 100րդ (ՂԹ) Սաղմոսը, Նոր Կտակարանի Գիրքերու Շարքը, եւ կարդալ Մարկոսի Աւետարանը

**Այս Մեծ Պահի ընթացքին յիշենք
նաեւ կարուեալները ու մեր ունեցածէն
անոնց ալ բաժին հանենք:**

www.sourphagop.org/mashdots

Մաշտոցի Արձագանք

Հայաստանեայց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակոսորեայ Դպրոցի ամսաթերթ

Մարտ 2009 (ԺԶ տարի թիւ 7)

Այս Թիւով՝

Մեծ Պահրը՝ Երեակ իմաստով Էջ 2

Բացատրական բառարան Էջ 3-8

Մեծ պահքի Կիրակիներուն անունները,
Ս. Գրիգոր Լուսաւորչի Մուտն ի **Խաղերու բաժին Էջ 12-15**
խոր Վիրապ, Փակեալ խորան,
Միջինք, Արեագալ եւ հսկում, Տաթեւի
վանք, Անառակ որդիին առակը, Ս.
Յովհաննէս Որոտնեցի, Ս. Յովհաննէս
Օձնեցի, Ս. Գրիգոր Տաթեւացի

Նուիրապետութիւն, Շողակաթի տօն

Վերաբաղ Էջ 10-11

Յիսուս կ'օգնէ մարդոց,
Իմաստուն խորհուրդներ

Եկեղեցական բառարան: Էջ 9

Ի՞նչ են Մատաղ, Յիսուս, Կարճ լուրեր Կիրակոսորեայէն Էջ 20

Ո՞րն է ճիշդ պատասխանը: Էջ 16-19



Ամսուան Համարը

«Երբ ծոմ կը պահէք, տրտումերես մի՛ ըլլաք կեղծաւորներուն նման, որոնք իրենց երեսը կը կախեն, որպէսզի մարդոց ցոյց տան թէ ծոմ կը պահեն։ Վստահ եղէք, միայն ատիկա է անոնց վարձատրութիւնը։ Ընդհակառակը, երբ դուն ծոմ կը պահես, օծէ՛ գլուխտ եւ լուա՛ երեսդ, որպէսզի մարդիկ չտեսնեն թէ ծոմ կը պահես, այլ՝ միայն Հայրը, որ անտեսանելի է. եւ Հայրդ, որ կը տեսնէ կատարածդ, քեզ պիտի վարձատրէ յայտնապէս։» Մատթէոս 6.16-18

Փոխան Խմբագրականի՝

Մեծ պահքը երրեակ իմաստով*

Մեծ պահքի քառասնօրեայ շրջանը եկեղեցւոյ հաւատացեալներուն համար հոգեկան վերանորոգութեան սքանչելի առիթ մըն է: Երբ անիկա գիտակցօրէն ապրուի հոգեկան ազնուացման, եւ առհասարակ մարդ անհատի երշանկութեան ամենէն ազդու եւ բարերար միջոցը կը դառնայ: Մեծ պահքը գիտակցօրէն ապրիլ՝ կը նշանակէ. –

1.- Աղօթքը դարձնել մեր կեանքի կեդրոնական առանցքը

Առաջին հերթին, աղօթել առանձնապէս տունին կամ ունէ այլ հանդարտ միջավայրի մէջ, ուր ինքնամփոփումի, առանձին ըլլալու, ինք իր խղճին հետ խօսակից դառնալու կարելիութիւնը կայ: Կ'անդրադառնա՞նք թէ մարդ իր առօրեայ կեանքին մէջ որքան գրաւուած է ուրիշներով...: Բայց անհրաժեշտ է որ երեմն երեմն ինք իր անձին հետ առանձին ըլլայ, եւ Աստուծոյ ամենատես աչքին ներքեւ, դիտէ ու քննէ ինքզինք:...

Խոկումի, ինքնանդրադարձումի, առանձնութեան, աղօթքի պահերուն, երբ ոչ մեզի կը նայի, ունէ մէկու հետ կապ չունինք, երբ մեր աչքերը մեր անձերուն վրայ կը սեւեռենք, այն ատեն կը յաջողինք սրտբացօրէն, ճշմարտօրէն եւ ջինջ յստակութեամբ մենք զմեզ տեսնել, ճանչնալ եւ սրբագրել կամ վերանորոգել:...

2.- Պահք բոնել

Աղօթելու հետ առընթեր եւ բացի աղօթելէ, անհրաժեշտ է պահք բոնել, ինչպէս ժողովրդական արտայայտութեամբ կ'ըսուի:

Ի՞նչ կը նշանակէ պահք բոնել:...

Կրօնական ճգրիտ եւ խորունկ իմաստով՝ պահքը այնպիսի արարք մըն է որ մարդը կ'առաջնորդէ ինքզինք կամաւրապէս զրկելու որոշ զգայարանական, նիւթական հաճովմերէ եւ ճոխութիւններէ: Առիթ կու տայ անոր մտածելու հոգեկան, բարյական կեանքի մշակման մասին:...

Յիսուսի կեանքի պատկերին մէջ մենք կը տեսնենք որ Ան քառասուն օր անապատի մէջ առանձնացաւ, ինքզինք կերակուրներէ զրկեց, հոգեպէս զօրանալու համար: Աւետարանին մէջ մենք կը կարդանք թէ Ան պատուիրեց իր հետեւորդներուն եւ ըսաւ որ պէտք է պահք բոնել բայց ո՛չ «ի ցոյց մարդկան», այլ ներքին ինքնամփոփումով, որպէսզի պահքը արժէք ստանայ եւ ծառայէ անձին վերանորոգութեան:...

3.- Բարիք գործել

Մեծ պահոց շրջանը գիտակցօրէն ապրիլ կամ գործնապէս իմաստաւորել կը նշանակէ ոչ միայն ներանձնական աղօթք ընել կամ պահք բոնել, այլ նաեւ որոշ գործեր կատարել, դրական արարքներ գործել, որոնց նպատակն եւ արդինքը բարիք ըլլան, եւ՝ ոչ թէ միայն անհատին, այլ իր նմանին, ուրիշին երշանկութեանը ծառայեն:

Հետեւաբար, Մեծ Պահոց քառասնօրեայ շրջանը քրիստոնէաբար եւ հայօրէն ապրելու համար ունինք երեք գլխաւոր պարտաւորութիւններ. –

1.- Աղօթել՝ առանձնապէս եւ հաւաքաբար**2.- Պահք բոնել՝ ինքնազրկումի սկզբունքով****3.- Բարիք գործել՝ ծառայութիւններ մատուցանելով**

* հատուածներ՝ Պարզ խուքեր՝ պարզ հոգիներու համար Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս

«Մաշտոցի Արձագանգ»

Հայաստանեայց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակոսորեայ Դպրոցի ամսաթերթ

Հայաստանեայց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակոսորեայ Դպրոցի կամաւոր խմբակը

Վերժին Գիւթաննեան, Թամար Գիզիրեան, Գարու Մանուկեան, Յասմիկ Նաճարեան, Շողիկ Նաճարեան, Յասմիկ Գանաճեան, Շաղիկ Պոյաճեան, Թորոս Պապիկեան

Մարտ ամսության բացատրական տօնացով



Մ Ե Ծ Ա Վ Ա Բ Ի Ք Ի Կիրակիներուն անուններ

Հայաստանեաց Եկեղեցին Մեծ Պահիք
իւրանքանչիւր Կիրակի օրուան կու
տայ իր անունը: Այսպէս առաջին
Կիրակին կը կոչուի Բուն Բարեկենդան,
Երկրորդը՝ Արտաքսման Կիրակի,
Երրորդը՝ Անառակին, չորրորդը՝
Տնտեսին, հինգերորդը՝ Դատաւորին,
Վեցերորդը՝ Գալստեան, իսկ եթեներորդը՝
Ծաղկազարդ: Այս անունները կը տրուին
իւրաքանչիւր Կիրակի օրուան ըստ այդ օր
կարդացուող Աւետարանի հատուածին:
Այլ խօսքով, Անառակին Կիրակիի օրը
պատարագի ընթացքին կը կարդացուի
Անառակ որդիին վերաբերող հատուածը
իսկ Տնտեսի կիրակիին ընթացքին,
խոհեմ տնտեսին վերաբերող հատուածը:

Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի մուտքը խոր Վիրապ

Սուրբ Գրիգոր հայաստանեաց Եկեղեցւոյ առաջին պաշտօնական հայրապետը կը նկատուի որ Ոսկեդարու գրողներէն Ազաթանգեղոսի կողմէ նկարագրուած է իբր Քրիստոնէութիւնը հայ ժողովուրդին մօտ հաստատող եւ տարածող հիմնական դէմք: Անոր կրօնական աշխատանքը այնքան ազդեցիկ եւ որոշիչ եղած է որ ան նկատուած է իբր հայ ժողովուրդի «Հայր եւ Լուսաւորիչ»:

Հայաստանեաց Եկեղեցին տարին մի քանի անգամ կը յիշատակէ Սուրբ Գրիգորի անունը, հիմնուելով անոր կեանքի յատկանշական հանգրուաններուն վրայ: Այսպէս՝ Խոր Վիրապ մտնելը, Խոր Վիրապէն ելլելը եւ «Գիւտ նշխարաց»-ը:



Խոր Վիրապի վանք



**Սուրբ Գրիգոր
Լուսաւորիչի Աջը**

Չարական նուիրուած Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի
Քրիստոսը դաւանող վկայ ճշմարիտ,
Բազմաշարար նահատակ Գրիգոր Հայրապետ:
Տիրոջ չարչարանաց պակասը քու մարմնոյդ վրայ լրացուցիր
Որով կը ցնծայ Եկեղեցին Սիոնի որդւոց փառքով:

Աստուածային սիրով մեզի հոգեւոր ծնունդ տուիր,
Գորովագութ Հայր պանծալի, Գրիգոր Հայրապետ,
Մարմնիդ չարչարանքով մեզ մեղքի աղտէն մաքրեցիր,
Լուսաւոր քարոզութեամբդ որդիներ ծնար:

Մեծ պահք եւ յարակից նիւթեր

Փակեալ խորան

Մեծ պահքի շրջանին, եկեղեցիներէն ներս խորանները կը մնան փակ: Միակ բացառութիւնն է Սուրբ Գրիգոր Լուսաւորչի «Մուտն ի Վիրապ» տօնի առիթով մատուցուած պատարագը որ կը կատարուի բաց խորանով:

Միջինք

Մեծ պահքի ճիշդ կէսը յատկանշող օրը կը կոչուի **Միջինք:** Այս օրը երկարատեւ պահքի շրջանին կէսը նուաճած ըլլալու աւետումն է ու խնդութեան առիթ կը նկատուի: **Սեղաններ** կը սարքուին պահքի յատուկ ուտելիքներով:

Հին աւանդութիւն էր որ **Միջինքի** օրը տումներէն ներս պատրաստուէր բաղարջ կոչուած հաց մը որուն մէջ կը պահուէր մանր երկաթեայ դրամ մը: Երբ տեղի կ'ունենար ընտանեկան հաւաքոյթ, հացը մաս առ մաս կը բաժնուէր եւ բոլորին ուշադրութիւնը կը կեդրոնանար գտնելու համար տարուան այն բախտաւոր անձը որուն հացի բաժնին մէջէն պիտի ելլեր երկաթեայ դրամը:

Արեւագալ եւ հսկում

Մեծ պահքի շրջանին, Հայաստանեաց առաքելական եկեղեցին իր հաւատացեալներուն կը հրամցնէ աղօթքի եւ ինքնամփոփման խորհրդաւոր արարողութիւններ: Այս արարողութիւնները կը կրեն Արեւագալ անունը երբ կը կատարուին Արեւածագին, ինչպէս անունը ցոյց կու տայ, եւ Հսկում երբ կը կատարուին երեկոյեան ժամերուն:

Արեւագալը գրեթէ ամբողջութեամբ լոյսի փառաբանութիւն մըն է: Այս իրողութեան ողջ փաստերէն են Ներսէս Շնորհալիի հեղինակութեամբ շարականները որոնք կու գան ճոխացնելու, բացադիկ իմաստ եւ գեղեցկութիւն տալով անոնց, Արեւագալի արարողութիւնները: Այս շարականներէն մէկը հետեւեալ տողերը կը պարունակէ, որոնք, ինչպէս պիտի տեսմենք, իսկապէս ալ լոյսի փառաբանութիւն են.-

«Յարեւելից մինչ ի մուտ. ի հիւսիսոյ եւ ի հարաւոյ. ամենայն ազգ եւ ազինք, յօրինութիւն նոր օրինեցէք զարարիչն արարած ոց, որ ծագեաց զլոյս արեգականն ալսօր աշխարհս:»

«Արեւելքն մինչեւ Արեւմուտք, Հիւսիսէն Հարաւ, աշխարհի ազգեր եւ ցեղեր, փառք տուէք արարածներու արարիչին, որ այսօր աշխարհի վրայ ծագեցուց արեգակի լոյսը:»

Տաթեւի Վանք



Հայաստանի հարավային ծայրը կը գտնուի Սիսիքի մարզը որմէ ներս կառուցուած է մարզի պատմաճարտարապետական ամենէն նշանաւոր շինութիւնը՝ Տաթեւի վանքը:

Կ'ըսուի թէ ՏԱԹԵՒ բառը «Տա Թեւ» է «Թող Աստուած Թեւ Տա Ճեզի» խմատով, որ այդ օրերու հաւատացեալ ժողովուրդին աղօթքն էր շինողներուն, որոնք՝ այդ դժուարին օրերուն եւ դժուարին տեղ վանք կ'ուզէին կառուցել:

Տաթեւի վանքը հիմնուած է 9-րդ դարուն եւ անոր ամենէն հին շինութիւնը եղած է 895 թուականին ու կանգնուած Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին։ Եկեղեցիին պատերը ծածկուած եղած են հարուստ որմնանկարներով որոնցմէ այժմ քիչ բան պահպանուած է։ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցիէն դէպի հարաւ կառուցուած է Սուրբ Գրիգոր եկեղեցին 1295 ին որուն ենթադրեալ ճարտարապետն է Մոմիկը։

Կը պատմուի թէ Տաթեւի Վանք այցելողները իրենց ուշադրութիւնը կը դարձնեն վանքի բակէն ներս, 10-րդ դարու սկիզբէն մեզի հասած հետաքրքրական յուշարձանի մը վրայ որ կը կոչուի «ճօճուտղ յուշասիւն» կամ «Գաւազան»։ Այս յուշասիւնը վանքի միակ կառուցն է որ իր 8 մետր հասակով հանդերձ անխաթար մնացած է շրջանի բազմաթիւ երկրաշարժներէն ետք։

14-րդ եւ 15-րդ դարերուն, Տաթեւի վանքը հայկական մշակոյթի եւ լուսաւորութեան ճանչցուած կեդրոններէն մէկը եղած է ուր գործած են Տաթեւի համալսարանը, մատենադարանը եւ մանրանկարչութեան դպրոցը։ Տաթեւի համալսարանէն ներս աշխատած են յայտնի գիտնականներ եւ աստուածաբաններ ինչպէս Յովհաննէս Որոտնեցի եւ Գրիգոր Տաթեւացի։

Անառակի Կիրակին

Մեծ Պահքի երրորդ կիրակին այս անունը կը կրէ, որովհետեւ նոյն օրուան Աւետարանէն կը կարդացուի Ղուկասի 15-րդ գլուխը, ուր կը գտնուին հարիւր ոչխարներուն եւ տասը դրամին եւ անառակ որդիին առակները:

Անառակ որդիին առակը

Մարդ մը երկու զաւակ ունէր: Կրտսերը հօրը ըսաւ.

- «Հայր, քու ստացուածքէդ ինծի ինկած բաժինը հիմա՝ տուր ինծի»: Եւ հայրը իր զաւակներուն միշեւ բաժնեց իր ունեցածը: Քանի մը օր ետք, կրտսեր զաւակը առաւ իր ամբողջ հարստութիւնը եւ հեռու երկիր մը գնաց: Հոն անառակ կեանք մը ապրելով՝ մսխեց հարստութիւնը եւ սպառեց իր ամբողջ ունեցածը:

Պատահեցաւ որ այդ երկրին մէջ մեծ սով մը տիրեց, երբ արդէն ինք սկսած էր աղքատանալ: Ուստի գնաց այդ երկրի քաղաքացիներէն մէկուն քով ծառայ եղաւ եւ անհկա իր ագարակը ղրկեց զինք՝ խոզ արածելու համար: Նոյնիսկ պատրաստ էր խոզերուն կերած եղջիւրներէն իր փորը լեցնելու, սակայն ոչ ոք կու տար իրեն: «Հօրս տան մէջ քանի՛ գործաւորներ կան, որոնք իրենց պէտք եղած կերակուրէն աւետ լին ունին, մինչ ես հոս անօթութենէ կը մեռ նիմ: Ելլեմ երթամ հօրս քով եւ ըսեմ իրեն.՝ Հայր, մեղանչեցի Աստուծոյ եւ քեզի դէմ. այլեւս արժանի չեմ քու որդիի կոչուելու. զիս քու գործաւորներէդ մէկը նկատէ»: Ապա ելաւ եւ հօրը քով գնաց:

Տակաւին տունէն բաւական հեռու էր, երբ հայրը տեսաւ զինք ու գթաց. Վազելով դիմաւորեց զայն, վիզին փաթթուեցաւ եւ համբուրեց: Որդին հօրը ըսաւ. «Հայր մեղանչեցի Աստուծոյ եւ քեզի դէմ. այլեւս

արժանի չեմ քու որդիի կոչուելու:» Հայրը իր ծառաներուն հրամացէց. «Անմիջապէս բերեք լաւագոյն պատմուանը եւ հագցուցէք իրեն. մատանի անցուցէք իր մատին եւ կօշիկ տուէք իրեն: Բերէ՛ք պարարտ հորթը, մորթեցէք, ուտենք եւ ուրախանանք: Որովհետեւ իմ այս զաւակս մեռած էր՝ ողջնցաւ, կորսուած էր՝ գտնուեցաւ»: Եւ սկսան խրախճանքի:

Մինչ այդ երէց զաւակը ագարակ կը գտնուէր: Վերադարձին, երբ տան մօտեցաւ, երգի ու պարի ձայներ լսեց: Կանչեց ծառաներէն մէկը եւ հարցուց թէ ի՛նչ կայ: Ծառան ըսաւ իրեն. «Եղբայրդ եկաւ, եւ որովհետեւ ողջ առողջ վերադարձաւ, հայրդ պարարտ հորթը մորթեց:» Երէց եղբայրը զայրացաւ եւ չուզեց ներս մտնել: Այս մասին իմանալով, հայրը դուրս ելաւ եւ աղաչեց որ ներս մտնէ: Իսկ անհկա պատասխանեց. «Տարիներէ ի վեր քեզի կը ծառայեմ. ոեւէ մէկ հրահանգդ շանտեսեցի, եւ սակայն նոյնիսկ ուլ մը չտուիր ինծի, որ ուրախանայի բարեկամներուս հետ: Մինչդեռ, երբ եկաւ այդ որդիի, որ քու ստացուածքդ պոռնիկներուն հետ մսխեց, պարարտ հորթը մորթեցիր անոր համար»: Հայրը ըսաւ. «Տղա՛ն, դուն միշտ ինծի հետ ես եւ ամբողջ ունեցածս քուկդ է: Սակայն ի ի մ ա պ է տ ք է ուրախանանք եւ ցնծանք, որովհետեւ այս եղբայրդ մեռած էր՝ ողջնցաւ, կորսուած էր՝ գտնուեցաւ:»

Հայաստանեաց Եկեղեցին Մեծ Պահքի 4-րդ կիրակին, Տնտեսի Կիրակին, նախորդող շաբաթ օրը կը յիշատակէ երեք կրօնա-ազգային դէմքերու տօնը: Ահա անոնցմէ իւրաքանչիւրին մասին հակիրճ կենսագրական մը:

Ս. Յովհաննէս Օծնեցի

Հայոց կաթողիկոս **717-728** թուականներուն եւ ծանօթ շարականագիր: Իր հեռատես եւ խելացի կարողութիւններով, յաջողած է արաբական խալիֆայութեան տիրապետութեան ժամանակ ամրապնդել հայ Եկեղեցւոյ դիրքը եւ զերծ պահել զայն զանազան տուրքերէ եւ հարկերէ: 718-ին կազմակերպած է Եպիսկոպոսական ժողով, Դուինի մէջ, ուր մշակուած են Եկեղեցական 37 օրէնքներ: Ան նշանաւոր է նաեւ աղանդներու դէմ իր մղած պայքարով:

Հոչակաւոր է իր փիլիսոփայական գիտելիքներով, որոնց շնորհիւ փորձած է ամրապնդել հայ Եկեղեցին:

Ս. Յովհաննէս Որոտնեցի

Ծնած է Սիւնեաց Ծղուկ գաւառի Վաղարդն գիտին մէջ, **1315**-ին, Կախիկ մականունով: Աշակերտած է Գլածորի համալսարանին մէջ Տիրատուր վարդապետին, որու մահէն եւր փոխադրուած է Որոտանի վանքը, ինս ստանալով Որոտնեցի մականունը: Ան ծանօթ է իրը մեծ աստուածաբան, իմաստասէր, մատենագիր եւ ուսուցչապետ: Հիմնած է Տաթեւի համալսարանը եւ Ապրակունիսի բարձրորակ վաճական դպրոցը, որոնք դարձած են աստուածաբանական եւ փիլիսոփայական կարեւորագոյն կեդրոններ: Պայքար մղած է հայաստանեաց Եկեղեցւոյ լատինացման շարժումին դէմ:

Ան իր ժառանգ թողած աշխատասիրութիւններուն մէջ արծարծած է հայ Եկեղեցւոյ արարշութեան, Եկեղեցաբանութեան, հրեշտակաբանութեան խնդիրներ եւ մանաւանդ մարդկային հոգիի մասին խորհրդածութիւններ:

Ս. Գրիգոր Տաթեւացի

Յովհաննէս Որոտնեցիի նշանաւոր աշակերտներէն, աստուածաբան, փիլիսոփայ եւ մանկավարժ: Իր ժամանակակիցներուն կողմէ անուանուած է «Եռամեծ վարդապետ», «Վարժապետ հայոցն»: Իր կարեւորագոյն գործերէն է «Գիրք հարցմանց»-ը որ աստուածաբանութեան գործնական գիրք մըն է: Իր հմաքը այնքան մեծ եղած է որ իր այցելած վանքերուն մէջ աւելցած է ուսանողներու թիւը: Ունի նաեւ քարոզներու հաւաքածոյ հատոր մը:

Սուրբ Գրիգոր Տաթեւացի ծնած է **1346**-ի Վայոց Զոր: Ան Յովհաննէս Որոտնեցիի հոչակաւոր աշակերտներէն մէկն է ու անոր պէս վարդապետ լատիներէն լեզուի եւ յունական իմաստասիրութեան մէջ:

Թէեւ Գրիգոր Տաթեւացի իր կեանքի մեծ բաժինը անցուցած է Տաթեւի վանքէն ներս, բայց այցելած է նաեւ բազմաթիւ այլ վանքեր որոնցմէ իւրաքանչիւրէն ներս արժանացած է իր աշակերտներուն յարգանքին, համարումին եւ հիացումին: Իր հանճարին շնորհիւ յաջողած է իր այցելած իւրաքանչիւր վանքէ ներս բազմացնել աշակերտներու ու հետեւորդներու թիւը:

Հաւատքի մեծ պաշտպան, մտաւորական ու հոգեւոր առաջնորդ Գրիգոր Տաթեւացի հայ ժողովուրդին կողմէ կոչուած է յաճախ «Երկրորդ Գրիգոր Լուսաւորիչ»:

Եկեղեցական բառարան

Մատաղ Մ

Մատաղի արարողութիւնը յատուկ է միայն Հայ Եկեղեցւոյ: Ան գոյութիւն է ունեցեր, Ս. Գրիգոր Լուսաւորիչի ժամանակ: Յայտնի է որ Հոներու դէմ տարած յաղթանակէն ետք, Ս. Տրդատ թագաւորը եւ հայոց իշխանները, Լուսաւորչի առաջնորդութեամբ Տարօնի Ս. Կարապետ վաճքին մէջ, իբրեւ գոհութեան արտայատութիւն, նուիրաբերեր են բազմաթիւ կենդանիներ եւ բաժներ աղքատներուն: Այսպիսով, սկիզբէն ի վեր մատաղը, ըլլալով գոհութեան դրսեւորում, ծառայեր է նաև ողորմութեամը:

Այս բարի սովորութիւնը, մեր Եկեղեցին պահպաներ է մինչեւ օրերս: Հմանալ շատերը, որեւէ փորձանքէ ազատուելէ կամ այլ բախտորոշ իրադարձութենէ յետոյ, իբրեւ երախտագիտութեան տուգը, կը դիմէ մատարիմ:

Մատաղի կենդանին կրնայ ըլլալ արջառ, ոչխար կամ աքաղաղ: Իբրեւ առ Աստուած մատուցուող նուէր՝ պէտք է Աբէի, Նոյի, Աբրահամի եւ միւս նախահայրերու օրինակով ընտրել եւ նուիրաբերել լաւագոյնը:

Մատաղի օրինութիւնը կը կատարուի ոչ թէ կենդանին, այլ աղի վրայ: Այնուհետեւ, կենդանին մորթելէն առաջ, օրինուած աղը կը տրուի անոր՝ ճաշակելու: Մատաղի միսը կարելի չէ տունը պահել իբրեւ կերակուր, այլ անհրաժեշտ է սպառել նոյն օրը՝ բաժնելով կարիքաւորներուն:

Յիսնակ 3 յ

Յիսնակը յիսուն օրերու միջոց մըն է որ կը կանխէ Աստուածայայատնութեան տօնը: Յիսնակի Բարեկենդանը նոյ. 18 ի մերձակայ Կիրակին կ'ըլլայ, եւ ժամանակին անոր յաջորդ օրը Պահք կ'ըլլար մինչեւ Ս. Ծնունդ:

Ն Յ

Նուիրապետութիւն

Այսպէս կը կոչուի Եկեղեցւոյ նուիրական կամ սրբազան իշխանութիւնը որ կը շնորհուի ձեռնադրութեան եւ օծման միջոցաւ: Ան ունի ինը աստիճան հրեշտակներու ինը դասերու նմանութեամը:

Սակայն նուիրապետութեան հիմնական աստիճանները երեքն են՝ սարկաւագութիւն, քահանայութիւն եւ եպիսկոպոսութիւն, որոնք կը ներկայացնեն բուն հոգեւոր սպասաւորութեան ամբողջութիւնը՝ ապահովելով շնորհի փոխանցուած ժողովուրդին եւ անոր հաղորդակցութիւնը երկնային բարիքներու հետ:

Ինչպէս ըստած է, սարկաւագը կը մաքրէ հաւատացնեալը մելքքերէն եւ անգիտութենէն, քահանան կը լուսաւորէ Աստուծոյ շնորհներով, իսկ եպիսկոպոսը՝ կը միաւորէ Անոր հետ:

Ծողակաթի Տօնը

Կը կատարուի Ս. Աստուածածնի Վերափոխման նախորդող շաբաթ օրը: Յիշատակն է Ս. Գրիգոր Լուսաւորչի կողմէ կառուցուած Մայր տաճարի, որ սկիզբը նուիրուած էր Աստուածածոր:

Տօնը Ծողակաթ կը կոչուի որովհետեւ Լուսաւորչի տեսիլքին մէջ երեւած շողի կաթիլէն, ինչպէս Էջմիածնի տօնը՝ Միածնի իշման այստեղին: Երբ հետագային Էջմիածնի անունը ամրագրուեցաւ Մայր տաճարին, Ծողակաթ անունը տրուեցաւ Լուսաւորչի կառուցուած միւս երեք տաճարներէն մէկուն, որ կառուցուեր էր այնտեղ, ուր կը գտնուէր սուրբը այդ տեսիլքը տեսած ժամանակ:

Վերաբաղ

Յիսուս Կ'օգնէ Մարդոց

«Ինչ որ կ'ուզէք որ մարդիկ ծեզի ընեն՝ դուք ալ նոյնը ըրէք անոնց»: Ղուկաս 6.31


Յիսուս քարոզելու եւ Աստուծոյ պատուիրանները մարդոց սորվեցնելու նպատակով կը շրջէր քաղաքներ եւ գիւղեր: Ան ոչ միայն կը քարոզէր այլ նաև կ'օգնէր կարիքաւորներուն: Յիսուսի աշակերտները կը պատմեն, որ օր մը գիւնք լսելու համար հաւաքուեր էին բազմաթիւ մարդիկ: Զրոյցը աւարտեցաւ բաւական ուշ: Յիսուս չցանկացաւ որ ժողովուրդը անօթի տուն երթայ եւ պատուիրեց աշակերտներուն կերակրել զանոնք: Աշակերտները ըսին թէ եղածը հինգ հաց ու երկու ծովկ շատ քիչ է: Յիսուս առաւ այս կերակրութ, օրինեց եւ տուաւ աշակերտներուն, անոնք ալ ժողովուրդին: Մարդիկ կը մօտենային եւ կը վերցնէին իրենց ուզածին չափ, բայց հացն ու ծովկը չէր վերջանար: Այսպիսի երեւյթները մարդիկ կ'անուանէին հրաշքներ: Սակայն ասոնցմով Յիսուս ցոյց կուտար Իր աստուածային ամենակարողութիւնը: Այդ պատճառով շատ հիւանդներ, որոնք կը հաւատային Յիսուսի եւ կը դիմէին իրեն, բոլորն ալ կ'առողջանային, խովերը կը լսէին, համրերը կը խօսէին, կոյրերը կը տեսնէին, կաղերն ու անդամլոյծները կը քալէին եւ բորստները կը մաքրուէին իրենց վերքերէն: Յիսուսի բուժած մարդոց մասին վկայութիւնները այնքան շատ են որ կարելի չէ բոլորը յիշատակել:

Քրիստոս նաև խրատներ կուտար մարդոց եւ կը սորվեցնէր թէ ինչպէս ճիշդ պէտք է ապրին: Ան կը սիրէր կրկնել հետեւեալ միտքը՝ «Ինչ որ կ'ուզէք որ մարդիկ ծեզի ընեն՝ դուք ալ նոյնը ըրէք անոնց»:: Այս իմաստուն խորհուրդը յետագային կոչուեցաւ ոսկիէ կանոն:


Իշխանաւորներն ու փարիսեցիները նախանձով ու չարութեամբ լեցուեցան Յիսուսի նկատմամբ, որովհետեւ ան իր առակներու եւ զրոյցներու միջոցաւ ցոյց կուտար ու կը դատապարտէր անոնց ագահութիւնն ու կեղծաւորութիւնը:



Յիսուս կը բուժէ կոյրին



Յիսուս կը բուժէ հիւանդին



Իմաստուն Խորհուրդներ

Յիսուս Քրիստոսի համբաւը տարածուեր էր ամբողջ Երկրի մէջ: Ուր որ ան երթար բազմաթիւ մարդիկ կը հաւաքուէին եւ սիրով կը լսէին զինք: Անոր խրատները կը վերաբերէին Աստուծոյ հանդէա հաւատքի, ծնողասիրութեան, ընկերասիրութեան, պարկեշտութեան եւ ազնուութեան:

Փարիսեցիները, որոնք կը կարծէին թէ իրենք չափազանց խելացի ու արդարամիտ են, միշտ կը վիճաբանէին Յիսուսի հետ զինք հեղինակագրկելու համար: Այս բանավէճերէն յետոյ մարդիկ զարմանքով կը նկատէին, որ Յիսուս ամէն ինչ աւելի լաւ գիտէր, քան իրենք զիրենք ամենագէտ համարող դպիրներն ու Փարիսեցիները: Այդ պատճառով ալ ոչ միայն Յիսուսի աշակերտները, այլև ժողովուրդը նոյնպէս անոր ուսուցիչ եւ վարդապետ կ'անուանէր:

Սիրել գիրար

Յիսուս Քրիստոս անընդհատ կը շեշտէր որ ամէն մարդ պէտք է սիրէ եւ յարգէ զԱստուած եւ իր ծնողը:

Յիսուս իր աշակերտներուն եւ մարդոց կը պատուիրէր նաեւ գիրար սիրել: Ան կ'ըսէր, թէ իսկական բարեկամութիւնը պէտք է հիմնուած ըլլայ փոխադարձ սիրոյ ու վստահութեան վրայ եւ ոչ թէ անձնական շահի: Իսկական բարեկամները անոնք են, որոնք նոյնիսկ իրենց կեանքը չեն խնայէր ընկերոջ համար:

Ազնուութիւն եւ պարկեշտութիւն

Յիսուս կը պահանջէր որ մարդիկ ազնիւ ըլլան եւ սուս չի խօսին: Ան կ'արգիլէր նաեւ խօսքը հաստատելու համար երդում ընելը: Եթէ մարդ ճշմարտախոս է, ապա կարիք չունի երդում ընելու:

Յիսուս Քրիստոսը կը հանդիմանէր փարիսեցիներուն որոնք անազնիւ են եւ կեղծաւոր: Ուստի ան խորհուրդ կուտար չնմանիլ փարիսեցիներուն:

Մեծ ուսուցիչը կը պատուիրէր նաեւ ըլլալ բարի, գթառատ, օգնել կարիքի մէջ գտնուող մարդոց, աղքատներուն ու չքատրներուն: Ան կը պատգամէր ըլլալ ներողամիտ, ուղղել սեփական սխալները:

Խրատին հետեւողը իմաստուն է

Քրիստոս կ'նասուցանէր որ բոլոր անոնք որոնք կը հետեւին իր խրատներուն կը նմանին այն իմաստուն մարդուն որ իր տունը ամուր հիմի վրայ կը կառուցէ: Ինչպէս քամիներն ու անձրեւները չեն կրնար վնասել այդ տանը, որովհետեւ անոր հիմը զօրաւոր է, այնպէս ալ կեանքի փորձութիւնները չեն կրնար վնասել իր խրատներուն հետեւող մարդոց: Այդպիսի մարդիկ սիրելի են Աստուծոյ:



Յիսուս խորհուրդներ կու տայ

Յիսուս եւ Սամարացի Կինը
Յովհաննէս 4:1-42


Նկարին մէջ պահուած բառերով ամբողջացուր նախադասութիւնները:

Ծրջանակներու մէջի գիրերով կազմէ պակսող բառը Յովհաննէս 4:41 համարին:

- 1 - Յիսուս նստաւ Յակոբի ○---քով:
- 2 - Աշակերտները ○---գացած էին ուտելիք գնելու:
- 3 - ○---կինը զարմացաւ երբ Յիսուս իրեն խօսեցաւ:
- 4 - Աստուած քեզի ---○---ջուր պիտի տայ, ըսաւ Յիսուս:
- 5 - Ով որ իմ տալիք ջուրէս խմէ, յափտեան պիտի ○-----:
- 6 - Կինէ ըսաւ.- Տէր, տուր ինձի այդ ○--:
- 7 - Եկեք տեսէք մարդ մը որ իմ բոլոր ---○---ըսաւ ինձի:
- 8 - Սամարացիները ---○---Յիսուսին որ իրենց մօտ մնայ:
- 9 - Նոր հաւատացեալները գիտէին թէ ճշմարտապէս Յիսուս է աշխարհի ○--:

Յովհաննէս 4:41

- Ուրիշ շատեր ալ 1 2 6 3 4 5 8 9 7 իրեն՝ իր խօսքերուն համար:



Աստուծոյ Սէրը Մարդոց Հանդէա

Որովհետեւ Աստուծած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդին տուաւ,
որպէսզի անոր հաւատացողը չկորսուի, այլ յափտենական կեանք ունենայ:
Յովհաննէս 3:16

Ծրջանակի մէջ առ ոսկեհամարին բոլոր բառերը որոնք գրուած են տարբեր ուղղութիւններով:



Ա	ն	ր	պ	է	ս	զ	ի			ի
ա	ա	ր		ա	յ	ն	ք	ա	ն	ա
կ	ա	շ	Ո	ր	դ	ի	ն		չ	ւ
ա	ս	ն	իս	վ	ք	ն	ա	ե	կ	ա
Ա	տ	ի	ն	ա	ի		լ	ն	ն	տ
ե	ն	ս	ր	ր	ր	ե		լ	ր	ա
տ	ւ	կ		ե	չ	ի	տ	ն	ս	ց
ի	ա		ր	ն	ց		լ	ե	ն	ն
ւ	ւ		ի		ա		լ	ն	ւ	դ
ա		մ	ի	ա	ծ	ի	ա	ա	ի	լ
յ	Ա	ս	տ	ն	ւ	ծ	յ	յ		

**Բեթհեղդայի անդամալոյծին բժշկութիւնը
Յովհաննէս 5:1-18**

Պակսող բառերը գտիր վանդակին մէջ, գծիկին քով տրուած գիրով եւ թիւով:

Օրինակ - (Ա2) հոն 5 (Ա4) ճերթին :

Իսկ վանդակի մնացած գիրերով ամբողջացուր վարի նախադասութիւնը:

Երուսաղէմ (Գ1)——մէջ աւազան մը (Ձ7)——ուր բազմաթիւ հիւանդներ կային, որոնք (Ձ1)——առ ժամանակ կը (Ժ2)——: (Ա2)——(Է4)——(Ը7)——մը կար: (Դ5)——երբ տեսաւ զայն ըսաւ անոր, - «կ'ուզես (Թ1)——»: Հիւանդը պատախանեց, -«Տէր, մէկը (Ը2)——որ ջուրերը շարժած ատեն զիս (Բ1)——իշեցնէ եւ մինչ ես կը դանդաղիմ, ուրիշը (Գ6)——առաջ կ'իշնէ աւազան»: Ցիսուս ըսաւ անոր, -«Ե՛լ, մահիճդ առ ու քալէ»: Մարդը վայրկեանին առողջացաւ: Այդ օրը Շաբաթ էր: (Դ1)——ղեկավարները (Է2)——չմնացին: Այդ դէպքէն ետք, Ցիսուս մարդը տաճարին մէջ գտաւ եւ ըսաւ.-«(Ե3)——առողջացար, (Ե5)——մի մեղանչեր»: Ցիսուս կ'ուզէր որ մարդը փոխուէր՝ ոչ միայն երեւելի կերպով, իր մարմնական հիւանդութիւնէ՞ այլ (Բ6)——իր (Ա4)——հիւանդութիւններէ՞ իր մեղքերէն:

Հոն մարդ մը կար, որ ————— տարիէ ի վեր հիւանդ էր: Յովհաննէս 5:5

	1	2	3	4	5	6	7	8	9	10
Ա	ե	հ	ո	ն	ե	ո	ք	ի	ն	ը
Բ	ա	ւ	ա	զ	ա	ն	ա	ե	ւ	ե
Գ	ք	ա	դ	ա	ք	ի	ն	ձ	մ	է
Դ	չ	ո	ե	ա	թ	ի	ս	ո	ւ	ս
Ե	ը	ո	ա	հ	ա	յ	լ	ե	ւ	ս
Զ	ժ	ա	մ	ա	ն	ա	կ	ա	ր	ւ
Է	ն	գ	ո	հ	ի	ւ	ա	ն	դ	ո
Ը	ւ	չ	ո	ւ	ն	ի	մ	ա	ր	դ
Թ	ա	ո	ո	դ	չ	ա	ն	ա	ւ	թ
Ժ	ը	ք	ժ	ժ	կ	ո	ւ	ի	հ	ն

Ո՞րն է ճիշդ պատասխանը Փետրուար ամսուան պատասխանները

Մանկապարտեզի անկիւն

Տիրոջ, նուիրուի, տատրակ, աղամիի,
Սիմոն, Սուլբ Հոգին, Օծեալը, Յիսուսը,
գոհարանեց

Նախակրթարան Ա. Բ. Գ. անկիւն

1. գ. 40
2. դ. 451
3. ա. Զօրավար Էր
4. գ. Տեառնընդառաջ
5. Բուն բարեկենդան
6. գ. Ս. ղետնդեանց Քահանայից
7. բ. Բարի Կեանք
8. Մեծ Պահք
9. ոչ
10. 3

Նախակրթարան Դ. Ե. Զ. անկիւն

1. գ. 40
2. գ. 14, Տեառնընդառաջ
3. Ս. Պասկ կամ ամուսնութիւն
4. Ս. Սահակ Պարթեւ
5. Ս. Սահակ Պարթեւ
6. ա. Վարդանանցին յաջորդող
Երկուշաբթին կամ բ. Բուն բարեկենդանին
յաջորդող Երկուշաբթին
7. Ս. Ներսէս Շնորհալի
8. Ս. Եղիշէ Պատմիչ
9. Երկուշաբթի, 5

**10. Հինգ օրեր ենք
Երկրորդականի անկիւն**

1. Քաղկեդոն
2. Նուարսակ
3. 14
4. Առաջաւորաց
5. Առաջաւորաց Պահքի առաջին չորս
օրերը
6. Ս. Ցովնան Մարգարէ
7. 381 Ք.Ե.
8. 40
9. Աւետարանն, Եկեղեցի
10. Ս. Եղիշէ պատմիչ

Եզակի գիրեր **Հայերէն գիրերով Sudoku**

բ	ը	դ	է	թ	գ	ե	զ	ա
թ	ա	է	ը	զ	ե	գ	դ	բ
գ	զ	ե	դ	բ	ա	ը	զ	է
զ	դ	գ	ե	ա	ը	բ	է	թ
ե	բ	զ	գ	թ	դ	ա	ը	ը
ը	թ	ա	բ	է	դ	զ	ե	գ
ա	բ	թ	գ	դ	դ	ը	ե	ն
դ	գ	ն	թ	ե	է	բ	թ	զ
է	ե	զ	ա	ն	բ	թ	գ	դ


Նախորդ «Եզակի գիրեր» ուն լուծումը

բ	ը	դ	է	թ	գ	ե	զ	ա
թ						ե	ս	զ
զ					բ	դ		թ
դ						դ		գ
գ		բ					ս	ա
ս							դ	
է								բ
ա								զ
զ								դ

Ամբողջացուր քառակուսիները գործածելով ա, բ, գ, դ, է, թ, զ, ե, ս գիրերը
պայմանաւ որ միայն մէկ անգամ գործածես իւրաքանչիւր գիր իւրաքանչիւր՝

- հորիզոնական գիծի վրայ,
- ուղղահայեաց գիծի վրայ եւ
- ինեակ քառակուսիի մէջ

**Ո՞րն է ճիշդ պատասխանը
Մանկապարտէզի անկիւն**



**Յիսուսի յաղթական մուտքը Երուսաղեմ
«Այս տարի Ծաղկազարդը Ապրիլ - ին է:»**

Ամբողջացո՞ւր ըստ Յովհաննէս 12.12- 15

Զատիկի, Երուսաղեմ, Յիսուս, արմաւենիի, Ովսաննա՛, Տիրոջ, Սուրբ,
աւանակի

Յաջորդ օրը, ժողովուրդի մեծ բազմութիւն մը, որ ----- տօնին
առիթով ----- եկած էր, երբ լսեց թէ ----- Երուսաղեմ
կու գայ, ----- ճիւղեր առաւ եւ Յիսուսը դիմաւորելու ելաւ,
բարձրաձայն աղաղակելով.

«-----, օրինեա՛լ ըլլայ ան՝ որ կու գայ -----
անունով, Խսրայէլի թագաւորը»

Յիսուս էշ մը գտնելով՝ նստաւ անոր վրայ, ինչպէս որ ----- գիրքերուն
մէջ գրուած է.-

«Մի՛ վախնար, ո՞վ Երուսաղեմ, Սիոնի՛ աղջիկ. ահա թագաւորդ քեզի
կու գայ իշու մը ----- վրայ նստած»:

**Ո՞րն է ճիշդ պատասխանը
Նախակրթարան Ա. Բ. եւ Գ. դասարաններու անկիւն**

Անուն: _____

- 1.- Մենք այս տարի Մարտ 21ին ի՞նչ կը կունենք:
 ա.- Սուրբ Թէոդորոս Զօրավար
 բ.- Միջինք
 գ.- Քառասուն Մանկունք Սեբաստիոյ
 դ.- Անառակին
- 5.- Քանի՞ համարներէ կը բաղկանայ «Հաւատով Խոստովանիմ»ը
 ա.- 12
 բ.- 21
 գ.- 24
 դ.- 36
- 2.- Բուն Բարեկենդանին յաջորդող Կիրակին կը կոչուի Արտաքսման: Ի՞նչ կը խորհրդանշէ:
 ա.- Ադամին եւ Եւային Դրախտէն արտաքսուիլը:
 բ.- Յիսուսի Երուսաղէմ Մուտքը:
 գ.- Հրեաներուն Եգիպտոսէն Ելքը:
 դ.- Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի Ելն ի Վիրապը:
6. Հետեւեալ Սուրբին երկրորդ անուան գիրերը տեղափոխելով՝ գտիր շիտակ անունը:
 Յովհաննէս իցենտորՈ
 Յովհաննէս -----
7. Հետեւեալ Սուրբին առաջին անուան գիրերը տեղափոխելով՝ գտիր շիտակ անունը:
 ուավհննէսՅ Օձնեցի
 ----- Օձնեցի
8. Հետեւեալ Սուրբին առաջին անուան գիրերը տեղափոխելով՝ գտիր շիտակ անունը:
 Գգրիոն Տաթեւացի
 ----- Տաթեւացի
9. Ամբողջացո՞ւր՝ ըստ Ղուկաս 6.31ի:
 Ինչ որ կ'ուզէք որ ----- ձեզի ընեն՝
 դուք ալ ----- ըրէք անոնց
10. Ի՞նչ կը նշանակէ Շողակաթ:
 ----- -----
- Ա. սէսրեն ՅորՇլիհա
 Ա. -----

Ո՞րն է ճիշդ պատասխանը
Նախակրթարան Դ. Ե. Եւ Զ. դասարաններու անկիւն

ԱՇԽԱՑ: _____

1.- Մենք այս տարի Մարտ 14 ին
ո՞ր չորս սուրբերուն յիշատակը պիտի
տօնենք:

- ա.- Յովհաննէս -----
 Հայրապետ
 բ.- Յովհաննէս -----
 գ.- Յովհաննէս -----
 դ.- Գրիգոր -----

2.- Գրէ՛ շարքով, Բուն Բարեկենդանին
յաջորդող հինգ Կիրակիններուն
անունները:

- ա.- Արտաքսման
 բ.- -----
 գ.- Տնտեսին
 դ.- -----
 է.- -----

3.- Անառակ Որդիին առակը ո՞ր
աւետարանին կամ աւետարաններուն
մէջ գրուած է:

- ա.- Մատթէոս
 բ.- Մարկոս
 գ.- Ղուկաս
 դ.- Յովհաննէս

4.- Տաթեւի վանքը Հայաստանի ո՞ր
մարզին մէջ կը գտնուի:

- ա.- Վայոց ձոր
 բ.- Շիրակ
 գ.- Սիւնիք
 դ.- Արմավիր

5. Գրիգոր Տաթեւացին Հայաստանի
ո՞ր մարզին մէջ ծնած է:
 ա.- Վայոց ձոր
 բ.- Շիրակ
 գ.- Սիւնիք
 դ.- Արմավիր

6. Ի՞նչ են այն երեք բաները որոնք
պէտք է ընենք մանաւանդ Մեծ
Պահքին:

- ա.- Ա-----՝ առանձնապէս եւ
հաւաքաբար
 բ.- Պ---- բ----՝ ինքնազրկումի
սկզբունքով
 գ.- Բ---- գ----՝ ծառայութիւններ
մատուցանելով

7. Ո՞րն է Մեծ Պահքի եօթներորդ
Կիրակին:

-ա-----

8. Խոր վիրապը ո՞ր լերան շատ մօտ
է:

-բ-----

9. Ո՞ր քաղաքէն էին նահատակ
Քառասուն Մանուկները:

աաքեիստՍ

10. Ո՞վ գրած է «Հաւատով
Խոստովանիմ»ը:

Ս. -----

**Ո՞րն է ճիշդ պատասխանը
Երկրորդականի անկիւն**

Անուն: _____

1.- Հետեւեալներէն Ո՞վ գրած է «Գիրք Հարցմանց» եւ նաեւ կոչուած է «Երկրորդ Լուսաւորիչ» եւ «Վարժապետ Հայոցն»:

- ա . - Յովհաննէս Երուսաղէմի Հայրապետ
- բ . - Յովհաննէս Որոտնեցի
- գ . - Յովհաննէս Օձնեցի
- դ . - Գրիգոր Տաթեւացի

2.- Հետեւեալներէն Ո՞վ եղած է Կաթողիկոս արաքական Խալիֆայութեան ժամանակ:

- ա . - Յովհաննէս Երուսաղէմի Հայրապետ
- բ . - Յովհաննէս Որոտնեցի
- գ . - Յովհաննէս Օձնեցի
- դ . - Գրիգոր Տաթեւացի

3.-Շարքով Գրէ Անառակի Կիրակիին յաջորդող հինգ Կիրակիներուն անունները:

- ա . - -----
- բ . - -----
- գ . - Գալստեան
- դ . - -----
- ե . - -----

4.- Որո՞ւ աշակերտած է Գրիգոր Տաթեւացին:

-
-

5. Միջինքը շաբթուան ո՞ր օրը կը հանդիպի:

- ա . - Կիրակի
- բ . - Երկուշաբթի
- գ . - Երեքշաբթի
- դ . - Չորեքշաբթի

6. Ի՞նչ են այն երեք բաները որոնք պէտք է ընենք մանաւանդ Մեծ Պահո քին:

- ա . - -----՝ առանձնապէս եւ հաւաքարար
- բ . - -----՝ ինքնազրկումի սկզբունքով
- գ . - -----՝ ծառայութիւններ մատուցանելով

7. Ո՞րն է Մեծ Պահքի առաջին Կիրակին:

8. Այս տարի Միջինքը Մարտի ո՞ր օրուան կը գուգադիպի:

--

9. Մատաղին օրինութիւնը կը կատարուի

- ա . - Կենդանիին վրայ
- բ . - Աղին վրայ եւ օրինուած աղը կը տրուի կենդանիին ճաշակելու

10. Ի՞նչ է էջ 12 ի պակսող բառը:

Կարճ լուրեր Կիրակնօրեայէն




**Փետրուար 22 Իս Կիրակնօրեայ Դպրոցը տօնեց Վարդանանք եւ Բուն
Բարեկենդան, ուր աշակերտները ծպտուեցան Հայկական Տարազներով:**
Աշակերտները պատրաստեցին նաև եօթը փետուրներով Հաւկներ, որպէսզի Մեծ Պահքի
եօթը շաբաթներէն իւրաքանչիւրին աւարտին հանեն մէկ փետուրը եւ դիրիւթեամբ գիտնան
թէ քանի՞ շաբաթներ մնացած են: Ապա աշակերտներուն նախաճաշ տրուեցաւ յիշեցնելու
համար իրենց թէ յաջորդ օրը Մեծ Պահքը կը սկսի:



www.sourphagop.org/mashdots

Մաշտոցի Արձագանք

Հայաստանեայց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակօնօրեայ Դպրոցի ամսաթերթ
Ապրիլ 2009 (ԺԶ տարի թիւ 8)



Այս Թիւով՝

Թափուր գերեզման, լեցուն կեանք Էջ 2

Բացատրական բառարան Էջ 3 - 8

Աւագ Երկուշաբթի, Աւագ Երեքշաբթի,
Աւագ Չորեքշաբթի, Անդաստան,
Ծաղկազարդ, Աւագ Հինգշաբթի,
Աւագ Ուրբաթ, Աւագ Շաբաթ, Զատիկ,
Փակեալ խորան, Ծառզարդար

Վերաբաղ Էջ 10-12

Յիսուսի մուտքը Երուսաղէմ,
Յիսուս Քրիստոսի խաչելութիւնը
Յիսուսի թաղումն ու յարութիւնը
Խաղերու բաժին Էջ 13-15

Յիսուս կեանքի հացը
Յիսուս աշխարհի լոյսը
Եզակի Գիրեր

Ո՞րն է ճիշդ պատասխանը: Էջ 16-19

Եկեղեցական բառարան: Էջ 9

Ի՞նչ են Ոտնլուայ, Զարչարանք
Տեառն, Պենտէկոստէ, Պատրիարք, Զար

Ինչպէս Ոգեկոչել Մեծ Եղեռնի

Նահատակներուն Անմահ Յիշատակը
Էջ 20

Ամսուան Համարը

«Պիտի հանեմ ձեզ ձեր գերեզմաններէն. կենդանութեան շունչ պիտի տամ, իմ հոգիս
պիտի տամ ձեզի, եւ ձեզի ձեր երկիրը պիտի վերադարձնեմ:» Եղեկիէլ 37.14

Փոխան Խմբագրական՝

Թափուր գերեզման, լեցուն կեանք

Հասուած Մեծի Տանն Կիլիկիոյ ապա Ամենայն Հայոց Գարեգին Կաթողիկոսի

«Ես յաղեցի աշխարհի...» Յարութիւն և Հայութիւն գիրքն

Քրիստոսի յարութեան հիմնական դասը այս Է- ՃԸՄԱՐՏՈՒԹԻՒՆԸ ՄԻԾ ՊԻԾԻ ՅԱՂԹԱՆԱԿԸ: Վայ անոր որ կը մոռնայ այս աստուածահաստատ իրողութիւնը։ Այս դասը մեր ժողովուրդը սորվեցաւ առաջին իսկ օրէն, Առաքեալներու բերաններէն, Սուրբ Գրիգոր Լուսաւորչի լուսաճաճանչ շրթներէն, Մեսրոպ Մաշտոցի հոգեճառագայթ գիրերէն, չարը խոցող Վարդանի նիզակէն, հայագործ ճարտարապետական կոթողներէն, գունագեղ մագաղաթեայ ձեռագիրներէն, նորարուեստ խաչքարերէն, աղօթամրմունջ ու յաւերժախոս վանքերէն, քրիստոսազգեստ եւ քրիստոնէատիա հայ սուրբերէն ու մահն իրենց արեամբ նուաճող Նահատակներէն ու Մարտիրոսներէն։

Եւ այդ դասը ան շմոցցաւ երբեք հազարամեայ իր պատմութեան ընթացքին, մինչեւ ահաւրագոյն այն օրը երբ իր գոյութիւնը ծանր, մահացու հարցականի տակ դրուեցաւ Համաշխարհային Առաջին Պատերազմի ընթացքին հայութեան դէմ մեր դարաւոր թշնամիին կողմէ փորձուած ցեղասպանութեան հարուածին տակ։ Գերեզման բացուեցաւ իր ոտքերուն առջեւ։ Շատ անհատներ ծառի բունէն ինկող ճիւղերու պէս ինկան այդ համայնակով գերեզմանին մէջ։ Բայց գերեզմանը մնաց միշտ թափուր... որովհետեւ հոգին, համայնական անձնաւրութիւնը, ազգն ու Եկեղեցին մերժեցին իշնել գերեզման։ Քրիստոս ինք դուրս եկած էր գերեզմանէն եւ հոչակած էր անժխտելի իրողութիւնը թէ՝ ճշմարտութիւնը, բարութիւնը, արդարութիւնը, հաւատքը, յոյաը, սէրը չեն կրնար թաղուիլ։ . . .

Մենք գերեզման չեղանք: հակառակ անոր որ մեր ողջ երկիրը մարդիկ ուզեցին գերեզմանի վերածել, մենք մնացինք անգերեզմանենի, որովհետեւ մեր կեանքը այնքան լեցուն էր յարուցեալ Քրիստոսով, որ չէր կարելի զայն պարփակել հողի ընթերքին մէջ։ Գերեզմանը մեզի համար մնաց միշտ թափուր որովհետեւ կեանքը մեզի համար եղաւ միշտ լեցուն։

Եւ այդ դասը այսօր ալ մենք չենք մոռցած։ Թէ՝ մայր հայրենիքի մէջ, թէ՝ սփիւրքի անծայրածիր տարածքին վրայ, մենք կանգ որպէս վկաներ՝ յարութեան ճշմարտութեան։ Մեր մաքառումը վասն լինելութեան, մեր վերածնունդը վասն ստեղծագործութեան, մեր յուսափառ մարտնչումը վասն ապագայի պայծառութեան, շնութեան եւ արդար իրաւունքներու ձեռքբերման ու մեր աստուածատուր պարտաւորութիւններու լաւագոյնն կատարման՝ ահա՝ այս բոլորը խօսուն նշաններն են մեր հաւատքին Քրիստոսի յարութեան եւ անոր ներշնչած զօրութեան վրայ։ Գոհութիւն Աստուծոյ որ իր շնորհին Եկրանործութեամբը հաղորդ ըրա մեզ հոգեկան անկորնչելի արժեքներուն անմահացնող գաղտնի զօրութեան, որ ինքնին կը ճառագայթէ Քրիստոսի յարութեան արեգակէն։ Հայ նոր սերունդի առողջ ընծիւներ կեանքով լեցուն նոր շատրուանումներ յարութեան աղբիւրէն՝ բացուած Հայ կեանքին մէջ։ . . .

Թող մարդիկ մեզ փնտուն մեռելներուն մէջ։ Բայց պատմութիւնը թող ըսէ, ապագան թող վկայէ.

«Զի՞ խնդրեք զկենդանին ընդ մեռեալս. Զէ՞ աստ, այլ յարեալ»

Յարութեան տօնը վերանորոգումի հրաշակերպող հոսանքի մը պէտք է վերածուի մեր ողջ գիտակցութեան մէջ, որպէսզի կարենանք ազգովին ըսել՝, եւ ըսել անկեղծօրէն։

ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ

«Մաշտոցի Արձագանգ»

Հայաստանեայց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակոսիւայ Դպրոցի ամսաթերթ

Հայաստանեայց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակոսիւայ Դպրոցի կամաւոր խմբակը

Վերժին Գիւթաննեան, Թամար Գիգիւեան, Գարու Մանուկեան, Յասմիկ Նաճարեան, Շողիկ Նաճարեան, Յասմիկ Գանաճեան, Շաղիկ Պոյաճեան, Թորոս Պապիկեան

Ապրիլ ամսուան բացատրական տօնացոյց

Ծբթ. 4 Յիշատակ Ղազարոսի Յարութեան

Կիր. 5 Ծաղկազարդ

Բշ. 6 Աւագ Երկուշաբթի Յիշատակ արարչագործութեան

Գշ. 7 Աւագ Երեքշաբթի Յիշատակ տասը կոյսերուն

Դշ. 8 Աւագ Չորեքշաբթի Յիշատակ մատնութեան Տեառն

Եշ. 9 Աւագ Հինգշաբթի Վերջին ընթրիք, ոտնլուայ, խաւարում

Ուր. 10 Աւագ Ուրբաթ, կարգ խաչելութեան եւ թաղման

Ծբթ. 11 Աւագ Շաբաթ, Ծրագալոյց Ս. Զատկի

Կիր. 12 ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ Յիշատակ Յարութեան մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի

Բշ. 13 Յիշատակ Մեռելոց

Ծբթ. 18 Յիշատակ գլխատման Ս. Յովհաննես Մկրտիչի

Կիր. 19 Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ

Կիր. 26 Աշխարհամատրան կամ Կանաչ Կիրակի

Աւագ Երկուշաբթի

Տերեւազարդ բայց անպտուղ թզենիին անիծման ինչպէս նաեւ տաճարը մաքրելու օրն էր: Այս դրուագներուն մասին կը կարդանք հետեւեալ հատուածներուն մէջ.- Մատթէոս 21.12-23 եւ Մարկոս 11.12-19

Աւագ Երեքշաբթի

Այս օրուան մասին երկարօրէն կարելի է կարդալ Մատթէոս 21.23-էն սկսեալ: Աւետարանիչը կը ներկայացնէ Յիսուսի առակներէն մի քանին, ինչպէս երկու որդիներու առակը, չար մշակներուն առակը, հարսանիքի հրաւիրեալներուն առակը: Այս օրուան ընթացքին է նաեւ որ Յիսուս բացատրութիւններ կու տայ հրեաներուն անոնց հարցումներուն շուրջ: Այս ատեն է որ Յիսուս կը փոխանցէ մեծագոյն պատուիրանը «Սիրէ՛ քու Տէր Աստուածդ ամբողջ սրտովդ, ամբողջ հոգիովդ եւ ամբողջ մտքովդ» եւ «Սիրէ՛ ընկերդ քու անձիդ պէս»:

Հայաստանեայց եկեղեցին Աւագ Երեքշաբթի կը յիշէ նաեւ տասը կոյսերու առակը եւ վերջին դատաստանի բացատրութիւնը:



Վերջին ընթրիքի վայրը՝ Վերնատունը

Աւագ Չորեքշաբթի

Այս օրը Բեթանիայի մէջ կին մը թանկարժէք իւղով կ'օծէ Յիսուս, ինչ որ կը խորհրդանշէ Անոր շուտով հասնելիք մահը: Օծման կը յաջորդէ Յուդայի որոշումը Յիսուս մատնելու:

Անդաստան

Հայաստանեայց եկեղեցիէն
Աերս աստուածապաշտութեան
արարողութիւնները բազմաթիւ
բաժիններէ կը բաղկանան: Զատկուայ
շրջանի նուիրուած եկեղեցական
արարողութիւններուն շարքին կայ
ծէս մը որ իւրայատուկ է իր ձեւին եւ
իմաստին մէջ: Այդ Անդաստանն է:

Անդաստանը աշխարհի չորս
ծագերու օրիններգութեան նուիրուած
արարողութիւն մըն է: Ժամանակին ան կը
նուիրուէր արտերու եւ անդաստաններու
պտղաբերութեան համար: Այդ օրերուն,
Անդաստանը կը կատարուէր եկեղեցիէն
դուրս՝ արտերու եւ այգիններու մէջ:
«Անդաստան ելլել» կամ «Անդաստան
օրիննել» կը նշանակէր աշխարհի չորս
կողմերը օրիննել: Արարողութեան
ժամանակ, հոգեւոր դասը խաչով,
խաչվառով եւ Աւետարանով երգելով
կ'օրիննէր արեւելքը եւ այդ կողմ գտնուող
Հայոց հայրապետութիւնը՝ Սուրբ խաչի
եւ Աւետարանի նշանով, յանուն Սուրբ
երրորդութեան: Ապա կ'օրինուէր եւ
պահպանման խնդրանք կը ներկայացուէր
աշխարհի արեւմտեան կողմի համար,
ուր քրիստոնեայ թագաւորութիւններ եւ
ազգեր կային: Դէմքերը դէափ հարաւ
դարձնելով՝ կ'օրինէին հարաւը, այնուղի
գտնուող երկիրները, անդաստանները
եւ տարուան պտղաբերութիւնը: Դէպի
հիւսիս դառնալով կ'օրինէին վերջապէս
հիւսիսային կողմը գտնուող վաճքերը,
անապատները, քաղաքներն ու գիւղերը
եւ անոնց բնակիչները:

Ներկայիս Անդաստանը կը
կատարուի եկեղեցիի ատեանէն Աերս,
այսինքն եկեղեցիին մէջտեղը: Գիրքի
ընթերցումէն ետք, բոլոր Աերկայ
եկեղեցականները շուրջառներով կը
զգեստաւորուին: Հանդիսապետը խաչ ու
գաւազան կ'առնէ ու կը կենայ եկեղեցիին
մէջտեղը: Միւս եկեղեցականները կ'առնեն
խաչ կամ Աւետարան, հանդիսաւոր
օրերուն նաեւ այլ մասունքներ, եւ
կը կենան հանդիսապետին կողքին,
եկեղեցիին մէջտեղ, դէմքերը դարձած դէափ
Արեւելք: Բուրվառակիր սարկաւագը,
մոմակալները եւ միւս սարկաւագները
վառած մոմեր բոնած կը տեղաւորուին
ատեանի եզերքին, եկեղեցականներուն
դիմաց դէմքերը դէափ Արեւմուտք: Իսկ
դպիրները ձեռքերնին մէկական վառած
մոմ՝ կը շարուին բեմին առջեւ, դէմքերը
դէափ Արեւմուտք:

Ծաղկազարդ կամ Յիսուսի յաղթական մուտքը Երուսաղեմ

«Ժողովուրդի մեծ բազմութիւն մը, որ Զատկի տօնի առիթով Երուսաղեմ եկած էր, իմացաւ որ Յիսուս Երուսաղեմ պիտի գայ: Ժողովուրդը մեծ ոգեւորութեամբ պատրաստուեցաւ դիմաւորելու զայն: Յիսուս եւ իր աշակերտները երբ մօտեցան Բեթփագէի եւ Բեթանիայի «գիւղերուն», մօտիկը այն լերան որ Զիթենեաց կը կոչուի, աշակերտներէն երկու հոգի դրկեց՝ անոնց պատուիրելով.»

-Գացէք սա դիմացի գիւղը: Հազիւ մտած՝ հոն կապուած աւանակ մը պիտի գտնէք, որուն վրայ ոչ ոք նստած է տակաւին: Քակեցէք զայն եւ բերէք: Եթէ ունէ մէկը հարցնէ թէ ինչո՞ւ կը քակէք, իրեն ըսէք «Տէրը աէտք ունի անոր»:

Երկու աշակերտները գացին եւ ամէն ինչ գտան այնպէս ինչպէս Յիսուս ըսած էր իրենց՝ աւանակը հոն էր: Եւ մինչ կը քակէին զայն, անոր տէրերը ըսին իրենց.

-Ինչո՞ւ կը քակէք աւանակը:
Անոնք պատասխանեցին.

-Տէրը պէտք ունի անոր:

Եւ զայն բերին Յիսուսի: Ապա իրենց վերարկուները դրին աւանակին վրայ եւ Յիսուսը հեծոցուցին անոր վրայ: Եւ մինչ կը յառաջանար, ժողովուրդը վերարկուները ճամբուն վրայ կը փուէր:

Երբ մօտեցաւ Երուսաղեմի, հոն ուր Զիթենեաց լերան զառիվայրը կը սկսէր, աշակերտները բոլորն ալ սկսան ուրախութեամբ եւ բարձրածայն զԱստուած օրինաբանել՝ իրենց տեսած բոլոր հրաշագործութիւններուն համար, ըսելով.

«Օրինեալ է թագաւորը որ կու գայ Տիրոջ անունով. խաղաղութիւն երկինքի մէջ եւ փառք Բարձրեալին»:

Ծաղկազարդի օրով եկեղեցական հանդիսութիւնները իրենց տօնական ճոխութեան մէջ կը մտնեն ու առ ի պատրաստութիւն Յիսուսի յաղթական մուտքի յիշատակութեան, եկեղեցին ներս, Փակեալ խորանը կը բացուի: Խորանը, որ գոցուած էր Բարեկենդանի յաջորդ օրը:



«Մուտք Երուսաղեմ» Մանրանկար՝ Հեթում
Բ. Թագաւորի Շաշոցէն 1286 Կիլիկիա

Ծաղկազարդի Կիրակի օրուան արարողութիւնը կը յատկանշուի արմաւենիի, ծիթենիի կամ ուուիի ճիւղերու օրինութեամբ, որոնցմէ կը բաժնուի բոլոր ներկայ հաւատացեալներուն որպէսզի ճիւղերը տանին իրենց տունները ու զանոնք պահեն իբր բարիք եւ պաշտպանութիւն ապահովող նշաններ:

Սակայն մանաւանդ յատկանշական ու շեշտուած կարեւորութիւն ունի Ծաղկազարդի թափօրը որուն կը մասնակցին բոլոր մանուկներն ու երեխաները, զարդարուն ու գունաւոր մոմներով:

Աւագ Շաբաթ

Զատիկի կամ Յարութեան տօնը որ այս տարի կը զուգադիակի Ապրիլ 12-ին, նախորդուած է Ցիսուսի կեանքի վերջին շրջանի դրուագները յիշեցնող եկեղեցական հանդիսութիւններու ամբողջ շաբաթով մը: Այդ շաբաթը կը կոչուի ԱԻԱԳ ՇԱԲԱԹ, որ կը նշանակէ ամենէն մեծը, ամենէն բարին ու սուրբը: Այդ շաբթուան իրաքանչիլք օր եւս կը կոչուի աւագ՝ ինչպէս աւագ երկուշաբթի, աւագ հինգշաբթի, աւագ ուրբաթ, եւայն ու Զատիկը կարելի պիտի ըլլար աւագ Կիրակի կոչել եթէ այդպէս սովորութիւն եղած ըլլար:

Թէեւ Աւագ Շաբթուան իրաքանչիլք աւագ օր Քրիստոսի վերջին օրերուն տնօրինութիւններէն մէկուն կամ մի քանին կը զուգադիակի, սակայն այդ աւագ օրերէն ամենէն աւելի խորհրդաւորներն են աւագ Հինգշաբթիէն մինչեւ Յարութեան Կիրակին երկարող օրերը:

Աւագ Հինգշաբթի

Վերջին ընթրիքը, ոտնլուան եւ հաղորդութեան խորհուրդի հաստատման օր:

Հրեական Պասիք տօնի շրջանն էր: Ցիսուս եւ իր աշակերտները եւս կը պատրաստուէին տօնելու: Զգալով անմիջական պատահելիք դժբախտութիւնները, Ցիսուս փափաքեցաւ վերջին ընթրիք մը ունենալ իր աշակերտներուն հետ:

«Քաղաք գացէք, այսինչ մարդուն մօտ, եւ ըսէք անոր. «Վարդապետը կ'ըսէ՛ ժամանակս մօտեցած է. քու տունդ պիտի ուտեմ զատկական ընթրիքը, աշակերտներուն հետ»:...

«Եւ մինչ անոնք կ'ուստէին, Ցիսուս հաց առաւ, օրինեց, կտրեց եւ բաժնեց աշակերտներուն, ըսելով.

- Առէք, կերէք, ասիկա իմ մարմինս է:

Ապա առաւ բաժակը, գոհութիւն յայտնեց Աստուծոյ եւ տուաւ իր աշակերտներուն, ըսելով.

-Բոլորդ խմեցէք ասկէ. ասիկա իմ արիւնս է որով Աստուծոյ հետ նոր ուխտ կը կճրոի եւ որ շատերու համար կը թափուի՝ իրենց մեղքերու թողութեան համար: Բայց նաեւ կ'ըսեմ ձեզի. - Այլեւս այս գինիէն պիտի շխմեմ մինչեւ այն օրը, երբ ձեզի հետ պիտի խմեմ նոր գինին՝ իմ Հօրս արքայութեան մէջ:

Մատթէոս 26.18-29

Այսպէս բանաձեւուած խորհուրդով է որ սկիզբ կ'առնէ Հաղորդութեան խորո հուրդը եկեղեցիներէն ներս: Ցիսուս կը թելառ դրէ իր զոհաբերութեան յիշատակը կատարել գործածելով հացը իբր մարմին զոհաբերուած Ցիսուսի եւ գինին իբրեւ հոսած արիւնը



«Ոտնլուա» 1392 Ցովհաննէս Խիզանցի մարդկութեան համար:

Ցիսուս գիտնալով հանդերձ որ Հայրը ամէն իշխանութիւն տուած է իրեն եւ թէ ինք Աստուծունէ եկած է եւ Աստուծոյ կ'երթայ, ելաւ սեղաննէն, մէկ կողմ դրաւ իր վրայի հագուստը եւ ղենջակ մը առնելով՝ մէջքէն կապեց: Ապա ջուր առնելով՝ լեցուց կոնքին մէջ եւ սկսաւ աշակերտներուն ոտքերը լուալ եւ մէջքին կապած ղենջակով սրբել ...:

Ցիսուս իր աշակերտներուն ոտքերը լուալէ ետք հագաւ իր հագուստները եւ կրկին սեղան բազմեցաւ: Ապա հարցուց.

-Գիտէ՞ք ինչ ըրի ձեզի: Դուք զիս «Վարդապետ» եւ «Տէր» կը կոչէք եւ ճիշդ կ'ըսէք, որովհետեւ իրապէս ալ եմ: Արդ՝ եթէ ես որ Տէր եւ Վարդապետ եմ լուացի ձեր ոտքերը, դուք ալ պարտաւոր էք իրարու ոտքերը լուալ: Ես ձեզի օրինակը տուի, որպէսզի դուք ալ իրարու ընէք այն ինչ որ ես ձեզի ըրի: Լաւ գիտցէք, թէ ծառան իր տիրոջմէ մեծ չէ եւ ոչ ալ դրկուածը՝ զինք որկողէն:

Ցովհաննէս 13.3-16

Աւագ Հինգշաբթիի գիշերային արարողութիւնները կ'աւարտին խաւարումով. յատուկ կերպով խորհրդաւոր այս ժամուն կը հանգուին Եկեղեցին լոյսերը ու վառած կը մնան Յիսուսն ու իր աշակերտները խորհրդանշող 12 մոմեր եւ մեծ մոմ մը: Աւետարանի ընթերցումներուն հետ՝ հետզհետէ կը մարեն 12 մոմերը ու ամենէն վերջը կը մնայ մեծ մոմը միայն...: Յիսուս՝ Առանձին:

Աւագ Ուրբաթ

Այս ամենէն սուրբ օրը Յիսուսի կեանքին վերջին օրուան յիշատակութիւնն է ու կը վերաբերի Անոր Դատապարտութեան, խաչելութեան եւ թաղման դրուագներուն:

Եկեղեցին ներս կը կատարուի խաչելութեան եւ թաղման կարգ որու աւարտին հաւատացեալներ կ'անցնին խորհրդանշական Յիսուսի դագաղին տակէն իբր արտայայտութիւն իրենց սիրոյն ու հաւատքին Փրկիչին հանդէա ու իրենց հետ տուն կը տամին անոր վրայէն ծաղիկ մը իբր օրհնութիւն:

Գուշակած ըլլալով իր վախճանը Յիսուս արդէն իսկ պատուիրած է իր աշակերտները ու իր վերջին խօսքները արտասանած.-

« Թող չխռովին ձեր սիրտերը:
Հաւատացէ՛ք Աստուծոյ, հաւատացէ՛ք
նաեւ ինձի:»

«Ե՞ս եմ ճամբան, ճշմարտութիւնը եւ
կեանքը: Միայն ինձմով կարելի է Հօրս
երթալ:»

«Նոր պատուիրան մը կու տամ ձեզի.-
Սիրեցէ՛ք իրար: Ինչպէս ես ձեզ սիրեցի՝
դուք ալ իրար սիրեցէք:»

«Խաղաղութիւն կը թողում ձեզի. իմ
խաղաղութիւնս է որ կու տամ ձեզի, որ
այս աշխարհի տուած խաղաղութենէն
տարբեր է: Մի՛ խոռվիք ու մի՛ վախճաք:
Ահա կ'երթամ, բայց կրկին պիտի գամ
ձեզի:»

«Ասոնք ըսի ձեզի որպէսզի իմ
ուրախութիւնս ձեր մէջ ըլլայ: Իմ
պատուէրս է որ սիրէք իրար, ինչպէս
ես ձեզ սիրեցի: Մեծագոյն սէրը այն
սէրն է, որով մարդ ինքզինք կը զոհէ
իր բարեկամներուն համար:»



Յիսուսի յարութիւնը

Աւագ Շաբաթ

Աւագ շաբթուան տիսուր ու յուզիչ մթնոլորտը կ'աւարտի աւագ շաբաթ օր: Շրագալոյց է, Սուրբ Յարութեան տօնի նախօրեակ: Եկեղեցին ներս բացառաբար շաբաթ օրով իրիկնային պատարագ կը մատուցուի: Ամենուն ձեռքը մոմեր կը տրուի ու կը հնչեն Շրագալոյցի յատուկ շարականները որոնցմէ է «Լոյս Զուարթ» երգը: Վերջ կը գտնէ երկարատեւ Մեծ Պահքը եւ ընտանիքներ կը համախմբուին խթման իրիկունը ու ըստ սովորութեան ձուկի ընթրիք կ'ընեն:

Հոս նշենք նաեւ թէ խթման գիշերը խումբ խումբ երիտասարդներ կ'աւետեն Քրիստոսի Յարութիւնը երգելով

**Այսօր յարեա՛ւ ի մեռելոց
Փեսայն անմահ եւ երկնաւոր
քեզ աւետի՛ք խընդութեան
հարսն ի յերկրէ եկեղեցի.
օրինեա՛ ի ձայն ցընծութեան
զԱստղուած քո, Սիո՛վն:**

**Այսօր անճառ լոյսն ի լուսոյ
լուսաւորեաց զմանկունըս քո,
լուսաւորեա՛ Երուսաղէմ
քանզի յարեա՛ւ լոյս քո Քրիստոս.
օրինեա՛ ի ձայն ցընծութեան
զԱստղուած քո, Սիո՛վն:**

**Այսօր խաւարն անգիտութեան
հալածեցաւ երեակ լուսովն,
եւ քեզ ծագեաց լոյս գիտութեան
յարուցեալն ի մեռելոց Քրիստոս.
օրինեա՛ ի ձայն ցընծութեան
զԱստղուած քո, Սիո՛վն:**

Գիտէի՞ր . . .

**Զատիկ կը կոչուի մեր մէջ հրէական
Պատեփի տօնը: Եւ որովհետեւ Զատիկի բառը
հրէական այդ բառին բուն թարգմանութիւնը
չէ, կը կարծուի թէ Զատիկը հեթանոսական
շրջանէն մնացած տօն մըն է որ կը
նկատուէր Պատեփին համահաւասար:
Քրիստոնէութեան մէջ Պատեփը վերածուած
է Քրիստոսի Յարութեան տօնին ու
այս փառաւոր տօնը այժմ կը կոչուի
Զատիկ Յարութեան: Փոխաբերական
իմաստով «Զատիկ» կը նշանակէ գառով
մատաղ-կերակուր որ աւանդական
ճաշն էր հրէական Պատեփի տօնին:**

**Փակեալ խորան անունը կը
տրուի մեծ Պահքի առաջին օրուան
ուր խորանին վարագոյրը կը փակուի
ու այդպէս ալ կը մնայ բոլոր պահքի
տեւողութեան: Միակ առիթը ուր
փակեալ խորանը կը բացուի եւ բաց
պատարագ կը մատուցուի Լուսաւորչի
Մուտն ի Վիրապ տօնին առիթն է:**

**Ծառզարդար անուն մըն ալ կայ
որ ժողովուրդը կու տայ Ծաղկազարդի
տօնին: Կը թուի թէ շփոթը հետեւեալ
իրողութենէն յառաջացած է.
Երկար ատեն մեր մէջ նոր տարին
տօնելու աւանդութիւնը կապուած էր
գարնանամուտին, եւ որովհետեւ ծառ
զարդարելը նոր տարուան աւանդութիւն
է, ծառզարդար անունը մնացած է
գարնան զուգադիպող Ծաղկազարդ
տօնը նշելու համար, աննկատ անցնելով
թէ նոր տարին Մարտ ամիսէն Յունուար
փոխադրուած է:**

Եկեղեցական բառարան

Ունկուայ

Ո ն

Քրիստոս իր վերջին ընթրիքին միջոցին իբր ողջոյն հրաժեշտի եւ իբր օրինակ խոնարհութեան եւ իբր նշանակ Ս. Հաղորդութեան խորհուրդին պահանջած սրբութեան ու մաքրութեան՝ իր սեղանակից առաքեալներուն ոտքերը լուաց։ Այս գործողութեան յիշատակութիւնը կը կատարուի Եկեղեցւ մէջ Աւագ Հինգշաբթի օրը։

Հին ժամանակ Եկեղեցւոյ մեծը քահանաներուն ոտքերը լուալէ ետք, անոնք ալ իրենց կարգին բոլոր ժողովուրդին ոտքերը կը լուային.....

Թէեւ Քրիստոս շատ հաւանաբար իր առաքեալներուն երկու ոտքերը լուաց, սական ներկայիս Ունկուայի ընթացքին միայն աչ ոտքը կը լուացուի եւ պարզ կարագով օծում մը կ'աւելցուի։

Վերջին ընթրիքին ընթացքին իւղով օծելու մասին ակնարկութիւն չկայ, սական Աստուածաշունչի տարբեր պարագաներու յիշատակուած ոտքի լուացումին կը յաջորդէ իւղով օծում։

Չարչարանք Տեառն

Չ չ

Իբրեւ յատուկ տնօրինական գործող ութիւն կը յիշատակուի Աւագ Ուրբաթ օրը Մատնութեան ու խաչելութեան հետ։ Չարչարանք անուան տակ կը հասկնանք այն ամէն նախատինքներն ու չարչարանքները, որ Քրիստոսի վրայ գործուեցաւ Գեթսեմանիէն մինչեւ Գողգոթա, եւ յատկապէս Աննայի ու Հերովդէսի ու Պիղատոսի դատարաններուն մէջ։

Պեճուեկոստէ

Այսպէս կը կոչուի այն տօնը որ հրեաները կը տօնէին Զատիկէն 50 օրեր եւոք։ Այս տօնը հաստատուած էր ի յիշատակ Տասնաբանեայ Պատոփրաններուն որ Աստուած Մովսէսի միջոցաւ տուա Սինա լերան վրայ։ Այդ տօնին Երուաղէմի մէջ բազմահազար ժողովուրդ կը հաւաքուէր ոչ միայն հրեաստանէն այլ աշխարհի տարբեր երկիրներէն։ Աստուածային իմաստութեամբ այդ օրը նախասահմանուեցաւ Ս. Հոգեգալուստը, եւ հիմնուեցաւ Քրիստոսի Եկեղեցին՝ որդեգրելով բազմաթիւ ազգեր։

Պատրիարք

Հայրապէտ բարին յունարէն հոմանիշը։ Մեր Եկեղեցւոյ մէջ աւանդաբար այս անունը կը կրեն Երուաղէմի եւ Կոստանդնուպոլսոյ հայոց աթոռակալ առաջնորդները որոնք կ'ենթարկուին Ամենայն Հայոց հայրապէտութեան։

Զահ

Զ զ

Բազմաթիւ ճիւղերով աշտանակները շահեր կը կոչուին որոնք պատրաստուած են որեւէ տեղ դրուելու համար եւ պատուանդան ունին։ Այժմ շահ կը կոչուին Եկեղեցիներու առաստաղէն կամ կամարի երկաթներէն կախուած աշտանակները, որոնք նաեւ տաճարը կը զարդարեն։

Զահերը ընդհանրապէս մեծ կլորէ մը կը կազմուին որուն վրայ բազմաթիւ լոյսեր յարմարցուած կ'ըլլան։ Այդ կլորը կը յատկանշէ երկինքի հաստատութիւնը, իսկ լոյսերը՝ աստղերը ինչպէս նաեւ արդարներու եւ անթիւ հրեշտակներու մշտալոյս պաճառութիւնը երկնքի մէջ, որոնց բարեխօսութեամբ մենք կը լուսաւորուինք եւ կ'ուրախանանք Եկեղեցւոյ մէջ։

Վերաբաղ

Յիսուսի մուտքը Երուսաղէմ

Երուսաղէմէն դէպի արեւելք կը բարձրանայ ձիթենեաց լեռը: Լեռան ստորոտին կը գտնուի Բեթանիա գիւղը: Յիսուս եւ իր աշակերտները քանի մը օր այս գիւղին մէջ ապրեցան:


Որոշ ժամանակ ետք ԱՅ իր աշակերտնետուն հետ ճամբայ ելաւ երթալու դէպի Երուսաղէմ որպէսզի մասնակցի զատկի տօնին: Աշակերտները կ'ենթադրէին նաև թէ ան կը հաստատէ Իր թագաւորութիւնը: Շատ մարդիկ Իրեն կը հետեւէին դէպի Երուսաղէմ:

Բէթանիայէն ելեւէն ետք ըստ Յիսուսի պատուէրին աշակերտները աւանակ մը բերին եւ Յիսուս Իր ճամբան շարունակեց աւանակով: Երուսաղէմի պարիսպին մօս հաւաքուած մարդիկ ուրախութեամբ եւ ցնծութեամբ դիմաւորեցին Յիսուսը: Անոնք ձիթէնիի եւ արմաւենիի ճիւղեր կը փոխին անոր ճանապարհին: Երբ Յիսուս Երուսաղէմ մտաւ մարդիկ սկսան հարցնել անոր մասին:

- ԱՅ Յիսուս մարգարէն է, Նազարէթ քաղաքէն, կը պատախանէին զինք ճանչցողները:

Շատերը սկսան պատմել Անոր գործերուն եւ կատարած հրաշբներուն մասին: Մտնելով քաղաք Յիսուս գնաց տաճար ուր ան բժշկեց կոյր եւ հաշմանդամ մարդոց: Երեկոյեան ան վերադարձաւ Բեթանիա:

Ցաջորդ օրը Յիսուս կրկին գնաց Երուսաղէմ եւ մտաւ տաճար: Տաճարին մէջ ան տեսաւ մարդիկ որոնք առեւտուր կ'ընէին: Զայրացած Յիսուս վոնտեց անոնց ըսելով որ տաճարը աղօթքի տուն է եւ ոչ թէ վաճառատուն:



ԺԳ. Դարու մանրանկար
«Մուտքը Երուսաղէմ»



Երուսաղէմի Սուրբ Յակոբեանց
Հայկական Եկեղեցւոյ Գալիթը



Երուսաղէմ քաղաքի մուտքը մեր օրերուն

Յիսուս Քրիստոսի Խաչելութիւնը

Մատնութեան բացայալտումը

Ոտնլուայէն ետք, երբ Յիսուս ու իր աշակերտները նստան սեղանին շուրջ եւ սկսան ընթրել, Յիսուս ըսաւ՝

– Ձեզմէ մէկը զիս պիտի մատնէ:

Աշակերտներէն իւրաքանչիւրը սկսաւ մտածել թէ որուն մասին է խօսքը: Յովհաննէս առաքեալը որ Քրիստոսի սիրելի աշակերտն էր եւ Յիսուսի մօտը նստած էր հարցուց թէ ո՞վ էր մատնիչը:


– Ան, որուն ես կուտամ այս պատառը, պատասխանեց Յիսուս եւ պատառը Յուդային տուաւ:

Յութան շփոթած առաւ պատառը եւ դուրս գնաց:

Ընթրիքը աւարտելէն յետոյ, Յիսուս իր աշակերտներուն հետ գնաց ձիթենեաց լերան լանջին գտնուող Գեթսեմանի պարտէզ՝ աղօթելու:

Յիսուսի մատնութիւնը

Վերնատունէն դուրս գալով Յուդան գնաց քահանայապետերուն մօտ: Ան ստացաւ խոստացուած երեսուն արծաթ դրամը եւ զինուորներու ու սպասարոններու խումբի մը հետ գնաց դէպի Գեթսեմանի պարտէզը: Քահանայապետերն ու փարիսեցիները զինուած սուրով եւ մահակմերով հետեւեցան անոնց: Յուդան համաձայներ էր անոնց հետ թէ Յիսուսը այն է որուն ինք կը համբուրէ: Մօտենալով Յիսուսի՝ Յուդան ողջունեց անոր եւ համբուրեց Յիսուսի ձերբակալեցին ու տարին:



Խորհրդաւոր Ընթրիք



Յուդայի Համբուրյուը

Յիսուսի Թաղումն ու Յարութիւնը

Յիսուսի թաղումը

Յիսուսի խաչելովթեան օրը քահանայապետերը գացին Պոնտացի Պիղատոսի մօտը, որպէսզի խաչուածներուն խաչէն իշեցնելու հրաման ստանան: Շաբաթ օրը տօնական օրը ըլլալով, անոնք չէին ուզեր որ այդ օրը խաչի վրայ մարդ մնար: Պիղատոս զինուորներ ուղարկեց Գողգոթա: Անոնք վերադարձան եւ յայտնեցին որ Յիսուս արդէն մահացեր է:

Ատկէ եւոք Պիղատոսի մօտ եկաւ Յովսէփ Արիմաթիացի անունով հարուստ ու անուանի մարդ մը: Յովսէփը Յիսուսի հետեւողներէն էր բայց կը խուսափէր այդ մասին խօսիլ: Պիղատոս թոյլ տուաւ Յովսէփին Յիսուսին մարմինը խաչէն իշեցնել:

Խաչելովթեան վայրէն ոչ շատ հեռու պարտէզ մը կար ուր գտնուող ժայռին մէջ Յովսէփ նախօրոք գերեզման փորեր էր: Յիսուսի մարմինը դրին այդ տեղ եւ քառայրի մուտքը փակեցին մեծ քարով:


Նոյն օրը քահանայապետերն ու փարիսեցիները գացին Պիղատոսի մօտ եւ խնդրեցին Յիսուսի գերեզմանին մօտ պահակներ դնել որպէսզի Քրիստոսի աշակերտները անոր մարմինը չտանին ու չըսեն թէ մեռելներէն յարութիւն առաւ: Արտօնութիւն ստանալէ եւոք քահանայապետները գերեզմանին վրայ պահակներ դրին:

Յիսուսի յարութիւնը

Յիսուսի մահուան երրորդ օրը՝ գիշերը, ուժեղ երկրաշարժ եղաւ: Հրեշտակ մը երկինքէն իշաւ ու քառայրի մուտքին առջեւ դրուած քարը գլորեց: Յիսուս Քրիստոս յարութիւն առաւ ու դուրս եկաւ քառայրէն: Գերեզմանը յսկող զինուորները վախէն իրենց ուշքը կորսնցուցին:

Լուսաբացին, Յակոբոս առաքեալի մայր Մարիամը եւ մի քանի կիներ եկան այն այգին ուր Յիսուսի գերեզմանն էր, որպէսզի խունկով եւ անուշահոտ իւղերով օծեն անոր մարմինը: Մօտենալով՝ կիները զարմացած տեսան, որ քարայրին առջեւ դրուած քարը գլորուած է, իսկ գերեզմանը պարապ է: Վախցած կիները շտապեցին Քրիստոսի աշակերտներուն յայտնելու իրենց տեսած հրաշքին մասին: Աշակերտները շատ ուրախացան՝ իմանալով որ իրենց սիրելի ուսուցիչը յարութիւն առած է:

Նոր կտակարանի համաձայն՝ Յիսուս յարութիւն առնելէ յետոյ, քառասուն օր շրջեցաւ երկրի վրայ, այն շրջանին ան մի քանի անգամ երեւցաւ աշակերտներուն:



Խաչէն իշեցուիլը



Հրեշտակը կ'աւետէ Յիսուսի յարութիւնը

Յիսուս կեանքի հացը
Յովհաննէս 6:25-59


Յիսուս ըսաւ անոնց՝

- Ես եմ կեանքի հացը: Ան որ ինծի կուգայ բնաւ պիտի չանօթենալ եւ ան որ ինծի կը հաւատայ երթեք պիտի չծառաւնայ: Յովհաննէս 6:35

Ժողովուրդը միայն բառացի իմաստը կը հասկնար այս խօսքին, կ'ուզէր գիտնալ թէ Յիսուս ի՞նչ հրաշք պիտի գործէր որ իրենք Անոր հաւատան եւ կ'ըսէին «Տէ՛ր, միշտ տուր մեզի այդ հացը»:

Ամբողջացոր համարը պակսող բառերը գտնելով վարի վանդակին մէջ: Յովհաննէս 6:51

----- է,
----- : Հացը
----- է,
----- :




յ	մ	տ	ն	ւ	տ	է	ա	ն	ա
ա	ա	ա	ւ	ի	ի	ի	պ	ր	շ
ւ	ր	մ	ն	ա	շ	ա	ր	պ	իւ
ի	մ	կ	ե	ց	ա	ց	ի	է	ա
տ	ի	ե	ն	է	ծ	ը	տ	ս	ր
ե	ն	ա	ա	ն	ն	ն	ի	զ	ի
ա	ս	ն	յ	մ	ր	վ	պ	ի	ը
ն	է	ք	ն	ի	կ	ր	ե	մ	ե
կ	ե	ն	դ	ա	ն	ի	ա	յ	ս

Յիսուս աշխարհի լոյսը
Յովհաննէս 8:12-20

Պակսող բառերը գտիր նկարին մէջ եւ ամբողջացոր ոսկեհամարը: Յովհաննէս 8:12
 Յիսուս դարձաւ ժողովուրդին, ըսելով՝

Եմ _____ : Ով որ _____ կը _____ մէջ պիտի
 _____, այլ պիտի _____ այն լուսը որ _____ :



Պահքի օրերուն յիշէ՝

- Հաւ է ունեցածդ բաժնել ուրիշներու հետ
- Ցանախ ալօթել
- Ամէն օր Աստուծոյ խօսքը լսելով եւ հաւատալով դուն
 կը ստանաս կեանքի հացը:

Առաջնորդէ փոքրիկները դէախ Յիսուս ականջի
 ճամբով:



Ո՞րն է ճիշդ պատասխանը Մարտ ամսուան պատասխանները

Մանկապարտեզի անկիւն

Զատիկի, Երուսաղեմ, Յիսուս, արմաւենի, Ովսաննա՛, Տիրոջ, Սուրբ, Աւանակի

Նախակրթարան Ա. Բ. Գ. անկիւն

1. գ. Քառասուն Մանկունք Սեբաստիոյ
2. ա. Արամին եւ Եւային Դրախտէն
3. արտաքսուիլը
3. ա. Անառակին
4. Ս. Ներսէս Շնորհալի
5. գ. 24
6. Ս. Յովհաննէս Որոտնեցի
7. Ս. Յովհաննէս Օձնեցի
8. Ս. Գրիգոր Տաթեւացի
9. մարդիկ, նոյնը
10. Շողի կաթիլ

Նախակրթարան Դ. Ե. Զ. անկիւն

1. ա. Երուսաղեմի, բ. Օձնեցի, գ. Որոտնեցի, դ. Տաթեւացի
2. բ. Անառակին, գ. Դատաւորին, ե. Գալստեան
3. գ. Ղուկաս

4. գ. Սիմենիք

5. ա. Վայոց Զոր

6. ա. Աղօթել բ. Պահք բոնել գ. Բարիք գործել

7. Ծաղկազարդ

8. Արարատ

9. Սեբաստիա

10. Ս. Ներսէս Շնորհալի

Երկրորդականի անկիւն

1. դ. Ս. Գրիգոր Տաթեւացի
2. գ. Ս. Յովհաննէս Օձնեցի
3. ա. Տնտեսին բ. Գալստեան դ. Ծաղկազարդ ե. Ս. Զատիկ
4. Ս. Յովհաննէս Որոտնեցիի
5. դ. Չորեքշաբթի
6. ա. Աղօթել բ. Պահք բոնել գ. Բարիք գործել
7. Բուն Բարեկենդան
8. 18
9. բ. աղին վրայ եւ օրինուած աղը կը տրուի կենդանիին ճաշակելու
10. Հաւատացին

Եզակի գիրեր

Հայերէն գիրերով Sudoku

զ	զ	ո	թ	ա	թ	զ	ե	ե
թ	ա	ե	զ	դ	ե	թ	թ	զ
թ	թ	ե	ե	գ	ե	ա	ո	զ
զ	զ	ա	ե	թ	ո	թ	թ	ե
դ	թ	թ	ե	թ	դ	թ	ե	ե
ե	թ	թ	ե	թ	զ	ե	զ	ա
ե	ե	թ	թ	թ	զ	զ	ե	ո
ա	թ	զ	դ	ե	թ	ե	թ	թ
ե	ե	զ	թ	զ	թ	ո	ա	ե

Նախորդ «Եզակի գիրեր» ուն լուծումը

Ամբողջացուր քառակուսիները գործածելով ա, թ, գ, դ, ե, զ, ե, թ, թ գիրերը պայմանաւ որ միայն մէկ անգամ գործածես իւրաքանչիւր գիր իւրաքանչիւր՝

- հորիզոնական գիծի վրայ,
- ուղղահայեաց գիծի վրայ եւ
- ինեակ քառակուսիի մէջ

		ե	թ			է	զ	
	զ				թ			դ
թ	թ			զ			է	ե
է	գ		ե			ա		թ
		ա	թ		դ	դ		
դ	թ			դ	դ	է		
դ	թ			դ	դ	զ	գ	ա
թ	ա			դ	դ	զ	գ	ա
թ				դ	դ	է	ե	է

Ո՞րն է ճիշդ պատասխանը
Մանկապարտէզի անկիւն



Ամբողջացո՞ւր ըստ Մատթէոս 28: 1-10 ի

Կիրակին, երկրաշարժ, հրեշտակը, քարը, փնտուքը,
 յարութիւն, աշակերտներուն, Գալիլիա, տեսնեք

Շաբաթ երեկոյէն ետք, երբ ----- կը բացուէր, Մարիամ
 Մագդաղենացին եւ միւս Մարիամը գերեզմանը տեսնելու եկան:
 Յանկարծ զօրաւոր ----- մը եղաւ եւ Աստուծոյ -----
 երկինքէն իշնելով՝ գլորեց գերեզմանի մուտքին դրուած -----
 ու նստաւ անոր վրայ: Հրեշտակը կիներուն ըսաւ. «Դուք մ'ի
 վախնաք. գիտեմ որ խաչուած Յիսուսը կը -----: Հոս չէ,
 որովհետեւ ----- առաւ, ինչպէս ըսած էր: Եկէք եւ
 տեսէ՞ք այն տեղը ուր դրուած էր: Անմիջապէս գացէք եւ ըսէ՞ք
 իր -----՝թէ յարութիւն առաւ: Անիկա ձեզմէ առաջ
 ----- կը հասնի եւ հոն պիտի ----- զինք. ահա ըսի
 ձեզի:»

**Ո՞րն է ճիշդ պատասխանը
Նախակրթարան Ա. Բ. եւ Գ. դասարաններու անկիւն**

Անուն: _____

1. Ցիսուս իր աշակերտներուն ոտքերը լուալով ինչի՞ դաս մը տուաւ անոնց:
 - ա. համբերութեան
 - բ. մաքրութեան
 - գ. խոնարհութեան
 - դ. ծովլութեան
2. Վերջին ընթրիքին Ցիսուս ի՞նչ հաստատեց:
 - ա. Սուրբ հաղորդութիւնը
 - բ. Սուրբ Սահմակը
 - գ. Սուրբ Կեանքը
 - դ. Սուրբ պսակը
3. Ո՞վ Ցիսուսը ուրացաւ 3 անգամ:
 - ա. Յակոբ
 - բ. Պետրոս
 - գ. Պողոս
 - դ. Յուդա
4. Ցիսուս իր ձերբակալութենէն ճիշդ առաջ ի՞նչ կ'ընէր
 - ա. կ'ուտէր
 - բ. կը խմէր
 - գ. կ'աղօթէր
 - դ. կ'աշխատէր
5. Ամբողջացո՞ւր
Ե՞ս եմ
Եւ կեանքը: Ան որ ինծի կը , թէպէտեւ
մեռնի՝ պիտի :

Ցովի. 11.25 :

6. Այս տարի Ապրիլ 19ը ի՞նչ կը կոչուի:
 - ա. Նոր Կիրակի
 - բ. Բ. Ծաղկազարդ
 - գ. Կանաչ Կիրակի
 - դ. Կարմիր Կիրակի
7. Որո՞նք էին իմաստուն կոյսերը:
 - ա. Անոնք որոնք լապտեր առին:
 - բ. Անոնք որոնք կանուխ գացին
 - գ. Անոնք որոնք լապտեր եւ պահեստի ձեթ առին
 - դ. Անոնք որոնք փեսան դիմաւորելու չգացին
8. Վերջին ընթրիքը շաբթուան ո՞ր օրը տեղի ունեցաւ:
 - ա. Աւագ Հինգշաբթի
 - բ. Աւագ Ուրբաթ
 - գ. Աւագ Շաբաթ
 - դ. Աւագ Կիրակի
9. Ոտնլուան շաբթուան ո՞ր օրը տեղի ունեցաւ:
 - ա. Աւագ Հինգշաբթի
 - բ. Աւագ Ուրբաթ
 - գ. Աւագ Շաբաթ
 - դ. Աւագ Կիրակի
10. Ո՞ր օրը եկեղեցւոյ արարողութեան ընթացքին Ցիսուսի գերեզմանին տակէն կ'անցնինք եւ մեխակ կու տան:
 - ա. Աւագ Հինգշաբթի
 - բ. Աւագ Ուրբաթ
 - գ. Աւագ Շաբաթ
 - դ. Աւագ Կիրակի

Ո՞րն է ճիշդ պատասխանը
Նախակրթարան Դ. Ե. Եւ Զ. դասարաններու անկիւն

ԱՇԽԱՑ: _____

1.- Ի՞նչ կը կոչուի Զատկուան յաջորդող
Կիրակին:

2.- Գրէ՛ Աւագ շաբթուան օրերուն
յիշատակը:

ա.- Աւագ Չորեքշաբթի՝ Յիշատակ

բ.- Աւագ Հինգշաբթի՝ Յիշատակ

3.- Գրէ՛ Աւագ շաբթուան օրերուն
յիշատակը:

ա.- Աւագ Ուրբաթ՝ Յիշատակ

բ.- Աւագ Շաբաթ՝
----- Ս. Զատկի

4.- Գրէ՛ Աւագ շաբթուան օրերուն
յիշատակը:

ա.- Աւագ Երկուշաբթի՝ Յիշատակ

բ.- Աւագ Երեքշաբթի՝ Յիշատակ

5.- Քանի՞ հատ էին իմաստուն
կոյսերը:

ա.- 5

բ.- 10

գ.- 7

դ.- 3

6. Ամբողջացո՞ւ Քրիստոսի խօսքերը
ըստ Մատթեոս 26.26-27:

ա. Յիսուս հաց առաւ, օրինեց,
կտրեց եւ բաժնեց աշակերտներուն,
ըսելով.

- Առեք, կերեք, ասիկա իմ
----- է:

բ. Ապա առաւ բաժակը, գոհութիւն
յայտնեց Աստուծոյ եւ տուաւ
աշակերտներուն, ըսելով.

- Բոլորդ խմեցէք ասկէ. ասիկա իմ
----- է:

7. ա. Յիսուս իր յարութենէն
քանի՞ օր տակաւին երեւցաւ իր
աշակերտներուն մինչեւ իր երկինք
համբառնալը:

բ. Այս տարի Ե՞րբ է Համբարձումը
-----շաբթի, Մայիս ---:

8. Հոգեգալուստը կը յաջորդէ
Համբարձումին:

ա. Շաբթուան ո՞ր օրը Հոգեգալուստ
կըլլայ: -----

բ. Այս տարի Ե՞րբ է Հոգեգալուստը:
Մայիս ---:

9. Այս տարի Հայոց
Ցեղասպանութեան քանի՞երորդ
յիշատակն է:

10. Այս տարի ո՞ր Կիրակի օրը
Կանաչ Կիրակի կը կոչուի:
Ապրիլ -----

**Ո՞րն է ճիշդ պատասխանը
Երկրորդականի անկիւն**

Անուն: _____

**1- Ի՞նչ կը կոչուի Ս. Զատկուան
յաջորդող 3 կիրակիները:**

ա.- ----- Կիրակի
թ.- ----- Կիրակի
գ.- ----- Կիրակի

**2- ըստ Գրիգոր Տաթեւացիին
հաւկիթը խորհրդանշէ աշխարհը՝
հետեւեալ ձեւով:**

ա. Կեղեւը՝ -----
թ. Մաշկը՝ -----
գ. Ծ ե ր մ կ ո ւ ց ը՝

դ. Դեղնուցը՝ -----

**3-Կարմիր գոյնով ներկուած
հաւկիթը կը նշանակէ թէ՝**

4-14 Հարցումներուն համար.

**Հետեւեալ դէպքերը Աւագ
շաբթուան ընթացքին ո՞ր օրը
տեղի ունեցան:**

**4-Յիսուս մաքրագործեց Տաճարը
աւագ օրը:**

5-Այրին որ տաճարին մէջ իր

ունեցած երկու լուման տուաւ աւագ
----- օրը:

**6-Յիսուս լացաւ Երուսաղէմի վրայ
աւագ օրը:**

**7-Յիսուս պատմեց տասը կոյսերուն
առակը աւագ օրը:**

**8-Յուդա յանձն առաւ Յիսուսը
մատնել աւագ օրը:**

**9-Զատկական ընթրիքը տեղի
ունեցաւ աւագ օրը:**

**10-Աշակերտներուն ոտքերու
լուացումը տեղի ունեցաւ աւագ
օրը:**

**11-Պետրոսի ուրացումը տեղի
ունեցաւ աւագ օրը:**

**12-Յիսուս աղօթեց Գեթսեմանիի
պարտէզին մէջ աւագ օրը:**

**13-Յիսուս խաչուեցաւ աւագ
օրը:**

**14-Երկինքը խաւարեցաւ երեք ժամ
աւագ օրը:**

**15-Կիրակի օրերը Քրիստոսի
յարութենէն առաջ կը կոչուէին՝
----- :**



Ապրիլ 24, 1915 - 2009

Ոգեկոչենք Մեծ Եղեռնի Նահատակներուն
անմահ յիշատակը նաեւ՝

- Ապրելով Հայադրոշմ կեանք մը,
- Վառ պահելով Հայաստանեայց եկեղեցւոյ
տօներն ու ազգային աւանդութիւնները,
- Լսելով, մտիկ ընելով ու երգելով մեր
Հայանուագ շարականներն ու երգերը,
- Ամուր կառչած մնալով մեր Հայավայել բարի
բարքերուն ու սովորութիւններուն,
- Կարդալով ու կեանքի վերածելով մեր
Հայագրեալ Աստուածաշունչը
- Եւ մանաւանդ՝ ՍիրԵլով Հայը

Ամբողջ տարուան ընթացքին։

«Պիտի հանեմ ձեզ ձեր գերեզմաններէն։
կենդանութեան շունչ պիտի տամ, իմ հոգիս
պիտի տամ ձեզի, եւ ձեզի ձեր երկիրը պիտի
վերադարձնեմ։» Եզեկիէլ 37.14

www.sourphagop.org/mashdots

Մաշտոնի Արձագանք

Հայաստանեաց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակօնորեայ Դպրոցի ամսաթերթ

www.sourphagop.org/mashdots

Մայիս 2009 (ԺԶ տարի թիւ 9)

Այս Թիւով՝

Հոգեգալուստը՝ Այսօր Էջ 2

Բացատրական բառարան Էջ 3-5

Կարմիր Կիրակի, Երեւումն Սուրբ Խաչի, Յիսուսի Համբարձումը,
Հոգեգալուստ

Մայրերգ, Մայրերու օրուան
առթիւ Էջ 6

Մայիս 1918 (կարճ պատմական) Էջ 7

Եկեղեցական բառարան: Էջ 8

Ի՞նչ են Ռեհիան, Սադուկեցի,
Տիեզերական ժողովներ,

Ո՞վ է Վարդան Այգենկցի
Վերաբաղ Էջ 10-11

Համբարձման տօնը
Տօնակատարութիւնները

Ժ ո ղ ո վ ո դ ա կ ա ն
աւանդութիւնները

Խաղերու բաժին Էջ 12-15

Ի ծնէ կոյրին բժշկութիւնը
Հինգ հազարին կերակրումը
Յիսուսն է բարի հովիւը
Եղակի Գիրեր

Ո՞րն է ճիշդ պատասխանը:
Էջ 16-19

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ Էջ 20



Ամսուան Համարը

«Բայց երբ Սուրբ Հոգին իշնէ ձեր
վրայ, զօրութեամբ պիտի լեցուիք եւ
իմ վկաններս պիտի ըլլաք՝ Երուսաղէմի,
ամբողջ Հրէաստանի եւ Սամարիայի
մէջ, եւ մինչեւ աշխարհի ծայրամասները:»
Առաքեալներու Գործերը 1.8

Խմբագրական՝

Հոգեգալուստը՝ Այսօր

Քրիստոսի Եկեղեցին հիմնուեցաւ Հոգեգալուստի օրը։ Այդ օրն էր որ «քոլոր հաւատացեալները միասնաբար մեկտեղուած էին։ Յանկարծ սաստիկ հովի մը սուլոցին պէս ձայն մը հնչեց երկինքէն եւ լեցուց ամբողջ տունը։ Յետոյ անոնք տեսան հրեղէն լեզուներ, որոնք տարածուեցան եւ հանգչեցան իրաքանչիրին վրայ։ Բոլոր ներկաները Սուրբ Հոգիով լեցուեցան։»

Եկեղեցին՝ Աստուծոյ ժողովուրդին հաւաքոյթն է։
Եկեղեցին՝ Աստուծոյ տունն է։ Իմաստութեան՝ Քրիստոսի կողմէ շինուած տունը։

Եկեղեցին՝ ճշմարտութեան սիւնն է ու հաստատութիւնը։
Եկեղեցին՝ պատկերն է Երկնային իրականութիւններուն։
Եկեղեցին՝ հարսն է Երկնաւոր փեսային։

* * *

Եկեղեցին՝ մենք ենք, մեր մկրտութեան պահէն սկսեալ, մեր քրիստոնեալ կոչուելով։

Որպէս Եկեղեցի՝ մենք կանչուած ենք Աստուծոյ ըլլալու համար, որովհետեւ իր անսահման սիրով ու ներողամտութեամբ, Աստուած մեզ ընտրած է իր զաւակները ըլլալու իր Եկեղեցիին մէջ։

Որպէս Եկեղեցի՝ մենք տաճար ենք Աստուծոյ համար։

Որպէս Եկեղեցի՝ մենք մասն ենք Քրիստոսի մարմնին։ Մենք անդամներ ենք այդ մարմնին եւ մեր ամբողջութիւնը կը գտնենք միայն Քրիստոսի մէջ։

Որպէս Եկեղեցի՝ մենք ընտանիք ենք Աստուծոյ։ Մենք գիտենք թէ Եկեղեցւոյ սուրբ Աւագանին մեր ծնունդով ու կնունքով կը պատկանինք Քրիստոսի։ մենք «Անոր մարմնին անդամներն ենք, Անոր միսէն ու ոսկորէն»։ Արենակից, ազգակից ու ընտանիք ենք Քրիստոսի։ Ահա թէ ինչո՞ւ Առաքեալը կը յիշեցն մեզի։ «Այլեւ Աստուծոյ համար օտար չէք դուք, ոչ ալ պանդուխտ, այլ համաքաղաքացի էք սուրբերուն եւ Աստուծոյ ընտանիքին անդամ»։

* * *

Թող այս Հոգեգալուստի օրը, մեզի յիշեցնէ մեր կոչումը։ մարդկային կեանքի բարձր, գեղեցիկ եւ գերազանց կոչումին։

Թող այս Հոգեգալուստի օրը, մենք յիշենք թէ Սուրբ Հոգին է որ բնակութիւն հաստատած է մեր մարմիններուն մէջ։

**Թող այս Հոգեգալուստի օրը, մենք
Պատրաստ ըլլանք Աստուծոյ կոչին
Ունկնդիր ըլլանք Տիրոջ ձայնին եւ
Ընդառաջենք Տիրոջ գործին։**

«Մաշտոցի Արձագանգ»

Հայաստանեայց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակոսեայ Դպրոցի ամսաթերթ

Հայաստանեայց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակոսեայ Դպրոցի կամաւոր խմբակը

Վերժին Գիւղթանեան, Թամար Գիգիրեան, Գարու Մանուկեան, Յասմիկ Նաճարեան,
Շողիկ Նաճարեան, Յասմիկ Գանաճեան, Շաղիկ Պոյաճեան, Թորոս Պապիկեան

Մայիս ամսուան բացատրական տօնացոյց

- Կիր. 3 Կարմիր Կիրակի
- Կիր. 10 Տօն երեւման Սուլք Խաչին
- Եշ. 21 Տօն Համբարձման Քրիստոսի
- Կիր. 24 Բ. Շաղկազարդ
- Կիր. 31 Տօն Ս. Հոգեգալստեան

Կարմիր Կիրակի

Այսպէս կը կոչուի յինանց չորրորդ Կիրակին, որ Զատկէն 22 օրեր ետքը կու գայ եւ Զատկին պէս 35 օր շարժականութիւն ունի: Այս անունը բնաւ եկեղեցական ծագում կամ նշանակութիւն չունի, այլ Կանաչ Կիրակի անունին նման գարնանային եղանակէն առնուած ժողովրդական կոչում մըն է, որովհետեւ դաշտերը կանաչնալէն ետքը նախ եւ առաջ կարմիր կակաչներով կը զարդարուին:

Երեւումն Սուլք Խաչի

Հայաստանեաց եկեղեցւոյ տօներէն անոնք որոնք սերտօրէն առընչուած են Սուլք Խաչին եւ եկեղեցիին հետ, կը կոչուին Տէրունի տօներ: Տէրունի տօներուն մէջէն Ս. Խաչին վերաբերող բազմաթիւ տօներ կան, ինչպէս Խաչվերացը, Գիւտ Խաչը, Վարագայ Սուլք Խաչը եւ այս ամսուայ ընթացքին տօնուող Ս. Խաչի երեւման տօնը: Այս խաչի տօներէն իրաքանչիւրը առիթ է հաւատացեալներուն համար անդրադառնալու խաչի սրբազան իմաստին ու հաղորդուելու անոր հետ իբր գոհաբերութեան եւ Յիսուսի կեանքին խորհրդանիշ:

Համբարձումէն 11 օրեր առաջ, որ այս տարի կը հանդիպի Մայիսի 10-րդ օրը, Հայաստանեաց եկեղեցին կը յիշատակէ Ս. Խաչի երեւման դրուագը, տեղի ունեցած 351 թուին, այն տարիներուն երբ Կիւրեղ Եպիսկոպոս Երուսաղէմի պատրիարք էր: Այդ տարի, Հոգեգալստեան առտուն ժամը 3-ին, ահաւոր մեծ ութեամբ լուսաւոր խաչ մը երեւցաւ երկինքին վրայ, մէկ ծայրը Գողգոթայի եւ միւս ծայրը Զիթենեաց լերան վրայ եւ շատ ժամեր տեւելով՝ տեսնուեցաւ Երուսաղէմի բոլոր բնակիչներէն որոնք գղջումով եւ բարեպաշտութեամբ սկսան եկեղեցիներ վագել, հոն փառք ու գոհունակութիւն յայտնելու համար Աստուծոյ: Այս հրաշալի երեւոյթը անմոռանալի եւ անճախընթաց դէպք մը ըլլալուն համար, այդ թուականէն ի վեր կը մնայ յիշատակութեան արժանի տօն: Հայ եկեղեցին զայն կը տօնէ Զատիկիը հաշուելով, հինգերորդ կիրակին ու խաչի երեւման տօնը Զատիկին կապուած ըլլալուն համար կը նկատուի շարժական տօն եւ ունի 35 օրուայ շարժականութիւն:

Ինչպէս Երուսաղէմի ժողովուրդը 351 թուականին խաչի հրաշալի տեսիլին առջ եւ ուղղուեցաւ եկեղեցի փառաբանութեան եւ պաշտամունքի, նոյնպէս ալ մինչեւ այսօր, սովորութիւն կը մնայ այս տօնին առթիւ եկեղեցի երթալ եւ փառք տալ Աստուծոյ:

Յիսուսի Համբարձումը

«Ապա տարաւ զանոնք մինչեւ Բեթանիա
եւ ձեռքերը վեր բարձրացնելով՝ օրինեց զանոնք։
Եւ մինչ կ'օրինէր, բաժնուեցաւ անոնցմէ, դէպի
երկինք բարձրանալով։ Անոնք երկրապագեցին
Յիսուսի եւ մեծ ուրախութեամբ վերադարձան
Երուսաղէմ։ Ամէն օր տաճարին մէջ էին
գովելով ու օրինաբանելով զԱստուած։»

Ահա թէ ինչ ձեւով կը պատմոի Յիսուսի
համբարձման դրուգը Ղուկասի աւետարանի
վերջին տողերուն մէջ։

Հ ա մ բ ա ր ձ ո ւ մ կ ը ն շ ա ն ա կ է «բարձրացում»։ Համբարձումը Յիսուսի յարութիւն առած ու փառաւորուած մարմնով երկինք բարձրանալու եւ Հայր Աստուծոյ աջ կողմը բազմելու յիշատակման տօնն է, որ կը զուգադիախ Սուլր Յարութեան կամ Զատիկէն քառասուն օր վերջ, Հինգշաբթի օրով։ Հայաստանեաց Եկեղեցւոյ եւ հայ ժողովուրդի կողմէ ամենէն աւելի ուրախ տօներէն մէկը կը նկատուի այս որովհետեւ անով Յիսուս անգամ մը եւս կը հաստատէր յաւիտենական կեանքի գոյութիւնը ու կը համբարնար, կը բարձրանար երկնաւոր հօր մօտ բարեխօսելու մարդկութեան համար։

Յ ա ր ո ւ թ ե ն է ն ե տ ք , Յ ի ս ո ւ ս քառասուն օրերու ընթացքին կը յայտնուի Իր աշակերտներուն, վերատին կը հաստատէ Իր յարութիւն առած ըլլալը ու կը խօսի անոնց երկնքի արքայութեան մասին ու կ'ուսուցանէ թէ ինչպէս պէտք է քարոզեն Աւետարանը։ Քառասուներորդ օրը Տէրը իր աշակերտներուն հետ կը բարձրանայ, անգամ մը եւս, Զիթենեաց լերը ու կը յայտնէ անոնց թէ «Երբ Սուլր Հոգին իշնէ ձեր վրայ, զօրութեամբ պիտի լեցուիք եւ իմ վկաներս պիտի ըլլաք, Երուսաղէմի, Հրէաստանի եւ Սամարիային մէջ, եւ մինչեւ աշխարհի ծայրամասերը»։ Երբ ան այս խօսքերը Կ'արտասանէր, աշակերտները ապշարիր կը նային թէ ինչպէս Յիսուս երկինք կը բարձրանայ մինչեւ որ ամպերը կը ծածկեն զինք աշակերտներու տեսողութենէն։

Համբարձման օրով Քրիստոսի տուած այս պատուիրանին համաձայն է որ անոր առաքեալներէն երկուքը՝ Թադէոսն ու Բարթողիմէոսը կու գան Հայաստան քարոզելու եւ հոն հիմնելու մեր Առաքելական Սուլր Եկեղեցին։



**«Համբարձում»
Մանրանկար 1287-ի Կիլիկիոյ
«Ակներ» պատկերազարդուած
Աւետարանէն**

Հոգեգալուստ

Կամ Սուրբ Հոգիի գալստեան տօն

«Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ հայրս ձեզի պիտի դրկէ իմ անունովս, անիկա ձեզի ամէն ինչ պիտի սորվեցնէ եւ յիշեցնէ ինչ որ ես ձեզի ըսի:»

Այսպէս կը խոստանար Քրիստոս իր աշակերտներուն վերջին ընթրիքի ընթացքին: Ըստ Առաքեալներու գործերը գիրքին, այս «գալուստը» իրականացած է Քրիստոսի յարութենէն յիսուն օր վերջ: Նշա՞նը. «Բոլոր ներկաները Սուրբ Հոգիով լեզուեցան եւ սկսան տարբեր լեզուներով խօսիլ, ինչպէս որ Հոգին խօսիլ կու տար:»

Հոգեգալստեան տօնը կը զուգադիպի հրեաներուն Պեճտեկոստէ տօնին հետ, որ յունարէնով կը նշանակէ «յիսուն օր»: Իրապէս ալ հրեաները, իրե՛նք եւս, Սուրբ Զատիկէն յիսուն օր վերջ տասնաբանեայ օրէնքներու ստացման առթիւ յատուկ յիշատակութեան օր ունին՝ Պեճտեկոստէն:

Հոգեգալստեան ամենէն աւելի իրայատուկ դէպքը լեզուափոխութիւնն է, կամ Քրիստոսի աշակերտներուն տարբեր տարբեր լեզուներ խօսելու կարողութիւնը: Աւետարանը այսպիսի լեզուափոխութեան երկու դրուագներ կը պարունակէ:

Առաջինը Հին Կտակարանին մէջ երբ Բաբելոնի աշտարակի շինութեան ընթացքին գործաւորներու լեզուները կը խառնուին ու անոնք այլեւս զիրար չեն հասկնար: Երկրորդ դրուագը Նոր Կտակարանին մէջ յիշատակուող, երբ մարդիկ կը սկսին տարբեր տարբեր լեզուներ խօսիլ բայց բոլորն ալ կը վկայեն Աստուծոյ մեծագործութիւններուն մասին:



«Հոգեգալուստ»
Մանրանկար 13-րդ դարի կէսին
Կիլիկիոյ մէջ ընդօրինակուած
«Սմբատ Սպարապետի
Աւետարան» էն

Մայրերգ՝ Մայրերու օրուան առթիւ, 10 Մայիս 2009

Տէր իմ Աստուած, ով անհուն Հայր Երկնաւոր, մեր վերջին օրը, մեր հուսկ ժամուն, յախտենական բաժանման պահուն գոնէ, մեր մայրիկը մեր մօս ղրկէ, որ մեր ցաւերը ցնդին, որ մեր խաչը խաղաղի, ու մանաւանդ, նամանաւանդ մեր վատահակ, վատափառ վախը չքանայ խորախաւար զնտանէն ու ցեխանալէն՝ Եւ Մահի մեղմանայ, մեղրանայ մեր մօրկանը թեւերուն մէջ թեթեւցած ու փոխանցումը վերածուի մոգական մեղեղիի, նուագարաններով գուարթնոց։ Ու մահանանք մեր պարտաւորիչ պարտութեան մէջ, նման քաջի։

Առաքեա՛ մեզ՝ մայրիկը մեր, ով Դատաւոր արդարներու եւ մեղաւորաց, պարտասածներու եւ պարտեալներու, սպաննուածներու եւ սպառածներու, տեսակ-տեսակ տառապեալներու։

Մեր մայրիկին յանձնէ մեզ. ան է, որ մեզ բերաւ աշխարհ, ան թո՛ղ տանի մեզ աշխարհէն յախտենապէս, մեզ ծրարած, ծածկած լուութեան մէջ ու խորհուրդի։

Նշան Պէշիկթաշլեան

Մեր բոլոր բանատեղծները ամենէն քնքոյց եւ սրտաթով բառերը վերապահած են մայրերուն։ Մայրութիւնը այնքան նուիրական արժէք մը եղաւ հայ ժողովուրդին համար որ մայր բառը դարձաւ բնորոշիչ բառը հայոց ամենէն նուիրական սրբութիւններուն.-

- Մայր եկեղեցի, Մայր աթոռ, Մայր տաճար.
- Մայր Հայաստան, Մայր Հայրենիք, Մայրաքաղաք.
- Մայրենի լեզու.
- Մայր Արաք.

Դուք ձեր կեանքով, նուիրումով, զոհողութեան գերազանց արտայալտութեամբ ամենէն մեծ դաստիարակներն էք հայ ժողովուրդի զաւակներուն։ Զեր դասագիրքը ձեր սէրն է, ձեր գորիչը՝ ձեր ժափիտը...»

Արեգակի լոյսին պէս թող այդ ժափիտը միշտ ծագի հայ մանուկներու աչքերուն մէջ, երբ անոնց աչքերը բացուին աշխարհի լոյսին։

Գարեգին Բ. Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիոյ

5-րդ պատուիրանը

Պատո՛ւէ հայրդ ու մայրդ, որպէսզի կեանքը երկար ըլլայ այն երկրին վրայ, որ ես՝ Տէրը, քու Աստուածդ, քեզի կու տամ։

Մայիս 1918

(կարճ պատմական)

Բոլորս ալ գիտենք թէ Մայիս ամիսը հայ ժողովուրդին համար յիշատակման ամիս է Հայաստանի առաջին հանրապետութեան հիմնադրութեան, որ տեղի ունեցաւ 28 Մայիս 1918-ին: Ահա կարճ եւ պարզացուած ձեւով պատմական տուեալները որոնց շնորհիւ Հայաստանը անկախ հանրապետութիւն դարձաւ:

1917 թուականին վերջ կը գտնէր Ռուսական հզօր կայսրութիւնը: Կովկասեան երկիրներէն Վրաստանն ու Աւրաբէջանը օգտուելով այս տապալումէն իրենք զիրենք կը հոչակեն իբր անկախ պետութիւն: Թուրքերը, Ռուսական կայսրութեան ոչնչացման մէջ կը տեսնեն յարմար առիթ շարունակելու համար 1915 թուականին սկսած հայ ժողովուրդի ոչնչացման իրենց արշաւանքը: Անոնք, անցնելով Կարսէն կը հասնին Երեւանի սահմանները ու կը պատրաստուին գրաւել նախ մայրաքաղաքը, ապա արեւելեան Հայաստանը ամբողջութեամբ:

Հայ ժողովուրդը կը կազմակերպուի անմիջապէս: Պահը ճակատագրական է որովհետեւ հայերուն համար գոյատեւելու կամ բնաջնջուելու կացութիւն մը ստեղծուած էր: Դեկավարութիւնը պահ մը կը մտածէ Երեւանը պարագել եւ հեռանալ սակայն ժողովուրդը կ'որոշէ Երեւանի մէջ գոյատեւել: Բանակ մը կը կազմուի, բաղկացած 40,000 երիտասարդներէ, կիներէ, տարեցներէ եւ հոգեւորականներէ: Հայկական եւ թրքական բանակները կը հանդիպին Սարդարապատի ու Բաշ Աբարանի մէջ 22-26 Մայիս 1918-ին: Հերոսամարտէն յաղթական դուրս կու գան հայերը աննկարագրելի քաջութեան շնորհիւ:

Ու այսպէս է որ 28 Մայիս 1918-ին կը հիմնուի Հայաստանի առաջին Հանրապետութիւնը:



Գիտէի՞ր թէ

- Հայաստանի Հանրապետութեան Զինանշանին կերոնը Արարատ լերն է որուն վրայ կը հանգչի Նոյեան Տապանը:
- Հայերէնը Հայաստանի պաշտօնական լեզու հոչակուեցաւ Դեկտեմբեր 1919-ին:
- 1918-1920 Անկախ Հայաստանի վերջին դաշնագիրը՝ Սեւրի Դաշնագիրը, ստորագրուեցաւ 10 Օգոստոս 1920-ին:

Ռեհան

Ծանօթ բոյս մը անուշահոտ տերեւներով,
տեսակ մը փոքր ու տեսակ մը մեծկակ տերեւներով,
որ յատկապէս կը գործածուի Խաչվերացի
երեկոյին խաչափայտը զարդարելու:

Սադուկեցիներ

Խսրայէլի կրօնա-քաղաքական
խմբակցութիւններէն մէկը՝ գլխաւորապէս
քահանաներէն բաղկացած: Հիմնուած է Ք.Ա.
Բ. դարուն:

Սադուկեցիները կողմնակից էին անկախ
պետականութիւն ունենալու, թէեւ դէմ չէին
Հռոմէացիներու կողմէ կառավարուելու: Անոնք
Սուրբ Գիրքերէն կ'ընդունէին միայն Մովսէսի
գրած Հնգամատեանը: Չէին ընդուներ բանաւոր
աւանդութիւնները: Կը ժխտէին համընդհանուր
յարութեան, հոգիի անմահութեան և յախտեական
կեանքի ուսուցումը, ինչպէս նաև հրեշտակներու
գոյութիւնը:

Սադուկեցիները շատ հարցերով կը
հակադրուէին Փարիսեցիներուն եւ կը ծաղրէին անոնց
թօնինդրութիւններն ու ծխակատարութիւնները: Սակայն անոնք միացան Յիսուսը խաչի մահուան
դատապարտելու մէջ: Սադուկեցիները գործօն
մասնակցութիւն ունեցան նաև Առաքեալներուն դէմ
սանձազերծուած հալածանքներուն:

Վարդան Այգեկցի

Հայ ականաւոր առակաբան-քարոզիչ
որ ծներ է Աստրեստամի հայաբնակ Մարաթա
գիւղին մէջ: Նախնական կրթութիւնը իր
ծննդավայրին մէջ ստանալէ ետք, կ'ուսանի
Սեւ լեռներու Արքակադին վանքին մէջ,
ուր անոր կը շնորհուի Վարդապետի
աստիճան: Այնուհետեւ որպէս արդիւնք
տարբեր պատճառներով հալածումի,
1208 ին հարկադրուած կը հեռանայ իր

Եկեղեցական բառարան

Սո

Խսրայէլի կրօնա-քաղաքական
խմբակցութիւններէն մէկը՝ գլխաւորապէս
քահանաներէն բաղկացած: Հիմնուած է Ք.Ա.
Բ. դարուն:

Սադուկեցիները կողմնակից էին անկախ
պետականութիւն ունենալու, թէեւ դէմ չէին
Հռոմէացիներու կողմէ կառավարուելու: Անոնք
Սուրբ Գիրքերէն կ'ընդունէին միայն Մովսէսի
գրած Հնգամատեանը: Չէին ընդուներ բանաւոր
աւանդութիւնները: Կը ժխտէին համընդհանուր
յարութեան, հոգիի անմահութեան և յախտեական
կեանքի ուսուցումը, ինչպէս նաև հրեշտակներու
գոյութիւնը:

Սադուկեցիները շատ հարցերով կը
հակադրուէին Փարիսեցիներուն եւ կը ծաղրէին անոնց
թօնինդրութիւններն ու ծխակատարութիւնները: Սակայն անոնք միացան Յիսուսը խաչի մահուան
դատապարտելու մէջ: Սադուկեցիները գործօն
մասնակցութիւն ունեցան նաև Առաքեալներուն դէմ
սանձազերծուած հալածանքներուն:

Վկ

Հայ ականաւոր առակաբան-քարոզիչ
որ ծներ է Աստրեստամի հայաբնակ Մարաթա
գիւղին մէջ: Նախնական կրթութիւնը իր
ծննդավայրին մէջ ստանալէ ետք, կ'ուսանի
Սեւ լեռներու Արքակադին վանքին մէջ,
ուր անոր կը շնորհուի Վարդապետի
աստիճան: Այնուհետեւ որպէս արդիւնք
տարբեր պատճառներով հալածումի,
1208 ին հարկադրուած կը հեռանայ իր

հայրենի վայրերէն եւ 2 տարի թափառելէ ետք
կը հաստատուի Այգեկ վանքին մէջ:

Այգեկցիներ ունինք ճառեր, խրատական
նամակներ, ինչպէս նաև «Աղուսագիրք»
ժողովածուն, որուն շնորհիւ ան իրաւամբ
կը համարուի հայ գրականութեան մէջ նոր
տեսակի՝ առակաւոր ճառերու սկզբնաւորողը:

Տիեզերական Ժողովներ

Եկեղեցական ժողովներու շարքին իրենց
կարեւորութեամբ կ'առանձնանան տիեզերեկան
կոչուող ժողովները, որոնց մասնակցեր են
տիեզերական կամ ընդհանրական Եկեղեցւոյ
Շերկայացուցիչները:

Հայ Եկեղեցին կ'ընդունի միայն
առաջին 3 ՏԺ ները, որոնց որոշումները
լուծեցին քրիստոնէական դաւանութեան
ամենամիմնական հարցերը: Ասոնք են Նիկիոյ (325),
Կոստանդնուպոլոսյ (381), Եփեսոսի (431) ժողովները:

Ա. ՏԺ - ը գումարուեցաւ
Արիոսականութեան առիթով: Ան մերժեց
Արիոսի քարոզութիւնը թէ՝ Յիսուս Քրիստոս
Հօր Աստուծոյ գոյութենէն չէր, այլ
ստեղծուած արարած մըն էր: Այս ժողովին
էր որ խմբագրուեցաւ Հաւատամբը:

Բ. ՏԺ - ը գումարուեցաւ
Կոստանդնուպոլոսյ Մակեդոն Պատրիարքին Ս.
Հոգիին անձնաւորութիւնն ու Աստուծութիւնը
մերժելուն պատճառով:

Գ. ՏԺ - ը գումարուեցաւ
Նեստորականութեան աղանդին դէմ, որ Յիսուսի
մէջ երկու բնութիւն եւ երկու դէմք, եւ հաստատեց
Կիւրեղ Աղեքսանդրիացի տեսակետը թէ «Մէկ
է մարմնացած Բանի բնութիւնը»:

Հայ Եկեղեցին, որդեգրելով այս երեք
տիեզերական ժողովներու դաւանութիւնը,
հաւատարիմ մնաց անոնց եւ մերժեց Քաղկեդոնի
(451) չորրորդ Տիեզերական ժողովը՝ անհամոզիչ
համարելով անոր «Մէկ Անձ եւ երկու բնութիւն»
քրիստոսաբանական բանաձեւը:

Հայ Մայրը

Մովսէս Մէլմարեան

Ոչ լեզուն եւ ոչ ալ գրիշը կարող են ճշգրիտ հարազատութեամբ արտալայտել զօրութիւնը, գեղեցկութիւնն ու ազնուականութիւնը մայր բառին եւ մայրական սիրոյն:

Զաւկի մը մօրմէն ստացած գուրգուրանքին առընթեր, ստացած առողջ դաստիարակութիւնն է, որ հիմը կը դնէ ապագայ երջանիկ ու տիպար անձնաւորութեան: Վասնզի, մօր սիրոց զաւկին դասարանն է:

Դպրոցներ եւ զանազան կրթական հաստատութիւններ երբեք լիակատար կրթութիւն չեն կրնար տալ, ու օրինակելի զաւակներ չեն կրնար պատրաստել, որքան ընտանեկան յարկը: Ընտանիքն ստացուած կրթութեան շնորհիւ է որ դպրոցը հետագային պիտի կրնայ աւելի հաստատուն հիմերու վրայ դնել մանուկին դաստիարակութիւնը:

Ընտանեկան կրթութիւնը առաւելաբար եւ բնականաբար կը ծանրանայ մօրը վրայ ու մայրն է տունին հոգեկան, բարոյական մինչեւ իսկ նիւթական բարձրացման գլխաւոր ազդակը:

Ամենէն ծանր պատասխանատութիւնը մայր ըլլալն է: Ընդհանրապէս իգական սեռի իրաքանչիւր ներկայացուցիչ բնախօսական իմաստով որդեծնութեան, հետեւաբար մայր ըլլալու յատկութիւնը ունի: Սակայն քիչերն են, որոնք բառին իսկական առումով իրենց զաւակներուն մայր կը դառնան:

Հայ մայրերը այդ քիչերէն են եւ պէտք է ըլլան տարբեր այլ ազգերու պատկանող Մայրերէն: Իրաքանչիւր հայ մայր ազգապահպանման հաստատուն սիւներէն մին է, որովհետեւ, դարերէ ի վեր մենք գոյատեւած ու ապրած ենք շնորհիւ մեր մայրերուն, որոնք սիրոյ, զոհողութեան եւ տառապանքի հանդուրժողութեամբ պահած են զմեզ հայ:

Զմեզ ծովելու եւ կրօնափոխելու ամենէն ազդեցիկ միջոցներն անգամ կը մնան անզօր այնքան ժամանակ որ կ'ունենանք մեր նախնեաց նման տիպար ու զոհաբերող Հայ մայրեր, որոնք մեզի կ'ուսուցանեն եւ կը դաստիարակեն հայկական առաքինութիւններով, որ մեր հայապահպանման միակ զէնքն է:

Համբարձման տօնը

Համբարձումն եկաւ ծաղկունքը ալվան
 Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
 Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
 Վիճակ հանելու աշխոյժ երգերով:
 Յովհաննէս Թումանեանի «Անոյշ»-էն



Ի՞նչ տօն կը նկարագրուի վերի բառեակին մէջ:

Համբարձում բառը ծագեր է հին հայերէնի՝ գրաբարի համբառնալ բառէն: Ան կը նշանակէ վեր բարձրանել, վեր ելլել:

Խաչելութենէն ետք յարութիւն առնելով՝ Ցիսուս Քրիստոս երկրի վրայ մնաց քառասուն օր եւս: Այդ ընթացքին հանդիպելով առաքեալներուն՝ պատուիրեց անոնց երթալ Զիթենեաց լեռը: Այս լեռան վրայ Ցիսուս օրինեց առաքեալներուն, պատուիրեց քարոզել ու տարածել քրիստոնէութիւնը: Այնուհետեւ ան բարձրացաւ երկինք:

Երկրէն երկինք Ցիսուսի այս փոխադրուիլը նոր կտակարանի մէջ կ'անուանուի համբարձում:

Համբարձման տօնը հայոց եկեղեցւոյ շարժական տօներէն է: Եկեղեցին այդ կը կատարէ զատկի կիրակին յաջորդող քառասուներորդ օրը:

Տօնակատարութիւնները

Համբարձման տօնին նախորդող գիշերը ժողովուրդը կ'անուանէ Համբրաձման գիշեր: Այդ գիշեր աղջիկները ծաղիկներ կը հաւաքեն եւ եօթ աղբիւրներէ ջուր կը լեցնեն մէկ ամանի մէջ: Հաւաքուած ծաղիկներով փունջ կը կապեն եւ անով կը ծածկեն սափորի բերանը: Գիտերը սափորը կը դնեն դուրս, բաց երկնքի տակ, որ ան ծածկուի համբարձման ծոլով:

Առաւոտեան աղջիկները տարբեր բանաստեղծական քառեակներ կը գրեն եւ կը դնեն այս սափորին մէջ: Վերջապէս հերթով կը հանեն գրուած երգերը այն հաւատքով, թէ անոնց մէջ ինչ գրուած է այդ կ'իրականանայ: Ահա այդ պատճառով այս երգերը կը կոչուին վիճակի երգեր: Այսինքն, իբրեւ թէ երգերուն մէջ գրուածը վիճակուած ըլլայ զանոնք հանող աղջիկներուն:

Երջանիկ ապագայի յոյսով վիճակ ձգելու այս գեղեցիկ սովորութիւնը ժողովուրդին մէջ յայտնի է «Զան Գյուլում» անունով:

Դե հանի՛ր աղջի
 Վիճակն ի բարին
 Երգերով գովենք
 Էն իգիթ եարին

կամ

Եկաւ համբարձում
 Ծաղկով զարդարուած,
 Մեր բաղտին հարցում.
 Ո՞վ է մեզ գրուած:




Համբարձման տօնը

Աւանդութիւնները

Հստ ժողովրդական աւանդութեան՝ համբարձման գիշերը բոլոր ծաղիկներն ու բոյսերը կը սկսին իրար հետ զրուցել եւ ըսել, թէ իրենք ինչ ցաւ կրնան բուժել, կամ իրենց արմատներուն մօս ինչ գանձ կայ պահուած: Ահա այս պատճառով մարդիկ այդ գիշեր կը փորձեն հասկնալ ծաղիկներու լեզուն որպէսզի իմանան անոնց գաղտնիքները: Համբարձման գիշերուայ մասին հայոց մեծ բանաստեղծը գրեր է՝

Համբարձման գիշեր, էն դիւթիչ գիշեր
Կայ հրաշալի երշանիկ վարկեան
Բացւում են ոսկի երկնքի դռներ,
Ներքեւ պապանձում, լուսմ ամէն բան,
Ու Աստուածային անհաս խորհրդով
Լեցւում բովանդակ անոր սուրբ գթով:

Յովհաննէս Թումանեանի «Անոյշ»-էն



**Ի ծնէ կոյրին բժշկութիւնը
Յովհաննէս 9:1-41**

Ցիսուս բժշկեց ի ծնէ կոյրը եւ հարցուց անոր՝

- Դուն կը հաւատա՞ս Աստուծոյ Որդիին

Գիրերու կարգը ճշդէ եւ տես թէ ինչ լսաւ մարդը: Յովհաննէս 9:38

- - - - - , - - - , - - - - - :
- կը մաւատին ԷրՏ սրւա նա և ացպերկեգր ւսիխոՅ

Կենդանիներու անունները զանց առ վարի տախտակէն ապա գրէ նախադասութիւնը:

1 2 3 4 5 6 7

8 9 10 11 12 :

1	Յ	ի	ս	ն	ւ	ս	գ	ա	ն	ն	ն	ւ	կ
2	ա	ր	ա	գ	ի	ւ	ւ	ե	ն	վ	ա	գ	ր
3	թ	ի	թ	ե	ն	ն	ի	կ	ի	ր	փ	ի	դ
4	ա	2	ա	կ	ե	ր	տ	ն	ե	ր	ն	ւ	ն
5	ը	ն	ձ	ն	ւ	դ	տ	ի	ե	տ	ն	ր	դ
6	կ'	ա	ն	ց	ն	է	ր	մ	ր	չ	ի	ւ	ն
7	ա	ն	ի	ւ	ծ	կ	ն	վ	տ	ե	ս	ա	ւ
8-9	ի	2	ե	ր	ա	մ	ծ	ն	է	մ	ն	ւ	կ
10	ն	ւ	դ	տ	կ	ն	յ	ր	ն	չ	իս	ա	ր
11	չ	ն	ր	ի	իս	ն	զ	մ	ա	ր	դ	ձ	ի
12	մ	ը	յ	ն	վ	ա	զ	գ	ե	տ	ս	ձ	ի

Հինգ հազարին կերակրումը
Յովհաննէս 6:1-13

Յիսուս կերակրեց մեծ բազմութիւն մը միայն գարիի հինգ հացով եւ երկու ձուկով։ Աւելցած կտորներն ալ տասներկու սակառ լեցուցին։ Աստուած միշտ հրաշքներ կը գործէ երբ մենք վստահինք եւ հաւատանք իրեն։

Լուծէ հետեւեալները եւ գտիր բազմութեան թիւը։

1- Բազմապատկէ ձուկերուն թիւը X գարիի հացերու թիւով

2- Պատասխան =

3- Բազմապատկէ թիւ 2 պատասխանը X աւելցած սակառներու թիւով

4- Պատասխան =

5- Գումարէ ձուկերու թիւը + գարիի հացերու թիւը

6- Պատասխան =

7- Բազմապատկէ թիւ 4 X թիւ 6 պատասխանները

8- Պատասխան =

9- Բաժնէ սակառներու թիւը երկութով

10- Պատասխան =

11- Բազմապատկէ թիւ 8
X թիւ 10 պատասխանները

12- Պատասխան =

13- Թիւ 12 պատասխանէն հանէ 40










14- Քանի՞ հոգի կերակրեց Յիսուս

15- Պատասխան =



Յիսուսն է բարի հովիլը

Կարդա՞ համարները: Պակսող բառերը գտիր ոչխարներուն վրայէն եւ ընդօրինակէ ճիշդ տեղերը:



Ո՞րն է ճիշդ պատասխանը Ապրիլ ամսուան պատասխանները

Մանկապարտեզի անկիւն

- Կիրակին, երկրաշարժ, հրեշտակը, քարը, փառուեք, յարութիւն, աշակերտներուն,
Գալիլիա, տեսնեք
Նախակրթարան Ա. Բ. Գ. անկիւն
1. գ. Խոնարհութեան
 2. ա. Ս. Հաղորդութիւնը
 3. բ. Պետրոս
 4. գ. Կ'աղօթեք
 5. յարութիւնը, հաւատայ, ապրի
 6. ա. Նոր Կիրակի
 7. գ. անոնք որոնք լապտեր եւ պահեստի ձեր առին
 8. ա. աւագ Հինգշաբթի
 9. ա. աւագ Հինգշաբթի
 10. բ. աւագ Ուրբաթ

Նախակրթարան Դ. Ե. Զ. անկիւն

1. Նոր Կիրակի
2. ա. Մատնութեան Տեառն, բ. Վերջին հնորիք, ուտնլուայ, խաւարում
3. ա. Թաղման բ. Ճրագալուց
4. ա. Արարշագործութեան բ. Տասը

կոչսերուն

5. ա. 5
6. մարմինս, արիւնս
7. 40, բ. Հինգշաբթի 21
8. Կիրակի, 31
9. 94 րդ
10. 26

Երկրորդականի անկիւն

1. ա. Նոր բ. Կանաչ գ. Կարմիր
2. ա. Երկինքը բ. Օդը գ. Ծովը դ. Ցամաքը
3. Յիսուս Քրիստոս Խաչին վրայ իր արեամբ ամբողջ աշխարհի փրկագինը վճարեց
4. Երկուշաբթի, 5. Երեքշաբթի,
6. Կիրակի 7. Երեքշաբթի
8. Չորեքշաբթի 9. Հինգշաբթի,
10. Հինգշաբթի 11. Հինգշաբթի
12. Հինգշաբթի 13. Ուրբաթ
14. Ուրբաթ 15. Մէկշաբթի

Եզակի գիրեր Հայերէն գիրերով Sudoku

գ	դ	ե	բ	ա	է	զ	թ	ը
ա	զ	է	ը	թ	ե	գ	դ	բ
թ	թ	թ	դ	գ	գ	ա	է	ե
է	գ	զ	ե	թ	ա	դ	թ	թ
թ	ե	ա	թ	գ	դ	է	թ	գ
գ	թ	թ	թ	թ	գ	ա	ա	գ
թ	գ	թ	գ	գ	ե	զ	ա	ա
ե	ա	գ	գ	դ	թ	թ	ե	է
զ	է	թ	ա	ե	թ	թ	դ	դ


զ	թ	է	դ	ա	դ	թ	զ
	է	ե		զ	թ		
զ		գ	դ	թ	թ	դ	
է		ա				ե	զ
գ		ա	ա	ե	դ		զ
	թ	դ		թ	է	զ	
զ		թ	դ	թ	դ	զ	
ե	զ	թ	թ	զ	թ	դ	դ

Նախորդ «Եզակի գիրեր» ուն լուծումը

Ամբողջացուր քառակուսիները գործածելով ա, թ, գ, դ, ե, զ, է, թ, թ գիրերը պայմանաւ որ միայն մէկ անգամ գործածես իւրաքանչիւր գիր իւրաքանչիւր՝

- հորիզոնական գիծի վրայ,
- ուղղահայեաց գիծի վրայ եւ
- ինեակ քառակուսիի մէջ

Ո՞րն է ճիշդ պատասխանը
Մանկապարտէզի անկիւն



Ամբողջացո՞ւր Ղուկաս 24: 50-53

Բեթանիա, օրինեց, բաժնուեցաւ, երկինք, երկրպագեցին,
 Երուսաղէմ, զԱստուած
 Յիսուսի համբարձումը այս տարի Մայիս -- ին է:

Ապա տարաւ զանոնք մինչեւ ----- եւ ձեռքերը
 Վեր բարձրացնելով ----- զանոնք: Եւ
 մինչ կ'օրինէր, ----- անոնցմէ, դէպի
 ----- բարձրանալով:

Անոնք ----- Յիսուսի եւ մեծ ուրախութեամբ
 Վերադարձան ----- : Ամէն օր
 տաճարին մէջ էին՝ գովելով ու օրինաբանելով
 ----- :

**Ո՞րն է ճիշդ պատասխանը
Նախակրթարան Ա. Բ. եւ Գ. դասարաններու անկիւն**

Անուն: _____

1. Ցիսուս իր յարութենէն քանի՞ օր ետք երկինք բարձրացաւ:

- ա. Ութ
- բ. Քառասուն
- գ. Երեք
- դ. Ցիսուն

2. Ցիսուսի երկինք բարձրանալը ի՞նչ կը կոչուի:

3. Ցիսուս ո՞ր լերան վրայէն համբարձաւ:

- ա. Զիթեմեաց
- բ. Արարատ
- գ. Արագած
- դ. Սինա

4. Ի՞նչ կը կոչուի Համբարձումէն 10 օր ետք եկող Կիրակին:

5. Ամբողջացո՞ւր 5-րդ պատուիրանը
«Պատո՞ւէ հայրդ ու -----,
որպէսզի կեանքդ ----- ըլլայ այն
երկրին վրայ, որ ես՝ Տէրը, քու
Աստուածդ, ----- կու տամ»:

6. Այս տարի ո՞ր Կիրակին Մայրերու օր է:

Մայիս --

7. Ի՞նչ է Ցիսուսի առաքեալին անունը որ «Մ» գիրով կը սկսի:

Մ-----

8. Ի՞նչ են Ցիսուսի երկու առաքեալներուն անունները որոնք «Թ» գիրով կը սկսին:

Թ-----

Թ-----

9. Ցիսուս հինգ հազարը կերակրեց:

- ա. Հինգ հացով եւ հինգ ձուկով
- բ. Հինգ հացով եւ երկու ձուկով
- գ. Երկու հացով եւ հինգ ձուկով
- դ. Երկու հացով եւ երկու ձուկով

10. Ո՞վ է բարի Հովհիւլ:

Ո՞րն է ճիշդ պատասխանը
Նախակրթարան Դ. Ե. Եւ Զ. դասարաններու անկիւն

Անուն: _____

6. - Ամբողջացո՞ւր հետեւեալները.

1. Ի՞նչ նմանութիւն կայ Բաբելոնի
Աշտարակի շինութեան եւ
Հոգեգալուստին միջեւ:

- ա. Մայր Ե-----
- բ. Մայր Ա----
- գ. Մայր Տ-----
- դ. Մայր Հ-----
- ե. Մայրա-----
- զ. Մայր Ա----
- է. Մայրենի Լ----
- ը. Մայր Ա----

2. Ի՞նչ կը կոչուի Համբարձումին
յաջորդող Կիրակին:
 ա.- Կրկնազատիկ
 բ.- Հոգեգալուստ
 գ.- Երկրորդ Ծաղկազարդ
 դ.- Տօն երեւման Ս. Խաչի

**7.- Ո՞վ է Միսիթարիչը զոր Յիսուս
խոստացաւ ղրկել իր Համբարձումէն
ետք:**

3. Յիսուսի յարութենէն քանի՞ օր
ետք Պետեկոստէ կը կոչուի:

- ա. Հինգ
- բ. Յիսուն
- գ. Քառասուն
- դ. Երեք

4. Յիսուսի յարութենէն քանի՞ օր ետք
Հոգեգալուստը կը տօնենք:

- ա. Հինգ
- բ. Յիսուն
- գ. Քառասուն
- դ. Երեք

**8. Ո՞ւր կը կարդանք Հոգեգալուստին
մասին:**

- ա.- Մատթէոսի Աւետարան
- բ.- Մարկոսի Աւետարան
- գ.- Յովհաննէսի Աւետարան
- դ.- Առաքեալներուն Գործերը

5. Յիսուսի Համբարձումը շաբթուան
ո՞ր օրը կը տօնենք::

**9. Ո՞վ է այն Հայ առակաբան-
քարոզիչը որ կը հաստատուի Այգեկ
վանքին մէջ:**

Վ----- Ա-----ցի

- ա. Երկուշաբթի
- բ. Հինգշաբթի
- գ. Շաբթաթ
- դ. Կիրակի

**10. Ո՞ր աւետարանիչը գոեց
Առաքեալներուն Գործերը գիրքը:**

- ա.- Ս. Մատթէոս Աւետարանիչ
- բ.- Ս. Մարկոս Աւետարանիչ
- գ.- Ս. Յովհաննէս Աւետարանիչ
- դ.- Ս. Ղուկաս Աւետարանիչ

**Ո՞րն է ճիշդ պատասխանը
Երկրորդականի անկիւն**

Անուն: _____

1. Ո՞ւր ստորագրուեցաւ 1918-20 ի
Հայաստանի Հանրապետութեան վերջին
Դաշնագիրը:

- ա.- Սեւլք
- բ.- Լօզան
- գ.- Կարս
- դ.- Արտահան

2. Ո՞րն է շիտակ շարքը հետեւեալ
Կիրակիներուն:

ա.- Երկրորդ Ծաղկազարդ,
Հոգեգալուստ, Համբարձում, Տօն
Երեւման Ս. Խաչի

բ.- Երկրորդ Ծաղկազարդ,
Տօն Երեւման Ս. Խաչի,
Հոգեգալուստ, Ցիշատակ Եղիա
մարգարէին

գ.- Երկրորդ Ծաղկազարդ,
Հոգեգալուստ, Տօն Երեւման Ս.
Խաչի, Համբարձում

դ.- Տօն Երեւման Ս. Խաչի,
Համբարձում, Երկրորդ Ծաղկազարդ,
Հոգեգալուստ

3. Հրեաներու ո՞ր խմբաւորումը միայն
Մովսէսի Հնգամատեանը կ'ընդունի:

Ս-----ները

4. Հայերը քանի՞ Տիեզերական
Ժողովներ կ'ընդունին:

- ա. ՄԷկ
- բ. Երկու
- գ. Երեք
- դ. Չորս

5.- Նոր Կտակարանի 27 գիրքերէն
որ գիրքին մէջ կը կարդանք
Հոգեգալուստին մասին:

6. Սուրբ Հոգին ի՞նչ ձեւով
հանգեցաւ առաքեալներուն վրայ:

7. Առաքեալները ինչպէ՞ս որոշեցին
թէ ո՞վ պիտի փոխարինէ Յուղան:

Աղօթեցին եւ -----
ձգեցին:

8. Ո՞վ փոխարինեց Յուղան:

- ա. Մատաթիա
- բ. Բարսաբա
- գ. Յովսէփ
- դ. Արդար


9. Ո՞ւր եւ ե՛րբ տեղի ունեցաւ Առաջին
Տիեզերական Ժողովը::

Ն---- Ք.Ե. 3-- թուականին

10. Ո՞ր հայ բանաստեղծը
Համբարձումին մասին գրած է իր
ո՞ր բանաստեղծութեան մէջ որ
հետագային օփերայի վերածուեցաւ:

Յ-Վ-Ա--Է- Թ-----եանի
«Ա----»ը

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ



www.sourphagop.org/mashdots

Մաշտոցի Արձագանք

Հայաստանեաց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակոսուայ Դպրոցի ամսաթերթ

www.sourphagop.org/mashdots

Յունիս 2009 (ԺԶ տարի թիւ 10)



Այս Թիւով՝

Բացատրական բառարան Էջ 2-5

Ս. Հոհիսիմեան կոյսեր,
Ս. Էջմիածնի տօնը,
Ս. Մեծն Ներսէս

Խաղերու բաժին Էջ 6-8

Յիսու՞ Շնարիխ Որդատումկը
Պետրոսի Ազատումը Բանտէն
Եզակի Գիրեր

Ամսուան Համարը

«Կ'աղօթեմ որ անոնք բոլորն
ալ մէկ ըլլան, ինչպէս որ
դուն, ո՞վ Հայր, իմ մէջս ես
եւ ես քու մէջդ, այնպէս ալ
անոնք մեր մէջ ըլլան, որպէսզի
աշխարհը հաւատայ, որ դուն
դրկեցիր զիս:» Յովհաննէսի
Աւետարան 17.21

Յունիս ամսուան բացատրական տօնացոյց

- Կիր. 7 Յիշատակ Եղիա մարգարէին
 Բշ. 8 Ս. Հոփիսիմեանց
 Գշ. 9 Ս. Գայիանեանց
 Ծբթ. 13 Ս. Գրիգոր Լուսաւորիչ Ելն ի Վիրապ
 Կիր. 14 Տօն Ս. Էջմիածնի
 Ծբթ. 20 Ս. Մեծն Ներսէս
 Ծբթ. 27 Գիւտ Նշխարաց Ս. Գրիգոր Լուսաւորչին
 Գշ. 30 Ս. Դանիէլ Մարգարէին եւ երից մանկանց՝ Սեդրաք, Միսաք եւ Աբեղնագով

Սուրբ Հոփիսիմեան կոյսեր

Հայաստանեաց եկեղեցւոյ պատմութեան մէջ վասն հաւատքի նահատակութեան օրինակները անպակաս են: Այս օրինակներէն մէկն է Հոփիսիմէ անունով կոյս մը որ յաջողեցաւ հաւատքի ոյժով դիմադրել օրուան թագաւորին՝ Տրդատի:

Ս. Հոփիսիմէ քրիստոնեավ հաւատացեալ մըն էր որ Հոռոմի մէջ քրիստոնեաներու դէմ կատարուած հալածանքներէն փախած էր ու կ'ապրէր Գայիանէ կոյսի գլխաւորած հաւատացեալ կոյսերու խումբի մը մէջ: Այս խմբակը հաստատուած էր Հնձաններ կոչուած տեղի մը մէջ, Վաղարշապատի շրջակաքը:

Հայաստանի այդ ժամանակաշրջանի թագաւորը՝ Տրդատ, տակալին հեթանոս էր եւ ուզեց ամուսնանալ Հոփիսիմէի հետ: Ան անշուշտ մերժեց որովհնեսնեւ չէր ուզեր կին ըլլալ կուապաշտ թագաւորին: Հոփիսիմէի ժխտական կեցուածքին որպէս հետեւանք, թագաւորը սպաննել տուաւ ոչ միայն Հոփիսիմէն այլ նաև անոր՝ Գայիանէն եւ անոնց ընկերակիցները: Եւ այսպէս է որ նահատակուած այս 37 կոյսերը կոչուեցան Հոփիսիմեան կամ Գայիանեան կոյսեր ու անոնք կը յիշատակուին մինչեւ այսօր մեր եկեղեցիներէն ներս:



Սուլբ Էջմիածնի Տօնը



Ա. Էջմիածին Մայր տաճարը հայոց առաջին եկեղեցին է:Ան կառուցուած է 301-303 թուականներուն, Տրդատ թագաւորին եւ հայոց առաջին հայրապետին՝ Գրիգոր Լուսաւորիչի օրով։

Ա. Գրիգոր Լուսաւորիչը խոր Վիրապէն ելլելէն ու Քրիստոսի հաւատքը Հայերուն մէջ քարոզել սկսելէն ետքը ունեցաւ տեսիլք մը ըստ որուն, Աստուծոյ միածին որդին Երկինքէն կ'իջնէ եւ իր ոսկեայ ուռնակով (մոլորով) կը նշէ տաճարին Վայրը ու կը գծէ անոր յատակագիծը։ Այսպէս հրաշալի ձեռով է որ նշանակուեցաւ հայ եկեղեցւոյ սկիզբը ու առաջին մեր այս եկեղեցին կոչուեցաւ Էջմիածին խորհրդանշելու համար Աստուծոյ միածին Որդիին իշած տեղը։

Ա. Էջմիածին Մայր տաճարը կառուցուեցաւ Վաղարշապատ քաղաքին մէջ։ Վաղարշապատը հին Հայաստանի հոգեւոր կեանքի կեդրոնը կը նկատուի ու հոն, հինգերորդ դարէն սկսեալ քացուած է հայկական առաջին դպրոցը։ Մայր Եկեղեցիին անունով, այս քաղաքը նաև կոչուած է Էջմիածին։ Էջմիածինը կարելի է համարել ուխտավայր ու կարելի է զայն նմանցնել հայկական Երուսաղէմի մը։

Միածինի իջումն ու Հայ եկեղեցւոյ հաստատումը հայաստանեաց եկեղեցւոյ կարեւոր տօներէն է որ կը նշուի Հոգեգալուստէն ետքը եկող Երկրորդ Կիրակին, կամ Զատկի 10-րդ Կիրակին։


1700 տարիներ շարունակ, Էջմիածինը ենթարկուած է զանազան աւերումներու։ Շորոգութիւններ եղած են որոնց հետեւանքով անոր նախնական ձեւը խախտած է։ Այս փոփոխութիւններուն կարգին կարելի է թուել 1682-ին Եղիազար կաթողիկոսին պատուէրով տաճարին կեդրոնը, գլխաւոր գմբեթին տակը շինուած «Իշման Սեղանը» եւ եկեղեցւոյ հարաւային, հիւսիսային եւ արեւելեան կողմերը աւելցուած երեք գմբեթները։

«Էջմիածին» կը կոչուի նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան պաշտօնական հրատարակութիւնը որ կրօնական եւ պատմաբանասիրական ամսաթերթ մըն է:


«Էջմիածնի Աւետարան» Փղոսկրեայ Աւետարան, հայ գրչութեան եւ մանրանկարչութեան ձեռագիր մատեան: Ընդօրինակուած Յովհաննէս գրիշին կողմէ 989 ին:

«Էջմիածնի դպրոց» Վաղարշապատի դպրոց «Վարդապետարան» հոգեւոր կրթական հաստատութիւն: Հիմնադրուած՝ 4րդ դարուն եկեղեցւյ սպասարուներ եւ ուսուցիչներ պատրաստելու նպատակով:

«Էջմիածնի Հոգեւոր Շեմարան» Հոգեւոր բարձրագոյն գիշերօթիկ ուսումնական հաստատութիւն հիմնուած 1945 Նոյեմբեր 1 ին Գեղրգ Չորեքշեանի նախաձեռնութեամբ: 1998 ին Գարեգին Ա. Կաթողիկոսի կողմէ վերանուանուեր է Գեղրգեան Հոգեւոր Շեմարան:




Էջմիածնի Ս. Հոհիսիմէ վանքը



Էջմիածնի Ս. Գյանէ վանքը

Էջմիածնի Աւետարանին Փղոսկրեայ կազմը

Սուրբ Մեծն Ներսէս



**Ս. Մեծն Ներսէս պատարագ մատուցելու
պահուն:**
Երեւան Զեռ. 2639 էջ 250ա Ժողովածու
1672թ. Ամրդոլու վաճառք:
Ծաղկող՝ Սահմակ Վանեցի

Ներսէս պայքարեցաւ պարսկական ազդեցութեան դէմ, արգիլելով պարսկերէնի ուսուցումը բացաւ նոր դպրանոցներ որոնցմով նպաստեց թուլացած քրիստոնէական աւանդութիւններու վերահաստատման: Ան ամէն կերա հոգ տարաւ, որպէսզի եկեղեցւոյ պաշտօնեանները զինուին գիտութեամբ եւ աստուածային իմաստութեամբ:

Սուրբ Ներսէսի օրով մեծ ծաղկում ապրեցաւ վանականութիւնը: Կառուցուեցան բացմաթիւ վաճքեր ու եկեղեցիներ, որոնցմով լեցուեցաւ ողջ Հայոց աշխարհը:

Սուրբ հայրապետը մեծ աղքատասիրութեամբ, ան երբէք ճաշի կամ ընթրիքի չէր նստեր առանց սեղանակից ունենալու աղքատներուն եւ կոյրերուն, անդամալուծներուն ու ցաւագարներուն: Ան կը սիրէր անձանք սպասաւորել ու դարմանել զանոնք:

371 ին, երբ պարսից Շապուհ Բ արքան մեծաքանակ զօրքով ներխուժեց Հայաստան, սուրբ Ներսէսը ճակատամարտէն առաջ քաջալերեց Հայ մարտիկներուն, որ աներկիւղ եւ հաւատքով զինուած մարտնչեն թշնամիին դէմ: Խսկ ինքը, բարձրանալով Նպատ լերան գագաթը, մարտի ընթացքին բազկատարած կ'աղօթէր, մինչեւ որ հայոց զօրքը լիակատար յաղթանակ տարաւ:

Սուրբ մեծն Ներսէս սուրբ Գրիգոր Լուսաւորիչի թոռան թոռն է որ ուսաներ է Կեսարեայի մէջ: Հայրենիք վերադառնալէ ետք Արշակ Բ թագաւորը զինք կը նշանակէ արքունի սենեկապետ, այնուհետեւ, շնորհելով հոգեւոր բոլոր աստիճանները, 353 ին զինք կ'ուղարկէ Կեսարեա՝ օծուելու հայոց կաթողիկոս: Ըստ աւանդուլեան՝ այնտեղ անոր հետ կը ձեռնադրուի նաեւ Սուրբ Բարսեղ Կեսարացին:

Մեծն Ներսէս կաթողիկոս իր պաշտօնին գլուխն անցնելով մեծ բարեկարգութիւններու ձեռնարկեց: Անհամար վաճքերու, դպրոցներու, որբանոցներու հիմնադրութիւնը իր աշխատանքին մէկ բաժինն էր: Ան կազմակերպեց հայ եկեղեցական դասը, ամէն կողմ քահանաներ, եպիսկոպոսներ եւ քարոզիչներ դրկելով: Կանոնաւորեց եկեղեցիներու արարողութիւնները եւ որոշ օրեր ու ժամեր նշանակեց անոնց գործադրութեան համար:

Իր գահակալութեան ընթացքին Սուրբ

**Յիսուս՝ Շշմարիտ Որթատունկը
Յովհաննէս 15:1-17**

Ես եմ ճշմարիտ որթատունկը եւ հայրս մշակն է, յօտելով կը մաքրէ, որպէսզի աւելի պտղաբեր ըլլան:

Ներկէ՛ զոյգ թիւերու քառակուսիները ապա
մնացած գիրերը գրէ՛ գծիկներուն վրայ եւ կազմէ
ուկեհամարը:

Յովհաննէս 15:8



**Յիսուս՝ Շշմարիտ Որթատունկը
Յովհաննէս 15:1-17**

Ծիւղերուն մէջէն գտի՞ր Յովհաննէս 15:5 - ի առաջին նախադասութիւնը եւ գրէ գծիկներուն վրայ:



Ներկէ թիւերը եւ գտիր ոսկեհամարը: Ցովհաննես 15:14

Յիսուս իր աշակերտներուն հետեւեալը ըստ՝

3	4	η	η	ι	ρ	7	5	3	2	9	1	ħ	ħ	3
2	ρ	ω	η	τ	կ	ω	υ	α	τ	η	υ	4	3	6
1	7	9	ξ	ρ	2	4	7	τ	ρ	ξ	9	9	2	4
q	n	p	δ	w	η	η	ξ	ρ	3	7	ħ	α	z	2
7	0	n	p	3	2	ω	ω	η	n	ι	ħ	p	τ	υ
2	5	8	1	ð	τ	q	ħ	1	4	6	3	7	9	2

Պետրոսի Ազատումը Բանտէն

Առաքեալներու գործեր 12:1-19


Հերուտէս թագաւոր սուրով սպաննել տուաւ
Յակոբոսը, Յովհաննէսի եղբայրը: Պետրոսն ալ
ձերբակալել տուաւ: Երկու շղթաներով կապուած
բանտին մէջ դրաւ: Եկեղեցին անդադար կ'աղօթէր
իրեն համար: Դատաստանն գիշեր մը առաջ Տիրոջ
հրեշտակը եկաւ .-

«Ծուտով ել, գօտիդ կապէ, հողաթափերդ
հագիր, վերարկուդ վրադ առ եւ ինծի հետեւէ» ըսաւ:
Պետրոս ելաւ եւ անոիր հետեւեցաւ:



Պետրոսին հետ,
հրեշտակին
հետեւելով
բանտէն դուրս
ելիր:

Երկաթէ
դարպասէն եւ
դուռէն կրնաս
անցնիլ, բայց ոչ
պատերէն:



- = Եկաթէ դարպաս
- = դուռ
- = պատ

Ո՞րն է ճիշդ պատասխանը Մայիս ամսուան պատասխանները

Մանկապարտէզի անկիւն

Բեթանիա, օրինեց, բաժնուեցաւ, երկինք, երկրպագեցին, Երուսաղէմ, զԱստուած

Նախակրթարան Ա. Բ. Գ. անկիւն

1. բ. քառասուն
2. Համբարձում
3. ա. Զիթեմեաց
4. Հոգեգալուստ
5. մայրդ, երկար, քեզի
6. 10
7. Մաթէս
8. Թաղէսու, Թովմաս
9. բ. Հինգ հացով եւ երկու ձուկով
10. Ցիսուս

Նախակրթարան Դ. Ե. Զ. անկիւն

1. Լեզուափոխութիւն, մարդիկ սկսան տարբեր լեզուներով խօսիլ
2. գ. Բ. Ծաղկազարդ
3. բ. Ցիսուն

4. բ. Ցիսուն

5. բ. Հինգշաբթի

6. Եկեղեցի, Աթոռ, Տաճար, Հայաստան, քաղաք, Արաքս, Լեզու

7. Սուլբ Հոգին

8. դ. Առաքեալներուն Գործերը

9. Վարդան Այգեկցի

10. դ. Ս. Ղուկաս Աւետարանիչ

Երկրորդականի անկիւն

1. ա. Սեւր
2. դ. Տօն երեւման Ս. Խաչի, Համբարձում, Երկրորդ Ծաղկազարդ, Հոգեգալուստ
3. Սաղուկեցիները
4. գ. Երեք
5. Առաքեալներուն Գործերը
6. Կրակէ Լեզուներու
7. Վիճակ
8. ա. Մատաթիա
9. Նիկիա 351 ՔԵ
10. Ցովհաննես Թումանեանի «Անուշ»ը:

Եզակի գիրեր Հայերէն գիրերով Sudoku

ա	ե	ք	է	թ	ա	ո	գ	զ
զ	թ	գ	ք	թ	ո	ա	է	ե
դ	ա	է	ե	զ	գ	թ	զ	թ
թ	զ	ե	գ	է	թ	ո	ո	ա
է	դ	ա	զ	թ	թ	թ	թ	զ
թ	գ	թ	ա	ե	դ	զ	թ	թ
զ	թ	թ	դ	ա	է	զ	ե	թ
ա	թ	թ	գ	ե	զ	թ	թ	թ
ա	ե	թ	զ	է	գ	թ	թ	դ

Նախորդ «Եզակի գիրեր» ուն լուծումը

Ամբողջացուր քառակուսիները գործածելով ա, բ, գ, դ, ե, զ, է, թ, թ գիրերը պայմանաւ որ միայն մէկ անգամ գործածես իւրաքանչիւր գիր իւրաքանչիւր՝

- հորիզոնական գիծի վրայ,
- ուղղահայեաց գիծի վրայ եւ
- ինեակ քառակուսիի մէջ

դ	ե		է	թ				գ
ա	է	թ				թ		
		թ			դ		թ	զ
				ե	դ	ա		
			թ	գ			զ	ե
				ա	թ	գ		
					թ	զ	ե	
գ	թ				թ	դ	դ	
				գ			ե	է

ՄԱՇՏՈՑԻ ԱՐՁԱԳԱՆԳ

ԺԶ. Տարի

«ՄԱՇՏՈՑԻ ԱՐՁԱԳԱՆԳ»ի

Աերկայ եւ նախկին թիւերը կը գտնուին նաեւ
համացանցի վրայ:

www.sourphagop.org/mashdots

Հայաստանեայց Եկեղեցւոյ
Սուրբ Յակոբ Կիրակօրեայ Դպրոցի
կամաւոր իսմբակը.

Թամար Գիզիրեան
Վերժին Գէպթանճեան
Յասմիկ Նաճարեան
Գարոլ Մանուկեան
Շողիկ Նաճարեան
Յասմիկ Գանաճեան
Շաղիկ Պոյաճեան
Թորոս Պապիկեան